


9329

491.99-5

4-14

MA 5



11 MAR 2013

6060

04 MAR 2010

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Պ. ՊԱԼԵՆՑ ԳՐԱՏԱՆ

491.99-5

9-14

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԱԶԱՆՃԵԱՆ

6-11

ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ

ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ

1007
52964

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ

Օ. ԱՐԶՈՒՄԱՆ

№ 271

ՄԻՋԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ


ԵՐՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Կ. ՊՈԼԻՍ

ԳՐԱՏՈՒՆ Պ. ՊԱԼԵՆՑ

1919


9329



(20417-60)

ՅԱՌԱԶԱԲԱՆ

ԵՐՐՈՐԻ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ



Արդի հայերենի մեր Նոր Քերականութեան դասընթացին երրորդ գիրքն է այս, ազգային և ասիական և արևմտական միջին դասընթացին յասուկ ինչ ինչ բարեփոխութիւններով, զոր երրորդ սպագրութեանք վերստին ի յոյս ընծայելու առթիւ հարկ դասած ենք մի քիչ համառոտեղ, ևոյն դասընթացի դասարաններու շարողութեան աւելի համարաստիսան ընծայելու համար զայն :

Այս երրորդ սպագրութեան առթիւ աչ աւելորդ չենք համարեր կրկնել ինչ ինչ պարագաներ մեր սոյն աշխատութեան հանգանակներու մասին : Դասագրիս պատաստութեան մէջ մեր մտահոգութիւնը եղած է ըլլալ ձիշ էւ յսակ, զգուշակաւ յեզուին մէջ սարսաւորիւն դնելու ծառայող անպէտ բացատրութիւններէ, ընտրել այն ձեւերը որոնք յեզուին ընդհանուր ձգտումին աւելի համաձայն են, ղենք փերականական ինչ ինչ անհրաժեշտ ծաւօրութիւններ էւ չդիտուած մասնաւորութիւններ որոնք փերականութիւններու մէջ պակասած են յաճախ : Իսկ հրահանգներու պատաստութեան առեւ՝ մեծապէս ջանացած ենք կարելի եղածին չափ բազմաթիւ ձոխ ու գործնական հրահանգներ դնել, համոզուած ըլլալով որ կանոններու ցանկ ուսումը չի որ յեզուն պիտի սորվեցնէ, այլ անոնց գործնական կիրարկութիւնը հրահանգներու էւ վարժութիւններու միջոցաւ : Եւոյն իսկ մեք կանոնները դրած ենք աւելի իբրեւ առաջնորդ ուսուցչին՝ տրուելիք դասին համար, այնպէս որ միևնչեւ իսկ անհրաժեշտ չենք դասեր որ ուսուցիչը զոց ընէր

այ կանոնները աշխերսին՝ իբրև դաս պահանջելու համար անկէ : Ուսուցիչը պարտի հրահանգներու եւ ընթերցումներու մեջէն սորվեցնել կանոնները , եւ ինչպէս պիտի ծանուցի՝ մասնաւորապէս մեր հրահանգներն այնպէս պարտասուած են որ շատ ակնհար կերպով կը ցայտեցնեն լեզուին օրէնքներն ու մասնաւորութիւնները :

Իրած եւնէ նաեւ գրիկն սարողութեան չափով արձակ եւ ռսանաւոր ընտելաց հասուածներ , ընթերցումի եւ արտասանութեան յսուկ , որոնց սակ նշանակուած են գործնական քերտիրութիւններ գոր ուսուցիչները պարտի խնամով եւ շիտիկն գործարել , զի այդ քերտիրութիւնները պիտի ծառայեն իբրև դաս առողջանութեան , ուղղագրութեան , բառագիտութեան , լեզուի վարժութեան եւ գաղափարներու արտայայտութեան : Վերջապէս շարտիրութեան համար ալ գետեղուած են բառականաչափի նիւթեր , մեծ մասամբ պատկերաւոր :

Կը կարծեմք թէ Քերտիրութիւնս գործածող գիտակից ուսուցիչները անոր թե՛ տեսական եւ թե՛ գործնական մասերուն առաւելութիւնները ճանչնալու պատենորթիւն ունեցած են , բան մը՝ որուն ապացոյցը կը համարիմք անոր առաջին եւ երկրորդ սպագրութեան գաւթերն ընդունելութիւնը :

ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ



ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ



ԴԱՍ. — ԲԱՌ, ՎԱՆԿ, ՏԱՌ

1. — Քերտիրութիւնն այն ուսուցիչն է որ կը ներկայացնէ լեզուի մը խօսելու եւ գրելու կանոնները :

2. — Հեղուկ խօսքի միջոցով կ'արտայայտէ մեր գաղափարներն ու զգացումները :

3. — Խօսքը կը բաղկանայ բառերէ եւ բառերը կը բաղկանան վանկերէ :

4. — Մէկ կամ աւելի ձայներ երբոր մէկ հնչումով կ'արտասանուին , կը կազմեն վանկ :

5. — Մէկ վանկով կազմուած բառերը կը կոչուին միավանկ , երկու վանկով բառերը՝ երկավանկ , երեք վանկովները՝ եռավանկ , աւելի վանկ ունեցողները՝ բազմավանկ :

6. — Վանկը կազմող ձայները կը գրուին գիրերով կամ տառերով :

7. — Հայերէն լեզուի գիրերը , կամ տառերը 38 հատ են ու հետեւեալներն են :

ա, բ, գ, դ, ե, զ, է, ը, թ, ժ, ի, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, ո, չ, պ, ջ, ս, վ, ու, տ, ը, ց, լ, փ, ք, օ, ֆ :
Ասոնք կը կոչուին հայերէնի այբուբենը :

8. — Հայ այբուբենի տառերը գրուելու չորս ձեւ
ունին որ կը կոչուին գլխագիր, բոլորգիր, շեղագիր, նօսրգիր:

9. — Գլխագիր կը գրուին յատուկ անուններուն,
ոտանաւորներու իւրաքանչիւր սողերուն և խօսքերու
առաջին բառերուն առաջին գիրերը, ինչպէս նաև զըր-
ուածքներու ամբողջ վերնագիրները:

10. — Բոլորգիրը գիրքերու մէջ հասարակօրէն
գործածուած գիրն է:

11. — Շեղագիր և նօսրգիր կը գրուին գրուածքի
մը այն բառերը՝ որոնց վրայ կ'ուզուի մասնաւոր ուշա-
գրութիւն հրաւիրել:

ՏԱՌԵՐՈՒՆ ՏԵՍՍԿՆԵՐԸ

12. — Հայերէն գիրերը կամ տառերը երեք տեսակ
են, ձայնաւոր, բաղաձայն և կիսաձայն:

13. — Ձայնաւոր են, ա, և, է, ը, ի, ո, օ տառերը
որոնք պարզ ձայներ են և ինքնին կը հնչուին:

14. — Բաղաձայն են ք, գ, դ, զ, ֆ, ժ, շ, խ, ժ, կ,
հ, ձ, ղ, ն, մ, և, շ, ջ, պ, ջ, ո, ս, վ, Տ, ր, ց, փ, ք, ք:

Ասոնք ինքնին չեն կրնար հնչուիլ, այլ ձայնաւորի
մը օգնութեամբ:

15. — Կիսաձայն են յ և ռ տառերը երբոր բաղա-
դրեալ ձայնաւորներ և երկբառաւորներ կազմելու կը ծա-
ռայեն. օրինակ՝ տուն և յոյս բառերուն մէջ:

Նոյն տառերը բաղաձայն են երբոր կը հնչուին իբ-
րեւ հ և վ. ինչպէս յարգ և հարաւ բառերուն մէջ:

16. — Ի կիսաձայնը ո և ի ձայնաւորներուն միա-
նալով կը կազմէ ու և իւ նոր ձայնաւորները որոնք կը
կոչուին բաղադրեալ ձայնաւոր. օրինակ՝ կատու, արիւն:

17. — Մէկէ աւելի ձայնաւոր կամ կիսաձայն գի-

րեր երբոր մէկ վանկի մէջ կը միանան, կը կոչուին երկ-
բարբառ. օրինակ՝ սենեակ, գոյն ևն:

18. — Հայերէնի երկբարբառներն են այ, եա, եայ,
եօ, օյ:

19. — Ը ձայնաւորը շատ անգամ բառերու մէջ որոշ
չի գրուիր թէև կը հնչուի, և այն ատեն կը կոչուի
բնական կամ սուղ ձայնաւոր:

20. — Սուղ վանկ կը կոչուին այն վանկերը որ բնա-
կան ը կը պարունակեն և լման վանկ չեն կազմեր.
օրինակ՝

Բարձր, մեղր, ստէպ, խնձորն, գրաւ և ին:

21. — Անձայն կը կոչուի յ կիսաձայնը երբոր բաղ-
մավանկ բառի մը վերջը կը հանդիպի և չի հնչուիր.
օրինակ՝

Սպայ, հաճոյ, փեսայ և ին:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԵՐԹ ԴԷՊԻ ԴՊՐՈՑ

Ահաւասիկ դպրոց երթալու ատենն եկած է: Տիրան և
Վիրգինէ կազմ ու պատրաստ են: Անոնք սորված են իրենց
դասերը: Կ'ողջագուրեն մայրիկն ու հայրիկը և ուրախ
զուարթ կը մեկնին դպրոց: Իրիկուան՝ վերադարձի ատեն,
պզտիկ տղաք, փողոցներու մէջ չխաղա՞ք: Աղէ՛կ աշխա-
տեցէք ձեր դասերուն մէջ: Չեր ծնողները խիստ երջա-
նիկ պիտի ըլլան երբոր բարենիշներ ստանաք:

ՀՐԾ. ՀԱՆԳՆԵՐ

1. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը, խօսքերը ուղղահայեաց,
բառերը՝ հորիզոնական գիծերով իրարմէ զատելով:

2. — Նոյն հատուածին բառերուն միավանկ, երկավանկ,
եռավանկ կամ բազմավանկ ըլլալը որոշեցէ՛ք, ցոյց տալով նաև
սուղ վանկերը:

3. — Գտէ՛ք եւ գրեցէ՛ք հինգական միավանկ, երկավանկ,
եռավանկ, քառավանկ եւ հնգավանկ բառեր:

**ԴԱՍ. — ԱՌՈԳԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՌՈԳԱՆԱԿԱՆ
ՆՇԱՆՆԵՐ**

22. — Բառերը և խօսքերը ուղիղ արտասանելու կամ կարդալու եղանակը կը կոչուի առողանութիւն :
23. — Ընթերցման ատեն ուղիղ առողանութեան նպաստելու համար կը գործածուին քանի մը նշաններ, որոնք են Շեշ ('), Երկար (^), Պարոյկ (°) :
24. — Շեշ կը դրուի բառի մը այն վանկին կամ ձայնաւորին վրայ զոր պէտք է սուր կերպով կամ շեշտելով արտասանել. օրինակ՝
Աշխատէ՛, Հրա՛նդ, որպէսզի յաջողիս :
25. — Երկար կը դրուի բառի մը այն վանկին վրայ զոր սովորականէն աւելի երկար կ'արտասանենք. օրինակ՝
Երանի՛ր ողորմածներուն. — Աւա՛ղ, և ին :
26. — Պարոյկ կը դրուի հարցական խօսքերու մէջ այն բառին և այն վանկին վրայ ուր հարցումը կը շեշտուի. օրինակ՝
Ո՞վ եկաւ. — Պարոյրը տեսա՞ր, և ին :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՄԱՅՐԻԿԸ

- Երբ գիշերները քրնանամ
Ո՞վ կը հսկէ վերաս արթուն,
Ո՞վ կը ժըպտի երբ կ'արթննամ :
Ո՛հ, մա՛յրիկ, դուն ես, դո՛ւն :
Ո՞վ իմ վերաս կուտայ հոգի,
Եւ ամէն վիշտ ու նեղութիւն
Ինձի համար ո՞վ կը տանի :
Ո՛հ, մա՛յրիկ, դո՛ւն ես, դո՛ւն :

Բայց ծերութեան կրք զան օրեր :
Ո՞վ է ան որ կը պատէ քեզ
Խնամքներով տաք անձնուէր :
Ո՛հ, մա՛յրիկ, ե՛ս եմ, ե՛ս :

Թրգվ. Յ. Գ.

ԹԵՎԱԳՐՈՒՄԻՆ. — Գոց արտասանել այս ոտանաւորը, ըսել բառերուն նշանակութիւնները :

ՀԲԱ. ՀԱՆԳՆԵՐ

4. — Օրինակեցէ՛ք վերի ոտանաւորը եւ ստորագծեցէ՛ք այն վանկերը՝ որոնք առողանական նշաններով շեշտուած կամ երկարուած են.
5. — Հետեւեալ նախադասութեանց բառերուն պէտք եղած վանկերուն վրայ դրէ՛ք յարմար առողանական նշաններ.
Ուրկի կուգաս, Արաւ. — Բարե, ժամաւակն ինչ շուս կ'անցնի. — Միքե մեղի չե՛ ծուլաբիւնը. — Ամօք ծողերուն, անոնի երբեք չպիտի յառաջդիմեն. — Ոհ, գրուխս կը ցաւի, քուկդ ալ կը ցաւի արդեօք. — Ոչ գրուխս կը ցաւի. ոչ ուրիշ տես :
6. — Ցոյց տուէ՛ք հետագայ բառերուն պարունակած ձայնաւորները, բաղադրեալ ձայնաւորները եւ երկբարբառները.
Վառնակ, արդեօք, ողջոյն, վարի, հրեայ, ուրար, ընձիւղ, բայ, պտուղ, գիւս, խոյ :
7. — Օրինակեցէ՛ք հետագայ բառերը գրելով նաեւ բնական ը ձայնաւորները.
Սրինգ, շինդ, գրադիլ, գրաս, մրիկ, սոյոգ, ֆսմնելի, ֆաշշել, ջօսպ, լմնեայ, ֆաղցր, գուարք :
8. — Որոշեցէ՛ք թէ՛ հետագայ բառերուն մէջ յ տառը ո՛րտեղ բաղաձայն է, ո՛րտեղ՝ կիսաձայն, եւ ո՛ր՝ անձայն.
Յովազ, հայ, որայ, մոյկ, հայր, հաճոյ, յեսան, փեսայ, գոյութիւն, դիւտայ :

ԴԱՍ. — ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԿԵՏԱԴՐՈՒԹԻՒՆ

27. — Բառերն ու խօսքերը անսխալ գրելու եղանակը կը կոչուի ուղղագրութիւն :

28. — Ուղղագրութիւնը երկու տեսակ է. կանոնակալ և սովորակալ :

29. — Ուղղագրութեան և ուղիղ առողանութեան համար կը գործածուին նաև կետագրութեան նշաններ որոնք են .

Ստորակէս (.), բուք ('), կէս կամ միջակէս (.), վերջակէս (:), ենթաւնայ (.), ապարարց ('), գիծ կամ գծիկ (-), փակագիծ (), չակերտ (« »), բազմակէս (...):

30. — Ստորակէտը, բութը ցոյց կուտան խօսքին մէջ թեթեւ կամ պղտիկ դադարի տեղերը, միջակէտը ցոյց կուտայ քիչ մը երկար դադարը, իսկ վերջակէտը՝ երկար հանգիստ մը :

31. — Ստորակէս կը գործածուի ընդհանրապէս խօսքին այլ և այլ մասերուն կամ միեւնոյն պաշտօնն ունեցող բառերու միջև, ինչպէս նաև միջանկեալ բառեր և խօսքեր զատելու համար. օրինակ՝

Մտի՛կ ըրէ, Հերմի՛նէ՛, մեծ եղբայրդ՝ Սրմննակը որ կը սիրէ քեզ, կաղանդին քեզի պիտի նուիրէ պատկերներ, խաղալիքներ և սիրուն պուպրիկ մը :

32. — Բուք կը գործածուի զլիաւորաբար զեղչեալ խօսքերու մէջ կամ ցուցնելու համար թէ բառ մը յաջորդին չի վերաբերիր. օրինակ՝

Ածուխը սև է, իսկ ձիւնը՝ սպիտակ :

Չարուհի արտոււմ տխուր՝ երեսը ձեռքերովը ծածկած՝ կուլար :

33. — Կէս կամ միջակէս կը գործածուի իրարու հետ կապ ունեցող անջատ խօսքերու միջև, ու նաև համառօտուած բառերու առջև. օրինակ՝

Ամառը եկաւ. մենք գիւղ պիտի փոխադրուինք :
Գիր. Ս. Հայրը մեկնեցաւ :

34. — Վերջակէս կը գործածուի ուր որ խօսքը կը վերջանայ :

35. — Ենթաւնայ կը գործածուի բառի մը մէկ մասը վերի առղէն վար փոխադրելու ատեն և կը դրուի վերը մնացած կիսատ բառին առջև :

36. — Միավանկ բառերը կարելի չէ կիսել, վար առնել. իսկ բազմավանկ բառերը վանկերուն բաժանման տեղէն միայն կարելի է կիսել և վար առնել :

37. — Վար առնուելիք կամ վերը թողուելիք վանկը եթէ բնական ը պարունակող սուղ կամ լման վանկ մըն է, այն ատեն ը ձայնաւորը գրել հարկ է. օրինակ՝

Վագր, ժյաճ, կտեղ, շտապ, զուարթ բառերը արդար դարձելու ատեն կը գրուին վազըր, ժըլատ, կըտրել, ըշտապ, զըլարթ :

38. — Տողադարձի ատեն վանկ կաղմող միակ ձայնաւոր գիր մը վերի առղը թողուլ կարելի է, բայց վար առնել կարելի չէ. օրինակ՝ կրնայ գրուիլ ի մաստուն, բայց ո՛չ Լուսի-ա :

39. — Ապարարց կը դրուի երկու ձայնաւորներ իրարու բախած ատեն, կրճատուած ձայնաւորին տեղ. օրինակ՝

կը առնէ, պիտի իջնէ գրելու տեղ՝ կը գրուի կ'առնէ, պիտ'իջնէ :

40. — Փակագիծ կը գործածուի խօսքի մը կամ բառի մը քով իբրև բացատրութիւն դրուած խօսքի մը կամ բառի մը երկու կողմերը. օրինակ՝

Բիւզանդիոն (Կ. Պոլսոյ հին անունը) հին քաղաք է :
41. — Չակիւրս կը դրուի խօսքին մէջ ուրիշէ մը առաջ բերուած խօսքի մը սկիզբն ու վերջը . օրինակ՝

Յիսուս ըսաւ . «Միրեցէ՛ք ձեր թշնամիները» :

42. — Գիծ կամ գծիկ կը դրուի

1. — Խօսքի մէջ միջանկեալ ուրիշ խօսքի մը երկու կողմերը . օրինակ՝ Մարդիկ — գիտէք անշուշտ — ընապէս անձնասէր են :

2. — Խօսակցութիւններու մէջ իւրաքանչիւր խօսողի խօսքերն իրարմէ զատելու համար . օրինակ՝ — Դասուք ինչո՞ւ չսորվեցար . — Հիւանդ եմ :

3. — Երկու բառեր իրարու միացնելու համար . օրինակ՝ Յիսուս-Քրիստոս , մարդ-Աստուածը :

43. — Բազմակէտը կը գործածուի ընդհատուած , առկախ թողուած կամ զօրութեամբ իմացուելիք բառերու տեղ օրինակ՝

Գալով ձեզի . . . բայց վաղը պիտի խօսիմ ձեզի հետ :
Մարդ եթէ իր յանցանքը ճանչնար . . . :

ԸՆԹԵՐՑՈՒՄ . — ԲԱՐԻՆ ԵՒ ՕԳՏԱԿԱՐԸ

Երեք դասընկերներ միասին դպրոց կ'երթային : Անոնցմէ մէկն ըսաւ . «Հայրիկս ինծի ոսկի մը տալ խոստացաւ՝ եթէ լաւ աշխատիմ . ուստի լաւ պիտի աշխատիմ ասկէ յետոյ» : Երկրորդն ըսաւ . «Ես պիտի աշխատիմ որպէս զի մայրիկս զիս գրկէ և համբուրէ» : Իսկ երրորդը հառաչելով ըսաւ . «Թէեւ ես որբ եմ , քանզի հայր ու մայր չունիմ , բայց ես ալ միտքս դրած եմ աշխատիլ» :

Պէտք է բարիին և օգտակարին հետամտիլ ո՛չ թէ վարձք ընդունելու համար , այլ անոր համար որ բարի է և օգտակար :

Թեյադրութիւն . — Կարգալայս հատուածը , ուղղագրել նոյնը , ըսել բառերուն նշանակութիւնները , պատմել նիւթը , բարոյականը :

Հ Ի Ս Հ Ս Ն Գ Ն Ե Ր

9. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը՝ բոլոր վանկերն իրարմէ զատելով ուղղահայեաց գիծերով :

10. — Բերանայի որոշեցէ՛ք նոյն հատուածին բոլոր կէտերը :

11. — Հետեւեալ բաղաձայներուն մէջտեղ մէյմէկ ձայնաւոր դնելով բառեր կազմեցէ՛ք եւ գրեցէ՛ք :

ս ն , գ ղ , շ ն , ս գ , վ ս , դ ղ , ս ռ ,
վ շ , գ ն ծ , ի ն ե , փ ի , կ ղ , ժ ս , ն շ ն ,
գ ռ չ , գ ո ի , կ ղ փ , ն ն ռ :

12. — Հետեւեալ բաղաձայներուն մէջտեղ յարմար բաղադրեալ ձայնաւորներ դնելով բառեր կազմեցէ՛ք եւ գրեցէ՛ք :

գ ն ղ , մ թ , ք ռ , ք ռ ս , ս ն , կ շ ,
ի ս , մ ղ կ , ք ղ ք , ք ռ դ , ք գ կ , ք ս :

13. — Հետեւեալ բառերուն սկիզբը բաղաձայն գիրեր աւելցնելով՝ իւրաքանչիւրէն երեքական բառ շինեցէ՛ք եւ գրեցէ՛ք :

Ահ , աղ , դի , անձ , ող , ոյժ , այլ , արի , եղ , ես , ուլ , ոգի :

Օրինակ . — Մահ , շահ , բահ :

14. — Հետեւեալ բառերուն սկզբի գիրերը փոխելով իւրաքանչիւրէն երկերկու բառ շինեցէ՛ք եւ գրեցէ՛ք :

Գող վսակ , րոյն , փայլակ , ճահիճ , յոյս , գեհին , վեր , լեռ , ցաւ , խունկ , գունս , բարակ :

15. — Որոշեցէ՛ք թէ հետագայ բառերուն մէջ ՚ տառը ո՞ր տեղ բաղաձայն է , ո՞րտեղ՝ կիսաձայն :

Աւաղ , հաշիւ , բարոյ՛ք , բրոս , սիւն , եւս :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԳԵՂԱՄԻՆ ԵՐԳԸ

Գեղամն եմ գեղանի,
Խաժակն եմ, ո՛չ ծաւի.
Գառզ մաղերս են դեղձան
Զսփիւռին տակ ցիրցան:

Տեսն' էք դուք հրեշտակ
Զիւնաթեւ, ըսպիտակ.
Ես պատկերն եմ անոնց,
Երկինքս է՝ մօրն իմ ծոց:

Շուրթներս են մեղրածոր,
Նուան կարմիր ու բոսոր,
Ուրկէ յար կը կաթին
Մեղեղիք երկնային:

Տուն կոչուած վանդակին
Թուչունն եմ կաթողին,
Իմ թոթով ճլվլտանք
Կը սփռեն անդ խինդ ու կեանք:

Մունը եկած, ձեռքերս՝ վեր
Կ'ազօթեմ դէպի Տէր.
Երբ շարժին իմ շուրթներ
Կը խայտան հրեշտակներ:

ՍՍԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ

Թեղադուրսիւն. — Գոց արտասանել այս ոտանաւորը, բացատրել բառերը, յետոյ արձակի վերածել:

ՀՐԹ. ՀԱՆԳՆԵՐ

16. — Օրինակեցէ՛ք վերի ոտանաւորը, ստորագծելով բոլոր սուղ վանկերը:

17. — Ըսէ՛ք թէ քանեկա՞ն վանկէ բաղկացած են նոյն ոտանաւորին տողերը, եւ որոշեցէ՛ք հոն գործածուած առողանութեան եւ կետադրութեան նշանները:

ԲԱՌԵՐՈՒՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ԴԱՍ. — ԽՕՍՔԻՆ ՄԱՍԵՐԸ

44. — Բառերը խօսքին մէջ իրենց ունեցած պաշտօնին և բնութեան նայելով՝ ու թ տեսակ են. Անուն կամ Գոյական, Ածական, Դերանուն, Բայ, Նախադրութիւն, Մակբայ, Շաղկապ և Զայնարկութիւն:

45. — Բառերու այս ու թ տեսակները կը կոչուին Մատունք բանի կամ խօսքին մասերը: Թէպէտեւ լեզուին մէջ հազարաւոր բառեր կան, բայց ամէնքն ալ այս ու թ տեսակներէն մէկուն կամ միւսին կը պատկանին:

46. — Այս բառերէն անուն կամ գոյականը, դերանունը, բայը փոփոխական բառեր են, որովհետեւ խօսքին մէջ պարագային համեմատ կը փոխուին:

47. — Միւս տեսակները՝ ամականը, նախադրութիւնը, մակբայը, շաղկապը, ձայնարկութիւնը անփոփոխ բառեր են, քանզի խօսքին մէջ միշտ նոյն ձեւով կը գործածուին և երբեք փոփոխութիւն չեն կրեր:


ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ

ԴԱՍ. — ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

48. — Անուն կամ Գոյական կը կոչուին անձերու, կենդանիներու և առհասարակ բոլոր իրերու անունները:

49. — Անունը երկու տեսակ է. յատուկ և հասարակ:

50. — Յատուկ անուն կ'ըսուին անձի մը կամ իրի մը տրուած մասնաւոր անունները որոնցմով անոնք կ'ընթացուին միեւնոյն տեսակէ իրենց նմաններէն. օրինակ՝ Մովսէս, Յորդանան, Երուսաղէմ և այլն:



1007
4062
32964
(2049-60)

51. — Յատուկ անուն են բոլոր պատճառական, դի-
ցարանական, աշխարհագրական, տեղագրական, ինչպէս
նաև մոլորակի և համաստեղութեան անունները . օրինակ՝

Աղեքսանդր, Անահիտ, Անգլիա, Մասիս, Երե-
ւակ, Կշիռ և չն :

52. — Հասարակ անուն կ'ըսուին միեւնոյն տեսակէ
բոլոր անձերու, կենդանիներու և իրերու տրուած ա-
նունները . օրինակ՝

Գետ, կին, փիղ, դպրոց, ոսկր և չն :

53. — Նիւթական անուն կը կոչուին այն հասարակ
անունները որոնք արտաքին տեսանելի, շօշափելի իրե-
րու անուններ են և զգայարաններու միջոցաւ կ'ըմ-
բռնուին . օրինակ՝

Աղմուկ, բոյր, խոտ և չն :

54. — Վերացական անուն կը կոչուին այն հասարակ
անունները որոնք զգայարաններու տակ չեն իյնար, այլ
միտքով կ'ըմբռնուին կամ ներքին զգացումներ են .
օրինակ՝

Վիշտ, սոսկում, դորով, համակրութիւն և չն :

55. — Բայանուն կը կոչուին այն հասարակ անուն-
ները որ բայարմատներով շինուած են և ընդհանրապէս
գործողութիւն կամ վիճակ կը ցուցնեն . օրինակ՝

Ելք, մուտք, զարմանք, ընթացք, բախիւն և չն .

ԸՆԹԵՐՅՈՒՄ.— ԾՈՅԼԸ

Հրանտ ծոյլ և թափառկոտ տղայ մըն էր : Աշխա-
տութիւնը մեծ նեղութիւն մըն էր իրեն համար : Սերտո-
ղութիւնը զինք կը յոգնեցնէր, ուսումը զինք հիւանդ
կը դարձնէր : Ուսուցիչէն յաճախ կը պատժուէր : Հայրը

չատ կը ցաւէր Հրանտին ծուլութեան վրայ և զանի յա-
ճախ կը յանդիմանէր, բայց ի'նչ օգուտ : Հրանտ մեծցաւ
և ինքնահաւան տգէտ մը դարձաւ :

ՀՊՍ. ՀԱՆԳՆԵՐ

18. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը, փոփոխական բառերը՝
մէկ, անփոփոխ բառերը՝ երկու գիծով ստորագծելով :

19. — Նոյն հատուածին պարունակած գոյականները որոշեցէ՛ք
բերանացի :

20. — Հետեւեալ գոյականներուն մէջ բերանացի որոշեցէ՛ք
յատուկ եւ հասարակ անունները, եւ հասարակ անուններուն նիւ-
թական, վերացեալ կամ բայանուն լինելը :

Ասիա, քծիշկ, գուք, անագ, Եփրատ, Լուսնբազ, գովես.
Կեսար, ճախարակ, յիշատակ, Կիլիկիա, փայտուտ, Արամսոյ, կա-
թեկցութիւն, խիղճ, նոճի, ցանկութիւն, արշաւանք, վարք, նուաղում :

21. — Գտէ՛ք եւ գրեցէ՛ք հինգական յատուկ անուն
Քաղաքի, ծովու, կղզիի, սուրբի, մոլորակի, պետութեան, տղի :

22. — Գտէ՛ք եւ գրեցէ՛ք հինգական հասարակ անուն
Բանջարեղէնի, հեղուկի, արհեստարտի, մետաղի, միջոցի, կա-
րասիի, դասական առարկայի, նուագարանի, մուկի, բոլորնի, ծառի,
պտուղի, ծաղիկի, Լոկացործական գործիի, կենդանիի, հագուստի,
հիւանդութեան, մոլորութեան, առաքինութեան :

23. — Հետեւեալ նախադասութիւններու պակասները լրացու-
ցէ՛ք պէտք եղած յատուկ անուններով :

Մեր Լուսաւորիչն եղաւ . . . : — Ասուածաշունչն գիրքը հայերե-
նի քարգանակեցին . . . : — Ամենայն Հայոց Կարողակոյրը կը նստի . . . :
— Մեր բնակած երկրն է . . . : — Մեր վնասպետը կը կոչուի . . . :
— Աշխարհի հիմք մասերը կը կոչուին . . . :

24. — Գտէ՛ք եւ գրեցէ՛ք հինգ վերացական անուն եւ հինգ
բայանուն :

ԴԱՍ. — ԳՈՅԱԿԱՆԻՆ ՅԻԻԸ

56.—Թիւ կը կոչուի գոյականին այն հանգամանքը որով ցոյց կուտայ նշանակած իրերուն մէկ կամ մէկէ աւելի ըլլալը:

57.—Թիւը երկու է. եզակի և յոգնակի:

58.—Եզակին կը ցուցնէ անունին միայն մէկ հաս ըլլալը. օրինակ՝ շուն մը. գօտին:

59.—Յոգնակին կը ցուցնէ անունին մէկէ աւելի ըլլալը. օրինակ՝ շուներ, գօտիներ:

60.—Անուններու յոգնակին կը կազմուի իրենց ծայրը կցելով եր կամ ներ մասնիկները որ կը կոչուին յոգնակներս մասնիկներ:

61.—Եր մասնիկով յոգնակի կ'ըլլան

1.—Բոլոր միավանկ բառերը. օրինակ՝ ֆարեր, դաշտեր եւն (*):

2.—Այն երկվանկ բառերը որոնց երկրորդ վանկը սուղ վանկ մըն է. օրինակ՝ վագրեր, անգղեր եւն:

3.—Երբեմն ալ այն բազմավանկ բարդ անունները որ վերջադիր միավանկ գոյականով մը կազմուած են. օրինակ՝ Գետածիւր, բաժնեթուղթեր եւն:

62.—Ներ մասնիկով յոգնակի կ'ըլլան բոլոր բազմավանկ անունները. օրինակ՝ դրամներ, վարժապետներ:

63.—Մարդ և տղայ անունները կանոնական ձեւէն զատ՝ ունին նաև անկանոն ձեւով յոգնակիներ. ինչպէս՝ մարդեր և մարդիկ, տղաներ և տղաք:

64.—Անձայն յով վերջաջող բազմավանկ բառերուն յն կը ջնջուի յոգնակիի մէջ. օրինակ՝

Փետայ — փետաներ, դշիտայ — դշիտաներ եւն:

(*) Լեռ, դուռ, բեռ, բռն, գառ և նման քանի մը միավանկներու յոգնակին սովորական է նաև շեռներ, դուռներ եւն. ձեւով, քաղի այս բառերու հին ձեւն է դուռն, բեռն եւն:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

25.—Հետեւեալ անուններէն եզակիները յոգնակիի, յոգնակիները եզակիի վերածելով գրեցէ՛ք:

Բու, կտր, դուռ, տուներ, եղնիկներ, աստղ, որաներ, պահածոյ, եզներ, գրագիր, արտ, բռններ, հրեայ, շեռ, պապիկներ, ածխահաւի, հաւաքածոներ, սանտ, գառ, մեքենաներ, խոյեր, պատուակիշ, ճայ, ֆաղափայտ, սանձիկին, զօրագունդ:

26.—Հետեւեալներուն պակասները լրացուցէ՛ք հարկ եղած յատուկ կամ հասարակ անուններով, եզակի կամ յոգնակի:

Կարով կը շինուի . . . : — Արեւիկ շուք կը դառնան . . . : — Այլուր կը ծառայէ . . . շինելու: — Տարին աւի յոս . . . : — Քրիստոնեաներու սուրբ ֆաղափէ . . . : — Բարի . . . բարի պտուղ կուտան: — Պզֆիկ առուակները կը կազմեն մեծ . . . :

27.—Որոշեցէ՛ք թէ անձերու կամ իրերու ի՞նչ դասակարգի կը պատկանին հետեւեալ յատուկ անունները:

Կիպրոս, Փայրածու, Իսպիս, Տիգրիս, Պերլին, Պարիկ, Արգար, Մասիս, Արամազդ:

Օրինակ.—Կիպրոս, յատուկ անուն կղզիի:
28.—Որոշեցէ՛ք թէ ի՞նչ տեսակ կենդանիի, բոյսի կամ առարկայի անուններ են հետեւեալ հասարակ անունները:

Վագր, մորեկի, մանուշ, կաղաւթ, իծ, վարսակ, բլադիկ, եղակ, ֆլոտա, մորֆիկ, ֆացախ, շահնոֆաւ, կաղնի, ճպուռ, հրացան, աշուն, ուղտ, սաստակ, ծածան:

Օրինակ.—Վագր, վարի գազակի անուն:

29.—Հետեւեալներու շեղազիր բառերը յոգնակիի վերածեցէ՛ք. Լուսինը կը յուսաւորէ գիշերը. — Մշակը հերկեց տաքը. — Դարբինը բանալի կը շինէ.—Տպագրիչը գիրք կը սպէ.— Մեր եկեղեցիին մէջ կան զանգակ, ծննդայն եւ քոնց. — Դեմֆին վրայ կը գտնուին աչք, ֆիք, բերան, քերուց, ականց:

30.—Հետեւեալ նիւթական անունները վերացականի վերածեցէ՛ք:

Հայ, տեր, եղբայր, վարդապետ, դերձակ, փետայ:
Օրինակ.—Հայ—հայուքիւն:

ԴԱՍ. — ԳՈՅԱԿԱՆԻՆ ՅՕԴԸ

65. — Յօդ կը կոչուին ս, դ, և և ը գիրերը որոնք գոյականին ծայրը կը կցուին և անոր իմաստը ճշտելու կամ որոշելու կը ծառայեն:

66. — Յօդը երկու տեսակ է. որոշիչ և դիմորոշ:

67. — Որոշիչ յօդ են միայն և և ը գիրերը որոնք պարզապէս գոյականը կ'որոշեն առանց որո՛ւ վերաբերիլը ճշտելու. օրինակ՝

Խնձոր — Խնձորը, գինի — գինին եւլն:

68. — Դիմորոշ են ս, դ, և, և ը յօդերը որոնք գոյականին որո՛ւ վերաբերիլը կ'որոշեն. օրինակ՝

Տունս, տունդ, տունը, այսինքն՝ իմ տունս, քու տունդ, իր տունը.

Գօտիս, գօտիդ, գօտին, այսինքն՝ իմ գօտիս, քու գօտիդ, իր գօտին:

69. — Զայնաւորով վերջացող բառերու վրայ կը դրուի և յօդը, իսկ բաղաձայններու վրայ՝ ը յօդը. օրինակ՝

Ոսկի — ոսկին, մարդ — մարդը, կատու — կատուն:

70. — Ն կը գործածուի նաև երբեմն բաղաձայնով վերջացող բառերու վրայ, երբոր այդ բառին հետ անմիջական վերաբերութիւն ունեցող և մէկ շունչով արտասանող յաջորդ բառը ձայնաւորով կ'սկսի. օրինակ՝

Եղբայրս գիւղն է: Արծաթն ու ոսկին են:

71. — Անձայն յ ով վերջացող բառեր՝ յ ն ջնջուելով՝ և յօդը կ'առնեն, իսկ ձայնաւոր յ ով վերջացողները՝ ը յօդը. օրինակ՝

Տղայ — տղան, հայ — հայը, մակբայ — մակբայը ևլն:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ — ՃՆՃՂՈՒԿՆ ՈՒ ՆԱՊԱՍՏԱԿԸ

Նապաստակը բռնըւած էր
Ճիրաններէն արծուին սէգ:

Ճնճղուկ մը զայն սկսաւ ծաղրել:

— «Ո՛հ, ի՛նչ ըրիր տոտիկներդ»:

Յին մը կ'անցնէր, լսեց ձայնը,

Յսփշտակեց ճնճղուկն հէք:

Միւսն այն ատեն պատասխանեց:

— «Դ՛ո՛ւն ինչ ըրիր թըռիկներդ»:

Թրգա. Յ. Գ:

ՏԻԿԻՆ ԺՈՒԿՈ

ՌԵԼԻՊՈՐՏԻՒՆ. — Գոց արտասանել այս առակը, պատմել նիւթը, բացատրել բարոյականը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

31. — Օրինակեցէ՛ք վերի ստանաւորը եւ յօդ ունեցող անուններն ստորագծեցէ՛ք, յետո՛յ բերանացի որոշեցէ՛ք յօդերուն տեսակները:

32. — Հետեւեալ անուններէն յօդ ունեցողներուն յօդերը ջընջեցէ՛ք, եւ չունեցողներուն կցեցէ՛ք մէյմէկ որոշիչ յօդ:

Նոճի, անսառը, լըշշան, գույան, դշխոյ, բազէն, փայլակ, առու, կրիայ, հանածոն, ճալը, գրաս, հսկան, քիչ, խոյ:

33. — Հետեւեալ անուններուն կցեցէ՛ք մէյմէկ որոշիչ յօդ: Իմ գրիչ, քու գրոց, իր գլուխ, քու ճակարակ, իմ այգի, իմ փափափ, քու կեանք, իր շնորհք, իմ ընծայ:

34. — Հետեւեալ նախադասութիւններու շեղազիւր բառերուն կցեցէ՛ք պէտք եղած յօդերը:

Վարդ ու Եուզսն անուշահոտ ծաղիկներ են. — Ծերութիւն կեանքի ձմեռ է. — Գէշ օրեր այ կ'անցնին, աղէկ օրեր այ. — Է՛ն օգտակար մեծազներ են երկար ու սղոյինձ. — Եղինիկ եղջերուի էգ է, զամբիկ՝ յովտակի. — Բարիներու յիշատակ անգամ կ'օրհնուի. — Իմ ձի աւելի կտրիճ է քան քու ձի. — Ասկիս իմ տուն է, միւս շէնք այ անոր տուն է. — Ամեն ծաղիկ իր հոտ ունի:

35. — Հետեւեալ բայերը բայանունի վերածեցէ՛ք:

Ելիլ, հիսնալ, մտնել, խօսիլ, վազել, ընթանալ, յարգել, հեռալ, սուչել, աղայել, խնդրել, հոսիլ, բաղձալ:

Օրինակ. — Ելիլ — ելիլ, հիսնալ — հիսնալու եւն:

ԴԱՍ. — ԳՈՅԱԿԱՆԻՆ ՇՈՒՈՎԸ

72. — Հորովում կը կոչուի անունին վերջաւորութեան կերպ կերպ փոխուիլը :

73. — Հորովակերտ մասնիկ կը կոչուին այն գիրերը կամ վանկերը որոնք անունին ծայրը կը կցուին զանազան հորովներ ձեւացնելու համար :

74. — Հորովը վեց ձեւ ունի . ուղղական, հայցական, սեռական, սրական, բացառական, գործիական :

75. — Ուղղականը գոյականին անփոփոխ ձեւն է եւ նախադասութեան ենթական ըլլալով կ'որոշուի ո՞վ, ի՞նչ բան, որո՞նք, ի՞նչ բաներ հարցումներով . օրինակ՝

Աստուած արդար է . ո՞վ արդար է — Աստուած .

Անձրեւներ տեղացին . ի՞նչ բաներ տեղացին , — անձրեւներ :

76. — Հայցականն եւս ուղղականին ձեւն ունի , բայց նախադասութեան մէջ ներգործական բայի մը սեռի խնդիրն է եւ կ'որոշուի զո՞վ, ի՞նչ բանը, զորո՞նք, ի՞նչ բաները հարցումներով . օրինակ՝

Տիգրան ձեռքի Զապէլը . զո՞վ ձեռքի . — Զապէլը .

Արեւը կ'աճեցնէ բոյսերը . ի՞նչ բաները կ'աճեցնէ . — բոյսերը :

77. — Սեռականն ու սրականը կը կազմուին եզակիի մէջ ի, յոգնակիի մէջ ու հորովակերտ մասնիկներով եւ կ'որոշուին որո՞ւ, որո՞ւն, որո՞նք, ի՞նչ բանի, ի՞նչ բաներու հարցումներով . բայց իրարմէ կը տարբերին հետեւեալ կերպերով :

78. — Սեռականը գոյականի մը լրացուցիչն է եւ հարցումը կ'իյնայ իր լրացուցած գոյականին վրայ . օրինակ՝ Արսէնին գիրքը . որո՞ւն գիրքը , — Արսէնին .

Գետի ձուկ . ի՞նչ բանի ձուկ . — գետի :

79. — Տրականը սովորաբար բայի մը լրացուցիչն է եւ հարցումը կ'իյնայ իր լրացուցած բային վրայ . օրինակ՝

Գրիշա Հայկին տուի . որո՞ւ տուի . — Հայկին :
Վնասներու հանգիպեցայ . ի՞նչ բաներու հանգիպեցայ . — Վնասներու :

80. — Բացառականը կը ձեւանայ թէ՛ եզակիի, թէ՛ յոգնակիի մէջ եւ հորովակերտ մասնիկով, եւ կ'որոշուի ո՞րմէ, ի՞նչ բանէ, ո՞ւրի՞նչ, որո՞նցմէ, ի՞նչ բաներէ հարցումներով . օրինակ՝

Յիսուս Յուդային մատնուեցաւ , որմե՞ մատնուեցաւ , — Յուդայէն .

Գոյրս օձերէ կը վախնայ , ի՞նչ բաներէ կը վախնայ , — օձերէ :

Ես գետին անցայ . ո՞ւրի՞նչ անցայ , — գետէն :

81. — Գործիականը կը կազմուի թէ՛ եզակիի, թէ՛ յոգնակիի մէջ ով հորովակերտ մասնիկով եւ կը պատասխանէ որո՞վ, ի՞նչ բանով, որոնցմո՞վ, ի՞նչ բաներով հարցումներուն , օրինակ՝

Տունը մանուկով չէն է . որո՞վ չէն է , — մանուկով :

Գործերով զբաղած եմ . ի՞նչ բաներով զբաղած եմ , — գործերով :

ՀԻՍՆԱԿՆԵՐ

36. — Հետեւեալ նախադասութիւններու պարունակած ուղղական հոլովները՝ մէկ, ֆայցականները՝ երկու գիծով ստորագծեցէ՛ք :

Ընթերցումը կը փարսէ ճանճորքը . — Վարդը փուշ ունի, կեանքն ալ ունի դառնութիւններ . — Իմաստները գիտէ ժամանակին յարգը . — Արուսեակ վարդեր փայտեց պարտեզին . — Սահակ եւ Մեսրոպ բարգմանեցին Աստուածաշունչը :

37. — Հետեւեալ նախադասութիւններու սեռական հոլովները՝ մէկ, տրականները՝ երկու գիծով ստորագծեցէ՛ք :

Կասուի խաղը մուկի մահն է . — Երեցեք մեր թշնամիներուն . — Սասիկ յոյսը կը վնասէ այլերուն . — Եղեանը վնասեց ծառերու պտուղին . — Կեղեկներու աղքատ օգտակար է բոյսերուն . — Հնազանդ եղիք օրհնիմ :

ԳՍՍ. — ԿԱՆՈՆԱԻՈՐ ՀՈՒՈՎՈՒՄՆԵՐ

82. — Հօրովու մի ընդհանուր ձեւն է հետեւեալը :

	Յգակի	Յագնակի
Ուղ. Հյց.	Վարդ	Վարդեր
Սեռ. Տր.	Վարդի	Վարդերու
Բաց.	Վարդէ	Վարդերէ
Գործ.	Վարդով	Վարդերով

83. — Այս ընդհանուր ձեւէն զատ կան ուրիշ երեք զարտուղի ձեւեր ալ որոնք զլիսաւորաբար եզակի սեռականի, արականի և բացառականի մէջ կը տարբերին ընդհանուր ձեւէն, իսկ յոգնակիի մէջ կը հետեւին ընդհանուր կանոնին :

Այս երեք ձեւերն են հետեւեալները

Ա. Ձեւ	Բ. Ձեւ	Գ. Ձեւ
Ո. Հ. Հայ	Գիտութիւն	Օր
Ս. Տր. Հայու	Գիտութեան	Օրուան
Բ. Հայէ	Գիտութենէ	Օրէ, օրուընէ
Գ. Հայով	Գիտութիւնով,	Օրով
	գիտութեամբ	

84. — Ա. Ձեւին պէս կը հօրովին բազմաթիւ միական անուններ, ինչպէս՝

Մարդ, կով, հաւ, լաւ, հով, ծով, պապ, շար, մահ, Ձիւ, ժամ, եշ, թի, ձի, արջ, զան, պահ, մանչ, դար և շն : Սակայն ասոնցմէ մէկ քանինները կրնան ընդհանուր ձեւին պէս ալ հօրովուիլ :

85. — Բ. Ձեւին պէս կը հօրովուին բոլոր թիւն վերջացող բառերը :

86. — Գ. Ձեւին պէս կը հօրովուին գրեթէ բոլոր ժամանակ ցուցնող բառերը. ինչպէս՝ ամառ, ձմեռ, արիւ, գիշեր, ցորեն, կեսօր, առտու (առտուան), իրիկուն (իրիկ-

ուան), շաբաթ, փաղը (վաղուան), երեկ, հերու (հերուան), առաջ, հիմա (հիմակուան) և շն : Ասոնցմէ ալ մէկ քանին կրնան ընդհանուր ձեւին պէս հօրովուիլ :

Ա. Ձեւին հետեւող ժամ և մահ կրնան նաև հօրովուիլ այս Գ. ձեւով ալ. (ժամուան, մահուան) :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

38. — Հետագայ նախադասութիւններու պարունակած բացառական հօրովները՝ մէկ զիծով, զործիականները՝ երկու զիծով ստորագծեցէ՛ր :

Մովսէս կարմիր ծովէն անցուց Իսրայէլացիները. — Գարեւորը գարիով կը շինուի, գիւնի՛ն՝ խաղողով. — Ծուռ ֆանակէ շիսակ գիծ չ'եղեր. — Ձգուցցէ՛ք չար ընկերներէ. — Յակոբ իր զաւակներով օրհնուեցաւ Յիովայիւն. — Եկո՛ւր մեղիով, մի՛ գար պարսֆով — Յրեմի հասկերը կամուսաղող կը կամենէ, յետոյ կ'երենէ ցորենը յարդէն զատելու համար :

39. — Հետեւեալ նախադասութիւններու պակասները լրացուցէ՛ք ք վակագոծի մէջ զրուած հարցումներուն համապատասխանող հօրովեալ անուններով :

Ամէն արդիւնք իր (ի՞նչ բանը) ունի. — (ի՞նչ բանէ) դարձած ֆացախը բարկ կ'ըլլայ. — Լոյսը բշտամի է (ի՞նչ բանի). — Մովսէս հանեց (զորո՞նք) եգիպտուէն. — Չերմուկներն օգտակար են (որո՞նք). (Որո՞նք) մայրը կը կոչուի Աստուածամայր. — (Ո՞վ) հնարեց սպագորքիւնը. — Բաստիոր զսառ (ի՞նչ բանի) պատուասք. — Շոգեկառքը (ի՞նչ բանով) կ'ընթանայ. — Յիսուս մկրտուեցաւ (որով) — Օսմանեան կայսրութիւնը կ'սկսի (որով. — Հովը կ'ուռեցնէ (ի՞նչ բաներուն) առաքաւսը :

40. — Հօրովեցէ՛ք հետեւեալ անունները նախ՝ առանց յօդի յետոյ յօրով :

Փայտ, չարաթիւն, կով, իշխան, ժամ, ամառ, ծառ, գորտքիւն, հայ, վաղը, անուխ, դպրոց, գիշեր, հով, ձի, առտու, դրախտ, Ձիւն, երեկ :

41. — Հետագայ նիւթական անունները վերացականի վերածեցէ՛ք, օրինակին պէս :

Շուն, սնետ, տղայ, ֆահանայ, հիւսն, երիտասարդ :

Օրինակ. — Շուն, շնութիւն :

ԴՍՍ. — ԱՆԿԱՆՈՆ ՉՈԼՈՎՈՒՄՆԵՐ

87. — Կան կարգ մը անուններ որոնց հոլովու մը՝ միայն եզակիի մէջ. կը խոտորի ընդհանուր և զարտուղի ձեւերէն: Առոնք կը կոչուին անկանոն հոլովումներ:

88. — Անկանոն հոլովումներն են հետեւեալները:

Ո. Հ.	Հայր	Տէր	Աղջիկ	Աստուած
Ս. Տ.	Հօր	Տիրջ	Աղջկան	Աստուծոյ
Բ.	Հօրմէ	Տիրջմէ	Աղջիկէ	Աստուծմէ
Գ.	Հօրմով	Տիրջմով	Աղջիկով	Աստուծմով

89. — Հայր անունին պէս կը հոլովուին մայր, եղբայր, կնիսանայր, կնիսանայր, սանահայր, սանահայր, վասահայր, սիրահայր, հօրեղբայր, մօրեղբայր:

90. Տէր բառին պէս կը հոլովուին ազգականութեան պարագայ ցուցնող կարգ մը բառեր, ինչպէս՝ կին (կնոջ), սիկին, սանսիկին, ֆոյր (քրոջ), մօրաֆոյր, հօրաֆոյր, ներ, սաղ, աներ, սագր, կեսուր (կեսորջ), սանսեր և երբեմն ալ ընկեր: Սակայն՝ բացի կին և ֆոյր բառերէն, միւսները կրնան նաև հոլովուիլ ընդհանուր կանոնին համաձայն:

91. — Աղջիկ բառին պէս կը հոլովուին երկի (էրկան), կնիկ (կնկան), լեռ (լեռան), դուռ (դրան), մանուկ (մանկան), բեռ, թոռ և բոլոր ուր վերջաւորող բառերը. օրինակ՝ ուսում (ուսման), և ըն: Ասոնք եւս բացի երկի և կնիկ անուններէս, կրնան նաև հոլովուիլ ընդհանուր կանոնին համաձայն:

92. — Տուն և շուն անուններուն եզակի սեռական — արականը կրնայ նաև հոլովուիլ սան, շան ձեւով որուն կը հետեւին գրասուն, գինեսուն եւ ըն:

93. — Սեր բառին եզակի սեռական արականը կը հոլովուի Աստուած բառին պէս ոչ վերջաւորութեամբ

(սիրոյ, սերէ, սիրով): Միեւնոյն ոչ վերջաւորութեամբ երբեմն կը հոլովուի նաև սեռական — արականը իս վերջաւորող երկրանուններուն, վերջատառ աը կրճատուելով. օրինակ՝ Ասիա Ասիոյ, Սպանիա — Սպանիոյ եւ ըն:

94. — Իս վերջաւորող սնձի անունները միշտ կը հետեւին ընդհանուր կանոնին. օրինակ՝ Լուսիա — Լուսիայի եւ ըն:

95. — Մարդիկ եւ տղայ անկանոն յօդակներն ունին իրենց յատուկ հոլովումները, որոնք են՝ մարդոց — մարդոցմէ — մարդոցմով. տղոց — տղոցմէ տղոցմով:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

42. — Հոլովեցէ՛ք հետեւեալ անունները.
եղբայր, կին. լեռ, իսպիսա. ծագում, ֆոյր, մայր, դուռ, մանու, նաւ, բեռ, իրկիւն, շահ, սագր, Արաբիա, կնիկ, տուն, շարք:

43. — Հետեւեալ խօսքերուն մէջ փակագծեալ անունները պէտք եղա՞ծ հոլովին վերածեցէ՛ք:

Իմաստընեան սկիզբը (տէր) վախճ. — Զրացող (մանուկ) կարջն սար, — (Թուրքիա) գորգերը շատ յարգի են (Ամերիկա) մէջ. — Շիսակուրը (տղայ) ստեփ. — Մարդիկ պարսիկ (սեր եւ ֆայսափարսիան) վարուիլ իրարու հետ. — (Հայր եւ մայր) երախտիլը շատ մեծ է (գաւակներ) վրայ. — Ճշմարիտ բարեկամը (եղբայր) աւելի կ'արժէ. — Եկեղեցին (Աստուած) տունն է. Կեղծաւոր (մարդիկ) զգուշացէ՛ք. — Մասիս (լեռ) կասարը նստաւ (նոյ) սպասը — Երկարը կը ծնեն (մուտ). — Մարգարիսը (ծով) կ'ելչէ. — Պարսը կը շինուի (խա կամ սոխա):

44. — Հետագայ հոլովեալ անունները եզակի ուղղականի վերածեցէ՛ք, որոշելով նաև իւրաքանչիւրին թիւն ու հոլովը:

Տղոց, սիրոյ, դրան, մարդոցմէ, առտուրնէ, Անգլիոյ, պաշտօնեաներով, ֆոյցմէ, Աստուծմով, սիրամօր, գարգացման, երկան, գոյումներու, հիմակուան, վարուրնէ, մահու, Ամասիայի, Հիւլիոյէ, բաւաններու, շան, գրասան, հօրաֆոյր, մօրեղբօր, սիրով:

45. — Հետագայ վերացական անունները նիւթականի վերածեցէ՛ք, օրինակին պէս:

Մարդկութիւն, մշակութիւն, սոցիկոլութիւն, հաստիսութիւն, դիւցազնութիւն, զինուորութիւն:

Օրինակ. — Մարդկութիւն, մարդ:

ԴՍԾ. — ԶԱՅՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ

96. — Ա. և օ վերջաւորող անունները որոնք ընդհանրապէս յատուկ անուններ են, հոլովման ատեն ա եւ օ էն ետք յ մը կ'առնեն, և այն ատեն օ կը փոխուի ո ի. օրինակ՝

Սառա — Սառայի, Ամասիա — Ամասիայի, Հիւկօ — Հիւկոյի եւլն:

97. — Անկանոն հոլովումներու մէջ ընդհանրապէս ձայնաւորներու կորուստ կամ հնչափոխութիւն տեղի կ'ունենայ, ինչպէս՝ Տէր — սիրոջ, կին — կնոջ, աղջիկ — աղջկան, ուսում — ուսման եւլն:

98. — Կանոնաւոր հոլովներու համար ձայնաւորներու կորուստի կամ փոփոխութեան երեւոյթն ընդհանուր չէ, այլ կարգ մը բառերու միայն յատուկ. ինչպէս՝ գիր — գրի, զաւակ — զաւկի, էշ — իշու, հաչիւ — հաչուի եւլն:

99. — Թէ՛ կանոնաւոր թէ՛ անկանոն հոլովներու յոգնակիներուն մէջ ձայնական այսպիսի փոփոխութիւնս ներ տեղի չունին:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՅՈՐԵԿՆ ՈՒ ԳԻՇԵՐԸ

Յորեկը աշխատութեան ժամանակն է: Գիշերը՝ որ երկիրը կը պատէ իր աղջամուղջովը, վերջ կուտայ բոլոր յոգնութիւններուն եւ մեզ կը հրաւիրէ վայելելու անհրաժեշտ հանգիստը որուն պէտք ունինք: Անմիջապէս անուշ քունը կուգայ ծանրանալ մեր աչքերուն վրայ եւ նոր կորով ու կազդոյր կը պարգեւէ մեր մարմինն ու մտքին: Ի՛նչ ատենէն՝ գիշերուան կը յաջորդէ կրկին ցորեկը որ կ'օգեւորէ բնութիւնը եւ մեզ կը հրաւիրէ վե-

րըստին աշխատութեան: Տղա՛ք, ամէն բան իր ժամանակն ունի. աշխատանքի ատեն պէտք է աշխատիլ, հանգիստի ատեն պէտք է հանգստանալ, քունի ատեն պէտք է քնանալ: Ով որ բնութեան օրէնքներուն չի համակերպիր, կը վնասուի:

Թեւադրութիւն. — Կարդալ այս հատուածը, ուղղագրել նոյնը, բացառել բառերը եւ նիւթը:

ՀՐԾԱՆԳՆԵՆ՝

46. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը եւ պարունակած անուններուն ցանկը կազմեցէ՛ք, իւրաքանչիւրին առջեւ նշանակելով թիւը, հոլովը եւ յօդերը:

47. — Ըսէ՛ք թէ հետեւեալ հոլովուած անուններուն մէջ ծայնական ի՛նչ փոփոխութիւններ տեղի ունեցած են:

Աննայի, սիկնոջ, շարժման, սրճի, ֆրոյմե, պասուի, մարմնի, խրման, սիրոջ, գրոյի, փարսի, կեսոջ, Սիւնայի, վանաւման, դրան, սիրով, Մարիցայի, Թուրքիոյ, մսի, կրկան, գնով, Զասկի, կնկան, բերնի:

48. — Հոլովեցէ՛ք հետեւեալ անունները:

Մեսիա, Հիւկօ, խոսում, գիծ, բերան, տեսլ, պատիւ, Աստուածածին, փրկիչ:

49. — Հետեւեալ անուններուն եզակիները յոգնակիի, յոգնակիները եզակիի վերածեցէ՛ք:

Այս տղային մայրը, նաւերուն դրօշակները, լեռան աղբիւրը, հացագործին փուռը, որսորդներուն հրացանները, դուռներուն բանալիները, դարբինին մուճը, այգիին ցանկապար:

Օրինակ. — Այս տղոյ մայրերը:

50. — Հետեւեալ անունները հոլովեցէ՛ք նշանակելով յօդերով.

- ա յօդով. — Տեսակ, պայ, խոհեմութիւն, սպ.
- դ » — Գաւազան, ներ, մանչ, կրիկ, սիկին.
- ն կաւ ը յօդով. — Էշ, Տիգրան, հաւ, սիկին, մարդ, կեսաւր, սիրամայր, Գերսանիա, Հեղինե:

51. — Մէյ մէկ նախադասութիւն կազմեցէ՛ք գործածելով հետեւեալ անուններուն նշանակելով հոլովները:

- Ուղղական հոլով. — Գալ, մանգաղ, Մասիս, Հայկ.
- Սեռական » — Յայդուքիւն, Ռուսիա, որոսում.
- Բացառական » — Յորեկ, Արեգակ, դար, մի:

52. — Հետեւեալ անուններուն քով դրէ՛ք յարմար սեռականները, նախ՝ առանց յօդի, յետոյ՝ յօդով:

Բոյն, փերակ, որչ, ախտո, գոմ, վարախա.

Մտռակ, լակոս, կորիւն, բռռակ, բոժիւն, գառնուկ, ուշ, խոնկոր, հոռք, վառեակ:

Օրինակ. — Թռչունի բոյն, բռչունի բոյնը. — ձիու մտռուկ, ձիուն մտռուկը:

53. — Գտէ՛ք եւ գրեցէ՛ք հետագայ կենդանիի անուններուն իգականները.

Եգ, ախոր, ձի, վարուժան, եղջերու, խոյ:

54. — Գտէ՛ք եւ գրեցէ՛ք, հետեւեալ իգական անձի անուններուն արականները.

Աղջիկ, կին, դուստր, մայր, խոր, հարս, կնիկ, մամ, զոհակ, սաշ, սիկին, սակեկին, երեկին, պառաւ, կետուր, մորախոր, օրտորդ, սանամայր, կնիամայր:

55. — Հետեւեալ, նախադասութիւններու շեղագիր բայերը բայանունի վերածեցէ՛ք.

Շաս բաղձալը բշտաւ կ'ընկ մարդը. — Անպետուն սրտալը վախ կ'ազդէ շասերու. — Ս. Ելիսաբիլը կը զօրացնէ դեղերները. — Աղամանդին գոլալը այլ կը շացնէ. — Գարդեղներուն բողբոջիլը Սեպեմբերին տեղի կ'ունենայ — Մանուկը լալով աշխարհ կուգայ — Գարունը մեռեալ բնութեան դէպի կեանք վերադառնալու եղանակն է — Յիսուսի ծնիւր նշաններով յայտնուեցաւ. — Ս. Հոգիին գալը պահեցաւ Պեկեղիստի օրը:

Օրինակ. — Շաս բաղձակը բշտաւ կ'ընկ մարդը:

56. — Մէյ մէկ նախադասութիւն կազմեցէ՛ք գործածելով հետեւեալ անուններուն նշանակեալ հոլովները.

Հայցական հոլով. — Խունկ, եւա, կեանք, առեսիս.

Տրական , — Լուսիս, ընկեր, խայ.

Գործիական , — Պատիւ, բանական, հաւերուրիւն:

57. — Հետեւեալ անուններուն քով դրէ՛ք յարմար սեռականները. վրան, խոճիք, հիւղակ, ճնակ, տուն, վանք, օքեւան, սպարանք, դղեակ, պալատ:

Ժողովուրդ, բանակ, հոս, երամակ, ևոխիտ, վտառ, ջոյիտ, փոխակ, սարմ, տրմիդ, կարաւան, անտառ, հոյլ, բոյլ, դէգ, կոյտ, շեղջ, գունդ, վաշտ, խուրձ, փունջ, սրցակ:

Օրինակ. — Գնդուի վրան, ֆաղախի ժողովուրդ:

58. — Հետեւեալ անուններով նախադասութիւններ կազմեցէ՛ք օրինակին պէս.

Եղջիտ, խայրոց, կտուց, ճիւղ, ժանիք, ճակ, մագիլ, ցոռիկ, ազի, բար:

Օրինակ. — Եզը եղջիտ ունի:

59. — Հետագայ անուններուն սեռականները ուղղականի, ուղղականները սեռականի վերածեցէ՛ք.

Մօր գաւակ, գործի մարդ, սան սիկին, ընթերցման գիրք, կեանքի ձեւ, բարութեան Սաստած, կրօնքի սեր:

Օրինակ. — Մօր գաւակ, գաւակի մայր:

60. — Նախադասութիւններ կազմելով գրեցէ՛ք թէ ի՞նչ բանի գործիք են հետեւեալ անունները.

Մուրճը, գրիչը, ասեղը, ուրագը, դանակը գերանդին, մանուշակ, արօրը, ծեփիչը, գոցը, կարկիւր, յօսոցը խարսոցը:

Օրինակ. — Մուրճը ծծծեղու չորձիք է:

61. — Նախադասութիւններ կազմելով լսէ՛ք թէ ի՞նչ կ'արտադրէ

Որբասունկը, ժիթենիկ, եղենիկ, քրեհիկ, շերամը, մեղուն, խաշխաշը, բեռեկին, արեւը, ածուխը, ջուրը:

Օրինակ. — Որբասունկը խաղող կ'արտադրէ:

62. — Նախադասութիւններ կազմելով ըսէ՛ք թէ ի՞նչ բանի մաս կը կազմեն հետեւեալ անունները.

Նժար, հէշ, Ասիան, երախակալը, սապանակը, անիւր, սլաք, սոսանցիք, սերեւը, խոփը, սոսանաղը, նետը, խոհանոցը, ծրանան, ամիւր, արմուկը, տպիկ, քիթը, առաօտը:

Օրինակ. — Նժարը կշիռի մաս կը կազմէ:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Ա. Մ. ՈՒՆԻ, Հ. Ս. ԱԸ ԵՒ Պ. Ա. Ր. Պ. ՏԱ. Կ. Ա. Ո. Ա.

Մինչ սա հասկեր կուռ, հասուն ու գեղեցիկ

Դէպի գետին իրենց գլուխն են ծռներ,

Ինչէ՛ն է որ նա՛ մէկ հասկը ուղղածիք

Կը բարձրանայ ա՛յնքան վեր:

— Զի չըկայ իր թեթև գլխուն մէջ հատիկ:

Սա տակառը զոր այգեպանն շտանդուն

Գլտորելով կը տանի դէպի հնձան,

Ինչէ՛ն է որ կը հանէ ա՛յնքան թնդիւն,

Ա՛յնքան ժխոր աղմկածայն:

— Որովհետև դատարկ է մէջը համբուն:

Թրգմ. Յ. Գ.

L. — Ա. ՊՈՒՐԿԵՆ

Թեւադրութիւն. — Գոց արտասանել այս ոտանաւորը, սորվել բառերու նշանակութիւնը, բացատրել նիւթը եւ բարոյականը.

ԱԾԱԿԱՆ

ԴԱՍ. — ԱԾԱԿԱՆ ԵՒ ԻՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ

100. — Ածական կը կոչուին այն բառերը ոյ ոնք գոյականը որակելու կամ որոշելու կը ծառայեն:

101. — Ածականները անփոփոխ բառեր են. հետեւաբար ո՛չ թիւ ունի, ո՛չ հոլով. և յօդ ալ չեն առնիր:

102. — Ածականները չորս տեսակ են. որակական, քուական, ցուցական և անորոշ:

ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

103. — Որակական են այն ածականները որ գոյականին յատկութիւնը կամ հանգամանքը ցոյց կուտան. օրինակ՝

Գեղ ձի. չար տղայ, ներմակ ձիւն և ին:

104. — Որակական ածականը կ'որոշուի գոյականին վրայ ընելով ի՛նչպիսի հարցումը:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԳԱՅԼՆ ՈՒ ՇՈՒՆԸ

Սովալուկ գայլ մը երբ ագարակի մը մօտէն կ'անցնէր, ագարակին դրան քով տեսաւ գեղեցիկ ու պարարտ որսաչուն մը: Դիտեց գայն և իր ողորմելի վիճակը բաղդատելով անոր երջանիկ կացութեան հետ, բուռն նախանձ մը արթնցաւ իր մէջ և շունին մօտնալով ըսաւ. — «Բարեկամ, այսօր ի՛նչքան նախանձելի կ'երևիս այժիս այդ քու մաքուր, գէր ու հանգիստ վիճակիդ մէջ. ի՛նչքան կը ցանկայի ես ալ քու վիճակդ ունենալ... բայց ի՛նչ է սա վիզէդ անցուածը».— «Անուրա է», պատասխանեց շունը. — «Անճւրդ, ուրիմն ինձի պէտք չէ քու հանգստութիւնդ այսպէս գերութեան ու կապանքի տակ»: Այսպէս ընելով գայլը արագ քայլերով վերադարձաւ իր անտառը:

Թեյադուրբիւն. — Կարդալ այս հատուածը, ուղղազրել նոյնը, պատմել նիւթը, բացատրել բարոյականը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

63. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը եւ պարունակած որակական ածականները մէկ զիծով, որակած գոյականները՝ երկու զիծով ստորագծեցէ՛ք:

64. — Հետեւեալ բառերուն մէջ որակական ածականները որոշելով ստորագծեցէ՛ք:

Բարձրաբերձ կաղնի, անհալուռ պարիսպ, Հայկ դիւցազն, ամենի ալիք, ազդու նառ, խոր գիտութիւն, պարկեշտ վարք, վսեմ ոճ, գանգուր մազ, սիրուն ժպիտ, վճիտ ջուր, խաժ այտ, Արայ գեղեցիկ, դայար մարգ, Սուրբ Ներսէս Շնորհալի:

65 — Հետեւեալ բառերէն իւրաքանչիւր գոյականի քով դրէ՛ք իրեն յարկար ածականը:

Անօք, կոյս. քաղցր, փափուկ, քարեխառն, դիւրաբեկ, կշիւայ, յիշատակ, հաւաստ, անակնկալ, անկնուն, հաստատուն, արկածալից, աղէտ, ուղեւորութիւն, կամփ:

Օրինակ. — Դիւրաբեկ անօք:

66. — Հետեւեալ գոյականներէն իւրաքանչիւրին քով դրէ՛ք մէյ-մէկ յարմար որակական ածական:

Ֆնար, առիւծ, պայտար, յոյս, եռանդ, եղեգ, կարիւն, հանձար, կորոյ, արծիւ, առուակ, գառնուկ, վիշտ, սուգ, տեգ:

Օրինակ. — Քաղցրահունչ ֆնար:

67. Հետեւեալ ածականներէն իւրաքանչիւրին քով դրէ՛ք մէյմէկ յարմար գոյական:

Սփանջի, անցաւոր, սեգ, նուրբ, կոշ, պայծառ, գուարբ, վստակաւոր, քաղցր, երկոտ, նարսար, կաստի:

Օրինակ. — Սփանջի գեղեցկութիւն:

68. — Գտէ՛ք գոյն, ծաւալ, համ, ձեւ եւ շոշափելի յատկութիւն ցոյց տուող երեքական որակական ածականներ:

Օրինակ. — Դոյն ցոյց տուող՝ կուրմիր. — Ծաւալ ցոյց տուող՝ լայն. — Համ ցոյց տուող՝ լեղի. — Ձեւ ցոյց տուող՝ եռանկիւն. — Շոշափելի յատկութիւն ցոյց տուող՝ կուկուղ:

ԴԱՍ. — ԹՈՒԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

105. — Թուական կը կոչուին այն ածականները որ թիւ և թուական կարգ ու բաշխում ցոյց կուտան և երեք տեսակ են. բացարձակ, դասական, բաշխական:

106. — Բացարձակ են պարզապէս գոյականներուն համրանքը, այսինքն քանի՛ հատ ըլլալը ցուցնող թուականները. օրինակ՝

Հինգ տուն, քսան ոչխար եւլն:

107. — Դասական են գոյականին կարգը. այսինքն քաններորդ ըլլալը ցուցնող թուականները. օրինակ՝

Վեցերորդ վաշտ, երկրորդ դասարան եւլն:

108. — Դասական թուականներն են առաջին, վերջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, եօթներորդ, ութներորդ, իններորդ, ասներորդ, ասներորդ, եւլն:

109. — Դասական թուականները կրնան գրուիլ նաև հայերէն արութենի գլխագիր տառերով. Ա. կը նշանակէ առաջին. Բ՝ երկրորդ, Գ՝ երրորդ, Դ՝ չորրորդ, Ե՝ հինգերորդ, Չ՝ վեցերորդ, Է՝ եօթներորդ, Ը՝ ութերորդ, Թ՝ իններորդ, Ժ՝ ասներորդ, Ի՝ քսաներորդ, Լ՝ երեսներորդ եւլն:

110. — Բաշխական են գոյականին քանեկան հատ բաշխում ըլլալը ցոյց տուող թուականները. օրինակ՝

Մեյլակի խնձոր, հինգական հոգի եւլն:

111. — Բաշխական թուականներն են ձեյլակի, երկերկու, երեքական, չորսական, հինգական, վեցական, եօթնական, ութական, իննական, ասներական եւլն:

ՀՐԱՆԱԿՆԵՐ

69. — Հետեւեալ նախադասութիւններու մէջէն բացարձակ, դասական եւ բաշխական թուականները որոշելով զատ զատ սիւնակներու մէջ գրեցէք:

Մեր դպրոցին շրջանը կը բաղկանայ վեց սարիկ. — Յիսուս երեսուն սարեկան էր երբ սկսաւ խառնել. — Աստուածաշունչը հայերէնի բարգմանուեցաւ հինգերորդ դարուն. — Մայրս ինծի եւ ուրեւորու մէյլակի խնձոր տուաւ. — Մեր դպրոցին մէջ հարիւր յիսուն տղաք կը յաճախեն. Անոնք եօթնական հոգի խումբերու բաժնուելով խաղացին. — Ներկայի մէջ շատ ինչեր կան որոնք կեանքի հարիւրերորդ սարիկ քեզակոյնեն. — Ներսէս Շնորհալիս ապրեցաւ ԺԶ. Դարուն մէջ:

70. — Հետեւեալ նախադասութիւններու պակասները լրացուցէք պէտք եղած թուական ածականներով (բացարձակ, դասական կամ բաշխական).

Ներկայ դարը կը կոչուի . . . դար. — Իւրաքանչիւր շաբաթ կը բաղկանայ . . . օրէ. — Մեկ փրանսական ոսկին . . . փրանկ է. — Օգոստոսը . . . ամիսն է սարիկն. — Մեր մեծերն ունին . . . մատեր. — Ս. Լուսաւորիչ ապրեցաւ . . . դարուն մէջ:

71. — Ըսէ՛ք թէ՛ ի՞նչ յատկութիւններ ցոյց կուտան հետեւեալ որակական ածականները, եւ նման յատկութիւն ցուցնողները զատ զատ սիւնակներու մէջ գրեցէք:

Տժգոյն, ընդարձակ, դառն, սրածայր, ծանր, խորունկ, կծու, փափուկ, հաս, բոլորչի, բերել, ֆաղցր, ճուճել, բարձր, բարկ, կանաչ, ցած, աղի, խրանաղ, պաղ, անձուկ, ֆառակուսի, սաք, շայն, գաղջ, անլի, զով, թրու, նուր, կապոյտ, փոքր, գորշ:

72. — Հետեւեալ գոյականներուն թով դրէք յարմար որակական ածականներ:

Շոգի, մշուշ, սակ, եղեւմ, ցոյ, անձուկ, կարկուտ, ձիւն. Աւազան, անհիմ, յիմ, ծով, ովկիանոս, վսակ, գետ, աղբիւր:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՍԻՐՈՅ ԲՈՅՆԸ

Աղանիի թեւերով
Սէրն երկինքէն վար իջաւ,
Իրեն կայան փնտռելով
Ասդին անգի՞ն յատ թուաւ,
Եւ վեր՞ ապէս ապահով՝
Մօր սրտին մէջ բոյն դրաւ:

ՅԱԿՈՒ ՈՍԿԱՆ

Թեւադուրիւն. — Գոց սորվիլ այս ոտանաւորը, բացատրել իմաստն ու բարոյականը:

ԴԱՍ. — ՅՈՒՑԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

112. — Յուցական կը կոչուին այն ածականները որոնք գոյականը ցուցնելով որոշելու կը ծառայեն. օրինակ՝ Այս քաղաքը, այդ մարդը, նա գետը և չն՝

113. — Ցուցական ածականներն են այս, այդ, այն, սա, դա, նա:

Ասոնցմէ այս, սա կը ծառայեն խօսողին ձօտիկ բան մը ցոյց տալու, այդ, դա կը ծառայեն խօսողին դիմաց գտնուող բան մը ցոյց տալու, այն, նա կը ծառայեն խօսողէն հեռու բան մը ցոյց տալու:

114. — Սա, դա, նա անո՛վ միայն կը տարբերին այս, այդ, այն էն որ կը ծառայեն աչքի առջեւ եղած բան մը չեղտելով և մասնանիչ ընելով ցոյց տալու. մինչդեռ վերջիններուն համար պայման չէ որ իրենց ցոյց տուած առարկան անպատճառ աչքի առջեւ գտնուի:

ԸՆԹԵՐՅՈՒՄ. — ԱՂՔԱՍԻՆ ՀԱՐԱՍՈՒ ԹԻՒՆԸ

Երիտասարդ մը իր նախկին դաստիարակին հանդիպեցաւ օր մը և անոր պատմեց իր չքաւորութիւնը: — «Բան մը չունիմ, ըսաւ, չկրցայ դիրքի մը հասնիլ և թշուառ եմ»: « — Բայց դուն իրապէս ըսածիդ չափ աղքատ ես. պատասխանեց ուսուցիչը, պատուական առողջութիւն մը չես վայելեր: Յետոյ՝ այս ձեռքդ, շարունակեց դաստիարակը անոր աջ ձեռքը բռնելով, հուժկու և աշխատութեան յարմար չէ՞. կուտայի՞ր զայն տասը հազար դահեկանի փոխարէն». — «Աստուած չընէ», պատասխանեց երիտասարդը. — «Եւ սա աչքերդ որ այս գեղեցիկ տիեզերքը կը դիտեն, կուտայի՞ր քսան հազար դահեկանի, և դա ականջներդ որ մինչեւ հոգիիդ կը հասցընեն թռչուններուն երգերը և բարեկամներուդ խօսքերը, կը փոխէի՞ր արդեօք աշխարհի բոլոր ոսկիին հետ»:

— «Աւշուշտ ո՛չ». — «Լաւ ուրեմն. մի՛ գանգատիր թէ աղքատ ես. դուն ա՛յնպիսի հարստութիւններ ունիս՝ որ կը գերազանցեն դրամական բոլոր հարստութիւնները. խնդիրը զանոնք գործունէութեան դնել և արժեցնելուն մէջ է»:

Թելադրութիւն. — Կարգալ այս հատուածը, ուղղագրել նոյնը, պատմել նիւթը, բացատրել բառերուն նշանակութիւնները:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

73 - Օրինակեցէ՛ք վերի հատուածը եւ պարունակած որակական, ցուցական եւ թուական ածականները որոշեցէ՛ք բերանացի:

74 — Հետեւեալ նախադասութիւններուն ցուցական ածականներն ստորագրեցէ՛ք:

Այս խնձորները բարձ եւ, այդ օսնձերը փետր եւ. — Այն աղջիկը ճակցա՛ք. — Սա գաւազանը ինձի՛ սուէք. — Միհրան շուտած սա կողմ, նա կողմ կը վագր. — Ես հրաժարեցայ այդ հաճոյիքն. — Նա հեռուի անսառը խիստ ընդարձակ է. — Դա խաւոքիկ սերը շատ հարուս է:

75. — Հետեւեալ բառերուն քով դրէ՛ք յարմար ցուցական ածականներ:

Պակեղը, շինդ կառք, հոյակապ չեկեղեցի, հանդիպակաց բլուրը, հեռաւոր գիւղը, դիմացի պարտեզը:

76. — Հետեւեալ գոյականներուն քով դրէ՛ք յարմար որակական ածականներ:

Ձեփիւռ, հով, ֆաւի, խորշակ, մտիկ, քարառ, ուրական: Դաշ, հովիտ, անապատ, սար, ձոր, կիրճ, լեռնադաշտ:

77. — Հետեւեալ ածական-գոյականներով մէյմէկ նախադասութիւն կազմեցէ՛ք:

Գիշախչ բռնու, թերի գիտութիւն, վայելույ հագուստ, գահաՎեժ անդունդ, սրընթաց գետ:

Օրինակ — Արծիւը գիշախչ բռնու մըն է:

78. — Հետեւեալ որակական ածականները՝ վերացեալ անունի եւ գոյականները՝ սեռական հոլովի փոխեցէ՛ք:

Կարմիր վարդ, գձուձ հոգի, կարծր սիւր, արդար Աստուած, բարի հայր, արթուն հովիւ, օգտակար ուսու, բարձր գիտութիւն, սաստիկ ձմեռ, կանաչ խոտ, կասաղի ծով:

Օրինակ. — Վարդի կարմրութիւն:

ԴԱՍ. — ԱՆՈՐՈՇ ԱԾԱԿԱՆ

115. — Անորոշ կը կոչուին այն ածականները որոնք անորոշ իմաստ կուտան. օրինակ՝

Նաւ մը, ուրիշ մարդ, բոլոր քաղաքը եւն :

116. — Անորոշ ածականներու գլխաւորներն են

Մը ամեն, ուրիշ, բոլոր, միւս, իւրաքանչիւր, քանի մը, մեկ քանի, շատ մը, քիչ մը, ո՛վ, ի՛նչ, ինչի՛նչ, ո՛ր, որեւէ, լոյն, միեւնոյն, մեկա՛յ, ո՛չ մեկ, ամեն մեկ, ուրոյն, այսինչ, այդինչ, այնինչ, քանի՞, ասանկ, ադանկ, անանկ, այսչափ, այդչափ, այնչափ, ո՛րչափ, այսքան, այդքան, այնքան, այնչափ, ո՛րչափ, այսպիսի, այդպիսի, այնպիսի, ի՛նչպիսի, ո՛րպիսի եւն :

117. — Անորոշ ածականներէն մասնաւորապէս ո՞ր, ի՛նչ, քանի՞, ի՛նչքան, ո՛րքան, ո՛րչափ, ի՛նչպիսի, ո՛րպիսի ածականները կը գործածուին հարցական ձեւով եւ այն ատեն կը կոչուին հարցական անորոշ ածական :

118. — Մը անորոշ ածականը բացառաբար գոյականէն ետքը կը դրուի եւ եթէ իրեն յաջորդեն է, են, էի, եր, էիմ, էիք, էին բայերը կամ ալ շարկապար, սոփորաբար կը փոխուի մընի. օրինակ՝

Հաւր ընտանի թռչուն մըն է. — դաս մըն ալ առինք եւն :

ՀՐԱ. ՀՍ. Ն. Գ. ՆԵՐ

79. — Հետեւեալ նախադասութիւններուն անորոշ ածականները որոշելով ստորագծեցէք հարցական անորոշներուն վրայ պակասած նշանները դրէք :

Ամեն ծաղիկ ունի իր ուրոյն հոտը. — Քանի մը կենդանիներ ձմեռը քնած կը մնան. — Ծոյ մարդ մը որեւէ պատճառ մը կը գտնուի շաշխատու. — Իւրաքանչիւր տարի ունի իր հանոյները. — Միւս պանդոկին մէջ շատ մը ընտանիքներ կը բնակին. — Այս գեղին մէջ ինչքան մարդ կայ. — Որ գեղը աւելի մօտ է. — Ասանկ հրաշայի պարտք տեսած

չէիմ. — Կեսնի մէջ այնպիսի ժամեր կան ուր մարդ ամեն քանկ կը ձանձրանայ — Ինչպիսի կեանք է աւ. — Ինծի՛ նայի, ո՛վ մարդ. — Ինչ քարիք որ սրտանց խնդրիք Աստուծու, կը ստանաք անշուշտ. — Ձեր կարգին մէջ քանի աշակերտ կայ. — Ինչ գիտք կ'ուզէք. — Ինչի՛նչ բոլոր տեսակներ են. — Հայերը էջմիածնէն դուրս ուրիշ կարողիկոս մըն ալ ունին Կիլիկիոյ մէջ. — Միեւնոյն սխալը կրկին գործելու չէ :

80. — Վերի նախադասութիւններուն պարունակած գոյականներուն, տեսակը, թիւը, հոլովը եւ յօդերը որոշեցէք բերանացի :

81. — Հետեւեալ գոյականներուն բով դրէք մէյմէկ յարմար որակական ածականներ :

Արահես, ձաւքայ, շեռնուղի, խճուղի, երկաթուղի, փայտղի, պողոտայ, փողոց, գոհի, ծառուղի, հրապարակ :

82. — Հետեւեալ բառերով մէյմէկ նախադասութիւն կազմեցէք իւրաքանչիւր եղանակ, այս կեանքը, հարիւր տարի, երկուրդ վայր, բոլոր մարդիկ :

83. — Հետեւեալ գոյականներուն իրենց յատկութիւնները ցուցնող ածականներ ընկերացնելով օրինակին պէս նախադասութիւններ կազմեցէք :

Փիղը, վագրը, առիւծը, գայլը, աղուտը, կըռը, ոչխարը, նապաստակը, կատուն, շունը, մուկը, եղջերուն, ձիւն, իծը :

Կապարը, ադամանդը, ածուխը, փայտը, մեղրն ու կարը, սոխն ու սխտրը, ձիւնն ու շաքարը :

Օրինակ. — Փիղը վիթխարի է :

84. — Հետեւեալ նախադասութիւններու պարունակած անուններուն տեսակը, թիւը, հոլովը եւ ածականներուն տեսակն ու ո՞ր գոյականին վերաբերիլը որոշեցէք բերանացի :

Նիւնուէ փարքաւ եւ քաղմամարդ ֆաշաք մըն էր երբեմն. — Բարեբոնի հսկայական աշատակը կանգնէր տառ Բէլ. — Եգիպտոսի քարեքեր հովիտը կ'ոտոզուի նեղոսի ջուրերով. — Ամերիկայի գիւտը տեղի ունեցաւ ԺԵ. դարուն — Այս աշխարհի մէջ ամեն քան փոփոխական է. — Իպրոցին մէջ իւրաքանչիւր աշակերտ պարտական է ակնածիք իր ուսուցիչներէն եւ հնազանդիչ ս'ունց պատուերներուն, — Եփեսոսի նշանաւոր տաճարը մին էր հին աշխարհի եօթը հրաշայիքներէն. այդ տաճարը զոհ գնաց հրկիզութեան մը. — Տարուան եղանակ-

ներք երեխական ամիսէ կը բաղկանան — Գպրոցիկն կրթական ծրագիրը բաժնուած է երկերկու տարի տեւողութեամբ երեք դասընթացքներու:

85.— Հետագայ անուններէն վերացեալ գոյականները՝ ածականնի եւ ածականները՝ գոյականի փոխեցէք օրինակին պէս:

Սողոմոնեան իմաստութիւն, գիշերային ստակում, հռչակալային մատուցիւթ, աղետայի դժբախտութիւն, շուշանային ամբոնութիւն, արֆայական վեհափառութիւն:

Օրինակ.— Իմաստուն Սողոմոն:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Վ.Ս.Ր.Դ.Ը

Սիրուն ծաղիկ լուսաթափանց,
Գիտե՞ս որչափ կը սիրեմ՝ քեզ .
Սակայն, աւա՛ղ, հագիւ ծաղկած՝
Կ'անհետանայ վառքըդ կարծես:
Ամէն անգամ որ բախտն անգութ
Վճիռը տայ քեզի մահուան,
Իբրեւ յուշքը շքնորհներուդ,
Հոս կը ձգես բոյր մը միայն:
Այնպէս ալ երբ գիտուններէն
Մէկը երկրէս մեկնի լըռին,
Կ'արտարուրէ միշտ ետեւէն
Աղուոր բոյրը իր համբաւին:

Քրգմ. Մ. Պ.

ԱԼՊԷՐ ՍՈՆԴԷՍՈՆ

Թեկադրութիւն.— Գոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը, բացատրել իմաստը, արծակի վերածել զրաւոր:

ԴԵՐԱՆՈՒՆ

ԴԱՍ. — ԴԵՐԱՆՈՒՆ ԵՒ ԻՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ

119.— Դերանուն կը կոչուին այն բառերը որոնք անուններու տեղ կը դրուին:

120.— Դերանունները փոփոխական բառեր են, ունին թիւ և հոլով, և կը գործածուին թիւովը ու հոլովովը այն անուններուն որոնց տեղ կը դրուին:

121.— Դերանունները հինգ տեսակ են. անձնական, յարաբերական, ցուցական, ստացական, և անորոշ:

ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

122.— Անձնական դերանուն են անձերու անուններուն տեղ դրուած դերանունները. օրինակ՝ ես, դու, ինք եւն:

123.— Անձնական դերանունները երեք դէմք ունին.

Ա. դէմք, այն որ կը խօսի.

Բ. » » որուն կ'ուղղուի խօսքը.

Գ. » » որուն վրայով կը խօսուի:

124.— Ա. Դէմքի անձնական դերանունն է ես և կը հոլովուի հետեւեալ կերպով.

	Եզակիի	Յոգնակիի
Ուղղ.	Ես	Մենք
Հայց.	Ձիս	Մեզ
Սեռ.	Իմ	Մեր
Տր.	Ինձի	Մեզի
Բաց.	Ինձմէ	Մեզմէ
Գործ.	Ինձմով	Մեզմով

125.— Բ. Դէմքի անձնական դերանունն է դու և կը հոլովուի հետեւեալ կերպով:

	Եզակի	Յոգնակի
Ուղղ.	Դուռն	Դուք
Հայց.	Քեզ	Ձեզ
Սեռ.	Քու	Ձեր
Տր.	Քեզի	Ձեզի
Բաց.	Քեզմէ	Ձեզմէ
Գործ.	Քեզմով	Ձեզմով

126. — Գ. Դէմքի անձնական դերանուններն են ինձ, ան, անիկա և կը հոլովուին հետեւեալ կերպով :

	Եզակի	Յոգնակի
Ուղղ.	Ինք	Ան, անիկա
Հայց.	Ձինք	Ձանի, զանիկա
Սեռ.	Իր	Անոր
Տր.	Իրեն	Անոր
Բաց.	Իրմէ	Անկէ
Գործ.	Իրմով	Անով

127. — Գ. դէմքի անձնական դերանուններէն ընդհանրապէս ան, անիկա և քիչ անգամ ինձ կը գործածուին նաև կենդանիներու և իրերու անուններուն տեղ ալ :

128. — Անձնական դերանուններուն եզակի և յոգնակի սեռականները (ին, քու, վեր ձեր, իր, անոր, իրենց, անոնց) կը կոչուին նաև ստացական ածական որովհետև բանի մը որու վերաբերիլը ցոյց կուտան :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Ա.ՂՈՒԷՍԻՆ Գ.Ա.ՆԳԱՏԸ

Աղուէս մը սապէս կը գանգատէր. — «Միայն վառեակ մըն էր իմ գողցածս, կ'ըսէր անիկա. ես ի գործ դրի խոհեմութեան պահանջած բոլոր ղգու շութիւնները, բայց դարձեալ յայտնուեցայ և ամէն ոք զիս կը մեղադրէ. չեմ գիտեր ինչպէս ընելու է ասկէ յետոյ» :

— «Ատկէ դիւրին բան չկայ, պատասխանեց իրենչնիկ մը, եթէ դուն կ'ուզես որ մարդիկ չիմանան քու գէշ արարքդ և քեզ չմեղադրեն բնա՛ւ գէշութիւն մի գործեր» :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

86. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը ստորագծելով անձնական դերանունները. յետոյ ըսէ՛ք թէ անոնք ո՛ր անունին տեղ դըրուած են.

87. — Հետեւեալ մանրավէպին մէջ Պետրոսին տեղ դուք մեր անձը ենթադրելով՝ անոր համեմատ զայն բարեփոխեցէ՛ք, դնելով պէտք եղած դերանունները.

Պետրոս դպրոցին մէջ յաւ կ'աշխատէր, ուսուցիչները շատ գոհ են Պետրոսէն, Պետրոսի ծնողքը Պետրոսը շատ կը սիրեն որովհետև Պետրոս տունին մէջ աչք քարի եւ հնազանդ վարժ ունի, բոլոր մարդիկ Պետրոսին համակիր են, զի Պետրոս շատ բարեկիրք է :

Օրինակ. — Ես դպրոցին մէջ յաւ կ'աշխատիմ . . . եւն :

88. — Հետեւեալ նախադասութիւններու անձնական դերանուններէն եզակիները յոգնակիի, յով ակիները եզակիի վերածեցէ՛ք, բերանացի որոշելով նաև իւրաքանչիւրին թիւը, դէմքը եւ հոլովը.

Պօղոս ինծի զարկաւ — Մեր տունը մեծ է — Քեզմէ խրատ չեմ ուզեր. — Անոնք մեզ խաբար են. — Քու գիրքը մաշած է. — Դուն խօսեցար, անիկա լռեց — Ի՞նչ կը սպասեմք իրմէ. — Դուք իրաւունք չունիք մեզ նախատելու — Այդ գիրքը մեզի՛ յանձնէ — Անիկա իր տունը տեղը չեց. — Ես տեսայ զիմքը — Մի՛ դպիր անոնց :

89. — Հետեւեալ նախադասութիւններու անձնական դերանուններէն առաջին դէմք եղողները՝ երկրորդի, երկրորդները՝ երրորդի փոխեցէ՛ք օրինակին պէս.

Ահա իմ գիրքս, ո՛ւր է քու գիրքդ. — Այդ քարն պատշգոյններէն քոյ սան մեզի. — Ուսուցիչը մեզ վարձատրեց, ինչ պատճեց. — Ինձմէ ի՞նչ կ'ուզէք այդ մարդը. — Քեզմով կը լրանայ կարգը. — Արաւ ինծի շաքար տուաւ, ինչի ի՞նչ տուաւ :

Օրինակ. — Ահա քու գիրքդ, ո՛ւր է իր գիրքը :

ՊՍ. — ՓՈՒԱԴԱՐՁ ԵՒ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆ

129. — Անձնական դերանուններ են նաև իրար, մեկզմեկ որ կը կոչուին փոխադարձ դերանուններ :

130. — Փոխադարձ դերանունները միայն եզակի թիւով կը հոլովուին հետեւեալ կերպով :

Ուղղ.	(Չունի)	(Չունի)
Հայց.	Իրար, զիրար	Մէկզմէկ
Սեռ. Sr.	Իրարու	Մէկմէկու
Բաց.	Իրարմէ	Մէկմէկէ
Գործ.	Իրարմով	Մէկմէկով

131. — Անձնական դերանունները կրկնուելով կը ծառայեն կազմելու ուրիշ տեսակ ճը դերանուններ որ կը կոչուին անդրադարձ և հետեւեալներն են .

Ա. Դ Է Մ Ք

Եզակի	Յոգնակի
Ո. Ես ինքս	(Չունի)
Հ. Ես զիս կամ ինքզինքս	Մենք մեզ կամ ինքզինքնիս
Ս. Ես իմ	Մենք մեր
Տ. Ես ինծի	Մենք մեզի
Բ. Ես ինձմէ կամ ինքիրմէս	Մենք մեզմէ
Ք. Ես ինձմով կամ ինքիրմովս	Մենք մեզմով կամ ինքիրմովսիս

Բ. Դ Է Մ Ք

Ո. Դուն ինքդ	(Չունի)
Հ. Դուն քեզ կամ ինքզինքդ	Դուք ձեզ կամ ինքզինքնիդ
Ս. Դուն քու	Դուք ձեր
Տ. Դուն քեզի	Դուք ձեզի
Բ. Դուն քեզմէ կամ ինքիրմէդ	Դուք ձեզմէ
Ք. Դուն քեզմով կամ ինքիրմովդ	Դուք ձեզմով կամ ինքիրմովդիդ

Գ. Դ Է Մ Ք

Հ. Ինքզինք	Իրենք զիրենք կամ ինքզինքնիս
Ս. Ինքիր	Իրենք իրենց
Տ. Ինքիրեն	Իրենք իրենց
Բ. Ինքիրմէ	Իրենք իրենցմէ
Ք. Ինքիրմով	Իրենք իրենցմով կամ ինքիրմովսիս

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

90. — Հետեւեալ նախադասութիւններու փոխադարձ եւ անդրադարձ դերանունները ստորագծեցէ՛ք, յետոյ անոնց դէմքը. թիւն ու հոլովը որոշեցէ՛ք բերանացի.

Ինկզինկի մի՛ բարձրացներ որպէս զի չխնարհիս. — Մարդիկ պարսական են իրարու օգնելու. — Մեկզմեկ սիրեցէ՛ք. ա՛յս է Յիսուսի պատուերը — Տղա՛ք, մեկմեկու սիր՛ մի՛ ցաւցնե՛ք, իրարմէ շարժեալ առ՛՛հ. Ես իմ պարսիս կասարեցի. — Դուն ինկի անձամբ կարդայու ես այդ գործը. — Մեկք շատ անգամ ինկզինկիս կը խաբեմք — Դուք մեզմէ բան մը մի՛ ըսէ՛ք, այլ ինչ որ ես հրահանգեցի. — Մարդ սաստիկ բարկանայով ինկիրմէ կ'եղի. — Մարդիկ կան որ իրենք իրենց մտնով կը վնասուին. — Ես ինքս տեսայ այն մարդը. — Մեկք մեզմով չեմք կրնար կասարեչ այս գործը :

91. — Հետեւեալ փոխադարձ եւ անդրադարձ դերանուններուն եզակիները յոգնակիի եւ յոգնակիները եզակիի վերածեցէ՛ք :

Ինկիրեն, ես ինծի, ինկզինկ, մեկք մեզմէ, ինկզինկս, ես ինձմով, ինկիրմէս, մեկք մեզ, դուք մեզի, ինկզինկի :

92. — Հետեւեալ շեղափր անուններուն տեղ դրէ՛ք պէտք եղած անձնական կամ փոխադարձ դերանունները :

Յիսուս ըսաւ թէ Յիսուսն է յարութիւն եւ կեանք — Չարերու ընկերութիւնը երկար չի տևեր, վերջիվերջոյ չարք չարք կը բզկտ. — Մարմնի անդամները մարմնի անդամներուն ըսին. «Ինչո՞ւ անդամներս աշխատեմք եւ ստանոխը վայելի, թող ստանոխը ստանոխիս սնունդը հոգայ», եւ անդամները յաշխատեցան, բայց ստանոխը չսնանելով անդամներն ալ սկարսցան :

ԴԱՍ. — ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

132. — Յարաբերական կը կոչուի ուր դերանունը որ իրմէ առաջ յիշուած անունի կամ դերանունի մը տեղ կը դրուի և զայն կը կցէ յաջորդ նախադասութեան հետ օրինակ՝

Տեսայ մարդ մը ուր վազելով կ'երթար :

133. — Յարաբերական դերանունը կը հոլովուի ի հետեւեալ կերպով .

	Եզակի	Յոգնակի
Ուղղ.	Որ	Որոնք
Հայց.	Չոր	Չորոնք
Սեռ. Տր.	Որու	Որոնց
Քաց.	Որմէ	Որոնցմէ
Գործ.	Որով	Որոնցմով

134. — Այն բառը որուն տեղ դրուած է յարաբերական դերանունը, կը կոչուի յարաբերեալ :

135. — Յարաբերական դերանուն կը համարուի նաև ուր բառը (որուն մէջ նշանակութեամբ) որուն եզակի հայցական և բացառական հոլովները միայն կը գործածուին . օրինակ՝

Այն տունը ուր կը բնակինք, գետը ուրիկ անցանք ևլն :

ԸՆԹԵՐՑՈՒՄ — ՀՈՂԸ

Հողը մեր մայրն ու անուցիլն է : Տարուան իւրաքանչիւր եղանակի միջոցին անիկա կ'արտադրէ այն պըտուղներն ու բանջարեղէնները որոնց պէտք ունինք : Մեզի կուտայ ծաղիկներ որոնք մեզ կը հրճուեցնեն և փայտ կամ ամուխ՝ որով կը տաքնանք : Կը անուցանէ կենդանիները զոր մեր ծառայութեան կը գործածենք կամ որոնց միտը կ'ուտենք : Մեծ քաղաքներու մէջ ուր բազում մարդիկ կը բնակին, հողը ծածկուած է շէնքե-

րով, բայց գեղը, դաշտին մէջ, օրհնեալ հողը ամենուրեք իր արգասաւոր լանջքը կը տարածէ լայնարձակ և Ամէն մարդ կը սիրէ հողը զոր կը մշակէ և անիկա իր ընդունած խնամքները բազմապատիկ կը փոխարինէ :

Թեյադրութիւն. — Գարդալ այս հատուածը, բացատրել բաներու նշանակութիւնները, ուղղագրել նոյնը :

ՀՐԱՀԱՆԻՆՆԵՐ

93. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը եւ անծնական դերանունները մէկ, յարաբերականները երկու գիծով ստորագծեցէ՛ք . յետոյ բերանացի որոշեցէ՛ք յարաբերականներուն յարաբերեալները :

94. — Հետեւեալ նախադասութիւններն իրարու կցեցէ՛ք շեղագիր բառերուն տեղ յարաբերական դերանուններ դնելով :

Լոյսին մէջ եօրը գոյնէր կան, այդ գոյնէրը կը յայտնուի ծիածանին մէջ. — Ծուլուքիւնը մուլքիւն մըն է, ծալուքիւնը աղբաւորեալն է, կեանքը փոփոխական է, կեանքին մէջ հաճոյսներ ալ կան, ցաւեր ալ . Բաւկալը բոյս մըն է, բաւկալէն կտաւ կը շինուի . Յիսուսի կեանքը յուսաւոր ուղի մըն է, այդ ուղիին պարտիկ հետեւիլ — Անքիւ երկնային յուսաւորներ կան, այդ յուսաւորները ահով յենկ կ'մար տեսնել . — Սողոքը գործիք մըն է, սողոցով փայտ կը կտնէ :

95. — Հետեւեալ նախադասութիւններուն մէջ կէտերոն ն տեղ պէտք եղած յարաբերական դերանունները զրէ՛ք . յետոյ անոնց թիւն ու հոլովը որոշեցէ՛ք բերանացի :

Պարեգը . . . տեսար, մերիկն է . — Կանուրը . . . անցանք, շատ երկար էր . — Յարատեւութիւնը այն ճամբան է . . . յարտաբերական կը անի . — Սննեակը . . . կը ննջեմ շատ յուսաւոր է . — Այն տղայը . . . հանդիպեցաք մեր դասընկերներն եւ . — Այն գործիքը . . . ջուր կը հանեն, կը կոյուի ջրեան . — Միակ դակը . . . ազանդութիւնը ներքի է, ժամանակն է . — Հիւսանդութիւններ կան . . . դարմանք դեռ գտնուած չի :

ԴԱՍ. — ՅՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

136.— Յուցական են այն դերանունները՝ որոնք ցոյց արուելիք անուններու տեղ կը դրուին:

137.— Յուցական ածականները՝ կը իրենց ընկերացող գոյականները զեզուելով առանձին գործածուին, ցուցական դերանունի կը փոխուին, օրինակ՝

Իմ գրիչս այս է (փոխանակ ըսելու՝ այս գրիչն է):

138.— Յուցական դերանուններ են

Այս, աս, սա, որոնք խօսողին մօտիկ բան մը ցոյց կուտան:

Այդ, ադ, դա, որոնք խօսողին դիմացը գտնուող բան մը ցոյց կուտան:

Այն, ան, նա, որոնք խօսողէն հեռու բան մը ցոյց կուտան:

139.— Սա, դա, նա, իրենց փոխանակած անունները աւելի շեշտելով ցոյց տալու կը ծառայեն:

140.— Յուցական դերանունները կը հոլովուին հետեւեալ կերպով.

	Եզակի	Յոգնակի
Ո.	Այս, աս	Ասոնք
Հ.	Չայս, սա	Ասոնք
Յ.	Ս. Ասոր	Ասոնց
Բ.	Ասկէ	Ասոնցմէ
Գ.	Ասով	Ասոնցմով

Այդ, ադ, այն, ան, կը հոլովուին այս ին պէս. իսկ սա, դա, նա դերանուններուն հոլովական ձեւերը զրական լեզուի մէջ զրեթէ չեն գործածուիր:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

96.— Հետեւեալ նախադասութիւններու ցուցական դերանուններն ստորագծեցէք. յետոյ բերանացի որոշեցէք թէ ո՞ր անուններուն տեղ զրուած են.

Այդ նախնական դժուարին է, աղկէ մի երբաք. — Սա է մեր տունը, նա է եկեղեցին. — Ասոր ակոր խօսքին մի հաւատարմ առանց ընկերու. — Հաւատարմ եւ ակոր, ահա ասով են մեծագոյն առաջնորդները. — Այս ցոյց մայրը աղոց հօրախոյրն է. — Բան մը որ միշտ առաջ կ'երթայ ու բնաւ ետ չի դառնար, ի՞նչ է այն:

97.— Հետեւեալ նախադասութիւններու ցուցական դերանուններուն եզակիները յոգնակիի, յոգնակիները եզակիի փոխեցէք. յետոյ բերանացի որոշեցէք իւրաքանչիւրին հոլովը:

Կեցի՛ր աղոց տունը. — Ասով կը լիննայ. — Աս է մեր պարտեզը. — Անոր խօսքին մի հաւատարմ. — Աղոցմէ զաս մարդ չկայ. — Սա է մեր եղբայրը. — Աղկէ հրաժարեք. — Ասոր մի վստահիր. — Ադ չի սեւած:

98.— Հոլովեցէ՛ք աչոյ (կամ ադ, ադիկա), այն (կամ ան, անիկա). դա կամ դուիկա), նա (կամ նուիկա) ցուցական դերանունները:

99.— Հետեւեալ խօսքը տողմէ ուսուցիչներուն ուղղուած ձեւի մը վերածեցէ՛ք, կատարելով դերանունի փոփոխութիւնները.

Տղայի, էմեր ուսուցիչները մեր ծնողքին տեղ կը լինեն զրոյցողին մէջ, դուք պարտիք զանոնք սիրել, անոնց հնազանդի եւ երախտագիտութիւն ցոյց տալ այն խնամքներուն համար զոր մեզի համար կը օտարանան: Հանդիս ուսուցիչներու երախտագիտութիւնը մեր նուիրական պարտականութիւնն է:

Օրինակ. — Ուսուցիչներ, դուք մեր ծնողքին տեղ կը լինեցնեք, եւն:

100.— Հետագայ խօսքերուն յարաբերական դերանուններուն եւ յարաբերականներուն եզակիները՝ յոգնակիի, յոգնակիները՝ եզակիի վերածեցէք:

Գրիչը՝ որով կը գրես, վնասները՝ որոնց ենթարկուեցայ, մեղուն՝ որով խայրուեցաւ, հիւրերը՝ որոնք եկան, այն մարդը որուն խօսք տուիր, մուտքը՝ որով երկար կը ձեռնեն:

Օրինակ. — Գրիչները՝ որոնցով կը գրես:

ԴԱՍ. — ՍՏԱՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

141. — Ստացական կը կոչուին այն դերանունները որոնք ցոյց կուտան որու վերաբերիչն այն անուններուն որոնց տեղ դրուած են :

142. — Անձնական դերանուններու սեռականները (որ ստացական ածական ալ կը կոչուէին) ստացական դերանունի կը փոխուին երբ իրենց ընկերացող գոյականը առաջուց յիշուած ըլլալով՝ զեղջուի. օրինակ՝

Սա տունը որո՞ւնն է. — Ատն է, փոխանակ ըսելու՝ մեր տունն է :

143. — Ստացական դերանունները զեղջուած գոյականին յօդը, թիւը և հոլովը կ'ունենան. օրինակ՝

Իմ գրիչիս ըսելու տեղ կ'ըսենք իմիկիս, քու կօշիկէդ ըսելու տեղ կ'ըսենք քուկիկեդ և ըն :

144. Ստացական դերանունները հետեւեալներն են :

	Եզակի	Յոգնակի
Ա. զէմք	Իմս կամ իմինս	Մերը կամ մերինը
Բ. »	Քուկդ կամ քուկինդ	Ձերը կամ ձերինը
Գ. »	Իրը կամ իրենը	Իրենցը կամ իրենցինը

145. — Ստացական դերանունները կը հոլովուին հետեւեալ կերպով

	Եզակի	Յոգնակի	Եզակի	Յոգնակի
Ո. Հ.	Իմս կամ Իմինս	Իմիններս	Մերը կամ մերինը	Մերինները
Ս. Տ.	Իմի՛ իս	Իմիններուս	Մերինին	Մերիններուն
Բ.	Իմինէս	Իմիններէս	Մերինէն	Մերիններէն
Գ.	Իմինովս	Իմիններովս	Մերինով	Մերիններով

Այսպէս կը հոլովուին քուկդ կամ քուկինդ, ձերը կամ ձերինը, իրը կամ իրենը, իրենցը կամ իրենցինը :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԾՊՏԵԱԼ Ա.Գ.ՈՒԱԻԸ

Միւրամարգ մը կորսնցոյց իր փետուրները : Ագուաւ մը զանոնք գտնելով՝ կրցածին չափ անոնցմով կը հագուի կը զարդարուի . յետոյ կ'երթայ ուրիշ սիրամարգներու մէջ ինքզինք ցուցադրելու և սիգալու : Ասոնք սակայն կը ճանչնան զինք, վրան կը թափին եւ կը փետեն ո՛չ միայն իր կեղծ փետուրները՝ այլ նաև բուն իրեններն ալ : Ագուաւն այն ատեն կը վերադառնայ իր նմաններուն մէջ որոնք դասը կ'ամբողջացնեն զինք վանելով իրենց ընկերութենէն :

Պէտք չէ կրէք արհամարհել այն պայմանները ուր մարդ ծնած է :

Թեյադուրիւն. — Կարգալ այս առակը, ուղղագրել նոյնը, պատմել նիւթը, բացատրել բարոյականը :

ՀՐԱ. ՀԱՆԳՆԵՐ

101. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը ստորագծելով պարունակած դերանունները յետոյ բերանացի որոշեցէ՛ք քանոց տեսակը :

102. — Հոլովեցէ՛ք բուկդ կամ բուկինդ. ձերը կամ ձերինը, իրը կամ իրենը, իրենցը կամ իրենցինը ստացական դերանունները :

103. — Հետեւեալ ստացական դերանուններուն թիւը, դէմքն ու հոլովը որոշեցէ՛ք եւ յոգնակիները եզակիի, եզակիները յոգնակիի վերածեցէ՛ք :

Իմինս, քուկինդդ, մերը, ձերիններով, իմինդս, մերիններուն, իրենին, իրենցինէն, քուկիններդ, ձերիններուն, իրը :

104. — Հետեւեալ խօսքերուն շեղագիր գոյականները զեղջուով՝ ցուցական եւ ստացական ածականները դերանունի փոխեցէ՛ք :

Իմ միս քու ձիւնդ աւելի սրընթաց է. — Այդ մարդն անկեղծ է, այդ մարդուն յստահէ՛ք. — Մեր կօշիկները հիւցան, ձեր կօշիկները զեռ նոր են. — Այս գործը շահաբեր է, այս գործով շատ դասակարգեցալ. — Բու տունդ մեր տունին կից է. — Այս ծաղիկները այդ ծաղիկներէն աւելի հոտաւտ են. — Իմ գաւաթս պզտիկ է, քայց իմ գաւաթովս կը խմեմ. — Այն շերտ սեսա՛բ, այն լիւնը շատ բարձր է. — Ամեն մարդ վիշտ ունի, շարեն ալ իր վիշտը :

Օրինակ. — Իմ միս քուկինդ աւելի սրընթաց է :

ԴԱՍ. — ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒՆ

146. — Անորոշ են այն դերանունները որոնք անորոշ անուններու տեղ դրուած են :

147. — Անորոշ ածականներէն շատերը երբ առանձին առանց գոյականի գործածուին, անորոշ դերանունի կը փոխուին. օրինակ՝

Այդ գրիչը չեմ ուզեր, միւսը կ'ուզեմ, փոխանակ ըսելու՝ միւս գրիչը կ'ուզեմ :

148. — Անորոշ դերանուններու գլխաւորներն են .

Մեկը, աւեկն մեկը, ո՛չ մեկը, ո՛ր մեկը, մեկաշը, միւսը, իւրաքանչիւրը, ամեկը, ամեկնք, ամեկն ոք, ո՛չ ոք, ո՛վ, ի՛նչ, ո՞րք, ո՛վ որ, ի՛նչ որ, ի՛նչ բան, ո՛րն որ, քանի՞ն, մեկ քանի, ուրիշ, ուրիշ մը, ոչինչ, անոնք, միեւնոնք, մարդ, մարդ մը, բան մը, ամեկ ինչ, բոլորը, այսինչը, այնինչը, այսպիսին, այդպիսին, այնպիսին, ո՛րպիսին, ի՛նչպիսին, այսչափը, այդչափը, այնչափը, այսքանը, այդքանը, այնքանը, ո՛րչափը, ո՛րքանը, ի՛նչքանը, շատ, շատ մը, քիչը, քիչ մը, մաս մը, մեկ մասը ևն :

149. — Անորոշ դերանուններէն շատերը յոգնակի չունին և կը հոլովուին անուններու հոլովման ընդհանուր ձեւին համաձայն, բացի ամեկը, մեկը, ամեկ ինչ, ո՛չ մեկը, ո՛ր մեկը, ամեկ մեկը ու մարդ դերանուններէն որոնք կը հոլովուին Հայ բառին պէս : Իսկ ով, որը կը հոլովուին հետեւեալ կերպով :

Եզակի

Ո . Հ . Որը .	ով , զով
Ս . Տ . Որուն	որու
Բ . Որմէ	որմէ
Գ . Որով	որով

Յոգնակի

Որոնք
Որոնց
Որոնցմէ
Որոնցով

150. — Ո՛վ որ, ի՛նչ որ, ո՛րն որ, և մարդ մը, քան

մը , ուրիշ մը դերանուններու հոլովման ատեն միայն առաջին բառերը կը հոլովուին և երկրորդ բառերը կը մնան անփոփոխ . օրինակ՝

Չով որ, որմէ որ, ինչով որ, ուրիշի մը, բանէ մը, մարդու մը ևլն :

Յոգնակիի մէջ մը բոլորովին կը զեղչուի . օրինակ՝ ուրիշներու , ուրիշներէ ևլն :

151. — Անորոշ դերանուններէն մէկ քանինները հարցական կամ շեշտեալ խօսքերու յատուկ են, և կը կոչուին նաև հարցական անորոշ դերանուն . օրինակ՝ ո՛վ, ի՛նչ, քանի՞ն ևլն :

ՀՐԱՀՍՆԳՆԵՐ

105. — Հետագայ խօսքերուն ստացական եւ ցուցական դերանունները ածականի վերածեցէք, զեղչեալ անունները դնելով Դուք մեր կարծիքն ունիք, անոնք՝ իրենցը. — Մեր բարեկամները հասան, մեղիններուն կը սպասեմք. — Այս տղայը ծոյր եմ, ասուց օրինակին մի՛ հետեւիք. — Իմ դասս դժուարին է, հոգեկոյ՛ դիւրին. — Այդ կատուքը խախտու է, ասկէ մի՛ անցե՛քիք. — Սա է իմ գրիչս, ո՛ր է իրենը — Ձեր այգին ա՛յն է. — Սա դարակը տեսա՛ր, իմ տեսակներս ասոր մէջ եմ. հոգեկոյնդ ո՛ր էն :

Օրինակ. — Դուք մեր կարծիքն ունիք. անոնք՝ իրենց կարծիքը :

106. — Հետեւեալ խօսքերուն անորոշ դերանունները մէկ, հարցական անորոշները երկու գիծով ստորագծեցէք, յետոյ բերանացի որոշեցէք իւրաքանչիւրին թիւն ու հոլովը :

Ամեկն ոք իր թեռուքիսն ունի. — Աստուած պիտի հասուցանէ իւրաքանչիւրին իր գործերուն համեմատ. — Ո՛վ է այն մարդը որ ապրի եւ չմեղանիք. — Մարդ ինչ որ ցանկ, անոնք կը հե՛մք. — Շատ գործ ունիմ, ո՛ր մեկուն հասկիմ. — Այս հովանոցներէն ո՞րը կ'ուզեմք. — Այսինչին, այնինչին վստահելով գործի մեղաւորողը մեզը կը մնայ. — Ոչինչ անյնխան քանկազին է որքան առողջութիւնը. — Քանի՞ն կը ծախեն այս գիրքը — Աշխատողը կ'ապրի, այնպիսին երբէք ուրիշի չի կարօտ. — Ի՛նչ կ'ուզեմք ինձմէ. քան մը չեմ ուզեր. — Այս ծաղիկը միւսէն աւելի հոտաւէ է :

107.— Հովութեան ք հետեւեալ անորոշ դերանունները.

Միւսը, ի՞նչը, ո՞վ որ, բան մը, մեկը, մեկ քանիս, այդպիսի, ամենը, այնիկը, բոլորը, ուրիշը, նոյնը, քանի՞ն, ո՞րը, ոյ ոյ:

108— Հետեւեալ խօսքերուն մէջ շեղազիր գոյականները գեղ-
չելով անոնց ընկերացող անորոշ ածականները դերանունի փո-
խեցէք.

Երկու գաւազան ունիմ, ո՞ր գաւազանը կ'ուզեմ.— Մենք եր-
կու տուն ունինք. մեկ տունը քանակը կը բնակիմք, միւս տունը
ձմեռը.— Ինչ խօսք որ խօսեցայ, նոյն խօսքը դուն ալ կրկնեցիր.—
Հանձար ձիւք մըն է որ տունը ք անկէ անհասի.— Շատ ապրանք
ունիմք, դուք ո՞րքաի ապրանք կրնաք ծախել.— Սա պարուսակը քա-
նի՞ դասեկանի կուտան — Մենք ուրիշ խաճուք պատեցէ աւելի ածան
կուտանք:

Օրինակ — Երկու գաւազան ունիմ, ո՞րը կուզեմ:

109.— Հետեւեալ նախադասութիւններու մէջ կրկնուած շեղա-
զիր բառերուն տեղ դրէք պէտք եղած դերանունները.

Յարգէ՛ ուրիշներուն իրաւունքը որպէս զի ուրիշներն ալ յարգեն
ձեր իրաւունքը.— Անկէ մարդ առաջինուրիշը կը գովէ բայց ա-
ռաջինուրիշը չի գործադրեր. Մովսէս իսրայելացիներու փրկիչն
եղաւ, Մովսէսն էր որ Եւրոպայացիները հանեց Եգիպտոսէն.—
Այս մարդը բարի մարդ մըն է, այս մարդուն կրնաք վստահիլ. Եր-
կու կոյրեր երբ միասին խոսեն, կոյրը կոյրը առաջնորդելով երկուսն
ալ խորհուրտաւր կ'իյնան.— Անի նշանաւոր քաղաք էր, Ա.Յ.Ի. մէջ կա-
յին հազարեւեակ եկեղեցիներ.— Բուն հին պատերու մէջ կը շինէ իր
բոլոր, արծիւն իր բոլորը կը շինէ անմասոյց ժայռերու վրայ:

110 — Հետեւեալ նախադասութիւններուն փակագծեալ դերա-
նունները վերածեցէք պէտք եղած հոլովին.

Բարի տղայ կը կատարէ (իրենք) պատգամները.— Յի-
սուս (մենք) պատգամներ որ մեկզմեկ սիրենք — Մարդոց մեծ մասը
զժգոհ է (ինք) վիճակէն.— Ուսուցիչը (ես) շատ կը սիրէ.— Դուն
վախեցի (ան).— Քիչ մը ջուր տու (ես).— Բարեւոյն օգտակար հեղուկ
մըն է (որ) շնորհիւ (մենք) տուները կը յուսաւորուին.— (Դուն) գիտի
որո՞ւ տան. (աս) տու:

111. — Հետեւեալ խօսքերուն մէջ շեղազիր ցուցական, ստա-
ցական եւ անորոշ դերանունները որոշեցէք շեղազիր նոյնատեսակ
ածականներէն.

Ա.մէ.ն մարդի իրարու եղբայր են, ամէնն ալ պարտին զի-

բար սիրել.— Այս տղան ծոյլ է, այս էր որ անցեալ օր պատգամեցաւ.

— Սա գիւղիկն մէկ քանի տուները փայտաշէն են, մէկ քանիսն ալ
քարաշէն.— Մեր տունը սա է, միւսը մերը չէ.— Ճաշակներն իրարմե
կը տարբերեն, ես ուրիշ ճաշակ ունիմ, դուն ուրիշ.— Եւ գիտե
կազմուած էր, այդ իմն չէ, այդ գիտել անկազմ է.— Ձեր եւ
անոնց ձիերը սկար են, մեր ձիւն զօրաւոր է, բայց ձերը եւ
անոնցը խոշոր են, մերիկը փոքր է.— Ի՞նչ է այն բանը որ միշտ
վեր կ'եղի, գտե՛ք նայիմ, ի՞նչ բան է այն:

112.— 108րդ հրահանգին փոփոխութիւնները կատարելէ յետոյ՝
բերանացի որոշեցէք անոնց պարունակած անունները, ածա-
կանները եւ դերանունները (իրենց տեսակովը, թիւովը, հոլովովը):

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ.— Ա.ՇԵԱՍՏԻՆԻՅԻ

Այս աշխարհի մէջ, տըղա՛ք, ամէն ոք
Պարտի աշխատիլ, չկենալ անհոգ.

Իւրաքանչիւր մարդ պէտք է որ ընէ
Արհեստ մը ձեռքի կամ մտքի գոնէ:

Չկա՛յ բընաւ ին վաստակ ապարդիւն,
Ո՛չ ալ անօգուտ պարտականութիւն.

Վարձատրութիւնն ալ երբէ՛ք չուշանար,
Ապահո՛վ եղէք, տքնողին համար:

Ի՛նչքան աւելի ձիւք, ջանք թափէք յոյժ
Ա՛յնչափ կ'աւելնան ձեր կորովն ե ոյժ.

Օ՛ն, աշխատեցէ՛ք ուրեմն, տը՛ղաք,
Չաշխատիլ՝ մեռնիլ է գիտցա՛ծ ըլլաք:

Թրգմ. Յ. Գ. Վ. ՏԸ ԼԱԲՐՍ

Թեւոզրուարիւն.— Գոց արտասանել այս ոտանաւորը, ուղ-
ղազրել նոյնը, բացատրել իմաստն ու բառերը:

Բ Ա Յ

ԴԱՍ. — ԲԱՅ ԵՒ ԻՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

152. — Բայ կը կոչուին այն բառերը՝ որոնք գոյութիւն, վիճակ կամ գործողութիւն ցոյց կուտան:

153. — Խօսքին մէջ բայն ունի իրեն յատուկ բառ մը որ կը կոչուի *տէր* բայի կամ ենթակայ:

154. — Տէր բային այն բառն է որուն գործողութիւնը կամ վիճակը կը բացատրէ բայը, օրինակ՝

Աստուած արդար է. սոխակը կ'երգէ. վարդը թոռմեցաւ:

155. — Տէր բային կրնայ ըլլալ ուղղական անուն կամ դերանուն մը և կ'որոշուի բային վրայ ընելով ո՞վ, ի՞նչ բան, որո՞նք, ի՞նչ բաներ հարցումները, օրինակ՝

Ես լոգցայ, ո՞վ լոգցաւ, — ես, դերանուն տէր բայի.

Ծառը չորցաւ, ի՞նչ բան չորցաւ, — ծառը, անուն տէր բայի:

156. — Ամէն բայ երկու մասերէ կը բաղկանայ. *արմատ* և *վերջաւորութիւն*, օրինակ՝

Վառ — ել, փայլ — իլ, շող — ալ և շն:

157. — Բայերուն արմատական մասը չի փոխուիր, բայց վերջաւորութիւնը անունին պէս, զանազան փոփոխութիւններ կը կրէ:

158. — Բայերու փոփոխութիւնները չորս կերպով կ'ըլլան. թիւով, ժամանակով, դիմով, եղանակով:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԶԱՐ ԸՆԿԵՐԸ

Դիողինէս փիլիսոփան պատանիի մը հանդիպեցաւ որ կը պատէր իր սրիկայ և անառակ մէկ ընկերին հետ: Պատանին սաստիկ շառագունեցաւ երբ նշմարեց որ ի-

մաստունը զինք տեսած էր գէշ ընկերի մը հետ: Դիողինէս իրեն կանչեց պատանին և ըսաւ. «Ապրի՛ս, զա՛ւլա կս, կ'ուզէի որ միշտ քու վրադ տեսնեմ ամօթխածութեան այս նշանը. կարմրութիւնը առաքինութեան սիրելի գոյնն է:

Թելադուրիւն. — Կարդալ այս հատուածը, ուղղագրել նոյնը, պատմել նիւթը եւ բացատրել բարոյականը:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն ԵՐ

113. — Օրինակեցէք բ վերի հատուածը, ստորագծելով բայերը:

114. — Հետեւեալ առարկաներով կատարելի գործողութիւնները նշանակող բայերը գտնելով՝ դէմ դիմաց գրեցէ՛ք:

Արօր, յծակ, գրոց, ռոֆ, աղօթիք, իխֆ, ունելի, ջուքակ, յօսոց, ծեփիլ, գլխ, փոց, սապակ, սոց, խարսոց, դեղ, կարկին, ուռկան, դիսակ, խքան, միսֆ, չիղեր, վրձին, բանալի, կամֆ, յիշողութիւն, շոքայ, բով, ֆանոց, կշիռ, մարմ:

Օրինակ. — Արօրով հերկել, միսֆով խորհիլ եւն:

115. — Հետեւեալ բայերուն մէյմէկ յար/ար տէր բայի ընկերացնելով նախադասութիւններ կազմեցէ՛ք:

Լսել, տեսնել, շոքափել, ծագիլ, բառալիլ, բորբոքիլ, աղօթել, դասել, բուրել, որոնայ, բարախել, ծածանիլ, տեղալ, բառալիլ, պեղել, ձնել, կլիլ, ծամել, մարսել:

116. — Հետեւեալ անունները տէր բայի նկատելով՝ անոնց ընկերացուցէք բ մէյմէկ յարմար բայեր:

Ծովը, կրակը, մեղուն, հովը, ճօճանակը, աստղերը:

117. — Հետեւեալ բայերուն ընկերացուցէք յարմար դերանուն տէր բայիներ:

Երգեց. կ'երգեիմ, երգէ՛. — Խաղացիտ, պիտի խաղամ, կը խաղայիմ. — Կը կարեֆ, կարեցիմ կարեցեֆ, կը կարեի. — Կը հաւասամ, հաւասացեֆ, հաւասացի, հաւասանֆ:

118. — Վերի բայերուն արմատական անփոփոխ մասերը գտնեցէք փոփոխական վերջաւորութիւններէն:

Օրինակ. — Երգ | եց, խաղ | աջիտ:

ԴԱՍ. — ԲԱՅԻՆ ԴԷՄՔԻՆ ՈՒ ԹԻԻԸ

159. — Բայն ալ անունին պէս երկու թիւ ունի. Գրակի և յոգնակի. օրինակ՝ կարդացի, կարդացին:

160. — Բայն ալ անձնական դերանունին պէս երեք գէժք ունի.

- Ա. դիմք, օրինակ. Ես տեսայ, մենք տեսանք.
- Բ. » » Դուն տեսար, դուք տեսաք.
- Գ. » » Ան տեսաւ, անոնք տեսան:

ԲԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ

161. — Բայը երեք ժամանակ ունի. ներկայ, անցեալ և ապառնի:

162. — Ներկան կը ցուցնէ բային գործողութեան կամ վիճակին ներկայ կամ մերձաւոր ժամանակի մէջ կատարուիլը. օրինակ՝ կը խօսիմ:

163. — Անցեալը կը ցուցնէ թէ բային գործողութիւնը կամ վիճակը անցած ժամանակի մէջ կատարուեցաւ կամ կը կատարուէր:

164. — Անցեալը երկու ձև ունի.

Ա. Անկասար անցեալ. օրինակ՝ կը խօսէր.

Բ. Կասսեալ անցեալ. » խօսեցաւ:

165. — Ապառնին կը ցուցնէ թէ բային գործողութիւնը կամ վիճակը գալիք ժամանակի մէջ պիտի կատարուի կամ պիտի կատարուէր:

166. — Ապառնին ալ երկու ձև ունի.

Ա. Բացարձակ ապառնի. օրինակ՝ պիտի խօսիմ.

Բ. Անկասար » » պիտի խօսէր:

ՀՐԱՀԱՆԳՆԵՆ

119. — Հետեւեալ խօսքերուն պարունակած բայերը, անոնց գէժքն ու թիւը եւ պէտք եղած հարցումն ընելով՝ տէր բայինքը որոշեցէ՛ք բերանացի.

Այլուր ցորեմէն կ'եղէ. — Մենք գլխաւորաբար հացով կը սնու-

նիմք. — Մարդիկ ընկերական են. — Միկն մեկ կը գործիմք, անոնք հանգչեցան. — Ես տեսայ մը ցաւով կը սառապիմ, դուն ալ ուրիշ տեսակ ցաւով կը սառապիս. — Երբոր փայլակը շողայ, որոտուը անոր կը յաջորդէ. — Դուք արժանի եք վարձատրուեան. — Զապէլ պատիժ կրեց, իսկ ես քարեմիջ ստացայ:

120. — Հետեւեալ նախադասութիւնները լրացուցէ՛ք կէտերուն տեղ զնելով յարմար բայերը եւ ստորագծելով տէր բայինքը.

Կամը . . . ամէն դժուարութեան. — Օղապարիկը . . . օղին մէջ. — Յիսուս . . . կեղծաւոր փարիսեցիները. — Ս. Գրիգոր եւ Տրդատ . . . Էջմիածնի վանքը. — Նեղոս գետը ամէն արի կը յորդէ եւ . . . Եգիպտոսը. — Մոլորաթիւնները թշուառութեան . . . — Մարդիկ օր մը օղին մէջէն չուերու միջոցն ալ . . . :

121. — Հետեւեալ նախադասութիւնները լրացուցէ՛ք հարցումներուն տեղ զնելով պէտք եղած տէր բայինքը.

(Որո՞նք) կը բնակին օղին մէջ: — (Ի՞նչ բան) կը շրջապատէ երկիրը. — (Ո՞վ) վռնուեցաւ դրախտէն — (Ո՞վ) կը մկրտէ ժողովուրդը. — (Ի՞նչ բան) սպագրութեան գործիք է. — (Ի՞նչ բան) մարդու ներքին դասաւորն է — (Ի՞նչ բան) ուստի կ'ելիք. — (Ո՞վ) հիմնեց Միսիսարեան միաբանութիւնը. — (Ի՞նչ բաներ) առողջութիւնը կը խանգարեն. — (Ո՞վ) երկիմք համբարձաւ:

122. — 119, 120, 121րդ հրահանգներու բայերուն ժամանակը որոշեցէ՛ք բերանացի:

123. — Հետեւեալ բայերը օրինակին պէս ներկայ, անցեալ եւ ապառնի ժամանակներու վերածելով կազմեցէ՛ք նախադասութիւններ.

Ծառ սնկել. — Դաշը մշակել. — Մայրը սիրել. — Դրամ շահիլ. — Պտուղ բաշել. — Գնդակ խաղալ. — Շոգեմաւով մարտորդել:

Օրինակ. — Ծառ կը սնկեմ, ծառ կը սնկի, ծառ սնկեցի, ծառ պիտի սնկեմ, ծառ պիտի սնկի:

124. — Գտէ՛ք այն առարկաները որոնց միջոցաւ կը կառարուին հետեւեալ բայերու նշանակած գործողութիւնները եւ խօսքերը կազմեցէ՛ք.

Կարել, հնձել, խուզել, բրել, խնկարկել, սաշիլ, սրել, սպագրել, եփել, խօսիլ, բռնիլ, կնկել, մկրտել:

Օրինակ. — Ասելով կը կարեն:

ԴՈՍ. — ԲԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԸ

167. — Բայը հինգ եղանակ ունի. աստիճանական, հրանայական, ստորադասական, շղճական և անորոշ:

168. — Սահմանականը կը ներկայացնէ բային այն ձևերը որով գործողութիւն մը կամ վիճակ մը դրապէս կը հաստատուի. օրինակ՝

Խմեցի, կը կարդամ, պիտի չինեմ եւլն:

169. — Սահմանական եղանակին կը վերաբերին բային ներկայ, անցեալ և ապառնի ժամանակները:

170. — Հրանայական եղանակը բային այն ձևն է որով կը յայտնուի հրաման մը. օրինակ. Քալեցէ՛ք, գնա՛:

171. — Ստորադասական եղանակը բային այն ձևն է որով գործողութիւն մը կամ վիճակ մը կը յայտնուի թէական կամ ուրիշ գործողութենէ մը առկախեալ եղանակով մը:

172. — Ստորադասականը երկու ձև ունի.

Ա. ներկայ, օրինակ՝ Թէ որ ուզեմ.

Բ. Անկասար, » Թէ որ ուզէի:

173. — Ըղճական եղանակը բային այն ձևն է որով գործողութիւն մը կամ վիճակ մը կը յալառուի հրամայական փափաքով մը:

174. — Ըղճական եղանակն ալ երկու ձև ունի.

Ա. ներկայ, օրինակ՝ Թո՛ղ երթայ.

Բ. Անկասար, » Թո՛ղ գրէր:

175. — Անորոշ եղանակը կը ներկայացնէ բային այն ձևերը որոնք գործողութիւնը կամ վիճակը կը յայտնեն անորոշ կերպով մը, առանց դէմքի և թիւի:

176. — Անորոշ եղանակը չորս ձև ունի.

Ա. Աներեւոյթ, որ բային նախնական ձևն է և ժամանակ ալ չի ցուցնիր. օրինակ՝ գրել. խօսիլ:

Բ. ներկայ ընդունելութիւն, որ ներկայ ժամանակի գաղափար կուտայ. օրինակ՝ գրող, խօսող:

Գ. Անցեալ ընդունելութիւն, որ անցած ժամանակի գաղափարը կուտայ. օրինակ՝ գրած խօսած:

Դ. Ապառնի ընդունելութիւն, որ գալիք ժամանակի գաղափար կուտայ. օրինակ՝ գրելիք, խօսելու:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆ

Վարդ մը տեսայ փայլուն, աղուոր,
Քիչ վերջն, աւա՛ղ, խամրեր էր.

Արշալոյս մը տեսայ բոսոր,
Իրիկուան դէմ մարեր էր:

Գեղեցկութիւնը մարմնական

Վաղանցուկ է, կը ցնդի.

Ինչ որ յարգի է, տեւական,

Գեղեցկութիւնն է սրտի:

ՀՐ. ՆԱԶԱՐԵԱՆ

Թելադրութիւն.— Գոց արտասանել այս ոտանաւորը եւ բացատրել իմաստը.

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

125.— Օրինակեցէ՛ք վերի ոտանաւորը, ստորագծելով բայերը, յետոյ բերանացի որոշեցէք անոնց թիւը, դէմքը, ժամանակը, եղանակը.

126.— Հետեւեալ բայերուն երկերկու տէր բայիներ տալով, կազմեցէք խօսքեր, օրինակին պէս:

Քայել, սողայ, շողայ, հոսիլ, տեղայ, ուսուսել, մագրիլ. արշաւել, խոյանայ, գաղթել, նախել, սուրայ:

Օրինակ.— Կովը եւ կըր կը ֆայեն:

ԵՄ ԲԱՅԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Ր Կ Ա Յ

	Եզակի	Յոգնակի
Ա. Դեմք	Եմ	Ենք
Բ. »	Ես	Եք
Գ. »	Ե	Են

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Ն Ց Ե Ա Լ

Ա. »	Էի	Էինք
Բ. »	Էիք	Էիք
Գ. »	Էր	Էին

Կ Ա Տ Ա Ր Ե Ա Լ Ա Ն Ց Ե Ա Լ

Ա. »	Եղայ	Եղանք
Բ. »	Եղար	Եղաք
Գ. »	Եղաւ	Եղան

Բ Ա Յ Ա Ր Զ Ա Կ Ա Պ Ա Ռ Ն Ի

Ա. »	Պիտի ըլլամ	Պիտի ըլլանք
Բ. »	Պիտի ըլլաս	Պիտի ըլլաք
Գ. »	Պիտի ըլլայ	Պիտի ըլլան

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Պ Ա Ռ Ն Ի

Ա. »	Պիտի ըլլայի	Պիտի ըլլայինք
Բ. »	Պիտի ըլլայիր	Պիտի ըլլայիք
Գ. »	Պիտի ըլլար	Պիտի ըլլային

ՀՐԱՄԱՅՆԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Բ. »	Եղի՛ր	Եղէ՛ք
------	-------	-------

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Ր Կ Ա Յ

	Եզակի	Յոգնակի
Ա. Դեմք	Ըլլամ	Ըլլանք
Բ. »	Ըլլաս	Ըլլաք
Գ. »	Ըլլայ	Ըլլան

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Ա. Դեմք	Ըլլայի	Ըլլայինք
Բ. »	Ըլլայիր	Ըլլայիք
Գ. »	Ըլլար	Ըլլային

ԸՂԶԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Ր Կ Ա Յ

Ա. Դեմք	Թո՛ղ ըլլամ	Թո՛ղ ըլլանք
Բ. »	Թո՛ղ ըլլաս	Թո՛ղ ըլլաք
Գ. »	Թո՛ղ ըլլայ	Թո՛ղ ըլլան

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Ա. Դեմք	Թո՛ղ ըլլայի	Թո՛ղ ըլլայինք
Բ. »	Թո՛ղ ըլլայիր	Թո՛ղ ըլլայիք
Գ. »	Թո՛ղ ըլլար	Թո՛ղ ըլլային

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Ա Ն Ե Ր Ե Ի Ո Յ Յ

Ըլլալ

ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
Եղող

ԱՆՑԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
Եղած, Եղեր

ԱՊԱՌՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
Ըլլայիք, ըլլալու

ԴԱՍ.—ԲԱՅԻՆ ԼՇՈՐԴՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

177.—Արդի հայերէնի մէջ բայերը երեք ձև վերջաւորութիւն ունին որ կը կոչուին լծորդութիւն:

Ա.	լծորդութիւն են բոլոր եղ վերջաւորող բայեր. օր. գրել.
Բ.	» » » իղ » » խօսիլ.
Գ.	» » » աղ » » կարդալ:

178.—Բայերուն այս վերջաւորութիւնները կը փոխուին բային եղանակին, ժամանակին, դէմքին և թիւին համեմատ:

179.—Սահմանական եղանակի ներկայ ժամանակի վերջաւորութիւններն են.

	Եզակի	Յոգնակի
Ա. լծորդ.	եւ, ես, ե	ենք, եք, են
Բ. »	իւ, իս, ի	ինք, իք, ին
Գ. »	աւ, աւս, այ	աւնք, աք, աւն

180.—Սահմանական եղանակի անկատար անցեալի վերջաւորութիւններն են.

	Եզակի	Յոգնակի
Ա. և Բ. լծորդ.	եի, էիր, էր	եինք, էիք, էին
Գ. »	այի, այիր, ար	այինք, այիք, ային

181.—Բայերուն սահմանական եղանակին ներկայի և անկատարի ձեւերուն սկիզբը կ'ընկերացուի կը մասնիկը. օրինակ՝ կը գրեմ, կը խօսէի, կը կարդային:

182.—Եթէ բայը ձայնաւորով կ'սկսի, կը մասնիկին ը գիրը կը գեղչուի և տեղը ապաթարց կը դրուի. օրինակ՝ կ'աղամ, կ'աղայի:

183.—Եթէ բայը միավանկ է՝ այն ատեն կը ին տեղ կու կը դրուի. օրինակ՝ կուտամ, կուգայի ևն.:

184.—Եւ, կամ, ունիւ, գիտեւ, կրնամ և երբեմն ալ՝ կարծեմ բայերը բացառաբար կը մասնիկ չեն ուղեր. օրինակ՝ կամ, ունիս, գիտէի, ևն.:

185.—Սահմանական եղանակի կատարեալ անցեալի վերջաւորութիւններն են.

	Եզակի	Յոգնակի
Ա. լծորդ.	եցի, եցիր, եց	եցինք, եցիք, եցին
Բ. »	եցայ, եցար, եցաւ	եցանք, եցաք, եցան
Գ. »	ացի, ացիր, աց	ացինք, ացիք, ացին

186.—Բացարձակ ապառնին սահմանական ներկայի, իսկ անկատար ապառնին՝ անկատար անցեալին ձեւն ունին, սա տարբերութեամբ որ սկիզբը կը մասնիկին տեղ պիտի մասնիկը կը դրուի. օրինակ՝ պիտի գրեմ, պիտի խօսէի:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

127.—Հետեւեալ խօսքերուն բայերը անցեալ և ապառնի անկատարի, անցեալ կատարեալի, հրամայականի, ստորագասականի և ըղծականի վերածեցէ՛ք օրինակին պէս.

Հիւանդ ես, աշխատասէր եմք, Արամ բարի ե:

Օրինակ.—Հիւանդ էիր, հիւանդ պիտի ըլլայիր, հիւանդ եղար, հիւանդ եղիր, քե որ հիւանդ ըլլաս, քո՞ղ հիւանդ ըլլայիր:

128.—Հետեւեալ նախադասութիւններուն եղանակը, ժամանակը, թիւն ու դէմքը որոշեցէ՛ք. յետոյ եզակիները յոգնակիի, յոգնակիները եզակիի վերածեցէ՛ք:

Դուն ծող ես. — Ես տղայ եմ. — Ժուժկա՛յ եղիք. — Խնձորը կարմիր եր. — Թե որ դուք խոնկեմ ըլլաք. — Գոն եղայ. — Եղբայրս թծիչկ պիտի ըլլայ. — Ուրախ պիտի ըլլայիմք եթե աշխատասէր ըլլայիք. — Բարի քո՞ղ ըլլայ:

129.—Հետեւեալ նախադասութիւնները լրացուցէ՛ք բոլոր բային պատշաճ ժամանակներովը:

Սողոմոն խնայուն . . . — Հնարիչները մարդկութեան բարեարներն . . . — Պետրոս և Յովհաննէս Յիսուսի սիրելի աշակերտներն . . . — Բր' usոնկուրեան հայածիչը Սողոմ . . . Պողոս առաքեալը. — Հառատարիմ . . . և վարձիք պիտի ընդունիս. — Մարդիկ շատ երկարակեաց . . . եթե ժուժկայ ապրեիք:

130.—Հետագայ բառերուն հետ խոնարհեցէ՛ք եւմ բայը.

Խեղօք, տղայ, մշակ, գոն:

Օրինակ.— Խեղօք եւ, խեղօք ես, խեղօք ե, ելլի:

ԳԱՍ. — ԲԱՅԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ (Շար.)

187. — Հրամայական եղանակի վերջաւորութիւններն են:

	Եզակի	Յոգնակի
Ա. և Բ. լծորդ.	ե՛	եցե՛ք
Գ.	ա՛	ացե՛ք

188. — Հրամայականը միայն եզակի և յոգնակի երկրորդ դէմք ունի:

189. — Հրամայական բայերուն վրայ շեշտ կը դրուի, բայց եթէ հրամայականն իրմէ առաջ մակբայ կամ ուրիշ յարակից բառ մը ունենայ, շեշտը կը դրուի նախադաս բառին վրայ, օրինակ՝ մէկդի՛ գնա, մտի՛կ ըրէ՛ք են:

190. — Ստորադասական ներկայ և անկատարը սահմանական ներկայ և անկատարի ձեւ ունին, առանց կը մասնիկին:

191. — Ըղծական ներկայ և անկատարը ստորադասականի ձեւ ունին, մրայն սկիզբը կ'աւելցուի քոյ մասնիկը որուն վրայ շեշտ կը դրուի. օրինակ՝ թո՛ղ գրէ, թո՛ղ խօսին:

192. — Ներկայ ընդունելութեան վերջաւորութիւնն է ող՝ Ա. և Բ. լծորդութեան համար, ացող՝ Գ. լծորդութեան համար:

193. — Անցեալ ընդունելութիւնը երկու ձեւ ունի՝ Ա. Ձեւին վերջաւորութիւններն են Ա. և Բ. լծորդութեան համար՝ ած և Գ. լծորդութեան համար՝ ացած. Բ. ձեւին վերջաւորութիւններն են Ա. և Բ. լծորդութեան համար՝ եր, և Գ. լծորդութեան համար՝ ացեր:

194. — Ապառնի ընդունելութիւնն ալ երկու ձեւ ունի: Ա. Ձեւին վերջաւորութիւններն են Ա. և Բ.

լծորդութեան համար՝ ելու, և Գ. լծորդութեան համար՝ ալու. Բ. ձեւին վերջաւորութիւններն են Ա. և Բ. լծորդութեան համար՝ ելիք և Գ. լծորդութեան համար՝ ալիք:

195. — Բայի մը այս բոլոր եղանակներն ու ժամանակները կարգով բերանացի կամ գրաւոր ըսելուն կ'ըսուի խոնարհում.

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՈՒԹԱՏՈՒՆԿԸ ՈՒ ԵՂԷԳԸ

Որթատունը՝ աւազուտ և անջրդի բլուրի մը վրայ անկուած, կը գանգառէր իր վիճակէն և կը յիշէր եղէգը որ հոսուն ջուրերու եզերքը կը բուսնի և կը վայելէ միշտ անոր զովութիւնը: Երկնային ձայն մը անոր ըսաւ. «Մի՛ դժգոհիր, մխիթարուէ՛, եղէգը պիտի չորնայ և պիտի մոռցուի, մինչդեռ քու քաղցրահամ պտուղներդ պիտի արտադրեն հեղուկ մը որ զուարթութիւն պիտի սփռէ խրճիթներու և պալատներու մէջ միանգամայն»:

Թելադրութիւն. — Կարդալ այս հատուածը, ուղղազրել նոյնը, պատմել նիւթը, բացատրել իմաստն ու բարոյականը:

ՀՐԱՀԱՆԵՆՆԵՐ

131. — Յրինակեցէք վերի հատուածը՝ ստորագծելով բոլոր բայերը:

132. — Հետեւեալ բայերուն լծորդութիւնները որոշելով՝ գատ գատ սիւնակներու մէջ գրեցէ՛ք եւ իւրաքանչիւրին առջեւ նշանակեցէ՛ք իր արմատը:

Որսայ, գնել, վառել, բորբոսիլ, ծածկել, սահիլ, ցախիլ, սիտել, գրել, շօշափել, բաղձալ, շալկել, սատիլ, յուսալ:

133. — Գտէ՛ք եւ գրեցէ՛ք Ա. Բ. Գ. լծորդութիւններու վերաբերող հինգական բայ:

134. — Խոնարհեցէ՛ք հետեւեալ բայերը, հետագայ էջերու խոնարհման պատկերներուն համաձայն:

Գործե դատիլ, ոսփ կանգնիլ, սահիլ, խորհիլ, Թուղք խաղալ, լսք յուսլ, խնդալ, գրալ: Հողը փորել, կառք վարել, դիզիլ, աղօթել:

Ա. ԱՇՈՐԳՈՒԹԻՒՆ
ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Ր Կ Ա Յ

	Եզակի	Յոզնակի
Ա.	Դեմք Կը գրեմ	Կը գրենք
Բ.	» Կը գրես	Կը գրէք
Գ.	» Կը գրէ	Կը գրեն

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Ն Յ Ե Ա Լ

Ա.	» Կը գրէի	Կը գրէինք
Բ.	» Կը գրէիր	Կը գրէիք
Գ.	» Կը գրէր	Կը գրէին

Կ Ա Տ Ա Ր Ե Ա Լ Ա Ն Յ Ե Ա Լ

Ա.	» Գրեցի	Գրեցինք
Բ.	» Գրեցիր	Գրեցիք
Գ.	» Գրեց	Գրեցին

Բ Ա Յ Ա Ր Չ Ա Կ Ա Պ Ա Ռ Ն Ի

Ա.	» Պիտի գրեմ	Պիտի գրենք
Բ.	» Պիտի գրես	Պիտի գրէք
Գ.	» Պիտի գրէ	Պիտի գրեն

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Պ Ա Ռ Ն Ի

Ա.	» Պիտի գրէի	Պիտի գրէինք
Բ.	» Պիտի գրէիր	Պիտի գրէիք
Գ.	» Պիտի գրէր	Պիտի գրէին

Հ Ր Ս Մ Ա Յ Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Բ.	» Գրէ՛	Գրեցէ՛ք
----	--------	---------

Ս Տ Ո Ր Ա Դ Ա Ս Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Ն Ե Ր Կ Ա Յ

Ա.	» Գրեմ	Գրենք
Բ.	» Գրես	Գրէք
Գ.	» Գրէ	Գրեն

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

	Եզակի	Յոզնակի
Ա.	Դեմք Գրէի	Գրէինք
Բ.	» Գրէիր	Գրէիք
Գ.	» Գրէր	Գրէին

Ը Ղ Չ Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Ն Ե Ր Կ Ա Յ

Ա.	» Թո՛ղ գրեմ	Թո՛ղ գրենք
Բ.	» Թո՛ղ գրես	Թո՛ղ գրէք
Գ.	» Թո՛ղ գրէ	Թո՛ղ գրեն

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Ա.	» Թո՛ղ գրէի	Թո՛ղ գրէինք
Բ.	» Թո՛ղ գրէիր	Թո՛ղ գրէիք
Գ.	» Թո՛ղ գրէր	Թո՛ղ գրէին

Ա Ն Ո Ր Ո Շ Ե Ղ Ա Ն Ա Կ

Ա Ն Ե Ր Ե Ի Ո Յ Յ

Գրել

Ն Ե Ր Կ Ա Յ Ը Ն Դ Ո Ւ Ն Ե Լ Ո Ւ Յ Ի Ն

Ա Ն Յ Ե Ա Լ Ը Ն Դ Ո Ւ Ն Ե Լ Ո Ւ Յ Ի Ն

Գրող

Գրած, գրեր

Ա Պ Ա Ռ Ն Ի Ը Ն Դ Ո Ւ Ն Ե Լ Ո Ւ Յ Ի Ն

Գրելիք, գրելու

Գ. ԱՄՈՐԳՈՒԹԻՒՆ
ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
Ն Ե Ր Կ Ա Յ

	Եզակի	Յոզնակի
Ա.	Դեմք կը կարդամ	կը կարդանք
Բ.	» կը կարդաս	կը կարդաք
Գ.	» կը կարդայ	կը կարդան

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Ն Յ Ե Ա Լ

Ա.	» կը կարդայի	կը կարդայինք
Բ.	» կը կարդայիր	կը կարդայիք
Գ.	» կը կարդար	կը կարդային

Կ Ա Տ Ա Ր Ե Ա Լ Ա Ն Յ Ե Ա Լ

Ա.	» կարդացի	կարդացինք
Բ.	» կարդացիր	կարդացիք
Գ.	» կարդաց	կարդացին

Բ Ա Յ Ա Ր Չ Ա Կ Ա Պ Ա Ռ Ե Ի

Ա.	» Պիտի կարդամ	Պիտի կարդանք
Բ.	» Պիտի կարդաս	Պիտի կարդաք
Գ.	» Պիտի կարդայ	Պիտի կարդան

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Պ Ա Ռ Ե Ի

Ա.	» Պիտի կարդայի	Պիտի կարդայինք
Բ.	» Պիտի կարդայիր	Պիտի կարդայիք
Գ.	» Պիտի կարդար	Պիտի կարդային

Հ Ր Ա Մ Ա Յ Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Բ.	» կարդա՛	կարդացե՛ք
----	----------	-----------

Ս Տ Ո Ր Ա Դ Ա Ս Ս Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Ն Ե Ր Կ Ա Յ

Ա.	» կարդամ	կարդանք
Բ.	» կարդաս	կարդաք
Գ.	» կարդայ	կարդան

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

	Եզակի	Յոզնակի
Ա.	Դեմք կարդայի	կարդայինք
Բ.	» կարդայիր	կարդայիք
Գ.	» կարդար	կարդային

Ը Ղ Չ Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Ն Ե Ր Կ Ա Յ

Ա.	» Թո՛ղ կարդամ	Թո՛ղ կարդանք
Բ.	» Թո՛ղ կարդաս	Թո՛ղ կարդաք
Գ.	» Թո՛ղ կարդայ	Թո՛ղ կարդան

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Ա.	» Թո՛ղ կարդայի	Թո՛ղ կարդայինք
Բ.	» Թո՛ղ կարդայիր	Թո՛ղ կարդայիք
Գ.	» Թո՛ղ կարդար	Թո՛ղ կարդային

Ա Ն Ո Ր Ո Շ Ե Ղ Ա Ն Ա Կ

Ա Ն Ե Ր Ե Ի Ո Յ Թ

Կարդալ

Ն Ե Ր Կ Ա Յ Ը Ն Դ Ո Ւ Ն Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն

Կարդացող

Ա Ն Յ Ե Ա Լ Ը Ն Դ Ո Ւ Ն Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն

Կարդացած, կարդացեր

Ա Պ Ա Ռ Ե Ի Ը Ն Դ Ո Ւ Ն Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն

Կարդալիք, կարդալու

ԳԱՍ.—ԿԱՆՈՆԱԽՈՐ, ԶԱՐՏՈՒՂԻ ԵՒ ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐ

196. — Կանոնաւոր կը կոչուին այն բոլոր բայերը՝ որոնք կը խոնարհուին երեք լծորդութիւններու տիպար ձեւերուն համաձայն :

197. — Զարտուղի կը կոչուին նեղ, անեղ, ցնեղ, նիղ, հաղ, անաղ, ենաղ, չիղ վերջաւորող բայերը, ինչպէս նաև ուրիշ մէկ քանի բայեր որոնց խոնարհումը ինչ ինչ ժամանակներու մէջ կը տարբերի երեք լծորդութիւններու տիպար ձեւերէն :

198. — Անկանոն կը կոչուին այն բոլոր բայերը որոնց ո՛չ միայն վերջաւորութիւնը՝ այլև արմատական մասը փոփոխութիւններ կը ներկայացնէ զանազան ժամանակներու մէջ :

199. — Անկանոն բայերուն յատկանիշն այն է որ ոչ-կանոնաւոր համարուած ժամանակներուն մէջ է որ երեւան կ'ելլեն իրենց բուն արմատները :

200. — Կայ նաև թողուղ բայը որուն վերջաւորութիւնը և խոնարհումը կը տարբերի միւս բոլոր բայերէն (տե՛ս էջ 74) :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

135. — Հետեւեալ նախադասութիւններու բայերուն ո՛ր լծորդութեան վերաբերիլը, ինչպէս նաև եղանակը, ժամանակը, դէմքն ու թիւը որոշեցէ՛ք բերանացի.

Ծառին սերունկերը քափեցան քայքայ գարունին նորեկ կը ծլիւն. — Զկնորսը պատաստեց իր ուռկակը եւ ձուկ պիտի որսայ. — Պէտք է նախ խորհիլ ապա գործել. — Ես դասս սորվեցայ, հիմա պիտի խաղամ. — Երկ աշխատեցի, արդիւնքը պիտի վայելիք. — Յիշէ՛ մի՛ շօ ի՛նչ բարիք որ ընդունիս ուտիչներէ. — Զուկը յողացած ասեկն իր շուղակները կը շարժէ. — Ես կատարելիք շատ գործեր ունիմ. — Միհրան գրուիլը կախած կը ֆայր. — Շուտ վիասող մատրիկ անխաւար են մեծ գործերու :

136. — Յետագայ նախադասութիւններուն փակագծեալ բայերը վերա) եյէ՛ք սահմանական եղանակի բոլոր ժամանակներուն :

Ես (պստի) Մշակը (հնձել) — Աղիսաը (մուտայ). — Մայրը (հոգայ) իր գաւակները — Դայրը (գիշատել) գառնուկը. — Դուն (նայիլ) ինձի) :

Օրինակ. — Ես կը պստիմ, ես կը պստի, ես պստեցայ, ես պիտի պստիմ, ես պիտի պստի :

137. — Յետագայ նախադասութիւններուն փակագծեալ բայերը հրամայական եղանակի յարմար ձեւերու վերածեցէ՛ք.

(Պատուել) ծնողիդ. (Ջանայ) մեր գործերը ժամանակին կատարել. — Լաւ (գործածել) մեր ժամանակը — Սնափառ մի՛ ըլլար քայքայ (ցանկայ) ճշմարիտ փառիս. — (Սորվիլ) դասերդ :

138. — Հետագայ խօսքերուն փակագծեալ բայերը ստորադասականի յարմար ձեւերուն վերածեցէ՛ք.

Պէտք է որ ես (մեկնիլ). — Մեղի՛ և որ տղայ կենդանիները (սանջիլ) — Հարկ է որ ան մեզի (պատասխանել) — Կուզե՛ք որ երկար (ապրիլ). — Երանի՛ք թէ մեկն միասին (երբայ) :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ.—ԱՂԲԱՏՆ ՈՒ ԻՐ ՇՈՒՆԸ

Անտէր և անտուն մարդ մ'ապերջանիկ
Մտերիմ ընկեր ունէր մէկ շքնիկ...
Մէկն ըսաւ. — «Այս շունն ի՞նչ օգուտ ունի
«Ինչի որ կարօտ ես ամէն բանի.
«Պէտք չէ՞ որ քովէդ զայն իսկոյն ճամբես» :
Թշուառն այս խօսքէն յուզուած դառնապէս.
— «Եթէ վանեմ զայն, ա՛լ երկրիս վերայ
«Ո՛վ — ըսաւ — վրբաս պիտի գորդողբայ» :
Թրգմ. Ա. Փ.

Թեւադրութիւն. — Գոց արտասանել այս ոտանաւորը, արձակի վերածելով պատմել նիւթը :

ՅՈՒՑԱԿ ԶԱՐՏՈՒՂԻ ԲԱՅԵՐՈՒ (*)

Ա. ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆ ԶԱՐՏՈՒՂԻ ԲԱՅԵՐ

Գտնել. — Կասարեայ անցեայ. գտայ, գտար, գտաւ, գտանք, գտաք, գտան. — Հրահայտական. գտիր, գտէք. — Անց. Ընդ. գտեր գտած,

Մտնել, իջնել, հեծնել կը խոնարհուին գտնելին պէս: Առնել. — Կտ. Անցեայ. առի, առիր, առաւ, առէք, առիք, առին. — Հրահայտական. ա՛ռ, առէ՛ք. — Անց. Ընդ. առեր, առած:

Թգնել, պագնել, խածնել կը խոնարհուին առնելին պէս:

Տեսնել. — Կտ. Անցեայ. տեսայ, տեսար, տեսաւ, տեսանք, տեսաք, տեսան. — Հրահայտական. տե՛ս, տեսէ՛ք. — Անց. Ընդ. տեսած, տեսեր: (**)

Ելլել. — Կտ. Անցեայ. ելայ, ելար, ելաւ, ելանք, ելաք, ելան. — Հրահ. ել, ելէ՛ք. — Անց. Ընդ. ելած, ելեր:

Ըսել. — Կտ. Անցեայ. ըսի, ըսիր, ըսաւ, ըսինք, ըսիք, ըսին. — Հրահ. ըսէ՛ք:

Բերել. — Կտ. Անցեայ. բերի, բերիր, բերաւ, բերինք, բերիք, բերին. — Հրահ. բե՛ր, բերէ՛ք:

Հարցնել. — Կտ. Անցեայ. հարցուցի, հարցուցիր, հարցուց, հարցուցինք, հարցուցիք, հարցուցին. — Հրահ. հարցուր, հարցուցէ՛ք. — Անց. Ընդ. հարցուցած, հարցուցեր:

Ցուցնել, լեցնել, անցրնել, դարձնել, կորսնցնել կը խոնարհուին հարցնելին պէս, ինչպէս նաև ցնել վերջաւորող բոլոր (անցողական) բայերը:

Ծանուցանել. — Անց. Կտ. ծանուցի, ծանուցիր, ծանուց, ծանուցինք, ծանուցիք, ծանուցին. — Հրահ.

(*) Այս ցուցակին մէջ զարտուղի բայերուն միայն զարտուղի ժամանակները նշանակուած են:

(**) Եւել վերջաւորող բայերու մէջ սպակնել բացառաբար կը հետեւի Ա. լծորդութեան տիպար ձեւին:

ծանուցոր, ծանուցէ՛ք. — Անց. Ընդ. ծանուցած, ծանուցեր: Կառուցանել, հասուցանել, մասուցանել, սնուցանել կը խոնարհուին ծանուցանելին պէս:

Բ. ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆ ԶԱՐՏՈՒՂԻ ԲԱՅԵՐ

Հասնիլ. — Կտ. անցեայ. հասայ, հասար, հասաւ, հասանք, հասաք, հասան. — Հրահ. հասի՛ր, հասէ՛ք. — Անց. Ընդ. հասած, հասեր:

Մեռնիլ, բուսնիլ, անցնիլ, հազնիլ, հասնիլ կը խոնարհուին հասնիլին պէս:

Թռչիլ. — Կտ. Անց. թռայ, թռար, եայլն. — Հրահ. թռի՛ր, թռէ՛ք. Անց. Ընդ. թռած, թռեր:

Փլչիլ, դպչիլ, փախչիլ, փակչիլ կը խոնարհուին թռչիլին պէս. բացառիկ են կառչիլ, հանգչիլ, խոսչիլ, մարտչիլ, մեղանչել, որոնք կանոնաւոր կերպով կը խոնարհուին խոսչիլին պէս:

Նստիլ. — Կտ. Անցեայ. նստայ, նստար, նստաւ, նստանք, նստաք, նստան:

Սկսիլ, փրթիլ, ձնիլ, պրծիլ կը խոնարհին նստիլին պէս:

Գ. ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆ ԶԱՐՏՈՒՂԻ ԲԱՅԵՐ

Մնալ. — Հրահայտական. մնացի՛ր: Բանալ. — Կտ. Անցեայ. բացի, բացիր, բացաւ, բացինք, բացիք, բացին. — Հրահ. բաց, բացէ՛ք. — Ներկայ Ընդ. բացող. — Անց. Ընդ. բացած, բացեր:

Լալ. — Կտ. Անցեայ. լացաւ. Հրահայտական. լաց: Կենալ. — Կտ. Անցեայ. կեցայ, կեցար, կեցաւ. կեցանք, կեցաք, կեցան. — Հրահ. կեցի՛ր, կեցէ՛ք. — Ներկայ Ընդ. կեցող. — Անց. Ընդ. կեցած, կեցեր:

Ունենալ, գիտնալ, բարկանալ և բոլոր նալ, ենալ, անալ բայակերտ մասնիկներով կազմուած բայերը կը խոնարհուին կենալին պէս:

Կրնալ կը խոնարհուի կենալին պէս. միայն ստորադասականը կ'ըլլայ կարենամ, կարենաս, կարենայի և չն:

ՅՈՒՅԱԿ ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐՈՒ

Ըլլալ. — Կsr. Անցեալ. եղայ, եղար, եղաւ, եղանք, եղաք, եղանք. — Հրաւնայսկան. եղի՛ր, եղէ՛ք. — Ներ. Ընդ. եղող. — Անց. Ընդ. եղած, եղեր:

Դեմել. — Կsr. Անցեալ. դրի, դրիր, դրաւ, դրինք, դրիք, դրինք. — Հրաւ. դի՛ր, դրէ՛ք. — Անց. Ընդուն. դրած, դրեր:

Ընել. — Կsr. Անցեալ. ըրի, ըրիր, ըրաւ, ըրինք, ըրիք, ըրինք. — Հրաւ. ըրէ՛, ըրէ՛ք. — Անց. Ընդ. ըրած, ըրեր:

Չարնել. — Կsr. Անցեալ. զարկի, զարկիր, զարկաւ, զարկինք, զարկիք, զարկինք. — Հրաւ. զարկ, զարկէ՛ք. — Անց. Ընդ. զարկած, զարկեր:

Տանիլ. — Կsr. Անցեալ. տարի, տարիր, տարաւ, տարինք, տարիք, տարինք. — Հրաւ. տար՛ր, տարէ՛ք. — Անց. Ընդ. տարած, տարեր:

Տալ. — Կsr. Անցեալ. տուի, տուիր, տուաւ, տուինք, տուիք, տուինք. — Հրաւ. տու՛ր, տուէ՛ք. — Ներկայ Ընդ. տուող. — Անց. Ընդ. տուած, տուեր:

Դառնալ. — Կsr. Անցեալ. դարձայ, դարձար, դարձաւ, դարձանք, դարձաք, դարձանք. — Հրաւ. դարձի՛ր, դարձէ՛ք. — Ներկայ Ընդ. դարձող. — Անց. Ընդ. դարձած, դարձեր:

Իյնալ. — Կsr. Անցեալ. ինկայ, ինկար, ինկաւ, ինկանք, ինկաք, ինկանք. — Հրաւ. ինկի՛ր, ինկէ՛ք. — Ներկայ Ընդ. ինկող. — Անց. Ընդ. ինկած, ինկեր:

Գալ. — Կsr. Անցեալ. եկայ, եկար, եկաւ, եկանք, եկաք, եկանք. — Հրաւ. եկո՛ւր, եկէ՛ք. — Ներկայ Ընդ. եկող. — Անց. Ընդ. եկած, եկեր:

Երթալ. — Կsr. Անցեալ. գնացի, գնացիր, գնաց, գնացինք, գնացիք, գնացինք. — Հրաւ. գնա՛, գնացէ՛ք. — Ներկայ Ընդ. գնացող. — Անց. Ընդ. գնացած, գնացեր:

Ուսել (*). — Կsr. Անց. կերայ, կերար, կերաւ, կերանք, կերաք, կերանք. — Հրաւ. կեր՛ր, կերէ՛ք. — Անց. Ընդ. կերած, կերեր:

ՅՈՂՈՒԼ ԲԱՅԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

Սահմ. Ներկայ. — Կը թողու՛մ, կը թողու՛ս, կը թողու՛ր, կը թողու՛նք, կը թողու՛ք, կը թողու՛նք:

Անկ. Անցեալ. — Կը թողու՛ի, կը թողու՛իր, կը թողու՛ր, կը թողու՛ինք, կը թողու՛իք, կը թողու՛ինք:

Կաս. Անցեալ. — Թողուցի, թողուցիր, թողուց, թողուցինք, թողուցիք, թողուցինք:

Բաց. Ապառնի. — Պիտի թողու՛մ, պիտի թողու՛ս, կայն:

Անկ. Ապառնի. — Պիտի թողու՛ի, պիտի թողու՛իր, կայն:

Հրաւ. Եղանակ. — Թո՛ղ, թողուցէ՛ք:

Ստր. ներկայ. — Թողու՛մ, թողու՛ս, թողու՛ր, և ինչ. :
Ստր. Անկասար. — Թողու՛ի, թողու՛իր, և ինչ. :

Ըզձ. ներկայ եւ Անկասար. — (Չին գործածուիր):
Աններեոյր. — Թողու՛ր:

Ներկայ Ընդունելութիւն. — Թողող:
Անցեալ Ընդունելութիւն. — Թողած, թողուցած, թողուցեր:

Ապառնի Ընդունելութիւն. — Թողելիք, թողելու:

(*) Իսկապէս գալ, երթալ, ուսել, պակասաւոր բայեր են որ կը լրանան եկող, գնացի, կերայ նմանապէս պակասաւոր բայերով:

ԴՍԾ. — ՊԱԿԱՍԱԽՈՐ ԵՒ ԲԱՂԱԴՐԵԱԼ ԲԱՅԵՐ

201. — Պակասաւոր կը կոչուին այն բայերը՝ որոնք ամբողջովին չեն խոնարհուիր, այլ քանի մը ժամանակ միայն ունին:

202. — Արդի հայերէնի պակասաւոր բայերէն են եւ, կաւ, ունիւ, շինիւ, գիտեւ, պարսիւ, երելիւ որոնք սահմանական ներկայ և անկատար միայն ունին: Ասոնց պակաս ժամանակներն ի հարկին կը լրացուին ուրիշ բայերով:

Այսպէս՝ եւ և շինիւ կը լրացուին ըլլալով, կաւ կը լրացուի գտնուիլով, ունիւ ունենալով, գիտեւ գիտնալով, պարսիւ պարտաւորիլով, երելիւ երեւնալով:

203. — Բաղադրեալ կամ Յարադրեալ բայ կը կոչուին այն բայերը՝ որոնք յարադիր բառով մը կազմուած են. օրինակ՝

Մտիկ ընել թող տալ, կանգ առնել, ժուռ գալ, կուլ տալ և շն.:

ԸՆԹԵՐՅՈՒՄ. — ԿԱՏՍԱԳՈՒԹԻՒՆ Ե

Երբոր շան վրայ կատաղութիւն երեւան գայ, նախքան մը օր տխուր և մեղկ կ'ըլլայ, կը պա՛ուրաթի, խաւարը կը փնտոէ, շատ քիչ կը հաջէ, անդադար կ'ունայ, և կը մերժէ ուտել, ժանաւանդ խմել: Քիչ տոնենէն իր ախրոջ տունէն խոյս կուտայ, և աստանդական ման կուգայ: Իր ժագերը կը քսամին, կը ցցուին, բերանը լորձուքով կ'ողողուի, լեզուն դուրս կ'իյնայ, պոչը կը ձռի և սրունքներուն մէջ կը փակչի: Այս վիճակին մէջ անիկա կ'ուզէ ամէն ոք խածել, նո՛յն իսկ իր տէրը: Վերջապէս քանի մը օրէն կ'ընկճի սոսկալի ջրաձգութիւններու տակ:

Թեյադուրիւն. — Կարդալ այս հատուածը, ուղղագրել նոյնը, բացատրել բառերը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

149. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը, ստորագծելով բաղադրեալ բայերը:

150. — Խոնարհեցէ՛ք ամբողջովին հետեւեալ բայերը:

Սնուցանել, մնալ, տեսնել, առնել, դպչիլ, ընել, զարնել, օտնիլ, գալ, հաւքառնալ. — Կաւ, ունիւ, գիտեւ, պարսիւ:

151. — Հետեւեալ բայերը սահմանական ներկայի, անցեալ կատարեալի եւ պառնի անկատարի վերածեցէ՛ք եւ գրեցէ՛ք այս երեք ձևերով.

Մարդը ծնիլ, յալ, մչել, մեծնալ, բորովել, խօսիլ, փայլել, երգել, երթալ, գալ, վազել, ցատել, իյնալ, ելլել, քառասպիլ, ուրախանալ, առնել, տալ, ուտել, խմել, դառնալ, պսփիլ, նսփիլ, պտակիլ, փնանալ, կանգնիլ, սիրել, ասել, ուժարափիլ, ծեւանալ, կփիլ, դողողել, զուռալիլ, հիւանդանալ, մեռնիլ եւ գերեզման մտնել:

152. — Կրկնեցէ՛ք նոյն հրահանգը բոլոր բայերը հրամայականի վերածելով:

Օրինակ. — Ո՛վ մարդ, ծնե՛, յա՛ց, մչե՛ եւն:

153. — Դարձեալ կրկնեցէ՛ք նոյն հրահանգը բոլոր բայերը ստորադասական ներկայի վերածելով:

Օրինակ. — Պէ՛տք է որ մարդ ծնի, յալ, մչի եւն.:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԲՈՒՆ ԵՒ ՏՍՏԲՍԱԸ

Բու մը մենամուլ ու ետապաշտ
Խոյս կուտար բոլոր թռչուններէն,
Անոնք ալ հարկաւ պաղ ու անհաշտ
Երես մը ցոյց կուտային իրեն:

Այս բանին վրայ բուն շատ զարմացած՝
Պատճառը հարցուց տատրակին հեղ.
— «Պատճառը պարզ է, ըսաւ ան ցած,
«Սիրէ՛, և անշուշտ կը սիրեն քեզ»:

Թարգմ. Յ. Գ.

Թեյադուրիւն. — Գոց արտասանել այս ոտանաւոր առաջը, արձակի վերածելով պատմել նիւթը:

ԴԱՍ. — ԲԱՅԵՐՈՒՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

204. — Բայերն իրենց նշանակութեան նայելով հինգ տեսակ են. հական, ներգործական, չեզոք, կրաւորական և անցողական:

ԷԱԿԱՆ ԲԱՅ

205. — Էական կը կոչուի եւ պակասաւորը և ըլլաջ բայը որոնց կ'ըսուի նաեւ օժանդակ բայ երբոր միւս բայերուն օժանդակեն բաղադրեալ ժամանակներու կազմութեան համար:

206. — Էական բայն անհրաժեշտաբար կ'ունենա, իր յատուկ լրացուցիչը առանց որու խօսքը անիմաստ կը մնայ և որ կը կոչուի *ստորոգելի*:

207. — Ստորոգելին տէր բայիին մէկ հանգամանքը կը ծանօթացնէ կամ կը հաստատէ, և կ'որոշուի տէր բայիին վրայ ընելով ինչպէս, ինչ հարցումը. օրինակ՝ Երկինքը կապոյտ է, երկինքը ինչպէ՞ս է, — կապոյտ. Արծիւը թռչուն է, արծիւը ի՞նչ է, — թռչուն:

208. — Ստորոգելին երբ ածական է՝ կը կոչուի *ածական ստորոգելի*. Իսկ երբ գոյական է՝ գոյական ստորոգելի:

209. — Էապէս ամէն բայ էական բայէ կազմուած է միացած՝ ստորոգելիին հետ. հետեւաբար ամէն բայի մէջ կայ էական բայի և ստորոգելիի գաղափարը. օրինակ՝ Օձը կը սողայ, կը նշանակէ՝ օձը սողուն է՝ Մարդը կը խօսի » մարդը խօսող է:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

154. — Հետագայ նախադասութիւններուն ստորոգելիները որոշելով ածական ստորոգելիները՝ մէկ, գոյական ստորոգելիները երկու զիծով ստորագծեցէ՛ք:

Մարդիկ մահկանացու են. — Կեդաւորութիւնը զգուշի բերու-

րիւն մըն է. — Ազնիւ եւ քաղաքավար եղիք հանդէպ ամենուն. — Թիբունիկները հրապուրիչ միջանկեր են — Լեռներուն օդը յոր եւ խիստ կ'ըլլայ. — Աղիքաւոր եւ Կեսար մեծ գորավարներ հիւն. — Երբ մեր վիճակէն գոն ըլլանք, երջանիկ պիտի ըլլանք. — Թրբուրը քիթունիկ եղաւ:

155. — Յարմար ստորոգելիներով (գոյական կամ ածական) լրացուցէ՛ք հետեւեալ խօսքերուն պակասները:

Սպիտակ շուշան . . . Կ արթնութեան. — Յուշա Յիսուսի . . . եղաւ — Վարդը ծաղիկներու . . . Կ — Դասարկութիւնը ամեն յարիւրի . . . Կ. — Պարտիկ . . . ըլլայ իշխանութեան. — Սուրբան Օսման եղաւ . . . Օսմանեան կայսրութեան. — Երբոր երկիւնը պայծառ ըլլայ, մարդոց սիրտերն ալ . . . կ'ըլլան:

156. — Հետեւեալ անունները իբրեւ տէրբայի գործածելով էական բայով մէյմէկ նախադասութիւն կազմեցէ՛ք:

Ահադարը, սոխակը, ճպուռը, հնդկահաւը, սիրամարգը, աղաւնիկն, բուն, արծիւը, ագռաւը:

Օրինակ. — Ահադարը սիգանն է:

157. — Հետեւեալ բառերը իբրեւ ստորոգելի գործածելով՝ էական բայով մէյմէկ նախադասութիւն կազմեցէ՛ք:

Վաղանցուկ, առաջինութիւն, հրաբուխ, երկակնցադ, շողորուն, բունաւոր, արագուն եւ երկոս, հաւասարիւս եւ խնչացի:

Օրինակ. — Կիւսնը վաղանցուկ է:

158. — Հետեւեալ նախադասութիւններու բայերը էականի վերածեցէ՛ք առանց իմաստը այլայլելու:

Շունը կը հացէ — Աստղերը կը փայլին. — Մարդիկ յոյսով կ'երջանկանան. — Կօշիկը շուտով հիւնցաւ. — Երկարը կը ժանգոսի. — Վահանք սրճեցաւ. — Արեւը կը յուսաւորի եւ կը օսիցնէ. — Զապիւր միշտ կը ժպտի:

Օրինակ. — Շունը հացող է. աստղերը փայլուն են:

ԴԱՍ. — ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ԵՒ ՉԷԶՈՔ ԲԱՅ

210.—Ներգործական կը կոչուին այն բայերը որոնք ենթակային կողմէ ուրիշի մը վրայ կատարուած գործ մը կը ցուցնեն և անպատճառ կ'ունենան իրենց յատուկ արացուցիչը որ կը կը կոչուի սեռի խնդիր:

211.—Սեռի խնդիրն այն բանն է որուն վրայ ենթական կը կատարէ բային գործողութիւնը և կ'որոշուի ենթակային վրայ ընելով զո՞վ, ի՞նչ բանը, զորո՞նք, ի՞նչ բաները հարցումները, օրինակ՝

Սատանան Յիսուսը փորձեց, սատանոն զո՞վ փորձեց— Յիսուսը. Չապէլ վարդը փետեց. Չապէլ ի՞նչ բանը փետեց,— վարդը:

212.—Սեռի խնդիրը միշտ հայցական հոլով կ'ըլլայ, բայց քանի մը ներգործական բայեր, ինչպէս՝ յաղթել, զարնել, նայիլ, աղայել, խնայել ևլն, բացառաբար տրական հոլով սեռի խնդիր կ'առնեն. օրինակ՝

Աղաչել մեկուռն, նայիլ բանի վր, յաղթել մեկուռն ևն:

213.—Չեզոք կը կոչուին այն բայերը որոնց նշանակած գործողութիւնը կամ վիճակը ուրիշի մը չ'անցնիր, այլ տէր բայիին վրայ կը մնայ. օրինակ՝ տունը փլաւ ևլն:

214.—Ել վերջաւորող բայերն ամենամեծ մասով ներգործական են, իսկ իլ, նալ վերջաւորողները՝ սովորաբար չէզոք:

215.—Շատ մը ել վերջաւորող բայերու վերջաւորութիւնը երբ իլի փոխուի չէզոքի կը դառնան, օրինակ՝

Մաշել—մաշիլ, մարել—մարիլ, ծռել—ծռիլ ևլն:

ԸՆԹԵՐՅՈՒՄ.— ԵՐԿՈՒ ՎՏԱԿՆԵՐ

Երկու վտակները կը բխեն միեւնոյն ակէն. երկուքն ալ յստակ ու վճիտ էին: Առաջինը կը հոսէր աւազի և խիճերու վրայէն, իր յստակութիւնը կը պահէր բովան-

դակ ընթացքին մէջ և իր ոռոգած մարդերուն հրապոյրն ու զարդն էր: Երկրորդը տղմուտ ճահիճներու մէջ շրջան կ'ընէր և իր ջուրերը ա՛յնքան կը պղտորէին ու ժահահոտ կը դառնային որ ո՛չ մէկը կը համարձակէր իրեն մօտենալու:

Այսպէս ալ մենք բարի կամ չար կ'ըլլանք մեր յաճախած ընկերութեան համեմատ:

ԹԵԼԱԳՐՈՒՔԻՆԸ.— Կարդալ այս հատուածը, բացատրել իմաստն ու բառերը, ուղղազրել նոյնը:

ՀԳՍ. ՀԱՆԳՆԵՐ

159.— Վերի հատուածէն բայերուն տեսակները որոշեցէք բերանացի:

160.— Հետեւեալ բայերէն ներգործականները չէզոքներէն որոշելով՝ զատ զատ սիւնակներու մէջ գրեցէ՛ք:

Հալիլ, գրաւել, ճակնալ, ծակել, հաշիլ, վառել, ծիծաղիլ, այրիլ, ծակիլ, վառիլ, արգիլել, այրել, սխալաւալ, գրալ, խնամալ, ապաստակիլ, մրմնջել, նողկալ:

161.— Հետեւեալ ներգործական բայերուն քով զրէ՛ք յարմար սեռի խնդիրներ:

Արձակել, ստանալ, մշակել, պատուասել, որսալ, երգել, հոյակել, ոռոգել, խնդրել, օծել, վարել, շահիլ, աղայել:

Օրինակ. — Նես արձակել:

162.— Հետեւեալ գոյականները սեռի խնդիր նկատելով ընկերացուցէք մէյմէկ ներգործական բայի:

Լրագիրը, պարտիք, երախտան, կօխիլը, ժամացոյցը, կարը, գուշակն, լանցաւորը, պահակը, խռնկը, բանկակը, բուրդը, դանակը, պարտեզը, պահերը, կիտիլ:

Օրինակ. — Լրագիրը սպիլ:

163.— Հետեւեալները անանջատ բայերու վերածեցէ՛ք:

Բարեկամ ըլլալ, ցանկացող ըլլալ, խաւար ըլլալ, սառ ըլլալ, գաղջ ըլլալ, փար ըլլալ, կարմիր ըլլալ, դեղիկն ըլլալ, յարգելի ըլլալ, սուր ըլլալ, խենդ ըլլալ, մոխ ըլլալ:

Օրինակ. — Բարեկամանալ, ցանկալ, խաւարիլ:

ԴԱՍ. — ԱՆՅՈՂԱԿԱՆ ԲԱՅ

216.—Անցողական կը կոչուին այն բայերը որոնց ենթական բային գործողութիւնը կամ վիճակը ուրիշ մը կատարել կամ կրել կուտայ. օրինակ՝

Պետրոս ինծի գինի խմցուց. մայրը ֆնացուց իր զաւակը:

217.—Անցողական բայերը ներգործականի դեր և ոյժ ունին, և անոնց պէս անհրաժեշտաբար սեռի խնդիր կ'ունենան:

218.—Ներգործական և չէզոք բայերու մեծագոյն մասը ունի իր անցողականի ձևերը:

219.—Չէզոքէ շինուած անցողականները որոնք անցողակերպ ալ կ'ըսուին, առհասարակ ցնեղ կը վերջաւորին. օրինակ՝

Մեռնիլ—մեռցնեղ, փակչիլ—փակցնեղ, վազել—վազցնեղ և չն:

220.—Ներգործականէ կազմուած անցողականները երբեմն ցնեղ կը վերջաւորին, իսկ յաճախ կը շինուին՝ սալ բային օժանդակութեամբը. օրինակ՝

Սիրել—սիրցնեղ, գրել—գրեղ սալ և չն:

221.—Յնեղ վերջաւորող անցողական բայերը կը խոնարհուին հարցնելին պէս. իսկ սալ բայով կազմուածներուն օժանդակ սալ բայը միայն կը խոնարհուի. օրինակ

Շինել տուի, փակել տուաւ և չն:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՀԱՄԵՍՏՈՒԹԻՒՆԸ

Համեստութիւնն ու տաղանդը միասին կ'ընթանան: Համեստ մարդը կը մերժէ գովեստները և սիրով կ'ընդունի իրեն տրուած խրատները կամ խորհուրդները: Իր հաւասարներուն հետ սիրալիր է, պատկառօտ՝ իրմէ գե-

րադասներուն հանդէպ, և քաղաքավար՝ իր ստորադասներուն հետ: Եթէ բարի գործ մը գործէ, գաղտնապահօրէն կը շարժի. եթէ գէշ գործ մը ընէ, իր թերութիւնը կը խոստովանի: Համեստ մարդը իր այս ընթացքով ինքզինք կը սիրցնէ և յարգել կուտայ ուրիշներուն:

Համեմատ եղէք և պատիւ, համարում ու համակրութիւն պիտի վայելէք ամէն կողմէ:

ԹԵԼԱՊՐՈՒՐԻՆԵՏԵՐ.— Կարդալ այս հատուածը, բացատրել իմաստն ու բառերը, ուղղազրել զայն ուսուցչին թելադրութեամբը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

164.—Օրինակեցէ՛ք վերի հատուածը ստորագծելով բայերը եւ բերանացի որոշեցէ՛ք բայերուն տեսակը.

165.— Յետագայ գոյականները իբրև տէրբայի գործածելով եւ անոնց մէյմէկ չէզոք բայ ընկերացնելով, խօսքեր կազմեցէ՛ք.

Ծաղիկը, պտուղը, գինին, եղեգը, յուսինը, գառնուկը, ֆահսնակ, կախը, սառւալը, փոքրիկը, անմտը, կայծակը:

Օրինակ. — Ծաղիկը բոռմեցաւ:

166.— Յետագայ չէզոք բայերով մէյմէկ նախադասութիւն կազմեցէ՛ք օրինակին պէս.

Փայլիլ, շոյալ, փայլասակիլ, պղպալ, առկայծիլ, կայծկեցիլ, բորբոքիլ, բոցավառիլ, հրդեհիլ:

Օրինակ. — Արծաթը կը փայլի:

167.— Լրացուցէ՛ք հետեւեալ նախադասութիւնները յարմար սեռի խնդիրներով եւ բերանացի որոշեցէ՛ք բայերուն ներգործական թէ անցողական լինելն.

Նեղոս գետը կ'ոռոգէ եգիպտոսի . . . — Յետո Աւեսեաց երկիրը մեցուց . . . — Լաֆօնդէն գրեց նշանաւոր . . . — Կայեկ սպաննեց իր . . . — Անասուններու աղբը կը պարտասացնէ . . . — Վասիտի նեղուցը կը կցէ . . . Մարմարային. — Յիսուս հրաշքով . . . խօսեցուց:

168.— Խոնարհեցէ՛ք հետեւեալ անցողական բայերը, Կերցնել, ցուացնել, խօսեցնել, խաղցնել, բերել սալ:

ԴՍՍ — ԿՐՍԻՈՐԱԿԱՆ ԲԱՅ

222. — Կրաւորական կը կոչուին այն բայերը որոնց աէր բային գործողութիւնը ուրիշէ մը իր վրայ կը կրէ, ճիշտ հակառակն ըլլալով ներգործականին. օրինակ՝

Չարերը կը պատժուին Աստուծմէ:

223. — Կրաւորական են՝ բոլոր ուիղ վերջաւորող բայերը և ներգործական բայերու մեծ մասն ունի իր կրաւորական ձեւերը. օրինակ՝

Գրել՝ գրուիլ, խօսիլ՝ խօսուիլ, կ սրդալ՝ կարդացուիլ, գիտնալ՝ գիտցուիլ, գտնել՝ գտնուիլ ևլն:

224. — Կրաւորական բայերը կը խոնարհուին առհասարակ Բ. լծորդութեան (խօսիլ)ին պէս:

225. — Ներգործական բայով կազմուած նախադասութեան մը բայը կարելի է կրաւորականի փոխել, առանց խօսքին իմաստը փոխելու, ներգործականին սեռի խնդիրը կրաւորականին աէր բայի և աէր բային՝ պարագային համեմատ բացառական կամ գործիական հոլովի փոխելով. օրինակ՝

Դաւիթ սպաննեց Գողիաթը. — Գողիաթ սպաննուեցաւ Դաւիթէն.

Կամքը կը հարթէ ամէն դժուարութիւն. — Ամէն դժուարութիւն կը հարթուի կամքով:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

169. — Հետեւեալ նախադասութիւններու բայերուն տեսակները որոշեցէք. յետոյ գտէք աէր բայիներն ու սեռի խնդիրները եւ անոնց ի՛նչ բառ (գոյական թէ դերանուն) ըլլալը:

Փոքրիկ բռնակները միշտներ կ'ուսեն. — Մարտը կը սնանայ ձմեռն ի բուն. — Հայերեն առաջին գիրը սպագրուեցաւ 1512ին. — Զուրը ցուրտէն կը սառի եւ կը կարծրանայ. իսկ ջախը զայն կը շոգիացնէ եւ կազային վիճակի կը վերածէ. Հաւքաւը շուֆի կը նմանի, երբոր ետեւէն երբաս՝ կը փայլի առջեւէր, բայց երբ անկէ փայլիս.

ֆեզի կը հետեւի. — Ս. Լուսաւորիչ Հայերը փխսոնկութեան դարձուցելու բուր մեհեանները կործանելու տուաւ — Ս. Էջմիածնի մայրավանքը կառուցուեցաւ Ս. Գրիգորի եւ Ս. Տրդատի ձեռքով. — Սողոմոն շինելու տուաւ Երուսաղէմի նշանաւոր սաճարը — Ժամանակը անկէ վիշտ կը մոռցնէ. — Իսրայէլացիները ոսկեայ հորք մուլելու տուին Ահարոնի. — Ազնիւ մարդը կը յարգուի ամեհեհ. — Երկիրը կը բաւալի իր առանցքին վրայ. — Ուրախութիւնն ալ երբեմն կը լացնէ մարդը — Արամ Գեղամին զարկաւ — Հայկ յարեց Բեկի:

170 — Խոնարհեցէք հետեւեալ կրաւորական բայերը:

Վարուիլ, զարնուիլ, փրկուիլ, խնամուիլ, մոռցուիլ:

171. — Հետեւեալ նախադասութիւններու էական բայերն ու ստորոգելիները փոխանակեցէք յարմար բայերով:

Ծիծեռնակը բռնուեց Կ. — Ասրիկն հիւանդ եղաւ. — Մագիսը ֆաշող Կ. — Ծովը ակեղծ եղաւ. — Ձեր ընկերները սիրող եղիք. — Գոլումպոս Ամերիկայի գտնուեցաւ եղաւ. — Ծառին տերեւները տոգոյն եղան. — Պարսիկն խնամեց ըլլաւ որպէս զի բարձր ըլլանէ:

Օրինակ. — Ծիծեռնակը կը բռնի:

170. — Հետեւեալ խօսքերուն ներգործականները կրաւորական ձեւի, կրաւորականները ներգործական ձեւի վերածեցէք:

Ո՛չ ոք կը սիրէ եսաւու մարդը. — Ազգան մարդիկ կ'արհաւարեանին անհեհ. — Ծնողները կը խնամեն իրենց զաւակները. — Աշխատութիւնը կը արե մարդկային ոյժերը. — Գրիգոր Նարեկացի գրեց Նարեկը. — Եգիպտոսի բուրգերը կանգնուեցան Փարաւոններէն. — Առողջութիւնը կը պահպանուի չարաւորութեամբ. — Երկիրն ու մուրակները կը լուսաւորուին արեհեհ. — Բապտո գսաւ կասաղութեան դարմանը. — Պարսիկն մեծարելու տերը. — Դուք մեր միտքը աղկի հասկցաք — Ես շատ կը սիրեմ փոքրիկ իտրա. — Թշուառութեան տուտիքը կ'սփոխուի լոյսով. — Ամբաստի վարը միայն կը պահպանէ մեր պատիւը:

Օրինակ. — Եսաւու մարդը ոչ ոքի կը սիրուի. — Ամեհնը կ'արհաւարեն ազգան մարդիկը:

ԴԱՍ. — ՓՈՒԱԴԱՐՁ ԵՒ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԲԱՅԵՐ

226. — Փոխադարձ կը կոչուին այն բայերը որոնք գործողութեան երկու կամ աւելի անձերու միջեւ փոխադարձաբար կատարուիլը ցոյց կուտան և շատ անգամ կրաւորականի ձեւ կ'ունենան. օրինակ՝

Բաժնուիլ, կիսուիլ, հաշտուիլ, ծեծկուիլ ևլն:

227. — Փոխադարձ բայեր են նաեւ կոուրջիդ, սիրուրջիդ, զգուրջիդ, ինչպէս նաեւ կցիդ վերջաւորող բարդ բայերը. օրինակ՝

Սօսակցիլ, գործակցիլ, խնդակցիլ ևլն:

228. — Անդրադարձ կը կոչուին այն բայերը որոնք թէեւ յաճախ կրաւորականի ձեւ ունին՝ բայց տէր բային գործողութիւնը փոխանակ ուրիշէ մը կրելու, ինք իր վրայ կը կատարէ. օրինակ՝

Կախուիլ (=ինքզինք կախել), հագուիլ, վարժուիլ, պահուըտիլ ևլն:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

173. — Հետեւեալ խօսքերը չէզոքէ ներգործական կամ անցողական ձեւի վերածեցէ՛ք առանց իմաստը այլայլելու:

Մուկերը կը փախչին կասուէն. — Մարդիկ կը սնանին հացով, ջուրով եւ օդով. — Միտքը կը զարգանայ ուսումով եւ գիտութեամբ. — Ես անձնաւստի փողոցի ժխտեմ. — Զապիւնեց տունը հրդեհեմ արեցաւ. — Բարկուրիւնը կը խաղաղի խոցրութեամբ. — Եղեգը ծոնցաւ հովիւն:

Օրինակ. — Կասուն կը փախցնէ մուկերը:

174. — Հետեւեալ խօսքերը ներգործականէ եւ անցողականէ չէզոքի վերածեցէ՛ք առանց իմաստը այլայլելու:

Հովը մարեց մարգը. — Ժուժկալուրիւնը կ'երկարէ կեանքը. — Մահը կը վերջացնէ երկրային կեանքը. — Մայրը օրօրներով կը լնացնէ մանկիկը. — Երկրաշարժը շարժեց գետիւնը եւ տուններ կործանեց. — Հասնեսուրիւնը կ'աւելցնէ արժանիքը:

Օրինակ. — Ճրագը մարեցաւ հովիւն:

175. — Յետագայ նախադասութիւնները ներգործականէ անցողական ձեւի վերածեցէ՛ք:

Ուսուցիչը պատժեց Արամը. — Տիտոս պաշարեց Երուսաղեմը. — Քոյրս կարկանդակ կերաւ. — Միտքս իր անձը շատ կը սիրէ. — Երկրաշարժը պիտի չափէ խաղաղութիւնը փողոցները. — Արշակ մեղանակը պիտի խլէ. — Դուն ինչ ձանջցիր:

Օրինակ. — Ուսուցիչը պատժել տուաւ Արամը:

176. — Յետագայ նախադասութիւններու կրաւորական, փոխադարձ եւ անդրադարձ բայերը որոշեցէ՛ք:

Երկու աւագակներ ալ խաչուեցան Յիսուսի հետ. — Պետրոս եւ Վահան իրարու հետ կը զգուրջեին. — Կարոցները կը բացուին Սեպսեմբերին. — Ճաշակի տէր մարդիկ վայելցորեն կը հագուին. — Մարդիկ կան որ աւեւ գործի կը խառնուին. — Զանձոյթը կը բուժուի ընկերացումով. — Կարախաղաղը լուսնեկ վար կախուեցաւ. — Զարեը կ'ընկերակցին, բայց ի վերջոյ կը կոուրջին. — Մարդոց մեծագոյն մասը շատ դժուարութիւնով կ'ապրուի. — Տղան համուեցաւ եւ ջուրը նետուեցաւ:

177. — Վերի հրահանգին շրդ, ջրդ, ցրդ, ճրդ, ցրդ, եւ 10ըդ նախադասութիւնները փոխադարձ եւ անդրադարձէ՛ ներգործական ձեւի վերածեցէ՛ք:

Օրինակ. — Պետրոս եւ Վահան զիրար կը զգէին. — Մարդիկ կան որ աւեւ գործի ինկզիսնիսն կը խառնեն:

178. — Հետեւեալ խօսքերու բայերը փոխադարձ կամ անդրադարձի վերածեցէ՛ք, ջնջելով փոխադարձ կամ անդրադարձ դերանունները:

Երկու եղբայր իրարու մէջ բաժնեցին իրենց ստացուածքը. — Պողոս եւ Արամ զիրար ծեծեցին. — Տիգրան շատ կը գովէ ինկզիսն. — Մարդ մը երեկ ինկզիսն ծովը նետեց. — Քոյր եւ եղբայր իրարու հետ կը գործեին. — Եղբայրս չկրցաւ ինկզիսն վարժեցնել ծխախոտի:

Օրինակ. — Երկու եղբայր բաժնուեցան իրենց ստացուածքին:

ԵՄ ԲԱՅԻՆ ԺԻՏԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Ր Կ Ա Յ		
Մզակի		Յոգնակի
Ա. Դեմք	Չեմք	Չեմք
Բ. »	Չեմք	Չեմք
Գ. »	Չեմք	Չեմք

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Ն Յ Ե Ա Լ

Ա. Դեմք	Չեմք	Չեմք
Բ. »	Չեմք	Չեմք
Գ. »	Չեմք	Չեմք

Կ Ա Տ Ա Ր Ե Ա Լ Ա Ն Յ Ե Ա Լ

Ա. Դեմք	Չեմք	Չեմք
Բ. »	Չեմք	Չեմք
Գ. »	Չեմք	Չեմք

Բ Ա Յ Ա Ր Չ Ա Կ Ա Պ Ա Ռ Ն Ի

Ա. Դեմք	Պիտի չեմք	Պիտի չեմք
Բ. »	Պիտի չեմք	Պիտի չեմք
Գ. »	Պիտի չեմք	Պիտի չեմք

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Պ Ա Ռ Ն Ի

Ա. Դեմք	Պիտի չեմք	Պիտի չեմք
Բ. »	Պիտի չեմք	Պիտի չեմք
Գ. »	Պիտի չեմք	Պիտի չեմք

Հ Ր Ա Մ Ա Յ Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Բ. »	Մի՛ ըլար	Մի՛ ըլար
------	----------	----------

Ս Տ Ո Ր Ա Ղ Ա Ս Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Ն Ե Ր Կ Ա Յ		
Ա. Դեմք	Չեմք	Չեմք
Բ. »	Չեմք	Չեմք
Գ. »	Չեմք	Չեմք

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Մզակի		Յոգնակի
Ա. Դեմք	Չեմք	Չեմք
Բ. »	Չեմք	Չեմք
Գ. »	Չեմք	Չեմք

Ը Ղ Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Ն Ե Ր Կ Ա Յ

Ա. Դեմք	Թո՛ղ չեմք	Թո՛ղ չեմք
Բ. »	Թո՛ղ չեմք	Թո՛ղ չեմք
Գ. »	Թո՛ղ չեմք	Թո՛ղ չեմք

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Ա. Դեմք	Թո՛ղ չեմք	Թո՛ղ չեմք
Բ. »	Թո՛ղ չեմք	Թո՛ղ չեմք
Գ. »	Թո՛ղ չեմք	Թո՛ղ չեմք

Ա Ն Ո Ր Ո Շ Ե Ղ Ա Ն Ա Կ

Ա Ն Ե Ր Ե Ի Ո Յ Թ

Չեմք (*)

Ն Ե Ր Կ Ա Յ Ը Ն Դ Ո Ւ Ե Ն Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ա Ն Յ Ե Ա Լ Ը Ն Դ Ո Ւ Ե Ն Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն

Չեմք

Չեմք

Ա Պ Ա Ռ Ն Ի Ը Ն Դ Ո Ւ Ե Ն Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն

Չեմք, Չեմք

(*) Ըլար ըլարին սահմանական ներկայ եւ անկատար ձեւերուն (Կ'ըլար, Կ'ըլարի եւայլն) ժխտականներն են չեմք ըլար, չեմք ըլար, չեմք ըլար եւայլն:

ԴԱՍ. — ԲԱՅԵՐՈՒՆ ԺԻՏԱԿԱՆ ԶԵԻՇ

229. — Բային երբոր ժխտական իմաստ տալ ուզուի, սկիզբը կը կցուի ժխտական չ մասնիկը. օրինակ՝
Գետը խորունկ չէ, անձրևը չեկաւ ևլն:

230. — Բոլոր բայերու ժխտական ձևերուն սահմանական ներկան և անկատարը կը կազմուին եւ բային ժխտական ձևերուն օժանդակութեամբը և բային անբերելի վերջին շ գիրը փոխելով Րի. օրինակ՝

Չեմ գրեր, չէք խօսիր, չէին կարդար, ևլն:

231. — Սահմանական ներկայի եզակի երրորդ դէմքին մէջ՝ օժանդակ չէի տեղ կ'ըլլայ չի, որուն ին զեղչուելով տեղը ապաթարց կը դրուի եթէ բայը ձայնաւորով սկսած ըլլայ. օրինակ՝

Չի մտներ, չ'երթար ևլն:

232. — Անցեալ անկատարի մէջ բացառաբար Բ. լծորդութեան վերջաւորութիւնը երի կը փոխուի փոխանակ իրի. օրինակ՝

Չէի խօսեր, չէր հագներ ևլն:

233. — Հրամայական եղանակի ժխտական ձևը կը կազմուի մի մասնիկով որուն կ'ընկերացուի եզակիի մէջ՝ բային անբերելովը՝ շ գիրը Րի փոխուած, և յոգնակիի մէջ՝ բային ստորադասական ներկայի յոգնակի Բ. դէմքին ձևը. օրինակ՝

Մի՛ գրեր, մի՛ խօսիք, մի՛ կարդաք:

234. — Մի՛ մասնիկին վրայ կը դրուի հրամայականին յատուկ շեշտը:

235. — Կաւ, ունիւ, պակասաւոր բայերուն ժխտական սահմանական ներկան և անկատարը բացառաբար կ'ըլլան չկաւ, չկայ, չունիւ, չկայի, չունէի ևլն:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

179. — Որոշեցէ՛ք հետեւեալ ժխտական բայերուն եղանակը, ժամանակը, դէմքն ու թիւը:

Չէիր, չեղան, չհասաք, մի՛ խնայար, չի վաղեր, չըլլաս, պիտի չերթայի, չստիպի, չեն շարժիր, չամելիք, չես խաղար, չվազող, չկերակի, չտրվեցայ, չաղացին:

180. — Հետեւեալ խօսքերուն ժխտականները՝ հաստատական ձևի, հաստատականները՝ ժխտականի վերածեցէ՛ք:

Շաս մարդիկ յոյալ չեն գիտեր. — Եթէ գիտնայի մեզի չէի գար, տունը կը կենայի. — Տղա՛յ, շտապէ՛, ժամանակ չկայ. — Այս մարդը գուր յունի, խղճեանքը բնորոշած է. — Մեր կարգին դեղները պատշաճ չունին, բայց խնամքով պահպանեցան. — Մի՛ ստիպիք զիս որ խօսիմ. — Այս աղջիկը իր դասը չաւ կը ստուգի՞ բայց իր վարքը չի հաւանիր. — Ամեն մարդու բարեկամ եղեք, թշնամի՛ չիք ունենար. — Եթէ կ'ուզեք խաղալ ապրիլ, ուրիշի՞ք գործի մի՛ խառնուիք. — Բու յանցանք չի ներուիր, բայց անոր ներելի է:

Օրինակ. — Եթէ չգիտնայի՝ մեզի կուգայի, տունը չէի կենար:

181. — Ժխտական ձևով խոնարհեցէ՛ք հետեւեալ բայերը:
Ելի, խաբէր, փութայ, երթայ, յոգնի, շուտի, փառախի, ճգնել, բերել սպ:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ

Արորին խոփն երկար ատեն ծոյլ, անդորր կեանք մը վարած ու ժանգոտած էր բոլոր:

Օր մը տեսաւ իր եղբայրն որ դաշտերէն կուգար, փայլեր արծակելով շալլօրէն:

— Երկուքէս ալ դարբնւած ենք նիւթէն նոյն, «Դուն կը շողաս, մինչ ես գորշ եմ ու աժգոյն.

«Այդ գեղեցիկ փայլն ու տեսքն որ ես չունիմ

«Ի՞նչպէս գըտար»:

— «Այլատելով, եղբայր իմ»:

Թարգմ. Ա. Փ.

Թեյադուրիւն. — Արծակի վերածել այս ոտանաւոր առակը: Բացատրել բարոյականը:

ԽՈՆԱՐՀՈՒՄ ԺԻՏԱԿԱՆ ԲԱՅԵՐՈՒ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Ր Կ Ա Յ

	Եզակի	Յոգեակի
Ա.	Դեմ գրեր	Չենք գրեր
Բ.	» գրեր	Չէք գրեր
Գ.	» զի գրեր	Չն գրեր

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Ն Ց Ե Ա Ն

Ա.	Դեմ գրեր	Չէնք գրեր
Բ.	» գրեր	Չէք գրեր
Գ.	» գրեր	Չէն գրեր

Կ Ա Տ Ա Ր Ե Ա Ն Ա Ն Ց Ե Ա Ն

Ա.	Դեմ գրեր	Չգրերնք
Բ.	» գրեր	Չգրերք
Գ.	» գրեր	Չգրերն

Բ Ա Ց Ա Ր Չ Ա Կ Ա Պ Ա Ռ Ն Ի

Ա.	Դեմ գրեր	Պիտի չգրերնք
Բ.	» գրեր	Պիտի չգրերք
Գ.	» գրեր	Պիտի չգրերն

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Պ Ա Ռ Ն Ի

Ա.	Դեմ գրեր	Պիտի չգրերնք
Բ.	» գրեր	Պիտի չգրերք
Գ.	» գրեր	Պիտի չգրերն

Հ Ր Ա Մ Ա Յ Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Բ.	» Մի գրեր	Մի գրերք
----	-----------	----------

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Ր Կ Ա Յ

	Եզակի	Յոգեակի
Ա.	Դեմ գրեր	Չգրերնք
Բ.	» գրեր	Չգրերք
Գ.	» գրեր	Չգրերն

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Ա.	Դեմ գրեր	Չգրերնք
Բ.	» գրեր	Չգրերք
Գ.	» գրեր	Չգրերն

Ը Ղ Չ Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Ն Ե Ր Կ Ա Յ

Ա.	Դեմ թո՛ղ չգրեր	Թո՛ղ չգրերնք
Բ.	» թո՛ղ չգրեր	Թո՛ղ չգրերք
Գ.	» թո՛ղ չգրեր	Թո՛ղ չգրերն

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Ա.	Դեմ թո՛ղ չգրեր	Թո՛ղ չգրերնք
Բ.	» թո՛ղ չգրեր	Թո՛ղ չգրերք
Գ.	» թո՛ղ չգրեր	Թո՛ղ չգրերն

Ա Ն ՈՐ ՈՇ Ե Ղ Ա Ն Ա Կ

Ա Ն Ե Ր Ե Ի Ո Ց Թ

Չ գրել

ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼ.

ԱՆՑԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼ.

Չ գրող

Չ գրած

ԱՊԱՌՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Չ գրելիք, չ գրելու

ՍՍՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

	Եզակի	Յոզնակի
Ա. Դեմք	Չեմ խօսիր	Չենք խօսիր
Բ. »	Չես խօսիր	Չէք խօսիր
Գ. »	Չի խօսիր	Չեն խօսիր

ԱՆԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ

Ա. Դեմք	Չէի խօսեր	Չէինք խօսեր
Բ. »	Չէիր խօսեր	Չէիք խօսեր
Գ. «	Չէր խօսեր	Չէին խօսեր

ԿԱՏԱՐԵԱԼ ԱՆՑԵԱԼ

Ա. Դեմք	Չխօսեցայ	Չխօսեցանք
Բ. »	Չխօսեցար	Չխօսեցաք
Գ. »	Չխօսեցաւ	Չխօսեցան

ԲԱՅԱՐՁԱԿ ԱՊԱՌՆԻ

Ա. Դեմք	Պիտի չխօսիմ	Պիտի չխօսինք
Բ. »	Պիտի չխօսիս	Պիտի չխօսիք
Գ. »	Պիտի չխօսի	Պիտի չխօսին

ԱՆԿԱՏԱՐ ԱՊԱՌՆԻ

Ա. Դեմք	Պիտի չխօսէի	Պիտի չխօսէինք
Բ. »	Պիտի չխօսէիր	Պիտի չխօսէիք
Գ. »	Պիտի չխօսէր	Պիտի չխօսէին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Բ. »	Մի՛ խօսիր	Մի՛ խօսիք
------	-----------	-----------

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

	Եզակի	Յոզնակի
Ա. Դեմք	Չխօսիմ	Չխօսինք
Բ. »	Չխօսիս	Չխօսիք
Գ. »	Չխօսի	Չխօսին

ԱՆԿԱՏԱՐ

Ա. Դեմք	Չխօսէի	Չխօսէինք
Բ. »	Չխօսէիր	Չխօսէիք
Գ. »	Չխօսէր	Չխօսէին

ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Ա. Դեմք	Թ՛ն՛ղ չխօսիմ	Թ՛ն՛ղ չխօսինք
Բ. »	Թ՛ն՛ղ չխօսիս	Թ՛ն՛ղ չխօսիք
Գ. »	Թ՛ն՛ղ չխօսի	Թ՛ն՛ղ չխօսին

ԱՆԿԱՏԱՐ

Ա. Դեմք	Թ՛ն՛ղ չխօսէի	Թ՛ն՛ղ չխօսէինք
Բ. »	Թ՛ն՛ղ չխօսէիր	Թ՛ն՛ղ չխօսէիք
Գ. »	Թ՛ն՛ղ չխօսէր	Թ՛ն՛ղ չխօսէին

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

ԱՆԵՐԵՒՈՅՑ

Չխօսիլ

ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ	ԱՆՑԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
Չխօսող	Չխօսուած

ԱՊԱՌՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Չխօսելիք, չխօսելու

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Ր Կ Ա Յ

	Եզակի	Յոզճակի
Ա.	Դեմ կարդար	Չենք կարդար
Բ.	» Չես կարդար	Չէք կարդար
Գ.	» Չի կարդար	Չեն կարդար

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Ն Յ Ե Ա Լ

Ա.	Դեմ Չէի կարդար	Չէինք կարդար
Բ.	» Չէիր կարդար	Չէիք կարդար
Գ.	» Չէր կարդար	Չէին կարդար

Կ Ա Տ Ա Ր Ե Ա Լ Ա Ն Յ Ե Ա Լ

Ա.	Դեմ Չկարդացի	Չկարդացինք
Բ.	» Չկարդացիր	Չկարդացիք
Գ.	» Չկարդաց	Չկարդացին

Բ Ա Յ Ա Ր Չ Ա Կ Ա Պ Ա Ռ Ն Ի

Ա.	Դեմ Պիտի չկարդամ	Պիտի չկարդանք
Բ.	» Պիտի չկարդաս	Պիտի չկարդաք
Գ.	» Պիտի չկարդայ	Պիտի չկարդան

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Պ Ա Ռ Ն Ի

Ա.	Դեմ Պիտի չկարդայի	Պիտի չկարդայինք
Բ.	» Պիտի չկարդայիր	Պիտի չկարդայիք
Գ.	» Պիտի չկարդար	Պիտի չկարդային

Հ Ր Ա Մ Ա Յ Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Բ.	» Մի կարդար	Մի կարդաք
----	-------------	-----------

Ս Տ Ո Ր Ա Դ Ա Ս Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Ն Ե Ր Կ Ա Յ

	Եզակի	Յոզճակի
Ա.	Դեմ Չկարդամ	Չարդանք
Բ.	» Չկարդաս	Չկարդաք
Գ.	» Չկարդայ	Չկարդան

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Ա.	Դեմ Չկարդայի	Չկարդայինք
Բ.	» Չկարդայիր	Չկարդայիք
Գ.	» Չկարդար	Չկարդային

Ը Ղ Չ Ա Կ Ա Ն Ե Ղ Ա Ն Ա Կ

Ն Ե Ր Կ Ա Յ

Ա.	Դեմ Թո՛ղ չկարդամ	Թո՛ղ չկարդանք
Բ.	» Թո՛ղ չկարդաս	Թո՛ղ չկարդաք
Գ.	» Թո՛ղ չկարդայ	Թո՛ղ չկարդան

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Ա.	Դեմ Թո՛ղ չկարդայի	Թո՛ղ չկարդայինք
Բ.	» Թո՛ղ չկարդայիր	Թո՛ղ չկարդայիք
Գ.	» Թո՛ղ չկարդար	Թո՛ղ չկարդային

Ա Ն Ո Ր Ո Շ Ե Ղ Ա Ն Ա Կ

Ա Ն Ե Ր Ե Ի Ո Յ Թ

Չ կարդալ

Ն Ե Ր Կ Ա Յ Ը Ն Դ Ո Ւ Ե Ն Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն Ա Ն Յ Ե Ա Լ Ը Ն Դ Ո Ւ Ե Ն Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն
 Չ կարդացող Չ կարդացած

Ա Պ Ա Ռ Ն Ի Ը Ն Դ Ո Ւ Ե Ն Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն

Չ կարդալիք, չկարդալու

ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

ԴԱՍ.—ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԻՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ

236.—Նախադրութիւն կը կոչուին պարագայ ցուցնող այն բառերը որոնք գոյականի կամ դերանունի մը հետ կը գործածուին, անոր այս կամ այն պարագան նշանակելու համար. օրինակ՝

Քեզի համար, ծովէն անդին, առանց հացի:

237.—Նախադրութեան ընկերացող բառերը կը կոչուին նախադրութեան խնդիրը:

238.—Նախադրութիւններէն ոմանք խնդիրէն առաջ կը դրուին, ոմանք ետքը:

239.—Նախադաս կը կոչուին խնդիրէն առաջ զըրուող նախադրութիւնները, որոնք են. միկնէ, դէպի. առանց, քան, քացի, իբրեւ, փոխանակ, զերդ:

240.—Յետադաս կը կոչուին խնդիրէն ետք դրուող նախադրութիւնները որոնց գլխաւորները հետեւեալներն են.

Համար, հետ, մէջ, յետոյ, վերջ, առաջ, ետք, աւելի, նուազ, առջեւ, ետեւ, Տակ, վրայ, վեր, վար, ներս, դուրս, քով, տեղ, անդին, ադիկ, դեմ, մօտ, շուրջ, միջեւ, մէջեղ, պէս, համեմատ, մեկտեղ, միասին, չափ, իվեր, իվար, իբրեւ, զատ, բոլորով, ասեւ, ներքեւ, վերեւ, դիմաց, համաձայն, փոխարեւ ելն:

241.—Հակառակ, հակադէպ, նման, հանդերձ, հետո նախադրութիւնները խնդիրէն թէ՛ առաջ կրնան դրուիլ, թէ՛ վերջը. օրինակ՝ հակառակ ասոր կամ ասոր հակառակ ելն:

242.—Նախադրութիւն կը համարուին նաև ինչ ինչ գրաբարածեւ հոլովեալ բառեր ու ասացուածներ, որոնց գլխաւորներն են հետեւեալները.

Նկատմամբ, մասին, առիւ, միջոցաւ, ձեռամբ, վերաբերեալ, միջոցին, նայելով, սխեւայ, բաղդասմամբ, շնորհիւ, պատճառաւ ելն: Ասոնք սովորաբար յետագաս են:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

182.—Հետեւեալ բառերէն նախադրութիւնները որոշելով յետադասները մէկ, նախադասները երկու զիծով ստորագծեցէք.

Մեզի հետ, տարին ի բուն, անոնց միջոցաւ, աշատակն ի վեր, դէպի երկինք, առազանիկ շուրջ, ուսուցիկ շնորհիւ, ամեհեւ վեր, կաղանդի առիւ, ինծի նկատմամբ, հակառակ դժուարութեան, միկնէ զերեզման, եղբոր ձեռամբ, ձեռնին բաղդասմամբ, առանց քունի, հասակի համեմատ, հանդէպ Աստուծոյ, իբրեւ մարդ, քացի ասկէ, զերդ հոնջակ, մեր մասին, աղով հանդերձ, միւսեւ զատ, քան զիս:

183.—Եոյն նախադասութիւններու ընկերացող բառերը զոյակա՞ն են թէ՛ դերանուն եւ թէ՛ թիւ ու հոլով ունին, որոշեցէք ըրեանցի:

184.—Հետեւեալ նախադասութիւններու պակասները լրացուցէք իմաստին պահանջած նախադրութիւնով:

Մետաղները կը գտնուին հողի խորքերուն . . . —Գարունը կուգայ մտնողուն . . . —Աշակերտները Յիսուսի . . . կը պստէին. —Ընկերդ սիրէ՞ քու անձիդ . . . —Մրանսա աւելի ընդարձակ է . . . Իսայիա. —Լուսինը կը դառնայ երկրիս . . . —Նոյնան Տապալը կեցաւ Մասիս շերան . . . — . . . փուշի վարդ լըլար. —Առողջութիւնը է՞ն քանկագին քարիսն է մարդուս . . . — Աշխատի . . . մահը, այս է մարդուն ճակատագիրը. — . . . մարդ քաղմտեստակ պատկանութիւններ ունիւք. —Չարին . . . մի կեցաւ. —Ո՛չ մէկ լսեցաւ որ կրնայ արդարեւնայ իր խղիւն . . . :

ԴԱՍ. — ՆԱԽԱԴՐՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ

243. — Նախադրութիւններն անփոփոխ բառեր են և ընդհանրապէս յօդ ալ չեն առներ, բայց իրենց խընդիրը կ'ըլլայ զանազան հոլովներով:

244. — Հայցական հոլով խնդիր կ'առնեն միևյնը, դեպի. (*) իբրև, իբրեւ, իվեր, իվար, զերդ, քան. օրինակ մինչև դուռը, լուսն իվեր ևլն:

245. — Սեռական հոլով խնդիր կ'առնեն սակ, վրայ, քով, տեղ, շուրջ, մէջ, առջև, ետև, միջև, մէջտեղ, բոլորսիք, ասեմ, ներքեւ, վերեւ, դիմաց, մասին, առքիւ, միջոցաւ, ձեռաւրք, շնորհիւ, միջոցին, պատճառաւ. օրինակ՝ ծառին տակ, անոր շնորհիւ ևլն:

246. — Տրական հոլով խնդիր կ'առնեն առանց, հակառակ, հակառ, նման, պէս, հետ, մօտ, հանդիպ, հանձնաս, փոխանակ, չարի, փոխարեւ, հարսնացն, նկատմամբ, վերաբերեալ, բաղդասմամբ, նայելով. օրինակ՝ քեզի համար, ինծի հանդէպ ևլն:

247. — Բացառական հոլով խնդիր կ'առնեն բացի, յետոյ, վերջ, ետք (**), առաջ, աւելի, նուազ վեր, վար, ներս, դուրս, ասդին, անդին, զատ, հետո, իվեր, սխալաւ. օրինակ՝ բացի քեզմէ, գիշերէն իվեր, ևլն:

248. — Գործիական հոլով խնդիր կ'առնեն մեկտեղ, միասին, հանդերձ. օրինակ՝ ասով հանդերձ, ընկերով միասին ևլն:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

185. — Հետագայ խօսքերուն պարունակած նախադրութիւնները մէկ, խնդիրները երկու գիծով ստորագծեցէ՛ք, յետոյ որոշեցէ՛ք բերանացի խնդիրներուն հոլովը

(*) Միևյնը, դէպի տրական հոլով դերանուն խնդիր կ'առնեն. օր. մինչև մեզի, դէպի աճուր ևլն.

(**) Յետոյ, վերջ, ետք երբեմն հայցական խնդիր ալ կ'առնեն. օր. հինգ օր յետոյ, քանի մը օտարաւ վերջ ևլն.

Պատահական վար նայեցայ. — Ամեն զեսեր դեպի ծով կը հոսին. — Օրն ի բուն աշխատեցայ, ասկէ վերջ հանգստեցէ՛ք — Առաւ սանդղակ վար գորեցաւ. — Մեր գրուիլն վերեւ շարուած է երկնակամարը. — Քեզի համար աշխատեցաւ. — Ինծի մօտ եկուր. — Վարձատրութիւնը արժանիին համեմատ կ'ըլլայ. Ձեզի լալի ճարտիկ է, բայց մեզիկ աւելի ստակիս չէ. — Որո՞ւ հետ տեսնուեցար. — Բարեկամներով միասին զուարճացանք. — Եղբորդ նկատմամբ շուր մը առի՞ր, շարքի մը իվեր բացակայ է:

186. — Հետեւեալ խօսքերուն մէջ փակագծեալ անունները իբրև յարակից նախադրութեան խնդիր, պէտք եղած հոլովին վերածեցէ՛ք:

Յիսուս (ծով) վրայ քալեց. — (Բարիք) փոխարեւ լարիք ապերասմեռու գործ է. Ամերիկայի (գիւտ) ի վեր 407 տարի անցած է. — (Չուր) մէջ, (ցամաք) վրայ, (հող) սակ, (օդ) մէջ ամեկուրեք կեանք կայ. — Մարդ իր (կարողութիւն) լալի կրնայ աշխատիլ — Ո՛չ մեկ ազահուրիւն ներքի է բացի ժամանակի (ազահուրիւն). — Մարդ իր (արժանիք) շնորհիւ կը բարձրանայ. — (Կամուրջ) անդին անցայ. — (Եղբայրս) միջոցաւ նամակ առի — Փոխանակ (ուրախութիւն) տեսնութիւնը իրեց հոն պատահած (արկած) համար. — (Այր եւ կիւն) մէջտեղ գծաքիւն ինկաւ. — Մեր ձայնը միևյնը (անիկա) հասաւ. — Այդ բարեկամս իբրեւ (ես) ընդունէ. — Այդ մարդը աւելի հարուստ է քան (միւս):

187 — Հետեւեալ նախադրութեամբ խնդիրներով մէյմէկ նախադրութիւն կազմեցէ՛ք:

Ծառն իվեր, Չասկի առքիւ, հակառակ միւսին, Արեւին շուրջ, խոհեմութեան միջոցաւ, ընկերիդ հետ, ձաշէ ետք, դասի միջոցին, ամառն իբրև, դեպի կասարելութիւն, զերեզմանէն անդին, յաջողութեան համար, Աստուծոյ առջև, սերէն աւելի, բացի ինքեւ, Ստորունի ասեմ, հողին ներքև:

Մ Ա Կ Բ Ա Յ

ԴԱՍ. — ՄԱԿԲԱՅ ԵՒ ԻՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ

249. — Մակբայ կը կոչուին պարագայ ցուցնող այն անփոփոխ բառերը որոնք ընդհանրապէս բայերու, երբեմն ալ ածականներու կամ ուրիշ մակբայներու քով կը գրուին անոնց իմաստը լրացնելու և եղանակաւորելու համար. օրինակ՝

Հովը սաստիկ կը փչէ, նաւը իսկոյն մեկնեցաւ և չն։

250. — Գլխաւորաբար հինգ տեսակ մակբայներ կան. եղանակաւորիչ, որակական, տեղական, ժամանակական և քանակական :

251. — Եղանակաւորիչ կը կոչուին այն մակբայները որոնք բային իմաստը կ'եղանակաւորեն կամ կը փոխեն՝ զայն համատեղելով, ժխտելով, տարակոյսի ենթարկելով, հարցական ձեւի վերածելով կամ ուրիշ ո՛ր և է եղանակով :

251. — Եղանակաւորիչ մակբայներու գլխաւորներն են գրեթէ, այո՛, ոչ, անչո՛ւշ, իրաւ, արդարեւ, բնաւ, երբեք, անա՛, ամենեւիս, թերեւս, գուցէ, արդե՞օք, միթէ՞, հապա, մի՛ գուցէ ևն :

253. — Որակական կը կոչուին այն մակբայները որոնք բային գործողութեան կերպը կամ վիճակը ցոյց կուտան և կ'որոշուին ինչպէ՞ս հարցումով :

254. — Որակական մակբայներ են յանկարծ, իսկոյն, կանաց, շուտ, իսպառ, վերսին, գաղտնի, գեղ, աղէկ, հագիւ, սաստիկ, հարեւանցի, անմիջապէս, չարացար, բարորովի, միակզանայն, ուղղակի, մեծապէս, անագին, ընդհանրապէս, ուժգնօրէն, մեղմաբար և ուրիշ խիստ բազմաթիւ նմանօրինակ բառեր :

255. — Տեղական կը կոչուին տեղի պարագայ

ցուցնող մակբայները որոնք կ'որոշուին ո՛ւր հարցումով և որոնց գլխաւորներն են հոս, հոդ, հոն, սաս, սնդ, ուր, մեկդի, ներս, դուրս, ապիւն, սնդիւն, առաջ, ետեւ, վեր, վար և չն :

256 — Ժամանակական կը կոչուին ժամանակ ցոյց տուող մակբայները որոնք կ'որոշուին ե՞րբ հարցումով և որոնց գլխաւորներն են երբ, երբեւն, արդ, մերք, այժմ, հիմա, ուշ, կանուխ, միշտ, յարեւ, յարեւան, արդեւ, դեռ, սակաւիւն, յետոյ, նախ, ապա, առաջուց, հիկուց, շատուց, հերո և չն :

257. — Քանակական կը կոչուին չափ և քանակութիւն ցոյց տուող մակբայները որոնք կ'որոշուին ի՞նչքան հարցումով և որոնց գլխաւորներն են շատ, քիչ, սակաւ, աւելի, նուազ, միայն, ալ, հերիք բաւական, յաճախ, ստեպ, չափազանց, կարի ևն :

Հ Ի Ս. Հ Ա Ն Գ Ն ԵՐ

188. — Հետեւեալ խօսքերու մակբայները ստորագծեցէ՛ք, յետոյ պէտք եղած հարցումն ընելով որոշեցէ՛ք իւրաքանչիւրին տեսակը.

Տղաք պարտիկ ինչ խօսիչ եւ շատ մեծի ընել. — Մեծ քաղաքներու մէջ մարդիկ ուշ կը պառկին, գիւղերու մէջ՝ կանուխ. — Ծառուքիւնն այժմեան յամաբար կ'ընթանայ որ աղիւստքիւնն իսկոյն ետեւէն կը հասնի. — Ամենեւիս անոս մի խօսիք. — Կիներն ընդհանրապէս զարդասեր են — Նախ կեր, ապա՛ գոհացիր. — Բարի անուշ միայն կը սերէ գերեզմանին ալ սնդիւն. — Ո՛վ որ յարստօրէն կ'աշխատի, վաղ կամ անագան իր նպասակին կը հասնի վերջապէս. Շատ մի՛ հպարտանաք, մի՛ գուցէ առակին կաղնիքի պէս զախախտիք. — Մերք ստուպանք, մերք վայելք, այս յե՞ միթէ մարդկային կեանք. — Ե՞րբ պիտի գայ արդեօք զարուշ ուր սոխակները խոցրածայն երգեր կ'երգեն. — Խոհեմութեամբ գործող գրեթէ միշտ գեղ կը մնայ վ. անգնեք :

ԴԱՍ. — ՄԱԿԲԱՅԱԿԱՆ ԱՍԱՑՈՒԱԾՆԵՐ

258. — Մակբայական ասացուած կը կոչուին մէկէ աւելի բառերով կազմուած կամ զբարբարածեւ հորովեալ ամէն տեսակէ կարգ մը մակբայներ, որոնց է՛ն գործածականներն են .

Եղանակաւորիչ . — Ստուգիւ, հարկաւ, իհարկէ, քաւ շիցի, ո՛չ երբեք, բնաւ երբեք, յիրաւի, նոյն իսկ ևլն .

Որակական . — Մեկեկնիտեկ, ետեւե ետեւ, իսկ եւ իսկ, մեկիկ մէկիկ, փոխն իրոխ, հազիւ հազ, կամաց կամաց, փութով, շուտով, ըս կամս, մաս մաս, միանգամ ընդ միշջ, առհասարակ, շսպով, մեղմիւ, հապճեպով, կամաւ, դժուարաւ, խաշիւ, դիւրաւ, ծայրե ծայր, իբևե, մասաւթ, անձաւթ, վեր իվերոյ ևլն :

Տեղական . — Ամենուրեք, ուրեք ուրեք, ոչ ուրեք, քովե քով, տեղ տեղ, դեմ դիմաց ևլն :

Ժամանակական . — Առայժմ, հիմակունհիմա, ամեկն անգամ, ուշեկ ուշ, մերթ ընդ մերթ, ի վերջոյ, ընդհուպ, վերջիվերջոյ, նախելաւաւ, կանխաւ, ասեւոք, ժամանակաւ, քիչ ասեւեկն, ի սկզբան, այսուհետեւ, այնուհետեւ, ժամեժամ, սարուե սարի, օրե օր, օրը օրին, յայնժամ, օրընդմեջ ևլն . :

Քանակական . — Շատ անգամ, քիչ անգամ, առնուազն, առ առաւելն, քիչեկ քիչ, ըս կարի, շս շս ևլն :

ԸՆԹԵՐՑՈՒՄ . — ԳՍՄԲՈՒՆ ՈՒ ԵՁԸ

Նախանձոտ և ամբարտաւան դամբո մը արօտավայրի մը մէջ պառկած էր մեղկօրէն երբոր անդիէն եզ մը եկաւ հոն և սկսաւ հանդարտօրէն արածիլ : Գամբոը անեղ հաչիւններով եզին վրայ խոյացաւ և թոյլ չտուաւ անոր որ հոն արածի : Եզը ստիպուելով հեռանալ այն տեղէն, հառաչագին ըսաւ . «Անիծեալ ըլլաս, չա՛ր շուն, ի՛նչ շա՛

քեզի՛՝ ըրած չարութենէդ երբոր չես թողուր ինծի ճարակելու գեսնի խոտերը զոր դուն երբեք պիտի չուտես :

Թեյադուրիւններ . — Կարդալ այս հատուածը, ուղղագրել նոյնը, բացատրել առակին նիւթը եւ բարոյականը :

ՀԻՍ. ՀԱՆԳՆԵՐ

189. — Օրինակեցէք վերի հատուածը, ստորագծելով մակբայները :

190. — Հետագայ նախադասութիւնները լրացուցէք իմաստին յարմար մակբայներով :

Ժամանակը . . . կ'անցնի . վայրկեանը ուր կը խօսիմ . . . հենուրեք մեզու — Մի՛ մոռնա՛ . . . ինչ բարիք որ կ'ընդունիք . — Հրպարտութիւնն ու ապշուրիւնը . . . կ'ընթանաւ . — Պեք չէ . . . ըսե՛ ինչ որ մարդ կը մտած . — Համբար . . . իրերը կը խոչընցնէ . — Ով որ մեկուն վստահութիւնը . . . կը գործածէ, կը պատժուի . — Չար ընկերներէ . . . փախէք — Մի՛ հաւատա՛ . . . եթէ մեզի ըսեն քե երջանկութիւնը հոս է կամ . . . ուրեմն . . . է երջանկութիւնը . — Հրեաներու մէջեկ շատ մարգարեներ ելած են . . . :

191. — Հետեւեալ նախադասութիւններուն մակբայները որոշելով հասարակ մակբայները մէկ զիծով, մակբայական ասացուածները երկու զիծով ստորագծեցէք :

Ասուած ամեկնուրեք է . — Տիկին Ասիկէ մերընդմերթ մեզի կ'այցելէ . — Ստուգիւ շատ բարի էք . — Նախ եւ առաջ կարողութիւնը կըշուէ, յետոյ գործի մեղմարկէ . — Յաւակնոս մարդիկ կարի անսանելի են եւ քիչ անգամ կը ձանկնան իրենց չափը . — Ով որ հապճեպով կը գործէ, լաւ գործոյ մը չէ . — Քաղաքակրթութիւնը օրե օր քաղաք հանգաւանի մը առնելու վրայ է . — Լաւ գիրք մը ծայրե ծայր եւ կրկնակի կարդալու է աղեկ մարտելու համար . ո՛վ որ հարեւանցի կը կարդայ, շուտով կը մոռնայ կարդացածը . — Այս մասանիկ առնուազն տասն ոսկի կ'արժէ . — Այս հողերը հերոս մաս մաս ծախուեցան եւ այսօր աւելի կ'արժեն :

192. — Վերի հրահանգին մակբայներուն տեսակները որոշեցէք :

193. — Հետեւեալ մակբայները մէկ մէկ նախադասութեան մէջ գործածեցէք :

Ի վերջոյ, քերտու, առ այժմ, յաւեք, բնաւ, երբեք, ասեւոք, գրեթէ, մեկեկնիտեկ, հազիւ հազ, վերջ ի վերջոյ, հզօրասպէս, վեհանձնօրեկ :

ՇԱՂԿԱՊ

ԴԱՍ.—ՇԱՂԿԱՊ ԵՒ ԻՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ

259.—Շաղկապ կը կոչուին այն անփոփոխ բառերը՝ որ այլեւայլ բառեր ու խօսքեր իրար կը կապեն, միեւնոյն ատեն տալով զանազան իմաստներ. օրինակ՝

Երկաթն ու ոսկին մետաղ են, բայց ոսկին թանկագին է:

260.—Շաղկապները երկու տեսակ են. հարևադասական շաղկապներ որոնք համադաս բառերու կամ խօսքերու միջև կը գործածուին, և ստորադասական շաղկապներ որոնք իրարմէ կախում ունեցող խօսքեր իրարու կը կապեն:

261.—Հարևադասական շաղկապներու գլխաւորներն են եւ, ու, կաւ, բայց, որովհետեւ, ուրեւմ, ուսի, սակայն, նաեւ, այ, այսինքն, զի, քանզի, վստնզի, այդ, իսկ, մանաւանդ, գեթ, գոնե, անգամ, որով, և չն:

262.—Ստորադասական շաղկապներու գլխաւորներն են որ, եթե, թե, թեւ, թեպէտեւ, երբ, մինչ, մինչդեռ ևն:

263.—Շաղկապական ասացում կը կոչուին մէկէ աւելի բառերով կազմուած կարգ մը համադասական և ստորադասական շաղկապներ որոնց գործածականները հետեւեալներն են.

Թե որ, կաւ թե, այդ եւ, այդ նաեւ, մանաւանդ թե, այդ սակայն, բայց եթե, այդ թե, այսինքն թե, երբ որ, ուր որ, քանի որ, այնպէս որ, ինչպէս որ, որքան որ, որպէս թե, ուրպէս զի, միայն թե, հազիւ թե, ո՛չ թե, ո՛չ միայն, ո՛չ այնքան, ոչ իսկ, եթե ոչ, ինչպէս նաեւ, բայց եւ այնպէս, միևնոյն որ, միևնոյն իսկ, միևնոյն անգամ, քան թե, իբրեւ թե, նոյն իսկ, և չն:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

194.—Հետեւեալ խօսքերուն պարունակած շաղկապները որոշելով՝ հա խղասականները մէկ զիծով, ստորադասականները երկու զիծով ստորագծեցէք, յետոյ բերանացի որոշեցէք շաղկապական ասացումները.

Ապակին եւ բիրտըր քափանցիկ մարմիններ են, իսկ փայտը անքափանց. — Պարսիկ աշխատի միևնոյն որ շաղկապեալ հասկինք. — Մարդ թեպէտեւ մարմնով սկար քայց խելով գորաւոր է. — Հագիւ թե առաջին ցուրտը կ'սկսին, ծիծեռնակները կը յունեն. — Թե որ տուալի քեզ կը գայրակեցնէ, հակե՛, նե՛սէ՛ զայն. — Կան թե՛ մարմնական հիւանդութիւններ, թե՛ հոգեկան. — Բնութեան մէջ քան մը չի կորսուիր, անեւանցիկն հիշիկն անգամ. — Ուր որ շարժում կայ, կեանք կայ. — Իբրեւ թե երկար կեանք մը ունենալիք, վիշտեմն այ զայն քաշական կը դառնացնեն. — Լաւ է կոյր ըլլալ այնով իսկ կոյր միտով. — Ով որ իր ետին, այսինքն միայն ինք իր անձին հասար կ'ապրի, երբ նոյն իսկ շատ հարուստ կաւ գիտն ըլլալ՝ արժանի չէ մարդ կոչուելու. — Կագն ու կոխը տունը կը խնդեն միևնոյն խաղաղութիւնը կը շինէ տունը. — Երգը գուարբար է, ուսի երգեցէ՛ք միշտ, տղա՛ք:

195.—Հետեւեալ նախադասութիւններուն պակասները լրացուցէ՛ք իմաստին պահանջած շաղկապներով.

Հիները կը կարծէին . . . արեւը կը դառնայ երկրին շուրջ . . . Իրապէս երկիրն է դարձողը արեւին քոյրսիքը. — Պէտք չի ըլլալ . . . շատ սգաւ . . . շատ շաղ. — Յուրտը կը ստեղծէ շուրջ . . . սաքը զայն կը շոգիացնէ. — Մարդ երբէք չի ձանձրանար . . . միշտ գրադար մը ունենայ. — Չեմ աշխատիր . . . հիւանդ եմ, ըսաւ ծոյղ մը. խօսակիցը իրեն պատասխան տուաւ . . . ըսաւ. արեւի ուղիղ կ'ըլլար . . . ըսէիր, հիւանդ եմ . . . չեմ աշխատիր. — Այս առաջարկեալներէն մին . . . միւսը հարկ է . . . ընդունիք. — Պարսիկ աշխատի . . . կ'ապրի . . . մահուան վերջ պիտի վայելեն յաիսեմական հանգիստ. — Միջոցներ կան որոնց . . . դպրոցի, անշարժ կը մնան . . . վստնգը անցած կարծեն:

ՁԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ

ԴԱՍ.—ՁԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ ԵՒ ԻՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ

264.— Ձայնարկութիւն կը կոչուին այն անփոփոխ բառերը որոնք որ և է յուզում, զգացում կամ կիրք յայտնելու կը ծառայեն:

265.— Ձայնարկութիւններու էն գործածականներն են ահ, ո՛հ, ախ, օ՛ֆ, օխ, վախ, վա՛յ, ախո՛ս, աւա՛ղ, բարե՛հ, ա՛յ, էհ, վա՛հ, երանի՛ք, եղո՛ւկ, ևլն:

266.— Ձայնարկութիւն են նաև մարդիկ կամ կենդանիները կանչելու կամ վարելու համար գործածուած բացազանչութիւնները. օրինակ՝ օ՛ն, ծօ՛, քա՛, հօ՛, օ՛շտ, փի՛ս-փի՛ս, քի՛շքի՛շ, քի՛շքի՛շ, օ՛շտ, ևլն:

267.— Երբեմն գոյականներ կամ ուրիշ բառեր ալ պատահաբար իբրև ձայնարկութիւն կը գործածուին. օրինակ՝ մեղի՛, աւօ՛ր, անե՛ծք, մեղա՛յ, կեցցե՛ք, ևլն:

268.— Ձայնարկութիւններուն վրայ ընդհանրապէս երկար և մէկ քանիներուն վրայ ալ շեշտ կը դրուի:

ԸՆԹԵՐՅՈՒՄ.— ՓՈՒՇԵՐԸ

Գեղամ օր մը իրենց տան պարտէզն իջաւ քաղելու համար նոր բացուած գեղեցիկ վարդերէն, բայց քաղելու տեսն ա՛յնքան հապճեպ և անզգոյշ շարժեցաւ որ վարդին փուշերը իր մատերուն մխուեցան և զգացած ցաւէն սկսաւ լալ:— «Ինչո՛ւ համար, հարցուց տղան իր հօր, ա՛յնքան գեղեցիկ ու հոտաւէտ այս վարդերը անանկ սուր փուշեր ունին»:— «Թերեւս մեզի յիշեցնելու համար թէ, ըսաւ հայրը, աշխարհի մէջ ամէնէն ցանկալի և քաղցր բաներն անգամ զերծ չեն վնասակար և աղիտաբեր կողմերէ, եթէ զանոնք զգուշութեամբ և խոհմութեամբ չգործածենք:»

Թեյադուրիւն.— Կարդալ այս մանրավէպը, բացատրել բառերը, ուղղագրել նոյնը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

196.— Վերի ոտանաւորին բոլոր բառերուն տեսակները որոշեցէ՛ր բերանացի:

197.— Հետեւեալ նախադասութիւններու պարունակած ծայնարկութիւնները որոշելով ստորագծեցէ՛ր.

Օ՛ֆ, գոռախ կը ցախ.— Օ՛ն, կառի լծեցէ՛ք.— Երանի՛ անոնց որ սուրք են սրտով.— Վա՛խ, ծաղիկ հասակի մէջ խամրեցաւ, մե՛ղք.— Ա՛յս քան գեղեցիկ ցեսած չի, աւօ՛ր.— Զօ՛, գուշներ, քաղցեցի սաղը.— ձի՛ւ, ձի՛ւ, ձի՛ւ, եկէ՛ք, վառեակներ.— Անե՛ծք շարագործներուն.— Ա՛խ, շատ դժբախտ եմ.— Է՛հ, ժամանակը կ'անցնի, պէտք է փութալ.— Հիմա շունը պիտի խածնէ քեզ, օ՛շտ.— Կանչեցի կասուն, փի՛ս, փի՛ս, փի՛ս.— Վա՛հեցի հաւերը, քի՛շ, քի՛շ, քի՛շ.— Ի նկ սարսափելի հոտ է, քի՛շք:

198.— Հետագայ ոտանաւորին բոլոր բառերուն տեսակները որոշեցէ՛ր բերանացի:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ.— ՎԱՐԳՆ ՈՒ ՓՈՒՇԸ

«Տրտո՛ւմ եմ, տրտում, ըսիր ինձի դուն
«Զի փուշով պատած են վարդին թերթեր»:»
Իսկ ես բերկրութիւն մը կ'զգամ անհուն
Ի տես փուշերուն զոր ունին վարդեր:

Աշխարհիս վերայ կա՞յ հաճոյք անխառն,
Կա՞յ երջանկութիւն առանց սեւ սուգի.
Եւ սակայն վիշտն ալ մորմոքիչ ու դառն
Յաճախ բերկրութեան հետը կը զուգի:

Արցունքն ու ծիծաղ՝ անբաժան ընկեր,
Ինչպէս վարդն ու փուշ նոյն արմատն ունին
Կը ժպտին, կուլան մի՛ և նոյն աչքեր.
Խինդ ու վիշտ, ահա՛ աղբիւրը կեանքին:

Ս. Գ.

Թեյադուրիւն.— Գոց արտասանել այս ոտանաւորը, ուղղագրել նոյնը, բացատրել իմաստը:

ԲԱՌԵՐՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

ԴԱՍ. — ՉՈՄԱՆԻՇ, ՉԱԿԱՆԻՇ ԵՒ ԲԱԶՄԱՆԻՇ ԲԱՌԵՐ

269. — Բառերն իրենց նշանակութեան նայելով տեսակ տեսակ են, ինչպէս՝ համանիշ, բազմանիշ, և ինչ։

270. — Հունանիշ կը կոչուին լեզուին այն բառերը որոնք միեւնոյն նշանակութիւնները կուտան իմաստի պզտիկ տարբերութիւններով կամ առանց տարբերութեան. օրինակ՝

Խաւար-աղջամուղջ, ուրախ-զուարթ, և ինչ։

271. — Հականիշ կը կոչուին լեզուին այն բառերը որոնք իրարու ներհակ նշանակութիւններ ունին՝ օր.

Ելլել — մտնել, շիտակ — ծռռ, թաց — չոր, լիճ — կղզի, և ինչ։

272. — Բազմանիշ կը կոչուին այն բառերը որոնք մէկէ աւելի նշանակութիւններ ունին. օրինակ՝

Կուշտ = կող և յագեցած, դար = զտիխայր և հարիւր տարի։

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՅԱՐԱՏԵՒՈՒԹԵԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ

Շատ մարդիկ կը գանգատին թէ այս կամ այն գիտութիւնը կամ արուեստը սորվելու համար խիստ և ծանր աշխատանք պէտք է, և թէ իրենք պէտք եղած զօրութիւնը կամ կորովը չունին։ Այս առարկութիւնը իրաւացի չէ. յաջողութիւնը տարապայման ճիգերով չէ որ ձեռք կը բերուի. այլ հանդարտ, պզտիկ բայց տեւական աշխատութիւններով։ Կամք և յարատեւութիւն ունեցէք միայն և ամէն գիտարութեան պիտի յաղթէք։ Խորհեցէ՛ք թէ կաթիլ կաթիլ թափող ջուրը կը փորէ քարը և

կրկնուած աննշան տապարի հարուածները կը տապալեն անտառին ամէնէն վիթխարի և հաստաբետ կաղնիները։ Յարատեւող ճիգին առջեւ չկայ բան մը որ դիմանայ։

Դժուարը դիւր, անկարելին հնարաւոր կը դառնայ։

Թեղադուրբիւն. — Կարդալ այս հատուածը, բացատրել և ուղղագրել նոյնը, ըսել բառերուն նշանակութիւնները։

ՀՐԱՇՔՆԵՐԸ

199. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը եւ որոշեցէ՛ք այն բառերը որոնք հետեւեալ բառերուն հոմանիշներն են.

Բագուս, ուսանիլ, սասիկ, ոյժ, արդար, ջանք, խաղաղ, փոքրիկ, անընդհատ, պուս պուս, մտածել, պեղել, լեկիւն, կործանել, կացիւն, անընկաւ, կարելի։

200. — Դարձեալ նոյն հատուածին մէջէն որոշեցէ՛ք այն բառերը որոնք հետեւեալ բառերուն հականիշներն են.

Քիչ, քեքեւ, անիրաւ, սկարուքիւն, անհանդարտ, մեծ, ձախորդութիւն, ընդհատ, պարտուիլ, նշանաւոր, դժուար, դիտարութիւն, կանգնել, կարելի։

201. — Հետեւեալ ամական-գոյականները հոմանիշներով փոխանակեցէ՛ք։

Բունն քաղաք, վճիտ կարի, նուրբ զարագան, քարեքասիկ կեանք, սուկայի պասսակար, կարծր կեղեւ, քանկագին հագուստ, խաղաղ ալիք, սասանդական ճանքորդ, ցանկայի անդորտութիւն։

Մրուրեան ֆոյ, սանյակի ցաւ, յիմարութեան վախճան, գեղացիի խճիք, ֆերքողի քաղ, կայծակի շողիւն, գնացիի շուտութիւն, քրտնուրեան մտայլ։

Օրինակ. — Սասիկ փափաք. — Խաւարի ծածկոյր։

202. — Հետեւեալ ամական-գոյականները հականիշներով փոխանակեցէ՛ք.

Քաղցր կեանք, խորունկ ձոր, մեծ կղզի, խոնարհ հպատակութիւն, եպեղեղի մոլորութիւն, ցանկայի յոյս, զուարթ առտու, անտեսանելի ջերմութիւն։

Կեանքի ցորեկ, ճշմարտութեան յարքանակ, հոգիի արիւնքութիւն, իմաստութեան սկիզբ, սիրոյ օրհնութիւն, իրկուսան վերջապետ։

Օրինակ. — Դառն մտն։ — Մահուան գիշեր։

ՊԱՍ.— ՆՄԱՆԱԶԱՅՆ ԵՒ ԲՆԱԶԱՅՆ ԲԱՌԵՐ

273. — Նժամ աձայն կը կոչուի ան աչն բառերը որ թէև հնչումով իրարու կը նմանին, բայց թէ՛ նշանակութեամբ, թէ՛ ուղղագրութիւնով սարբեր են. օրինակ՝

Գող և ֆող, դեր և թեր, դեւ և թեւ, ևայլն:

274. — Բնաձայն կը կոչուին ան բառերը, որ բնական ձայներ կը ներկայացնեն և անոնց նմանութեամբ շինուած են. օրինակ՝

Բզզիւն, ձռիւն, խորդալ, խնդիւն, ևայլն:

ԸՆԹԵՐՅՈՒՄ.— ՏԵՍԲՆԵՐԸ ՄՈՒ ԾԱՂՐԷՔ

Անոնք որ մարմնական որ և է պակասութիւն կամ տձեւ կազմուածք ունեցող իրենց ընկերները կը ծաղրեն, անոնց վրայ կը խնդան կամ զանոնք կը նեղեն, անկիրթ և չարասիրտ տղաներ են: Ամէնէն գէշ բանն է հաճոյք կամ զուարճութիւն փնտռել ուրիշի մը վիշտ և նեղութիւն պատճառելուն մէջ: Բնա՛ւ մէկը մի՛ ծաղրէք, մանաւանդ անոնք որ ցաւագար և խեղանդամ են: Մտածեցէ՛ք թէ այդ ողորմելի մարմինները կրնան պարունակել բարի և ազնիւ սիրտեր, մեծ և վեհանձն հոգիներ, արժանի ձեր համակրութեան և սիրոյն:

Թեւադրութիւն.— Կարդալ այս հատուածը, բացատրել իմաստը եւ բառերը, ուղղագրել նոյնը.

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

203. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը, շեղագիր բառերուն հոմանիշները գործածելով:

204. — Հետեւեալ բնաձայն անուններուն բով դրէք իւրաքանչիւրին վերաբերած առարկան, օրինակին պէս.

Որոտուր, ճարճասիւնը, ճոռիւնը, կրճիւնը, դըրդիւնը, շլահիւնը, ծափիւնը, խոխոյիւնը, փափառիւնը:

Օրինակ. — Անպին որոտուր:

205. — Հետեւեալ անուններուն մէյմէկ բնաձայն բայեր ընկերացնելով նախադասութիւններ կազմեցէ՛ք.

Կատուն, ախաճը, ձիւն, կըշ, կովը, ոյխարը, շունը, սոխակը, գաղը, օճը, ձանձը եւ մեղուն, ձալունը, արագիւր, գորսը, երախան, հաւը, ագռաւը:

Օրինակ. — Կատուն կը մշտէ:

206. — Հետեւեալ անուններուն ընկերացուցէ՛ք իրենց հանած ձայները նշանակող բնաձայն գոյականներ.

Ձանգակին (դողակը), շրջագետիսին . . . , հոգեվարժին . . . , արջին . . . , ձիւնու ոսկուն . . . , ժամացոյցին . . . , խաղաղակին . . . , գնդակին . . . , ծխնիին . . . :

207. — Հետեւեալ բնաձայն բայերուն մէյմէկ տէրբայի ընկերացուցէ՛ք:

Կը հառայէ, կը ճոռոդէ, կը թնայ, կը կարկայէ, կը ծփծփայ, կը կլկլայ, կը հնչէ, կը շէ, կը շայէ, կը կակագէ:

Օրինակ. — Հիւսնողը կը հառայէ:

208. — Հետեւեալ նախադասութիւններուն բնաձայն բայերը գոյականի վերածեցէ՛ք օրինակին պէս.

Եզը կը պոռոյայ, վագրը կը խոնկէ, խոզը կը խանկէ, աղաւթին կը մկէ, վառնակը կը կկկայ, ձնճողը կը ճոռոյայ, կախար կը կարկայ, եղջերուն եւ փիղը կը գոչեն, արծիւր կը կառայէ, անձեղը կը կարկայ, լակոսը կը թնկայ, աղուտը կը կաղկանձէ, սիրաւարը կը ճէ, արջը կը մտնայ, արտոյը կը գեղգեղէ, յուր կը կայկայէ, եղնիկը կը բրայ, ծիծեռնակը կը ճոռոդէ:

Օրինակ. — Եզին պոռոյիւնը:

209. — Հետեւեալ բնաձայն անունները բայի վերածեցէ՛ք օրինակին պէս նախադասութիւններ կազմելով.

Ականջին դռնիւնը, բաւաստեղծին մտունը, պառաւին տունը, անսառիւն սասաիւնը, խարոցիկ խոնիւնը, անձաւին վանգիւնը, վսակին դիւնը, վիրաւորին ձոււնը, ֆնացոյցին խորիւնը, թնդակօթին բուրիւնը:

Օրինակ. — Ականջը կը դռնէ:

ԴԱՍ.— ԲԱՌԵՐՈՒՆ ՅԱՏՈՒԿ ԵՒ ՓՈՒԱԲԵՐԱԿԱՆ

ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

275.— Շատ մը բառեր երկու նշանակութեամբ կը գործածուին . յասուկ եւ փոխաբերական:

276.— Բառի մը յասուկ նշանակութիւնն այն է , որուն համար իսկ ստեղծուած է այդ բառը . օրինակ՝

Սուր դանակ , ջուրի աղբիւր , ևլն :

277.— Բառ մը փոխաբերական նշանակութիւն կուտայ երբ իր նախնական նշանակութեան մօտ տարբեր առումով մը գործածուի . օրինակ՝

Սուր միտք , չարիքի աղբիւր , ևլն :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ.— ԲՍՐԱԿԱՆՁՈՐ

Այդ լեռներուն վէս կատար
Բընութեան ողջ թոքերէն
Կը խուժէ հոյն անդադար
Բազէներն անդ կը ճախրեն :

Այդ լեռներուն ստինքէն
Ձինջ առուակներ կը ձորին ,
Պըճըլիկներ ալ կ'երգեն
Ծոցին մէջ զով ձորձորին :

Ոստումներով շառաչուն
Հոն վտակը կը գոռայ ,
Փրփրոտ ծիծաղ մը հնչուն
Վճիտ շուրթներուն վրայ :

Եւ խնկաւէտ կը պարեն
Չորս դին վայրի ծաղիկներ
Օրօրուելով մեղմօրէն
Այգուն սիւքէն տարուբեր :

Ափեր ի վար կ'երկարին
Պարտէզներու զըւարթ շալք ,
Ժայռին գիրկը կը թառին
Հսկայ ծառեր , ածու , մարգ :

Ու չէք գիտեր , ինչ աղւոր
Կը ժպտի հոն արշալոյս ,
Եւ ինչ հրապոյր ունի խոր
Վերջալոյսն երբ կուտայ խոյս :

ԼԵՒՈՆ ՍՐԱՊԵԱՆ

Թելադրութիւններ.— Գոյ արտասանել այս ոտանաւորը , բացատրել բառերը :

ՀՐԱՀԱՆԿՆԵՐ

210.— Օրինակեցէք ք վերի ոտանաւորը , ստորագծելով այն բառերը որ փոխաբերական նշանակութեամբ գործածուած են :

211.— Հետեւեալ նախադասութիւններու քննարկելով բառերն ստորագծեցէք ք եւ շեղագիր բառերն ալ հոմանիշներով փոխանակեցէք ք .

Երբոր կաղանդը գայ , բոլոր տղոց սիրտերը կը տրոփեն անասնման ուրախութեամբ . — Ամբոխիկն մէջ շշուկ տարածուեցաւ քի համանարակ հիւանդութիւնը մը ծագեր է . — Այնպիսի ծիծաղաշարժ դէմք մը առաւ որ ո՛չ ոք կրցաւ իր բեքիջը զսպել . — Արամ բարձրաձայն աղաղակեց եւ յիսոյ խոր հեծեծակներով սկսաւ լսել : — Բեռնակիրը բռնիկ ծանուրեան սակ կհամ՝ տալով կը բալէր . — Կանաւն մարգերու մէջ վիհ տառապան խոխոզելով կը հոսէր . — Հրդեհին վայրը գոռում գոյումով կը քնդար եւ այդ ժխորին մէջ ոչ ոք իտառու խօսք կհնար հասկնալ . — Երկուն ծիծաղուն կոհակները ժայռուս ափուկերը շառաչաձայն կը ձեծէին գիշեր ցորէկ :

212.— Հետեւեալ բառերուն նմանաձայնները գտէք եւ դէմ դիմաց գրեցէք ք .

Սէր , հարկ , կէս , ախս , քանախ , գերեզ , դիւրեզ , լակ , դե , դաս , անցաւ , փերտ , բակ , փոր , դաւ , դող , դոյլ , բեր , հարթ , լակ , փակ , յոյ , հոյզ , ցախ , դի , փալ , հոս , որդ , բուռ , փոլ , ձող :

Օրինակ . — Սէր-սէր , եւ այլն :

213.— Հետեւեալ բազմանիշ բառերէն իւրաքանչիւրը իրենց տարբեր նշանակութիւններով երկերկու նախադասութեան մէջ գործածեցէք ք .

Սան , դար , բարակ , կուշ , այր , հագար , գեշ , ցանկ , հաւ , այս , մարտ , գուն :

Օրինակ . — Կնիսահայրը շատ կը սիրէ իր սանը :
Սանին մէջ չուր ետացուցի :

214.— Հետեւեալ նախադասութիւններու ժխտական բայերը փոխանակեցէք ք հակամիջ հաստատական բայերով .

Փառասէր մարդիկ գիտար չեն սիրեր . — Երախաները շատ չեն խնդար . — Վարդենիկ պիտի չիքրի . — Ձեր ուժերը մի՛ բաժնեկ որպէս զի չսկարանախ . — Օրեկը կ'արգիւն լանցանիւ . — Մի՛ մսխեք մեր ժամանակը :

Օրինակ . — Փառասէր մարդիկ գիտար կ'ասեն :

215.— Յետագայ նախադասութիւններու հաստատական բա-
յերը փոխանակեցէ՛ք հականիշ ժխտականներով.

Աստուած կը պատժէ մեղաւորը. — Ընդունէ՛ք ինչ որ ուզուած նը-
շերը. — Հեռացէ՛ք խառնութիւնը. — Տիգրան իմ խօսքս հաստատեց. — Բա-
ւիկն անպերէ պիտի ցուէ. — Վառեցէ՛ք ճարտարները. — Պէտք է բարգել
ծերունիները :

Օրինակ. — Աստուած չի վարձատրեր մեղաւորը :

216 — Յետագայ խօսքերուն ստորոգելիները հականիշներով
փոխանակեցէ՛ք եւ բայերն ալ ժխտականի վերածեցէ՛ք.

Այս հորը խորունկ է. — Զանգակատունը բարձր է. — Անունք
մեզի բարեկամ եղան. — Այս հողերը արգասաւոր են. — Խոնարհ ե-
ղիք. — Թուրքիա հարուստ է հանքերով. — Մարդիկ մահկանացու են. —
Կեանքի սեռողութիւնը կարճ է. — Մարդ գիտուն կ'ըլլայ եթէ աշխատա-
սէր ըլլայ. — Աս աստիճանները սուղ են :

Օրինակ. — Այս հորը ցած չէ :

217.— Հետեւեալ խօսքերուն ստորոգելիները հականիշներով
փոխանակելով՝ բայերն ալ հաստատականի վերածեցէ՛ք. ք

Մեր տունը մեծ չէ. — Այս հարուստը ազան չէ. — Շատ մարդիկ
երջանիկ չեն. — Այս աղբիւրին ջուրը խոնարհ չէ. — Դերի մի ըլլաք մեր
կիսօրեան. — Շոգիկն օդէն աւելի ծանր չէ. — Այս ճիւղերը չոր չեն. —
Իմ քանակս շիտակ չէ. — Մտքս անօրի չէր. — Մածունը սեռ չըլլար :

Օրինակ. — Մեր տունը պզտիկ է :

218. — Հետեւեալ խօսքերուն մակբայներուն հականիշները
գործածելով բայերն ալ ժխտականի վերածեցէ՛ք.

Տիգրան շաղկապեց կը ծախսէ. — Էլը դանդաղաբար կը շար-
ժի. — Հովը սաստիկ կը փչէ. — Արամ կանոնաւ կուգայ. — Վա-
հան նուազ կ'աշխատի. — Բախտը քիչ անգամ կը ժայթի մարդուն. —
Յաջողութիւնը դժուարաւ կուգայ. — Զարուհի վայելչօրէն կը հագուի :

Օրինակ. — Տիգրան խնայողաբար չի ծախսեր :

219. — Հետեւեալ բառերէն նախադրութիւնները հականիշնե-
րով փոխանակեցէ՛ք.

Աշունն առաջ. — Ընկերի հետ. — Սենեակէն ներս. — Զանգա-
կասան վրայ. — Աղբիւրին վերեւ. — Աստուծոյ մօտ. — Դեռե՛ս անդին. —
Պատիւն ետեւ. — Լիճիկն շուրջ. — Հինգէն աւելի. — Օրէն վեր. — Այս
օրէն գաւ. — Սանդուղն ի վեր :

Օրինակ. — Աշունն ետք :

220.— Հետեւեալներուն մէջ փոխաբերաբար իմաստով գոր-
ծածուած բառերը որոշելով ստորագծեցէ՛ք.

Խորունկ հոր, խորունկ գիտութիւն. — Հասուն պտուղ, հասուն
ճարտի. — Անուշ գիւնի, անուշ յիշատակ. — Պաշ մարմար, պաշ վար-
ճունք. — Ուղիղ ճամբայ, ուղիղ բնաւորութիւն. — Ծակնաղ գետ, ծակ-
նաղ միտք. — Կասաղի գուռ, կասաղի ծով. — Մաքուր օտն, մաքուր
խիղճ. — Կարծր երկար. կարծր սիրտ :

Հնոցի կրակ, բարկութեան կրակ. — Լոյսի ճառագայթ, բարու-
թեան ճառագայթ — Աղբիւրի յսակո՞րթիւն, ո՞նի յսակո՞րթիւն. — Զուրի
աղբիւր, գորութեան աղբիւր. — Գիշերուան խաւար, սգիտութեան խա-
ւար. — Խնկո՞րի ծաղիկ, կեանքի ծաղիկ :

Դանակը սրել, միտքը սրել. — Գիւնիով արքեւալ, երջանկութեամբ
արքեւալ. — Յորեւ սերմանել, բարի սերմանել — Ետ արձակել, նա-
խաճիւն արձակել. — Փայտը ծռել, ճշմարտութիւնը ծռել. — Դեմքը
սփոթել, ճշմարտութիւնը սփոթել :

221.— Հետեւեալներուն մէջ շեղագիր բառերը որ յատուկ նը-
շանակութեամբ գործածուած են, փոխաբերական նշանակութեամբ
գործածեցէ՛ք.

Բարձր աշարակ, վառ կրակ, վառ յուր և ոսկի, ծառի պտուղ,
սիւնեակի մտքորոպիւն, արեւի լոյս, կապարի ծածուր քիւն, գա-
ւազանը կոտրել, կերակուրով յազնուալ, ծովի ալիկածուրքիւն,
ալիկ կուրուրքիւն, կծու սոխ, հագուածի արտաք, անամպ երկիւնք :

222. — Հետեւեալներուն մէջ շեղագիր բառերը որ փոխաբերա-
կան նշանակութեամբ գործածուած են, յատուկ նշանակութեամբ
գործածեցէ՛ք.

Թեքիւ բարձր, կիրի մորիկ, յերան կող, զգացման ջերմու-
րիւն, յարիս մայր, կիրի յազրել, արդարութեան ձեռք, եռանդը
արծարծել, յոյսը կարել, ցած հոգի, բարի սփռել, մեղի աղօթ,
պայծառ ապագայ, սիրոյ կապ, զիրի լուսանցք, սեռ բայտ,
գրութեան ցող, գովեստ եղալ, անուտ յեզու :

223. — Հետեւեալ բայերը փոխաբերական նշանակութեամբ
գործածելով մէյմէլ նախադասութիւն կազմեցէ՛ք.

Մարել, ընկղմել, լողալ, պոռթկալ, բորբոսիլ, փայլիլ :
Օրինակ. — Յակոբին եռանդը մարեցաւ :

ԲԱՌԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

ԴԱՍ. — ՊԱՐԶ, ԱԾԱՆՑԵԱԼ ԵՒ ԲԱՐԴ ԲԱՌԵՐ

278. — Բառերն իրենց կազմութեան նայելով երեք տեսակ են. Պարզ, անանցեալ և բարդ :

279. — Պարզ կը կոչուին լեզուին նախնական կամ արմատական բառերը որոնց վրայ յայտնի մասնիկ կամ բառ աւելցած չէ. օրինակ. հաց, վարդ, շուն, և ին :

280. — Ածանցեալ կը կոչուին այն բառերը որ պարզ բառի մը կցուած մէկ կամ աւելի մասնիկով կազմուած են. օրինակ՝ անխելք, փայլուն, դժբախտութիւն :

281. — Ածանցական մասնիկ կը կոչուին այն տառերը կամ վանկերը որոնք պարզ բառի մը կը կցուին անանցեալ բառեր կազմելու համար :

282. — Նախադաս կը կոչուին այն անանցական մասնիկները որ պարզ բառերու սկիզբը կը կցուին. օրինակ՝ Դժ(գոհ), ան(գործ), ս(գէտ) և ին :

283. — Յետադաս կը կոչուին այն մասնիկները որոնք պարզ բառերու վերջը կը կցուին. օրինակ՝

(Որս)որդ, (պարտիզ)պան, (ահ)եղ, և ին :

284. — Բարդ կը կոչուին այն բառերը որ մէկէ աւելի պարզ բառերու միացումով կազմուած են. օրինակ՝

Մուսթերան, վարդաբուռնիկ, տնտեսագէտ. և ին :

285. — Յօդակապ կը կոչուին ա և երբեմն և տառերը որ յաճախ անանցեալ և բարդ բառերը կազմող բառերուն միջև կը դրուին միշտ բաղաձայնէ առաջ. օրինակ՝

Տարածամ, ուղտապան, գործատուն, մանրէարան, հաշուետու, և ին :

286. — Բարդութիւններու մէջ երբեմն եւ, ու շաղկապները և զրաբարի ի, զ նախդիրները ծառայած են յօդակապի տեղ. օրինակ՝

Առեւտուր, անողող, խառնիխուռն, գոյնզգոյն.

ՀՊԱՀԱՆԳՆԵՐ

224. — Հետեւեալ բառերէն պարզ, անանցեալ եւ բարդերը որոշելով՝ գատ գատ սիւնակներու մէջ գրեցէք.

Վարդ, աղանակ, ներդրիւն, խիս, մայրենի, փարսնաւ, հացաբոյս, տունկ, յոյս, վախիտ, էգ, սէր, աղսոս, մագ, դաշտ, գետակ, փոխիկ, գուն, մորակէջ, ծովային, գիւղ, մասաղաւթ, ծոց, լիւ, օդ, փայտաշին, փայտաշին, հասակաւոր, փայլակ, արեւ, մահերգ, ցաւալի, քանգարան, գործավայր, ժամագիրք, սուրբ, աղբաւոց, սիկ, մոս, սուր, հիւսիսայգ, խոնարհաբար, ցայգաթիթեռ, պարտքանիկ, անտօր, սգեղ, փայտի, քանակ, երկէջ, անմահութիւն, հոգեւորապէս, լստութիւն, դերհագարապէս, փայտաշինական :

225. — Յետագայ անանցեալ բառերու մասնիկներուն նախադաս կամ յետադաս ըլլալը որոշեցէք բերանացի.

Այնչափ, գեղացի, սգեկ, դժբախտ, փայլուն, շահաւոր, վարձկան, ուժեղ, ապաժամ, գառնուկ, մարիկ, գործիչ, հեղուկ, որսորդ, Հայկունի, դասարան, շահեկան, անմահի, սեփոքոս, օդաւոր, անապատ, օդային, յարգելի, երաւոյնաբար, սփոյն, դժուարիւն, շատուած, սնարդութիւն, անհունապէս, պարտախոսութիւն, հակառոյցական :

226. — Հետեւեալները ա յօդակապով կամ առանց յօդակապի իրարու կցելով անանցեալ եւ բարդ բառեր կազմեցէք.

Դաս եւ ական, վարդ եւ եկի, մահ եւ առիթ, փայլ եւ աջի, գետ եւ ձի, անտօր եւ շատ, հար եւ եկի, ընծայ եւ սցոռ, փայլալ եւ խառն, շատ եւ փոքր, ցելի եւ ոս, մագ եւ արան, հեղ եւ առեկ, մեծ եւ տուն, կրօն եւ սէր, խոռն եւ երան, փար եւ սիրտ, մարդ եւ կերպ, ան եւ վնաս, շան եւ սասն, քանկ եւ գին, լայն եւ ուրիւն, հայ եւ անց, ուղս եւ պան :

227. — Հետեւեալները ա կամ ու շաղկապներով իրարու կցելով բարդ բառեր կազմեցէք.

Առ ծախ, նիւս-կաց, եղ-հէջ, որձ-էգ, վար-ցան, սար-քեր, աս-լիս, կարգ-սարք, հայ-մար, ցիր-ցան, կեր-խոռ, երբ եկ, անձ-դարձ, շար-նման, ծար-ծանակ :

ԴԱՍ.—ՊԱՐԶ, ԱԾԱՆՅԵԱԼ ԵՒ ԲԱՐԴ ԲԱՌԵՐ (շար.)

287.— Բայարնաս կը կոչուին այն պարզ բառերը որոնք բայերու կազմութեան ծառայած են. օրինակ՝

Սէր. խում. մաշ (որոնցմով կազմուած են սիրել, խմել, մաշիլ), և շն. :

288.— Ածանցաբարդ կը կոչուին այն բարդ բառերը որոնք միեւնոյն ատեն մասնիկով մըն ալ ածանցուած են. օրինակ՝ Անխելահաս, լուսանկարիչ, և շն. :

289.— Կրկնառոր կը կոչուին այն բարդ բառերը, որոնք միեւնոյն պարզ բառին կրկնութեամբը կազմուած են. օրինակ՝ Չարաչար, այլեայլ, ժիրաժիր, և շն. :

290.— Բառերու շնչակիւ կը կոչուին բառերու այն խումբերը որոնք միեւնոյն պարզ բառին այլեայլ ածանցումներովը կամ բարդութիւններովը կազմուած են. օրինակ՝

Մեծ, մեծութիւն, մեծապէս, մեծատուն, և շն. :

291.— Ստուգաբանութիւն կը կոչուի այն գործողութիւնը որով բառ մը կազմող արմատական և յաւելուածական տարրերը կ'որոշինք :

ԸՆԹԵՑՅՈՒՄ. — ԵՐԿՐԱԿՈՐԾԻՆ ՀԱՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Երկրագործին հարստութիւնը կը կազմէ հողը որ իր աշխատութեամբ և բնութեան օգնութիւնովը կը բեղմնաւորի: Ան կը հերկէ հողը և իր ուզած սերմերը կը ցանէ հոն: Բնութիւնը իր բարեւար անձրեւներով կ'օռոզէ այդ հողը և ահա՛ սերմերը կը ծլին, կ'աճին, կ'ուռճանան: Արեւն իր ջախջախ ճառագայթներով կը հասուցնէ երկրագործին բերքերը: Այն ասեւն երկրագործը կը քաղէ զանոնք, կ'ամբարէ և փառք կուտայ Աստուծոյ որ այդ բարիքները պարգեւեց իրեն:

Թելադրութիւն.— Կարգալ այս հատուածը, ուղղագրել զայն ուսուցչին թելադրութեամբը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

228.— Վերի հատուածին շղագիր բառերուն պարզ, ածանցեալ կամ բարդ ըլլալը որոշեցէք բերանացի:

229.— Հետեւեալ բայերուն բայարմատները գտէք եւ իւրաքանչիւրին առջեւ նշանակեցէք.

Ծածկել, վառել, ցանել, ֆաղել, վայելել, ողորմել, զնայիլ, սահիլ, պահել, քափիլ, զսասիլ, հասիլ, եղել, փախիլ, փակիլ, առնել, շողալ, խաղալ, սփռիլ, մխիթարել, շարել, արձակել, բռնակիլ, հանել, աղալ, շարժիլ:

230.— Հետեւեալ բարդ բառերէն ածանցաբարդներն ու կըրկնաւորները որոշելով զատ զատ սիւնակներու մէջ գրեցէք.

Չոհագործութիւն, հեռաձայնային, գունդագունդ, ֆաղափառական, անշափահաս, վաղաւորիկ, մեծամտութիւն, հեռիհեռ, վարժապետանոց, բարդիբարդ, պերճախօսաբար, գոյնզգոյն, անշահասեր, նորանոր, անձեռագործ, շիուշի:

231.— Հետեւեալ բառերէն միեւնոյն ընտանիքի վերաբերողները որոշելով՝ զատ զատ խումբերով գրեցէք.

Ցաւ, ծով, վախ, վարդ, բախս, ցաւալի, ծովային, անցար, դժբախս, վախկոտ, ծովակալ, վարդենի, բախսաւոր, վախկալ, ծովածոց, դժբախսաբար, անվախ, ցաւագար, բախսաւորութիւն, վարդաբոյր, ցաւիչ, վախկոտութիւն, ցաւոտ, վարդագոյն, ծովամոյն ջարախս:

232.— Հետեւեալ բառերուն ստուգաբանութիւնը կատարեցէք, զանոնք կազմող տարրերը ուղղահայեաց գիծերով իրարմէ զատելով.

Սանամայր, ապեռանիկ, անձառելի, գործակալ, ճեսս, խառնիխառն, մայրապետանոց, վանեցի, անհունապես, ֆանդակագործ, շարդուփշուր, բացորոշապես, խանդավառութիւն, միւսագունտ, փայտակերտ, ճանկիկն, արդուգորդ, սայրասուր, նեճամիգ, վերելակ, շողաշողուն, Հայկունի, հայերէն, ֆեռայր:

Օրինակ.— Սա նա մայր ան ճառ ելի:

ԴԱՍ. — ՀՆՉԱՓՈՒՈՒԹԻՒՆ ՉԱՅՆԱԻՈՐՆԵՐՈՒ

292.—Երբոր բառի մը ծայրը մասնիկ մը կամ բառ մը կը կցուի, հայերէնի յատուկ լեզուական օրէնքի մը համեմատ առաջին բառը յաճախ ձայնական ինչ ինչ փոփոխութիւններ կը կրէ:

293.—Այս օրէնքին համաձայն ի և ու ձայնաւորները կը կորսուին երբ առաջին բառին վերջին վանկին մէջ գտնուին երկու բաղաձայններու միջև. օրինակ՝

Գիր—գրաւոր, մանուկ—մանկական, ևլն:

294.—Միեւնոյն պարագաներու տակ և միայն աշխարհաբարի յատուկ անանցումներու և բարդութեանց մէջ կորսուած են երբեմն ա, և, ո ձայնաւորներն ալ, օրինակ՝

Շալակ—շալկել, ժողով—ժողվել, աւեր—աւրել, ևլն:

295.—Դարձեալ՝ միեւնոյն պարագաներու տակ է կը փոխուի իի, ոյ կը փոխուի ուի, եա կը փոխուի եի, եայ կը փոխուի եի. օրինակ՝

Մէգ—միգամած, լոյս—լուսաւոր, սարեակ—սարեկիկ, քրիստոնեայ—քրիստոնէական, ևլն:

296.—Այս օրէնքներէն մէկ քանին ունին բացառութիւններ որոնք յատուկ են միայն զուտ աշխարհաբար և առանց յօդակապի կազմուած բառերու. օրինակ՝

Ծուռբերան (փոխանակ՝ ծոբերանի), հինալ (փոխանակ՝ հնանալի), ևլն:

297.—Ի վերջաւորող բառերը կը կրեն հետեւեալ փոփոխութիւնները.

1.—Երբ բառը միավանկ է, օովորական կանոնի համաձայն և անփոփոխ տեղի կուեննայ անանցումը և բարդութիւնը. օրինակ՝

Միակ, թիարան, ձիաւոր, ևլն:

2.—Երբոր բաղաձայնի է՝ ա յօդակապին յաջորդութեամբ առաջ գալիք իս երկբարբառը կը փոխուի եի. օրինակ՝

Շողենաւ (փոխանակ՝ շոգիանաւի), բարեպաշտ, ևլն: Բացառիկ են՝ որդիական, արիաբար, արդիական, անտիական, ևլն:

3.—Երբեմն ալ ի կը կորսուի բոլորովին. օրինակ՝ Բարութիւն (փոխ. բարխորիւնի) վայրենօրէն, յայտնապէս, ևլն:

4.—Երբոր ալ մասնիկը յաջորդէ ի վերջաւորող բառի մը, ի կը փոխուի եի. օրինակ՝

Որդի-որդեակ, պատանի-պատանեակ, ևլն:

ՀՐԱՆԱԳՆՆԵՐ

233.—Յետագայ անցեալ կամ բարդ բառերուն մէջ հնչափոխութեան ենթարկուած բառերը որոշեցէ՛ք, եւ ստուգաբանութիւնները կատարեցէ՛ք բերանացի.

Գրասեղան, արձայոյց, շնորհիւն, կոտեջ, իգական, յուսալից, հաշուելիչ, ֆուս, սիգանել, հեհական, ալիչ, ցոյցալ, մակուկալար, ալեակ, ոսկեղեն, ծաղկանոց, գետնաքիւն, բնասուր, եկեղեցաւոր, կոշկալար, բերանոց, ալգեպան, հովուական, կոնկի, մասեկադարան:

Օրինակ ստուգաբանութեան. — Գրասեղան, կազմուած գիր եւ սեղան բառերէ, միացած ա յօդակապով:

234.—Հետեւեալ բառերով եւ մասնիկներով անցեալ եւ բարդ բառեր կազմեցէ՛ք, հետեւելով ձայնաւորներու հնչափոխութեան օրէնքներուն.

Գունդ-մե, սենեակ-պե, կարմիր-գոյն, մանեակ-մե, գրիչ-կար, որդի-սեր, րոյն-աւոր, հեք-ուրիւն, հաշիւ-ցոյց, կղզի-ացի, հոգի-ակ, տեք-աւանդ, գաղտնի-պէս, հոգի-աւոր, ողջոյն-ել, ջուր-հոր, ծնունդ-ական, իրիստուկայ-բար, մեռեալ-սխյ:

ԴԱՍ. — ԳՈՅԱԿԱՆՆԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

298. — Ածանցեալ գոյականներ կը կազմուին ամէն տեսակ պարզ բառերու կցուած զանազան ածանցական մասնիկներով :

299. — Իկ, ուկ, ակ յետադաս մասնիկները կը ծառայեն գոյականին նուազական կամ փաղաքշական նշանակութիւն տալու. օրինակ՝

Մանկիկ, գառնուկ; գետակ. և ին :

300. — Որդ, պան, իջ, ող, ակ յետադաս մասնիկներով կը կազմուին գործ մը կատարողի և արհեստաւորի գաղափար տուող գոյականներ. օրինակ՝

Սայլորդ, իշապան, նկարիչ, գրող, սուզակ :

301. — Իա, սսան, ոց, անոց, ւոց, արան յետադաս մասնիկները տեղի, հաւաքոյթի գաղափար կուտան. օր. Թուրքիա, Պարսկաստան, ծաղկոց, յիմարանոց, հաւնոց, գործարան, և ին :

302. — Ի, ենի յետադաս մասնիկներով կը շինուին ծառի տունկի և մորթի գաղափար տուող գոյականներ. օրինակ՝

Կաղնի, նշենի, արջենի, և ին :

303. — Ունի, եան յետադաս մասնիկները կը ծառայեն մականուն և ցեղանուն կազմելու. օրինակ՝

Հայկունի, Վարդապետեան, և ին :

304. — Ոց, իջ, ան, ակ, անակ, նակ և երբեմն ալ արան, անի յետադաս մասնիկները գործիքի գաղափար տուող գոյականներ կը կազմեն. օրինակ՝

Քշոց, քերիչ, խթան, ծորակ, խոզանակ, կոջնակ, ելարան, կղպանք, և ին :

ՀՐԱ. ՀԱՆԳՆԵՐ

235. — Հետեւեալ ածանցեալ գոյականներն ստուգաբանեցէ՛ք թերանացի.

Ձորակ, հարց, ճամբորդ, ուղտապան, շերտոց, մագուկ, Սերպիս, յիմարանոց, քոյնիկ, սեղծիչ, ծառասան, դեղարան, մորենի, դաշնակ, Բագրատունի, դոնակ, իշուկ, գրոց, Հնդկաստան, սոխածենի, զանգակ, միջնորդ, խնկենի, փակակ, գանձակ, պասակ, գլան :

236. — Հետեւեալ բառերը նշանակեալ մասնիկներով ածանցեցէ՛ք.

Քոյր իկ, հորք-ուկ, շին-ակ, գին-որդ, բաղնիք-պան, վարժ-իչ, դերձ-ակ, Ռուս-իա, ծաղիկ-սսան, սպանդ անոց, զենի-արան գին-ի, մուռ-ենի, Արշակ-ունի, վար-ոց, յուծ-ակ, Դաւիթ-եան, ման-իչ, առաջին-որդ, սահ-նակ, քոյր-սսան, խուց-իկ, կին-իկ, կուղպ-ակ, միս-արան, ուսպ-անակ :

237. — Հետեւեալ նշանակութիւնները տուող ածանցեալ գոյականներ կազմեցէ՛ք հարկ եղած մասնիկներով.

Փոքիկ տուն, այն սեղը ուր այգիներ սնկուած են. սուրճիկ տունկը. խթելու գործիք. մարզակի սեղ. փշելու գործիք. այն սեղ ուր Արարները կը բնակին. այծիկ մորթը. պզտիկ բուռի. ֆանելու գործիք. ամուսնի դնելու սեղ. Թորգոմի ցեղի մարդ. բան մը պահպանելու յատուկ մեկը. կառք բանեցնող. ֆաղսփ մը կառուվարդը. կաշաւախի ծառ. յոսելու գործիք. մուշկու գործարան. հիւանդներու սեղ. դաս տեսելու սեղ. հեռուն դիտելու գործիք. Գոհար անունին փառաբանակը. Չինացիներու բնակած երկիրը. պզտիկ շուն. այն սեղն ուր կրակ կը վառեն :

238. — Հետեւեալ ածանցեալ գոյականներուն նշանակութիւնները սահմանեցէ՛ք նախադասութիւններ կազմելով.

Գինեպան. արշենի. մթերանոց. ցպիկ. գնդակ. փակոց. սասակ. դասարան. Սպանիա. որսորդ. մշենի. բոռնիկ. քրասսան. իշոց. արքիչ. ծորակ. մագուկ. ֆուրիկ. բազմոց. դեղձի. ծերանոց :

Օրինակ. — Գինեսուն բանեցնողին կ'ըսուի գինեպան :

ԴԱՍ. — ԳՈՅԱԿԱՆՆԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ (շար.)

305. — Ունի, անոյշ յետադաս մասնիկները գոյականին իգականի իմաստ կուտան. օրինակ՝

Ընկերուհի, Տիգրանուհի, Վարդանոյշ, ևն.:

306. — Ք, ոյք, ութիւն, ում, անի, ած, ուած, ուածի, ուի, տուի, ուրդ, իւն յետադաս մասնիկներով կը կաղմուէին ընդհանրապէս գործողութիւն, վիճակ, արդիւնք կամ յատկութիւն ցուցնող վերացեալ գոյականներ, բայանուններ, ևն. օրինակ՝

Վարք, սլացք, հացկերոյթ, նեղութիւն, ցնծում, հիացում, հոսանք, կաղմած, յօրինուած, գրուածք, փաշուք, կոտորածք, խորհուրդ, սուլիւն, ևն.:

307. — Դարձեալ՝ ածանցեալ գոյականներ կաղմելու կը ծառայեն յետադաս չիք մասնիկը՝ վարձքի, եակ՝ ամբողջութեան, անի՝ հաւաքական գաղափար տալու համար, իսկ ակ, ուկ, երբեմն կը ծառայեն լոկ իբր նշանակութեան եղանակաւորիչ մասնիկներ. օրինակ՝

Օրչէք, եօթնեակ, աւագանի, դիակ, հեղուկ ևն.:

ՀՐԱՆԱԿԱՆՆԵՐ

239. — Հետագայ ածանցեալ գոյականներն ստուգարանեցէք բերանացի.

Բուրում. ֆրանկոյ. հակ. հասոյք. հարստութիւն. քիակ. խորոված. զնայակ. բոխ. սարուած. բանուած. ֆերու. բնոյք. հայուհի. ժողովուրդ. պարսպուրդ. կենդանութիւն. սֆանյացում. ֆառեակ. հոտեանի. պետութիւն. ծայ. շարժում. խնդրակ. այրուած. հայիւն. կաղանկի. սպակըտ. բշտանութիւն. երկոյք. նրարութիւն. կնակ. յուաց. մանած. անուրդ. դիցունի:

240. — Հետեւեալ բառերը նշանակեալ մասնիկներով ածանցեցէք.

Եւ. Ժածուկ-ոյք. պաշտ-ում. անօրի-ուքիւն. աշխատ-ակ. Սուրբ-ուհի. խուր-եամ. փափուկ-ուքիւն. գիր-ուած. խոււ-ու. աւել-տու. հունց-իւն, արձակ-ուրդ. կայծ-ակ. բախ-իւն. կարող-չիք. հիւնգ-եակ, անակ-անի. նուագ-ուրդ. փոր-ոսի. Սեր-անոյշ. սիրտ-նեղութիւն. կոտոր-ած. սաղս-ուկ. ձանձր-ոյք. մուղ-ում:

241. — Յետագայ նշանակութիւնները տուող ածանցեալ գոյականներ կազմեցէ՛ք հարկ եղած մասնիկներով.

Մանկու գործողութիւն. հնձեղու գործողութիւն. կարմիր շրջառու շակոյթիւն. նոյնպէս վիճակ. գրողի վարձ. բազաւորի կին. յիսուն տարուան յոջան. խորհեղու գործողութիւն. մէկ տուան վարձ. ընթացաւու գործողութիւն. ֆայելու գործողութիւն. աւազներու հաւաքոյք. մանուկ շրջառու վիճակ. շիրտ կին. կտրելու գործողութիւն. խնդրու գործողութիւն. ցորեկուան հանդես կամ հաւաքոյք. Արշակի իգականը. երբայ գայու գործողութիւն. դառն շրջառու յասկութիւն. Հայկի իգականը. խառնուած բան. նաւով ձանձրոյթ. ժողովելու գործողութիւն. ընդունելու գործողութիւն:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՄԵՐ ՍԻՐՏԸ

Մեր այս սիրտն է մի քընար

Մի քընար է երկալար .

Մէկ լարն ուրախ կը թրթռայ,

Ցաւը կուլայ միւսին վըրայ :

Բախտին մատերը շարունակ

Կը զարնեն նոր եղանակ .

Այսօր հարսներդ քաղցրալուր,

Վաղն ալ ողբերդ մը տըխուր :

ԹԲԳ. Գ. 3. ԿԻԼԵԱՆ Բ. Գ. ՌՈՍԷՃՐ

Թելադրութիւն. — Գոց արտասանել այս ոտանաւորը, բացատրել իմաստը եւ բառերը.

ԴԱՍ. — ԳՈՅԱԿԱՆՆԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ (շար.)

308. — Կան բազմաթիւ անանցեալ անուններ ալ որ հիմա գրեթէ գործածութենէ ինկած տարբեր մասնիկներով կազմուած են. օրինակ՝

Նախադաս մասնիկներով. — Մակահուն, դերբայ, վերադարձ, շաղկապ. հաւալարան, հակասութիւն, եկեթասպայ, ներչնչում, արածում, ընդլայնում, առկախում, պարագայ, տարբերութիւն, ևն:

Յեսդաս մասնիկներով. — Ծնունդ, գալուստ, գովեստ, կեղծիք, նախատիկ, կոչում, նեղուց, սեռոց, սառոց, բեկոր, բաժին, այցելու, տեսուչ, սքանչելիք, ծուկն, պարզուտ, հովանի, սակրոսի, ամբոստի, հաւաքածոյ, գոթոն, պաշտօնեայ, հայելի, պատահար, յիշատակ, ևն:

309. — Բարդ գոյականներ կը կազմուին այլեւայլ տեսակէ մէկէ աւելի բառեր բարդութեամբ իրարու կցելով. օրինակ՝

Ջրհոր, մանրավէպ, անտես, վարելահող նախաբան, վարուցան, վերելք, ևն:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱՌԱՒՈՅԸ ԱԳԱՐԱԿԻՆ ՄԷՋ

Աքաղաղին առաջին խօսելուն՝ ագարակին մէջ ամէն մարդ կ'արթննայ, կ'ելլէ: Ագարակապանը կ'երթայ ձիերուն, եզերուն և կովերուն իրենց առօրեայ խօտի բաժինը տալու, մինչդեռ ագարակապանուհին նախաճաշը կը պատրաստէ: Սպասուհին հաւերուն, վառեակներուն, սագերուն, բաղերուն և հնդկահաւերուն կերը կը բաշխէ. մշակներն ալ սայլատունէն աշխատող անասուններուն յուժքի կազմածները դուրս կը հանեն: Քիչ վերջը մարդ և անասուն պիտի սկսին աշխատութեան:

Թելադուրիւն. — Կարդալ այս հատուածը. ուղղազրել նոյնը ռուսացին թելադուրեամբը:

ՀԻՍՆԱՆԳՆԵՐ

242. — Վերի հատուածին պարզ, անանցեալ եւ բարդ գոյականները որոշելով՝ զատ զատ սիւնակներու մէջ գրեցէք:

243. — Հետեւեալ անանցեալ ու բարդ գոյականներն ստուգաբանեցէք բերանացի.

Վանահայր, միջնաբերդ, Տիրամայր, գարեջուր, ներկազգեստ, գանոյք, վերամուտ, ընկելիք, սնունդ, մակագիր, պահեստ, եկրահող, բնդհարում, նախադուռ, յառաջարկ, ցայգասօն, վերջալոյս, երկաշարժ, նաւուղի, փախուստ, իշանդու, վարդիք, փյուսակ, ինչայր, անուշապուր, սանուհի, որմնաղի, ժամարտ, հրամանատար, գեղօն, երթորոտի, յուսանկար, շիկերէ, կերոխում առնուտ, միջագետք, անցուդարձ, արեւմտք, հակամատուցիւն, ներգործում, փորոտի, համահանութիւն:

244. — Հետեւեալ բառերն իրարու միացնելով բարդ գոյականներ կազմեցէք

Կղզի խումբ, ջուր-բոյս, մասաղ-տունկ, խոն-արտ, արկ-կայ, դեկ-վար, տուն-վեայ, երթ-եկ, կարգ-սարք, հիւր-տես, ծաղիկ-փունջ, դպիր-վանք, հարց-փորձ, երկին-կանաւ, նախ-խաղ, յումայ-փոխ, հաց-վաճառ, ինչ-խաղացք, բազուկ-արտ, շոյս-անցք, ջուր-վեժ, կառք-խումբ, փառք-պսակ, հայր-եղբայր, տուն-սիկին, հուր-բոյս:

245. — Հետեւեալ նշանակութիւնները տուող բարդ գոյականներ կազմեցէք.

Ոսկի հակ, մանր իրեր ծախող, ծովու եզերք, առագաստաւոր նաւ, շոգիով քարոյ կառք, ելլելու եւ իջնելու գործողութիւն, կեսուրի այր (երկ), հոր ֆոյր, մասնիկ մաս, զանգակ գարնող, լեռներու շրջայ, ձիւնի կոյս, կտաւ գործող, ստոյն յարկ, վերին գաւառ, փոքրաշխարհ, մահուան ֆուն, յոյսի աստղ, հեռուի նկար, մանր բաները դիտող գործի, մումի յար, շունի նան, գետնի առիւծ, արեւուն ելած կողմը:

ԴԱՍ. — ԱԾԱԿԱՆՆԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

310.—Ածանցեալ ածականներ կը կազմուին ամէն տեսակ պարզ բառերու կցուած զանազան ածանցական մասնիկներով :

311.—Ան, ապ, չ, դժ, սԺ նախադաս մասնիկները ժխտական իմաստ կուտան և կը ծառայեն հականիշներ կազմելու . օրինակ՝

Անմիտ, ապերախտ, չունեւոր, տնաս, դժբախտ, սԺգոյն, ևլն :

312.—Այիև, ական, եան, եայ, աւոր յետադաս մասնիկներով կը կազմուին վերաբերութեան գաղափար տուող ածականներ . օրինակ՝

Հրեշտակային, տնական, արեւելեան, միջերկրեայ, մարմնաւոր :

313.—Ացի, եցի, ցի, իկ, երեև, արեև, եևի յետադաս մասնիկները կը ծառայեն ցեղային ծագումի և լեզուի գաղափար տուող ածականներ կազմելու . օրինակ՝

Գեղացի, Վանեցի, բնիկ, Հնդիկ, հայերէն, յու- նարէն, մայրենի, ևլն :

314.—Եղեև, ե, եայ յետադաս մասնիկները նիւթի և տեսակի գաղափարը տուող ածականներ կը շինեն . օրինակ՝

Մսեղէն, արծաթէ, ոսկրեայ, ևլն :

315.—Ացի, աւոր, ուոր, ով, աւե, եղ, ի, ուս, ոս, կոս յետադաս մասնիկները կը շինեն ընդհանրապէս ունեցողի գաղափար տուող ածականներ . օրինակ՝

Խելացի, գիտաւոր, փայտուոր, ուժով, հոտաւէտ, համեղ, աղի, տղմուտ, քարոտ, վախկոտ, ևլն :

316.—Ան, իչ, ող, ուկ, ուն, որդ, իկ յետադաս մաս- նիկները կը կազմեն ընդհանրապէս գործողի գաղափար տուող ածականներ . օրինակ՝

Խման, դիւթիչ, պահող, պարծուկ, խօսուն, մրցորդ, մարտիկ, ևլն :

ՀԲԱ. ՀԱՆԳՆԵՐ

246.—Հետեւեալ ածանցեալ ածականներն ստուգարանեցէք բերանացի .

Ապուշ, սգեհ, գեղուկ, շնական, մտաւոր, հնադարեան, սիրային, օնեցի, հարեկի, տնիկ, չինարեև, շեւեցի, Արաքացի, ոսկեղեմ, պը- դնմեայ, փայտե, երկամեայ, մտացի, շնչաւոր, հաւով, ծաղկաւեհ, ու- ժեղ, ապառաժուս, ցեխոս, ցասկոս, հրահանգիչ, աւարուս, մեծխօսիկ, աման, ընկեղ, ուսուսում, հակառակորդ, մուրիկ, գործաւոր, գերեւ- ներեև, փայտեղի, ընդեղեմ, յարգի, անեղ, կարող, բուշում, հիւքեղ, ճամբոր, Զմիռնիացի :

247.—Հետեւեալ բառերը նշանակեալ մասնիկներուն կցելով ածանցեալ ածականներ կազմեցէք .

Տ—հան, երկին—այիև, Պարս—իկ, շուք—եղ, չ—սեւ, մարմն— ական, արեւմուս—եան, դուրս—եցի, սրուկար—երեև, գարի—եղեև, պատիւ—ական, բիւրեղ—եայ, ամիս—եայ, խունկ—աւեհ, բանական— և, շին—ող, յոյս—աւոր, սեզ—ուս, հուր—եղեև, կենդանի—այիև, քանդաղ—կոս, կամք—աւոր, սիրտ—ոս, սահ—ուն, համոզ իչ, վա- ճառ—որդ, անխօս—ուկ, դժ—կամակ, հիաց—ական, միտ—ող—կան, ան—կար—ող, շահ—եկան, գինի—աւեհ :

283.—Հետեւեալ նշանակութիւնները տուող ածանցեալ ա- ծականներ կազմեցէք .

Մարդեւու վերաբերեալ, ոսկեղաւոր վերաբերեալ, պարսիկ շե- ջու, կնոջ վերաբերեալ, շուս փայտ, կեանքի վերաբերեալ, Մուշ քա- կող, շաս փայտ, կրօնի վերաբերեալ, աղեղ ունեցող կամ կրող, փը- ջակերով շինուած, բուրդով շինուած, օրեկի վերաբերեալ, բայտ ու- նեցող, մեկուս հեծեւող, սողացող (կենդանի), հասած (պտուղ), բա- շիշ շինուած, մազ ունեցող, շաս գիցող, հանձարի սեր, շաս անցող, ուխտ ունեցող, ուժի սեր, պարսկ ունեցող :

249.—Հետեւեալ ածականներուն հականիշներ կազմեցէք . գործածելով նախադաս ժխտական մասնիկներ .

Կարող, օրհնաւոր, գեղեցիկ, գոհ, երախտագիտ, անօրհան, վնասակար, արդիւնաւոր, ուշիւ, գունեղ, հասուն, գիտուն, մտացի, հանելի :

ԴԱՍ. — ԱԾԱԿԱՆՆԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ (շար.)

317.—Երրորդ յետադաս մասնիկը դասական թուական, ակա՛ն՝ բաշխական թուական շինելու կը ծառայեն. օրինակ՝

Հինգերորդ, քսանական, ևլն:

318.—Ու, ցու, ացու յետադաս մասնիկները՝ բանի մը սահմանուածի, ա՛ս մասնիկը՝ բանէ մը զրկուածի, գոյն մասնիկը՝ առաւելութեան, լոց՝ արժէքի, ելի և ալի՝ ազդողի դադափար տուող ածականներ շինելու կը ծառայեն. օրինակ՝

Մախու, մօրու, տիրացու, հարսնցու, քնատ, քաղցրագոյն, հինգնոց, ցաւալի, սքանչելի, ևլն:

319.—Որակ, ունակ, կեկ, կակ, ին, եւ երբեմն ալ իկ, ուկ, ակ, որդ յետադաս մասնիկները կը ծառայեն սոսկ ածականին նշանակութիւնը եղանակաւորելու. օր.

Սառնորակ, գոհունակ, ծանրկեկ, մեծկակ, խորին, կլորիկ, գիրուկ, յաջողակ, ձախորդ, ևլն.

320.—Կան նաև տարբեր նուալ գործածական մասնիկներով կազմուած ուրիշ բաղձատեսակ ածանցեալ ածականներ. օրինակ՝

Նախադաս մասնիկներով.— Հակընդդէմ, գերադաս, հակամէտ, հաճակիր, ենթակայ, հոռմանուն, արսասովոր, արօրինակ, բացառիկ, յարակից, ներկայ, առերևոյթ, ընդհանուր, հարմարիւռ, փոխադարձ ևլն:

Յետադաս մասնիկներով.— Գործօն, հաճոյ, հուժկու, նախկին, գաղտնի, ուշիւ, համոզկեր, գողունի, ահարկու, մօրենական, լեզուանի, գեղեցիկ, օգտակար, հոսի, ողորմած, գործունեայ, խորունկ, թափծու, ձուլածոյ ևլն:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

250.— Հետեւեալ ածանցեալ ածականներն ստուգաբանեցէ՛ք, որոշելով նաև արմատներուն ի՛նչ տեսակ բառ ըլլալը.

Տասներորդ, վարձու, պոյաս, ազնուագոյն, փեսացու, վարնոց, հինգական, վշաչի, պահածոյ, շինծու, հասկեկ, փափկիկ, կարմուկ, դժկամակ, հակադարձ, դժուարիւն, գերակակաւ, մեծարոյ, ենթակայ, արտակարգ, սարածա՛մ, համացեղ, յայտնի, հօրենական, պահունի, սպասարկու, յարգի, օսարոհի, գեղանի, վայրենի, ազդու, գրած, ընդոս, բացայայտ, սիրացու, գարշելի, ողորմուկ, ակիտունակ, սոսփին, ազդեցիկ, համելի, հօռու, համասարած:

251.— Հետեւեալ բառերը նշանակուած մասնիկներով ածանցեալ ածականի վերածեցէ՛ք.

Մուր-իւն, հարխուր-նոց, միս-ացու, երկայն-կեկ, ինն-երորդ, փար-ելի, գոյն-աս, յորս-ակաւ, պահ-ծու, դեղին-ուկ, գեր-պահու, սին-ոհի, սար-աշխարհ-իկ, համ-միտ, առ-տուն-իւն, յոռի-գոյն, զագիտ-ելի, ուրախ-այի, համ-կիրք, խելք-անի, նոր-ել-ուկ, պահ-ունի, գեղացի-ունակ, վեր-ջին, ձող-ածոյ:

252.— Հետեւեալ նշանակութիւնները տուող ածանցեալ ածականներ կազմեցէ՛ք պէտք եղած մասնիկներով.

Վեցին դասակաւը. ուրիւն բաշխակաւը. ընծայուելու սահմանուած. խիստ սաստիկ. խորք մայր. վիշտ ազդող. երկուք արժող. յիտունին դասակաւը. հարխուրին բաշխակաւը. քեռ գուրկ. աւելի բարձր. միեւնոյն կրօնին ունեցող. հակառակ կարծիք ունեցող. կարգ գուրս. բնականի հակառակ. բնականէ վեր. ահ արկանող. վնաս պատճառող. վեր արժեք ունեցող. ծովու սակ:

253.— 246րդ եւ 250րդ հրահանգներու ածականներուն քով գրէ՛ք մէյմէկ յարմար գոյական.

Օրինակ.— Ապուշ տղայ.— Տասներորդ տարի:

254.— Հետեւեալ պարզ բառերով քանի՞ ածանցեալ ածականներ կրնան կազմուիլ, գտէ՛ք եւ գրեցէ՛ք:

Կարմիր, հասցաս, եօրն, խառն, մեծ, օդ, մայր, շնորհ, խօս, սեր, համ:

ԴԱՍ. — ԱԾԱԿԱՆՆԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ (շար.)

321. — Բարդ ածականներ կը կազմուին այլեւայլ տեսակէ մէկէ աւելի բառեր բարդութեամբ իրարու կցելով. օրինակ՝ լիառատ, դիւրավառ, մեղրահամ, մարդաշատ, դիւահար, ցածոգի, ձորամէջ, ինքնաշարժ, գեռատի, մշտադալար, յետագայ, մեռելատիպ, ևն:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԵՐԿԻՆՔԸ

Ինչքան վեհազգեցիկ տեսարան մը կը պարզէ ամառուան պայծառ գիշերներուն աստեղազարդ երկինքը: Ահաւասիկ շուրջը համատարած անհուն անջրպետ մը, գլուխիդ վերեւ խելայելիչ բարձունքներ, անդնդախորհեռաստաններ որոնց մէջ նայուածքը կը կորուի և իզուր կը փնտռես վերջնական եզերք մը, սահման մը որուն վրայ տեսութիւնդ հանգչի: Այդ անջրպետը կը կէտկիտեն անթիւ անհամար աստղեր, կարծես անփութօրէն ցանցնւած հոս ու հոն, իրարմէ աւելի կամ նուազ պայծառ որոնք կը պըլպըլան անվերջ առկայծումներով. և այդ լուսաշող կէտերու հոյլին մէջ, լուսինը իր շողոզուն սկաւառակը կը հայելացնէ, կարծես փրփրով անոնց ամէնուն վրայ: Ու մարդ երբոր խորհի թէ անջրպետին այդ անհամար լուսաւորները մեր երկրին պէս աշխարհներ կամ հրավառ արեւներ են, մոգական ուժով մը միջոցին մէջ առկա ընտուած, անկարելի է որ չհամակուի վսեմ սարսուռով մը և չկրկնէ Սաղմոսերգուին հետ «Երկինքը կը պատմէ Աստուծոյ փառքը»:

Թեւադրութիւն. — Կարդալ այս հատուածը, ուղղագրել նոյնը, բացատրել բառերուն նշանակութիւնները:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

255. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը եւ ածանցեալ ածականները մէկ գիծով, բարդ ածականները երկու գիծով ստորագրեցէ՛ք:

266. — Հետեւեալ բարդ ածականներն ստուգաբանեցէ՛ք բերանացի.

Գնդակեայ, մթազոյն, քեփուշարժ, մանրահաւաս, վեհափառ, ծանրաշարժ, ձուածու, կոսպաշ, հանդիպակաց, կակդանորք, ոսկեղեղին, բազմածին, շեռահանգոյն, ինկահաւան, կակիսահաս, յանախադեպ, խնդրակասար, դեռահաս, բարեւեր, ուղեկորոյս, արեգդեմ, յեթաստուտ, հազուագիտ, քրքակազմ, ժնկահայիսակ:

257. — Հետեւեալ բառերն իրարու միացնելով բարդ ածականներ կազմեցէ՛ք.

Սուր-միտ, խակդ-վառ, յար-քորոք, ես-պաշ, օդ-լու, ծածուկ-գեօ, բազմ-տեսակ, կիւ-մերկ, շէկ-հեր, գուք-առաս, աւեհ-տես, մուշկ-հոտ, յեթ-դեմ, դեմ-հար, աղեթ-քեր, բարի-խնամ, պայծառ-փայլ, զով-սուն, վեհ-ազնիւ, երկին-մերձ, վաղ-ժամ, յուս-հաս, ընդդեմ-մարտ, սեր-կից-որդ:

258. — Հետեւեալ նշանակութիւններով բարդ ածականներ կազմեցէ՛ք

Հրեշտակի մտանոյ, միս ուտող, հասակը կարճ, գոյնը դեղին, իր անձը ուրացող, ինկնիւրեկ շարժող, արեւի պէս փայլող, կիսովիկ կասարուած, հաւասֆը քերի, սիրտը ֆարի պէս, մտքը կարծր, վարդի պէս կարմիր, դեռ նոր հասնող, սուս դիմող, վերջին ընթացող, սուս խօսող, սիգաբար ձեւող, յար տեւող, պատշաճ մեծ, շաւրը քարգելող, շերտն պէս կուտակուած, աշիֆի պէս ծածանող, յար խափանող, կոյսեկ ծնած, ամուր շինուած, յուր ասնող, բարձր դրուած, կիսովիկ փլած, բարիք գործող, սիրտը տրուած:

259. — 255րդ հրահանգի ածականներուն քով դրէ՛ք մէյ մէկ յարմար գոյական:

260. — Հետագայ պարզ բառերու ընտանիքին պատկանող ածանցեալ ու բարդ գոյականներ եւ ածականներ գտէ՛ք եւ խումբ խումբ գրեցէ՛ք.

Գիր, տուն, յոյս, գոյն, սեր, սեր, գիծ:
Օրինակ. — Գիր, գրիչ, գրոց, գրաշար, գրագիտ, գրագիր, գրատուն, գրական, գրաւոր, ակգիր, ձեռագիր, սպագիր, եւն:

ԴԱՍ. — ԲԱՅԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

322. — Բայերու կազմութեան կը ծառայեն եղ, իր, աղ ինչպէս նաև ներ, աներ, նիղ, անիղ, նաղ, անաղ, ենաղ, և չիղ մասնիկները որ կը կոչուին բայական մասնիկներ :

323. — Բայական մասնիկները կցուելով բայարմատներու և ուրիշ տեսակ բառերու . կը կազմեն բոլոր բայերը . օրինակ՝

Սիրել, վառիլ, մխալ, տեսնել, հասնիլ, սենալ, դիմանալ, մօտենալ, փախչիլ, ևն :

324. — Ներ, նիղ, անաղ կամ նաղ վերջաւորող բայերու հետ պէտք չէ շփոթել կարգ մը նման վերջաւորութիւն ունեցող բայեր որոնց մէջ և արմատական է . օրինակ՝ հիմնել, կանգնել, մեկնիլ, ջանալ ևլն . բայերուն բայական մասնիկներն են ո՛չ թէ ներ, նիղ, նաղ, այլ եղ, իր, աղ զի ասոնց արմատներն են հիմն, կանգուն, մեկն, ջան(ք) :

325. — Ածանցեալ բայեր կը կոչուին այն բայերը որոնք ածանցեալ բառերով կազմուած են . օրինակ՝

Զուգորդ - զուգորդել, պարտաւոր - պարտաւորել, ևն :

326. - Բարդ բայեր կը կոչուին այն բայերը որոնք բարդ բառերով կազմուած են . օրինակ՝

Աշխատասէր-աշխատասիրել, տնտես-տնտեսել, ևն :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

261. — Հետեւեալ բայերն ստուգաբանեցէք թերանացի .

Եռալ, շիտել, հեռանալ, արել, շնալ, խմբել, ցրել, ցուցնել, կռուիլ, խառնել, երանել, գրալ, յաղթել, շշիլ, համիլ, առնել, բաղձալ, գիտնալ, սրբել, դիմել, խրել, ժամանել, կաղալ, պատնել, հանգչիլ, հպարտանալ, մատչիլ, փշրել, ստովիլ, բուսնիլ, կառուցանել :

Օրինակ — Եռալ կազմուած և.ա արմատով եւ ալ բայական մասնիկով :

262. — Հետեւեալ բայերէն ածանցեալները եւ բարդերը որոշելով գատ գատ սիւնակներու մէջ գրեցէ՛ք .

Տիրապետել, նոյրացործել, կառավարել, ղեկավարել, փերտատել, ներշնչել, արտասանել, յարտել, ֆննդատել, վերաբերիլ, համակրիլ, բացատրել, խորունկնալ, դասապատրել, հանդիմանալ, ոսկեգծել, խնկարեսել, ձերմկոնիլ, մարմիլ, դիտահարիլ :

263. — Հետեւեալ արմատներով բայեր կազմեցէ՛ք
Սուն, խիւղ, դեպ ծիւն, երբ, ծախ. ձիգ, ցիւ, վարժ. իղձ, ումպ, նուրբ, հովիւ, շնորհ, պարս, տղ, խնդիր, մտ, սարսուռ, հնար, հարուս, հոգ, ցի՛ծ, թիւ, փուլ, շիլ, սուգ, մրմունջ, բուռն, զուպ, հունձ, վերք, փիլ :

264. — Հետեւեալ նշանակութիւնները տուող բայեր կազմեցէ՛ք .
Յուր ըլլալ շոքի դառնալ սառ ըլլալ մոխ արձակել. կանգուն կե՛նալ կոյր ըլլալ յոյսը կտրել դիմ դնել ախտ երբարկուիլ. ազնիւ ըլլալ. փառք տալ ճանապարհ կրել. սիրտ մաշիլ շակոյով գտնել. պատտ պատտ ընել. վ. բաշին դառնալ. գեղեցիկ գարդարել. վերք պատճառել հիմ դի. ել. ծակ ծակ ընել նեղը դնել սուրբ ըլլալ :

ՄԱՐՏԱՆՈՒԹԻՒՆ. — ՍԱՐԳՆ ՈՒ ՇԵՐՍՄԸ

Սարգը շերամին կ'ըսէր հեզնօրէն .
— «Ինչ դանդաղաչարժ ես դուն, Աստուած իմ,
«Եւ ո՛րքան օրեր քեզ հարկաւոր են
«Որ գործ մ'արտադրես . նայէ՛, չը պարծիմ,
«Փոքրիկ պահ մ'ինձ բաւ է՝ նուրբ, անհամար
«Թելերով ոստայն մը հիւսելու համար» :

Շերամն յարեց . — «Լա՛ւ, սակայն
«Դիմացկուն չէ քու ոստայն,
«Ո՛չ ալ ո՛ր և է բանի
«Օգտակար կամ պիտանի .
«Թիչ կ'արտադրեմ ես, իրաւ,
«Բայց արտադրածս է միշտ լաւ» :

Քարգմ. Ա. Փ. ԼԸ ՊԱՅԵՐ

Թելադրութիւն . — Գոց արտասանել այս ոտանաւոր առակը, արծակի վերածելով պատմել նիւթը, բացատրել բարոյականը :

ԴԱՍ. — ԲԱՅԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ (շար.)

327. — Անցողական բայեր կը կազմուին ցնէր, ացնէր, եցնէր բայակերտ մասնիկներով. օրինակ՝

Վազել, անցողական՝ վազցնէր, մանել — մտցնէր, ցաւիլ — ցաւցնէր, հասնիլ — հասցնէր, թռչիլ — թռցնէր, մոռնալ — մոռցնէր, խօսիլ — խօսեցնէր, յիշել — յիշեցնէր, մօտենալ — մօտեցնէր, կարդալ — կարդացնէր, զարմանալ — զարմացնէր, ևլն :

328. — Ուսել բային անցողականը կ'ըլլայ կերցնել, դառնալիսը՝ դարձնել, հաւքառնալիսը՝ հաւքարձնել :

329. — Կրաւորական բայեր կը կազմուին ուրի, նըւիլ, ցուէր, ացուիլ, եցուէր բայակերտ մասնիկներով. օրինակ՝

Գրել, կրաւորական՝ գրուիլ, խօսիլ — խօսուիլ, հարցնել — հարցուիլ, առնել — առնուիլ, անցնիլ — անցնուիլ, մոռնալ — մոռցուիլ, կարդալ — կարդացուիլ, իմանալ — իմացուիլ, մօտենալ — մօտեցուիլ, ևն :

330. — Դնէր, տալ, տանիլ, դառնալ, ունէր անկանոն բայերուն կրաւորականը կը կազմուի բուն արմատներուն կցելով ուրի մասնիկը. ինչպէս՝ դնել — դրուիլ, տալ — տրուիլ, տանիլ — տարուիլ, ուտել — ուտուիլ, կամ կերուիլ :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԿԱՄԻՔ ԵՒ ԶԱՆԻՔ

Մարդ կրնայ ըլլալ ինչ որ կ'ուզէ կամ կը մտադրէ ըլլալ : Այլսարհի վրայ միայն երկու կարգ մարդիկ կան. անոնք որ ուրիշներու կ'առաջնորդեն, անոնք որ ուրիշներէ կ'առաջնորդուին : Ամէն մարդ, ա՛յր թէ կին, կամ պարագաներն իրեն կը յարմարցնէ, կամ ինք պարագաներուն կը յարմարի : Ընդհանրապէս այն մարդը որ յաջողելու զօրաւոր կամք ունի, կը հասնի ուր որ կը բաղձայ հասնիլ : Այն որ տկար է կամ երբորուն, անխելք

կամ ծոյլ, հարկաւ կ'իյնայ և չի յաջողիր : Երեւելի ատեն նախօս մը ըսած է. «Ուղղէ՛ աղեղդ Արեւին, աւելի բարձր կ'երթայ այն քան եթէ թուփի մը ուղղէիր զայն» : Բարձրի՛ն նայէ, միշտ դէպի վեր նկրտէ՛ դուն ելլելու : Զհասնիս ալ, այդ ճիգը քեզ վար սահելէ կ'արգելու : Թելադրուիլ ԵՆԵՆԵՐ. — Կարդալ, բացատրել եւ ուղղագրել այս հատուածը :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

265. — Օրինակեցէք վերի հատուածը, ստորագծելով բայերը. յետոյ այդ բայերուն տեսակը որոշեցէք բերանացի :

266. — Ստուգարանեցէ՛ք հետեւեալ բայերը, որոշելով արմատներն ու անցողակերտ մասնիկները.

Խնդացնել, գոյացնել, փակցնել, գիցցնել, հանդիպեցնել, զգացնել, ճանչցնել, խցնել, զգուշացնել, փութացնել, փնացնել, յատկացնել, վրիպեցնել, խշացնել, կուրցնել, հոսեցնել, լցացնել, կայացնել, բրբռացնել, ուռեցնել, յաղոցնել :

267. — Վերի բայերը ներգործական կամ չէզոք ձևի վերածեցէք :

268. — Հետեւեալ բայերը անցողականի վերածեցէք.

Յիշել. ֆրսիլ. փոքիլ. հանգլիլ. տկալ. սրափիլ. բերիլ. հայիլ. աշխատիլ. հիմնալ. յոգնալ. կասիլ. լալ. կենալ շիսալ. իցնել. սառիլ. սուրալ. զարգանալ. իմանալ. ունել. յոգնիլ. հագուիլ. հաւքառնալ :

269. — Ստուգարանեցէ՛ք հետեւեալ բայերը, որոշելով արմատներն ու կրաւորակերտ մասնիկները.

Իրուիլ տրուիլ տեսնուիլ. ախուռիլ գոցուիլ. բաժնուիլ. աւրուիլ. խաժնուիլ ժողվուիլ սասուիլ տարուիլ երկընցուիլ խորվուիլ. մեկնուիլ իմացուիլ յացուիլ. դարձուիլ. հարցուիլ. ցուցուիլ. կիտուիլ. հեծնուիլ շարկուիլ :

270. — Վերի բայերը ներգործական կամ չէզոքի վերածեցէ՛ք :

271. — Հետեւեալ բայերը կրաւորականի վերածեցէ՛ք.

Հասկնալ. շնորհել. յաղալ. խնդրել. վայելել. սկսիլ. քողոյլ. զարնել. բերել. տալ. ղսել. հասուցանել. իցնել. մեռցնել. ապանել. Վստել. ցնցել. որսալ, ակիծել, գրալ. կաշկանդել. սնուցանել. վայսցնել. արձանագրել. դիւրել. դիւրացնել. մեկնիլ. հրահրել. դիմանալ. զանալ. խաչուիլ. տրուել. սիրանալ մեծնալ. ուռնալ :

ԴԱՍ.— ՄԱԿԲԱՅՆԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

331. — Ածանցեալ մակբայները կը կազմուին այլ և այլ բառերու կցելով հետեւեալ յետադաս մասնիկները.
- Բար. — օրինակ՝ հայրաբար, խոնարհաբար, և յն :
- Օրհն. — » ազնուօրէն, վայելչօրէն, և յն :
- Պես. — » մեծապէս, վերջապէս, այսպէս, ևն :
- Ուրիւն. — » բոլորովին, գլխովին, սրտովին ևն :
- Այն. — » միանգամայն, վաղորդայն, ևն :
- Գին. — » ուժգին, լալազին, ահագին, ևն :
- Ակի. — » ուղղակի, յանկարծակի, ևն :
- Անց. — » սրտանց, երեսանց, հեռուանց, ևն :
- Ուց. — » մօրուց, առաջուց, հինուց, ևն :

332. — Բարդ մակբայներ կը կազմուին այլ և այլ բառերու միացումով. օրինակ՝ վազնիվազ, վերիվայր, տակնուվրայ, ևն :

ՀԻՐԱՀԱՆԳՆԵՐ

272. — Յետագայ ածանցեալ եւ բարդ մակբայներն ստուգաբանեցէք բերանացի.

Գռեհկօրհն. խմբովին. ջերմագին. շէշակի. առտուանց. մեղօրհն. իշխանաբար. վաղուց արանց. արամօրհն բերնուց վաղվաջակի. օրտնագին. հրճուագին. խոխոսաբար շեղակի. մօրուց. նոյն-հետայն խսօրհն ուղղակի. գիշերանց. կաղնիկաղ. կամովին. կրկնակի. մարդիօրհն. անասնաբար հոգելին ընդհանրապես. բարոյապես. օրընդմէջ վերիվայր :

273 — Հետեւեալ բառերուն կցելով նշանակեալ մասնիկները մէյմէկ ածանցեալ մակբայ շինեցէք.

Մասիկ-օրհն վայրենի բար. նիւր-պես. ս. մրող յովին ուժգին-ակի. գլուխ-ովին. ծառայ-բար, նշարիւ-պես. վայրկեան բար.

աւակիկ-օրհն. ցուրս-գին. հեզ-բար. պզտիկ-ուց. խիկնդ-գին. որոշ-ակի. հեռու-անց :

274. — Հետեւեալ արմա ոներով ներգործական բայեր կազմելով՝ գրեցէք նաեւ իւրաքանչիւրին կրաւորականի եւ անցողականի ձևերը.

Կուշ. հագ. գհս. մոռ. շահ սեր. կարդ խում :

Օրիւակ. — Կուշ. կշեշ. կշուշի կշեցնել :

275. — Գտէ՛ք հետեւեալ պարզ բառերու ընտանիքին պատկանող բոլոր ածանցեալ եւ բարդ բառերը եւ խումբ խումբ գրեցէ՛ք.

Սիրս. հող. մաս. սառ. զարդ. Ասուած. սեր. մահ ժամ. նիւր կազմ. մուր :

276. — Բերանացի որոշեցէ՛ք թէ յետագայ բառերը ածանցեալ, բա՞րդ, ածանցաբա՞րդ, թէ կրկնա որ են, եւ ի՞նչ տեսակ բառ են (գոյական, ածական, եւն) :

Չափաւորապես. վառվոռն ունայնակի. դուրացիկ. դիմակ. անմիջապէս ծանրածանր. սևաւեջ. ծակծաղուտ. վազվզել ակնահաւնոյ. ճաժանակիր. ախոռց. հիկնուիկ հեռասեւել մասնակի խոռնեռամ. նաւաշաւ ապօրինաւոր բարեկրորքիւն ձկնորսաւառ. հնամեայ. անհունապէս կիսաբոլորածեղ շնչառութիւն. խղափարական շնորհաւորել. քղբասարական գիտականօրհն դէզարեզ. բազմապատկութիւն. առժամանակեայ գիշերօթիկ. ներդաշնակութիւն ջերմաջերմ. գլխիվայր :

277. — Վերի հրահանգին բառերը գրուոր ստուգաբանեցէ՛ք օրինակին պէս.

Օ ինակ. — Չափաւորապէս = Չափ-տուր-ա-պէս :

վառվոռն = վառ-վառ-ուռն :

278 — Հետեւեալ նշանակութիւնները տուող բառեր կազմեցէ՛ք

Երգիչին իզակաւեր. գիտերու դարսակն պէտք. հեռուն դիտելու գործիք. մի արձակելու սեղ վարժապետ հասցնելու դպրոց. ժանեսաթուղի ծառ. այգի կրելու գործողութիւն. վերսիկն կենդանական վիճակ. յիսուն տարուան շրջան. գեղեցիկ արուեստներու վերաբերեալ. բան մը որուն դիմ կարելի չէ մրցիչ. բան մը որուն գոյքը չի գրուուիր. բան մը որ ժամանակի մը համար կը տեւ. կենդանիներու գիտութիւն. շատ կիներ ունենալու վիճակ. դուրս հուսի ընտանիք գորկ. վարձու բռնելու գործողութիւն ուրիշ աշխատիք վերաբերեալ. երկնօթիկ հակակիշը :

279. — 276րդ հրահանգի բառերէն գոյականներուն քով մէջ-
մէկ յարմար սեռական յատկացուցիչ, ածականներուն քով մէյմէկ
գոյական, բայերուն քով մէյմէկ մակբայ եւ մակբայներուն քով
մէյմէկ բայ դրէք:

Օրինակ. — Վառվոռն միտք, պարահանդեսի դիմակ, հոս
հոն վազվզել, չափաւորապէս ուտել:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԵՐԱԶ ՄԵՐ

Երազիս մէջ մշակն ըսաւ ինձ. «Ո՛վ մարդ,
Մշակէ՛ հողն, ա՛լ հացդ անձամբ բուսցուր դուն».
Ոստայնանկն ալ՝ «Հագուստներդ դո՛ւն գործէ արդ»:
Իսկ որմնաղբիւրը՝ «Օ՛ն, ծեփի՛չն առ, շինէ՛ սունն»:

Ու միսմինակ՝ լքուած բոլոր մարդոցմէն
Որոնց մերժման կը բախէի ամէն տեղ,
Երբ գթութիւն կը հայցէի երկինքէն,
Դէմս առիւծներ կը գտնէի ցից անեղ:

Բացի աչքերս, այգն էր ծագեր, իրա՛ւ էր,
Բզզիւնը ժիր բանուորներու կը լքուէր,
Հողն ալ ցանուած էր մրշակէն խելացի:

Յայնժամ ճանչցայ երջանկութիւնս, գիտցայ թէ
Մարդըս միշտ իր նրմաններուն կարօտ է:
Անկէ ի վեր մարդիկն ամէն սիրեցի:

Թրգմ. Յ. Գ.

ՍԻՒԼԼԻ ԲԻՒՍՈՄ

Թելադրութիւն. — Գոց արտասանել այս քերթուածը, աբ-
ժակի վերածել զայն զբաւոր, բացատրել իմաստն ու բարոյակա-
նը.—Թելադրութեամբ ուղղազրել նշնը:



ԲԱՌԵՐՈՒ ՊԱՇՏՕՆՆԵՐԸ

ԵՒ

ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԴԱՍ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

333.—Որեւէ խօսք կը բաղկանայ մէկ կամ աւելի
նախադասութիւններէ:

334.—Նախադասութիւն կը կոչուի որ և է դատում
կամ մտածում որով բան մը կը հաստատենք կամ կը
ժխտենք. օրինակ՝

Ապակին թափանցիկ է, ոսկին չի ժանգոտիր:

335.—Ոսօքի մը մէջ այնչափ նախադասութիւն
կայ որչափ որ դիմաւոր բայ կայ. օրինակ՝

Երկրին ջուրերը կը շոգիանան | կը փոխուին ամպի |
որ անձրև կ'ըլլայ | և նորէն կը դառնայ երկրին:

336.—Որեւէ նախադասութիւն առ նուազն պէտք
է որ պարունակէ երկու էական բառեր, Տէր բայի և
բայ առանց որոնց խօսք չի կազմուիր:

337.—Նախադասութիւն մը կը պարունակէ նաև
երկու անհրաժեշտ լրացուցիչ բառեր, այն է՝ ստորագելի՞
եթէ բայը էական է, սեռի խնդիր՝ եթէ բայը ներգոր-
ծական է:

338.—Նախադասութեան մը տէր բային, ստորո-
գելին կամ սեռի խնդիրը կրնան մէկէ աւելի ըլլալ.
օրինակ՝

Ոսկին և արծաթը մետաղ են. առիւծը վնասանձև
և հզօր է. մշակը կը ցանէ ցորեն, գարի և փարսակ:

339.—Նախադասութիւն մը իր էական մասերէն և

յատուկ լրացուցիչներէն զատ՝ կ'ունենայ նաև ուրիշ լրացուցիչ մասեր ալ որոնք տէր բայիին, բային կամ միև բառերուն իմաստը լրացնելու կը ծառայեն. օրինակ՝ Ժիր մըջիւնը առաս պաշար կ'ամբարէ անտռուան հաւաւր:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԶԲՕՍԱՆՔԸ

Շատ դպրոցականներ յոռի կերպով կ'անցընեն իրենց զբօսանքի ժամանակը: Ոմանք կ'զբօսնուն իրարու հետ կռոււրտելով կամ գզոււրտելով. ոմանք փողոցները կը արքայան կամ դաշտերը կը պատքին պարտէզներ աւրջտակելով. ուրիշներ ալ իրարու քար կը նետեն կամ վերջապէս կը խաղան այսպիսի վայրենի խաղեր: Լաւագոյն չէ՞ր ըլլար սակայն որ անոնք ինքզինքնին տային հանդարտ ու պարկեշտ խաղերու, այնպէս որ զբօսանքն ու խաղը իրենց համար միջոց մը ըլլար իրենց ճարպիկութիւնն ու դիւրաթեքութիւնը փորձելու կամ գիտութիւնը աւելցնելու. ինչ աղէկ կ'ըլլար որ, օրինակի համար, իրենց զբօսանքի ժամերն անցընէին միջատներ որսալով ու դիտելով, բոյսերու հաւաքածոներ կազմէին կամ ծաղիկներ մշակէին: Բոլոր ասոնք զիրենք շատ պիտի գուարճացնէին՝ կրթելով հանդերձ:

Տղա՛ք, գիտցէ՛ք որ դուք պարտիք նաև զբօսնուլ արովիլ: Դիմեցէ՛ք ուրեմն ձեր ուսուցիչներու խորհուրդին և անոնց հրահանգին համաձայն բնորոցէ՛ք ձեզի համար զբօսանքի պարկեշտ ու կրթիչ միջոցներ, որոնցմէ քիչ ատենէն ա՛յնքան հաճոյք և համ պիտի զգաք որ ապահովաբար բոլորովին պիտի մոռնաք ձեր խենդուխելառ խաղերը, և պիտի նուիրուիք ձեր օգտակար ու հրապուրիչ զբօսանքին:

Թեւադրութիւններ. — Կարդալ այս հատուածը, ուղղաբերել ձոյնը, բացատրել դժուարին բառերը:

ՀՐԱՆԱԿՆԵՐ

280. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը եւ նախադասութիւններն իրարմէ զատեցէ՛ք ուղղահայեաց գիծերով:

281. — Հետեւեալ նախադասութիւնները լրացուցէ՛ք երկերկու տէրբայի, ստորոգելի կամ սեռի խնդիրներով:

Տէր բայիով լրացուելիք. — . . . գիշատի բոլուններ են. — . . . մեր առաջին շուսաւորիկներն եղան — . . . կը դադարէն. — . . . Ս. Գիրք հայերեկեի քարգնանցիմ. — . . . շոգիով կը ֆալեն. — . . . գեղարուեսներ են:

Օրինակ. — Անգղը եւ քազին գիշատի բոլուններ են:

Ստորոգելիով լրացուելիք. — Վարդը . . . կ. — Պօղոս առաքեալ . . . կր. — Գարունը . . . կ. — Աշխատարկ տղաք . . . են. — Ժամանակը . . . կ. — Մեծն Վարդան . . . կր:

Օրինակ. — Վարդը հոսարեք եւ գեղեցիկ է:

Սեռի խնդիրով լրացուելիք. — Հրաբուխները . . . կը ժայթկն — Տղաք, քարգեցիք մեր . . . — Աստուած ստեղծեց . . . — Մշակները . . . կը ցանկին. — Կեանքը ունի իր . . . — Փոքրիկը . . . կը բերէ:

Օրինակ. — Հրաբուխները լալա եւ մոխիր կը ժայթկն:

282. — Հետեւեալ նախադասութիւններու լրացուցիչ բառերը որոշելով ստորագծեցէ՛ք.

Մանուկներու հոգին դիւրաբեր է. — Մեկն ունիմ հինգ զգայաբաններ. — Հաստատ կամքը կը շարք առեւ դժուարութեան. — Արեւին յոյսը եօրը գոյներ կը պարունակէ. — Բարի ծառը բարի պտուղ կուտայ. — Մարդիկ ընդհանրապէս ինկզինկին կը բշտատացնեն իրենց սխալներովը — Այլազգովսի նշանաւոր ծովանկարիչ մըն էր. — Այս տարուան մտեր խիստ սաստիկ եղաւ: ||

288. — Վերի նախադասութիւններուն լրացուցիչ բառերը որ մասերուն լրացուցին են, բերանացի որոշեցէ՛ք:

ԴԱՍ. — ՊԱՐԶ, ԲԱՐԴ ԵՒ ԶԵՂԶԵԱԼ

Ն Ա Խ Ա Դ Ա Ս Ո Ի Թ Ի Ի Ն

340. — Պարզ կը կոչուի այն նախադասութիւնը որ կը պարունակէ նախադասութեան էական մասերը միայն, այսինքն՝ տէր բայի, բայ և իր յատուկ լրացուցիչները (ստորոգելի և սեռի խնդիր) . օրինակ՝

Կարկուտ տեղաց . օդը զով է . ձկնորսը ձուկ կորսար, ևն :

341. — Բարդ կը կոչուի այն նախադասութիւնը ուր նախադասութեան էական մասերէն մին կամ միւսը կամ ամէնքն ալ կ'ունենան իրենց լրացուցիչները . օրինակ՝

Արեւին լոյսը կը պարունակէ եօթը տարբեր գոյներ :

342. — Շաղկապէն և ձայնարկութենէն զատ՝ բոլոր միւս բառերը կրնան իբր լրացուցիչ ծառայել նախադասութեան էական մասերուն :

343. — Նախադասութեան մը բայը կամ բային հետ միասին մէկ կամ աւելի լրացուցիչները երբեմն կրնան զեղչուիլ, կրկնութիւն չըլլալու համար : Այսպիսի նախադասութեանց կ'ըսուի զեղչեալ նախադասութիւն . օրինակ՝

Բարի տղան գովեստ կ'ընդունի, իսկ չարը՝ պարսաւ . (փոխանակ ըսելու՝ իսկ չարը պարսաւ կ'ընդունի) :

ՀՐԱ. ՀԱՆ ԴՆԵՐ

284. — Յետագայ նախադասութիւններու մէջ բարդերը պարզերէն զատելով՝ առանձին խումբերով գրեցէք .

Մշինը Ժաշան միշտ մըն է — Երկուշաբթ պատահեցաւ . — Ահագին հեղեղներ ողողեցին մօտակալ դաշտը . — Սողոմոն իմաստուն արդին եր Դաւթի . — Թեղաւորը կը գուար ահուելի որոտումով — Չապիչ մեշանը քափեց . — Մենք ուրախ ենք . — Արեւը կը կենայ մոլորակներուն կեդրոնը . — Լաւ գիրքը ընթիւր քարեկամներ են . — Նիւուէ աւերակ ե-

դաւ . — Մենք քրուածին կը շնչենք եւ ածխածին կ'արտաշնչենք . — Շեւաքը ինկնիրեն կը հիւսէ իր գերեզմանը . — Առտուան ցողը մարգարիտի պէտք կը փաղիտ սերունդներուն վրայ . — Մարդկային այլը իր հոգիին հայելին է :

285. — Հետեւեալ նախադասութիւններուն զեղչուած մասերը լրացուցէք .

Երկաքը մետաղ է, իսկ վարսակը՝ քոյս . — Ամեն մարդ միտք ունի, բայց ինչերը ուղիղ դատողութիւն . — Զգուշացէ՛ք ստախոսութենէ, նոյն իսկ ամեհեհեհ աննշանեհեհ . — Գարունը եկաւ, ծառերը ծաղկակերով զարդարուեցան, գետիկները՝ դալարիով . — Մենք երկու տուն ունինք, մին մեծ է, միւսը՝ փոք . — Ո՛ր կ'երթաք, — դպրոց . — Որչափ մարդիկ՝ այնչափ կարծիք . — Ինչպէս աղիւսը՝ նոյնպէս հարուստը, ամէ՛նքն ալ պիտի մեռնին . — Պերճակը հաճելի է, բայց ո՛չ հարկաւոր :

Օրինակ . — Ամեն մարդ միտք ունի, բայց ինչերը ուղիղ դատողութիւն ունին :

286. — Հետագայ նախադասութեանց մէջ զեղչելի մասեր եթէ կան, զեղչելով՝ զեղչեալ նախադասութեանց վերածեցէք .

Ինչպէս որ ջուրը հեղուկ է, այնպէս ալ այրոլը հեղուկ է . — Ի՛նչ կ'ուզեք մեզու . — Դրան կ'ուզենք մեզու . — Խեղ խրատն ի՛նչ ընէ . սեւը սպտակն ի՛նչ ընէ . — Բարի ծառը բարի պտուղ կուտայ, իսկ չար ծառը չար պտուղ կուտայ . — Մոյլին կը հպասակի իր կիրքերուն ինչպէս ծառան կը հպասակի իր սիրոյն . — Տա՛նձը աւելի կը սիրեմք քե ինձոնք աւելի կը սիրեմք :

Օրինակ . — Ինչպէս որ ջուրը հեղուկ է, այնպէս ալ այրոլը :

287. — Հետեւեալ պարզ նախադասութեանց շեղագիր բառերուն մէջմէկ լրացուցիչ աւելցնելով՝ բարդ նախադասութեանց վերածեցէք .

Հրդեհ պատահեցաւ . — Գործը կենդանի է . — Չանգակը կը հնչէր . — Մօակը ֆողեց հունձը . — Գնճուրիւնները պիտի կատարուին . — Յիշու խաչուեցաւ . — Պաթը փլաւ . — Օրինակ . — Եկեղեցիին զանգակը ուժգին կը հնչէր :

ԳՍՍ.— ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԼՈՒՇՈՒՄ

344. — Քերականական շուծում կը կոչուի այն գործողութիւնը որով նախադասութեան մը պարունակած բառերուն տեսակները և անոնց պաշտօնները կ'որոշենք. օրինակ՝

Բարերար Արեւը ամենուրեք կեանք և լոյս կը սփռէ :
Կը ափռէ Ներգործական բայ, սահմանական ներկայ, եզակի երրորդ դէմք :

Արեւը Յատուկ անուն, եզակի ուղղական, տէր բայի, «կը ափռէ» բային. ը որոշիչ յօդ :

Բարերար Որակական ածական «Արեւ»ը գոյականին :
Կեանք, յոյս Հասարակ անուն, եզակի հայցական սեռի խնդիր են «կը ափռէ» բային :

Եւ Համադասական շաղկապ որ կը միացնէ կեանք, յոյս բառերը :

Անենուրեք Տեղական մակբայ կը ափռէ բային :

ԸՆԹԵՐՅՈՒՄ. — ԳԻՐԻՒԲԸ

Գիրք մը շինելու համար կրկին աշխատութիւն հարկաւոր է. նախ՝ զայն յղացող աշխատութիւնը, յետոյ՝ զայն տպագրողին աշխատութիւնը : Գիրք մը յղանալ, մտածել և գրել լուրջ ու դժուարին աշխատութիւն մըն է, քանզի մարդ ատոր մէջ պիտի դնէ իր անձին լուսագոյն մասը, իր հոգին : Գիրք մը որ հանրօգուտ բովանդակութիւն ունի, կրնայ ահագին բարիքներ առաջ բերել : Ուրեմն, աղս՛ք, դուք խորին երախտագիտութիւն կը պարտիք ամէն անոնց, որոնք կը խորհին, միտք կը յղենցնեն և օգտակար գիրքեր կը պատրաստեն ձեզ ազատելու համար սգիտութեան չարիքներէն :

Թեւադրութիւն. — Կարդալ եւ ուղղագրել այս հատուածը մտուցին թելադրութեամբը :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

288. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը եւ նախադասութիւններն իրարմէ գատեցէ՛ք ու զղահայեաց գիծերով. յետոյ բերանացի որոշեցէ՛ք նախադասութեանց տեսակները (պարզ, բարդ, զեղչեալ) :

289. — Հետագայ պարզ նախադասութեանց լրացոցիչ մասերը զեղչելով՝ բարդ նախադասութեանց վերածեցէ՛ք

Հաւասարիմ շունը արհարար կը հայածէր յարմալող գաղտը. — Եգիպտոսի մէջ սաստիկ սով պատահեցաւ Յովսէփի օրով — Ահաւոր շարժ մը ֆանդեց բազմաթիւ տուներ — Քոչա փոխիկ Տիտանը հիմա մեծ մարդ եղաւ. — Փոփոքեալս մին ֆտաւմբակ կ'արշաւէր դարշիւն մէջ. — Աղամանդը, ֆաւորուն ամենեւնի բանկագինը, պարզապէս բիւրեղացած ածուխ է :

Օրինակ. — Շունը կը հայածէր գաղտը :

290. Հետագայ պարզ նախադասութիւնները լրացուցիչներով ընդլայնեցէ՛ք որքան որ կրնաք

Վարդը ծաղիկ է. — Քահանան պատարագեց — Դեղձանիկը մեռաւ. — Երկինը մթազնեցաւ. — Նաւը յարիսխս նեցեց. Եղբայրս պիտի մեկնի. — Զարագործը պատիժ կը կրէ :

Օրինակ. — Մեր քաղիկ ֆահանան անցած կիտալի պատարագեց Մայր եկեղեցիին մէջ :

291. — Հինգական պարզ եւ բարդ նախադասութիւններ կազմելով զրեցէ՛ք,

292. — 287րդ եւ 290րդ հրահանգներու լուծումը կատարեցէ՛ք :

293. — 289րդ հրահանգին պարունակած բառերուն միայն բառազննութիւնը կատարեցէ՛ք (այսինքն բառերուն տեսակները որոշեցէ՛ք) :

ԴԱՍ. — ՅԱՏԿԱՑՈՒՑԻՉ ԵՒ ՅԱՏԿԱՑԵԱԼ

345.—Յասկացուցիչ կը կոչուին այն սեռական հո-
լովները որոնք բանի մը որու վերաբերիլը, երբեմն ալ
սեռը ցոյց կուտան. օրինակ՝

Մեարդպին գիրքը, որո՞ւն գիրքը, — Մեարդպին(յատկց)
Այծի մորթ, ի՞նչ բանի մորթ, — այծի (յատկացուցիչ) :

346.—Յասկացեալ կը կոչուին այն անուանները որոնց
օրու վերաբերիլը կամ սեռը ցոյց կուտայ յատկացուցիչը .
վերի օրինակին մէջ զիրքը, մորթ յատկացեալ է :

347.—Յատկացուցիչը սովորաբար յատկացեալէն
և անոր ածական վերադիրներէն առաջ կը դրուի. օրինակ՝
Աղբիւրին վճիա ջուրը :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

294.—Հետեւեալ անուններուն քով մէյմէկ յարմար յատկա-
ցուցիչ դրէր .

Մուր, պատեան, խեցի, փետուր, սեւ, մուշակ, բաշ, աղ-
ուտանագ, վարս, խոպրպիւ. — Դուն, ցորակ, կնճիք. — Մագիչ, բար, ճիւղան ձեռք :

Օրինակ. — Այծին մորթը :

295.—Հետեւեալ անունները իբրեւ յատկացուցիչ գործածելով
անոնց քով մէյմէկ յարմար յատկացեալ դրէր .

Կամ, երեսակալարիւն, զգացում, խիղճ, բար. — Անիւ, ալիւ,
արծիւ, նեո, ձայն. — Երկինք, անդունդ, անապատ :

Օրինակ. — Կամիկ զօրութիւնը, անիւին բաւարունը, եղն :

296.—Հետեւեալ բաւերուն մէջ ածականները գոյական յատ-
կացուցիչի վերածեցէք, օրինակին պէս .

Աշխարհային կեանք, մտաւոր խանգարում, առօրեայ սնունդ,
գրասեղանի ջագնապ, մայրական սեռ, սոսնիկ սնեւտութիւն, ծովային
արկած, շեռնային ճամբայ, արեւմտային պտուղ :

Օրինակ. — Աշխարհի կեանք :

297.—Հետեւեալ բաւերուն մէջ գոյական յատկացուցիչները
ածանցեալ ածականի վերածեցէք .

Բոյսի կեանք, եկեղեցիի օրեակ, սասանայի որոգայք, երկինքի
փայտը, հոգի բերք. մարմինի շնորհիք, ծովու արկած :

Օրինակ. — Բուսական կեանք :

298.—Հետեւեալ բաւերուն մէջ ածականները անունի եւ ա-
նունները սեռական յատկացուցիչի վերածեցէ՛ք, օրինակին պէս .

Մուր բան, փայտն աղանակ, խիս սեւ, վեւ սեւաւտեան,
բոստ վերջալոյս, սասիկ ջերմութիւն, աւազուս Բանապատ, կոտոյի
բազուկ, զօրեղ բակ, անձուկ միտք, սկար յիշողութիւն, զով գարուն :

Օրինակ. — Բանի մրութիւն :

299.—Հետեւեալ բաւերուն մէջ շեղափոք գոյականները ա-
ծանցեալ ածականի փոխեցէ՛ք եւ սեռականները ուղղականի, օ-
րինակին պէս .

Ծաղկի հոս, կերակուրի ցուր, հագուստի աղօ, փողոցի ցեխ,
միտ ութ, պտուղի համ, շերտն ապառաժ, անաստի մացառ, աղի
հակ, ծառի խեղ, դպրոցի մակուկ :

Օրինակ. — Հոսաւեո ծաղիկ .

300.—298րդ հրահանգի ածական գոյականներուն քով մէյմէկ
յատկացուցիչ դրէք .

Օրինակ. — Քաղաքին մուր բանը, ծառին խիս սեւը, եղն :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԾՈՒՇԱՆՆ, ՈՒ ԹԻԹԵՈՒՆԻԿ

— «Սա թեւերուս նաչխուն, նրբին

«Վառ երանգներն ի՞նչ աղուոր են . . .» .

Կըսէր սպիտակ շուշանիկին

Թիթեունիկ մը հըպարտօրէն .

«Տե՛ս, ի՞նչ նուրբ են, ինչքան փայլուն,

«Անոնց վրայ չե՛ս հիանար դուն . . .» .

Շուշանն ըսաւ . — Անա՛րգ ճըճի

«Հըպարտութիւնդ այդ մեծախօս

«Բու մէջդ ինչո՞ւ, ի՞նչպէս կ'աճի .

«Մոռացար թէ՛ դեռ երէկ իսկ հո՛ս .

«Իբրեւ որդ մը անշահ, զագիր

«Ճեխին վըրայ կը սողայիր» :

Թարգմ. Ա. Փ.

Թեւադրութիւն. — Գոց արտասանել այս ոտանաւորը. զրա-
ւորապէս արծակի վերածել զայն, բացատրել բարոյականը .

ԴԱՍ. — Խ Ն Դ Ի Բ Ն Ե Բ

348. — Խնդիր կը կոչուին նախադասութեանց այս ու այն մասին իբրեւ լրացուցիչ ծառայող հոլովեալ անունները որ չորս տեսակ են, սեռի խնդիր, բնութեան խնդիր, պարագայական խնդիր, և լոկ խնդիր:

349. — Սեռի խնդիր կը կոչուին ներգործական բայերու յատուկ լրացուցիչները որ հայցական հոլով են և զո՞վ կամ ի՞նչ բանը հարցման կը պատասխանեն. օրինակ՝ Մարդը տեսայ. — խնձոր կերայ, ևն:

350. — Բնութեան խնդիր կը կոչուին բայերուն այն գոյական լրացուցիչները որ տրական, բացառական, գործիական կամ պարագայ ցուցնող հայցական հոլով են. օրինակ՝

Համբերէ՛ նեղութեան, կանուրջին անցայ, նաւով ճամբորդեցի, տուն պիտի երթամ, ևն:

351. — Պարագայական խնդիր կը կոչուին նախադրութեան մը միացած հոլովեալ անունները՝ նախադրութեան հետ միասին, որ բայերու կամ ուրիշ բառերու լրացուցիչը կ'ըլլան. օրինակ՝

Քրոջս փոյ կեցայ. ծովու վրայ կեանքը հաճելի է, ևւայն:

352. — Լոկ խնդիր կը կոչուին նախադրութեանց լրացուցիչները, ինչպէս նաև բացի բայերէ՛ ուրիշ տեսակ բառերու իբրեւ լրացուցիչ ծառայող հոլովեալ անունները (տրական, հայցական, բացառական, գործիական). օրինակ՝

Մտոյն տակ, կենդանիներէն ոմանք, ձողիով ազգատ. արշաղոյսէն կ'սնուխ, վա՛յ կեղծարուներուն, ևն:

Հ Ի Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

301. — Հետեւեալ նախադասութիւններուն պարունակած խընդիրները ստորագծեցէք եւ անոնց տեսակները որոշեցէք բերանացի.

Ձուկերը կ'ապրին ջուրին մէջ. — Մի վստահիք հարսուրեան, դրամով ասկէ բան մեոք չի բերուիր — Մշակը ցորեն փոխեց արտերէն. — Մեկ գեղ գնացիմք — Յակոբ գովեսի արժանի հանդիսացաւ իր բարի վարով — Առողջութիւն զուրկ մարդը կը ճանցնայ անոր յարգը. — Մարմնով հիւանդ մարդը մեքով այ սկար կ'ըլլայ. — Չայկո շափարը շատ կը սիրէ, խաղերէն կ'ախորժի. — Մեկ ազգով Հայ, հարստօով իրիսոնեայ եմք. — Շատ բշտաւներ կան օրուն հացի կարօտ. — Հօրմէն գաղտուկ վախաւ:

302. — Հետեւեալ նախադասութիւններու պակասները լրացուցէք յարմար խնդիրներով.

Ահա ի և բնութեան խնդիրով լրացալի. — Մշակը արժանի է իր (ի՞նչ բանին) — Այժմ ու ոչխարը (ի՞նչ կ'ուտեն) — Պողոս առաջեայ փարոզեց (որո՞նց). — Յովսէփ գեղեցիկ ծախուեցաւ իր (որոնց մէ՞ք). — Յիսուս տղջոց մեռեալ (զո՞վ). — Բաւիկ կը փչի (ուրի՞շ). — Հիւանդը կը բուժուի (ի՞նչով) — Չարագործը չի կրնար խուսափիլ ընդմիջ արդարութեան (ի՞նչ բանէն):

Պարագայական խնդիրով լրացալի. — Եղի սապանը հանգնեցաւ (որո՞ւ վրայ). — Յիսուս ծնաւ (ն՞ր տեղ) — Ասուած Աղաւթ վսարեց (ուրի՞շ դուրս) — Հարստք մեռած է (ստակն ի՞նչ). — Յիսուս խաղուեցաւ եւ մեռաւ մեր (ի՞նչերուն համար). — Երկիրը կը դառնայ (ի՞նչ բանի շուրջ):

Լոկ խնդիրով լրացալի. — Եռայ մարդը ի վերջոյ (ի՞նչ բանի) կարօտ կը մնայ — Մեաղները կը գնուին (ի՞նչ բանի) տակ. — Յիսուս երանի կարգաց (ի՞նչ բանով) աղիսներուն. — (Որոնցմէ՞ք) մին Յուդա մասնեց Յիսուսը. — Մոյի մարդը դիպի (ն՞ր) կը դիմէ. — Միամիտ եղիք (ի՞նչ բանի) պես:

ԴԱՍ. — ԲԱՅԱՅԱՅՏԻՉ ԵՒ ԲԱՅԱՅԱՅՏԵԱԼ

353.— Բացայայտիչ կը կոչուին այն գոյականները որոնք ուրիշ գոյականի մը քով կը դրուին, անոր ո՛վ կամ ինչ ըլլալը բացատրելու համար. օրինակ՝

Պօղոս առաքեալ, Մասիս շէռք, ևն :

354.— Բացայայտեալ կը կոչուին այն բառերը որ բացայայտիչով մը բացատրուած են : Վերի օրինակներուն մէջ Պօղոս, Մասիս բացայայտեալ են :

355.— Բացայայտիչը երբոր միակ բառ մը ըլլայ, սովորաբար բացայայտեալն ան փոփոխ կը մնայ և բացայայտիչը կը հոլովուի ու յօդ կ'առնէ. օրինակ՝

Սաղմոսները գրուեցան Գուրգիսի մարգարէի ձեռքով :

356.— Բացայայտիչը երբոր ունենայ իր հետ լրացուցիչ բառ մը, այն ատեն բացայայտեալն ալ բացայայտիչին հետ համաձայնելով կը հոլովուի, ի հարկին յօդ կ'առնէ և ստորակէտով կը բաժնուի անկէ. օրինակ՝

Մովսէս Իսրայելացիները հանեց Եգիպտոսէն, Փարառններուն երկրէն :

Կ Ո Չ Ա Կ Ա Ն

357.— Կոչական կը կոչուին այն անհոլով անունները որոնք անձերու կամ անձնաւորեալ իրերու կ'ուղղուին. օրինակ՝

Աւսուած, ողորմէ մեզի. — Լսէ՛, ե՛րկիր ևն :

358.— Կոչականը նախադասութեան մէջ առանձին դիրք ունի և կրբմն կ'առնենայ լրացուցիչ ալ. օրինակ՝

Բարի՛ մարդ, օգնէ՛ ինձի, ևն :

359.— Կոչականն իր լրացուցիչներով միասին նախա-

դասութենէն կ'անջատուի ստորակէտով և շեշտ կ'առնէ, բայց եթէ իրմէ առաջ լրացուցիչ ունի՝ լրացուցիչը կը շեշտուի. օրինակ՝

Մի՛ մոռնար զիս, սիրելի՛ բարեկամ, ևն :

Հ Ա Ն Ա Ն Կ Ե Ն Ի

303. — Հետեւեալ գոյականներուն քով դէք անոնց ո՛վ կամ ինչ ըլլալը ցուցնող յարմար բացայայտիչներ.

Գանգես, Գոյուկոս, Վարդապատ, Արեւաս, Հրաս, Պարոյր, Ս. Սեփաննոս, Կիպրոս, Երիսուսարդուբիւն, աշուն, առիւծ, վարդ :
Օրինակ. — Գանգես գետը առիւծը, կենդանիներու իշխանը :

304 — Հետեւեալ բառերուն մէջ որո՞նք բացայայտիչ են, որո՞նք բացայայտեալ, բերանացի որոշեցէք.

Պարիկ ծովը — Իսլանսա կղզին. — Եղիշէ պատիւր. — Այա-Սօֆիա մզկիթը. — Հոռն, Իսպիոյ մայրաքաղաքը — Աքրահամ, Իսրայելի նախահայր. — Ձկնաղ բագունիկ կղեպատ. — Ուղտ, անապատի կառ. — Գարունը, ծաղիկներու եղանակը. — Ծերուքիւնը, կեանքի անոնը. — Բարձրաբերձ կաղնիկ, անտառներու իշխանը. — Անրիծ շուշանը, խորհրդանշանն անկողնաբեան :

305. — Հետեւեալ նախադասութիւններու մէջ գտնուած բացայայտիչ-բացայայտեալները՝ մէկ գիծով, կոչականները՝ երկու գիծով ստորագծեցէք.

Ս. Գրիգոր, Հայոց յուսարտիչը հիմնեց Էջմիածինը. — Սիրելի քոյր. կը անկնա՞ս արդեօք հօրեղբորդդիս՝ փոքրիկ Գրիգորիկը. — Ո՞վ մարդ դուն քեզ անկցիր Ո՞վ Տէր, զա՛նձ ողորմութեան, ողորմեմեղաւոր ծառայիր. — Լուեց՛իք մերիկներ, հանդարտե՛ք, ծով, եւ մեր նաւակը քող հանդարտօրէն սահի շուշերուն վրայ :

306. — Հետեւեալ խօսքերուն մէջի շեղագիր նախադասութիւնները բացայայտիչներու վերագծեցէք օրինակին պէս.

Դանիէլ որ մարգարէ մըն էր, առիւծներու գութը նետեցաւ. — Լուսնն որ Անգլիոյ մայրաքաղաքն է, աշխարհի ամենեւնի բազմամարդ նստակէն է. — Յիսուս որ առաքելի փրկիչն էր, խաչին վրայ մեռաւ. — Նարեկացի Ս. Գրիգոր որ Նարեկի հեղինակն է, խրքին ո՞վ մը ունի. — Մանիչակը որ համեստութեան խորհրդանշանն է, իր տեսններուն սակ ինկզիկ կը ծածկէ :

Օրինակ. — Դանիէլ մարգարէ առիւծներու գութը նետեցաւ :

ԴԱՍ.— ԱՆՈՒՆՆ ԻՐԻԵՒ ԱԾԱԿԱՆ

360. — Անուններն ինչ ինչ պարագաներու մէջ կրնան
ածականաբար գործածուիլ ըլլա՛յ ուրիշ անունի մը քով,
ըլլա՛յ իրրեւ ստորագելի. օրինակ՝

Կարգ մը տուներ, տեսակ տեսակ բոյսեր, շիշ մը
գինի, շաքար իրիկուն, ծաղիկ հասակ, այս ծաղիկը
վարդ է, ելն:

361. — Անուններու սեռական և գործիական հոլով-
ները՝ իրրեւ գոյականի մը լրացուցիչը, ել բեմն ածականի
իմաստ կուտան երբոր ինչպիսի, ինչքան հարցումներուն
պատասխանեն. օրինակ՝

Երկրորդ կարգի տոմսակ, մէկ աջնոյ մարդ, եօթն
օրուան գործ, ելն:

362. — Անուններու նոյն հոլովները՝ ածականի ուժով,
կրնան նաեւ ստորագելի ըլլալ. օրինակ՝

Այս տղան երկու տարուան է, հաւը երկու ոսփով
է, (երկամեայ, երկոսանի բսելու տեղ):

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

307. — Հետեւեալ խօսքերուն մէջ ածականաբար գործածուած
անունները որոշելով ստորագծեցէք.

Գինեպանը սաւը սակառ գիւնի զնեց. — Մեր պարեգին մեջ
շատ տեսակ ծաղիկներ կան. — Այդ գործը հինգ օրուան աշխատանքի
կը կատարուի. — Սա երեք յարկով տունը մեր տղանն է. — Երախան մեկ
անտուն եղաւ. — Արհեստը ուսի ապարանջան է. — Կիրակի գիշերուան
հանդէպը վաշտուն էր. — Գաւաթ մը ջուր տու ինձի. — Գարուն կեանք
մըն աչ բառանկար. — Մակոյկը վեց թիով էր. — Այդ մարդը անգուր
է, քար սիւն մը ունի. — Այս մանուկը զոհար ձիւրձեր ունի. — Խանութ-
պանը քան կանգուն կերպսու ծախեց:

308. — Հետեւեալ շեղագիր բառերը ամանցեալ կամ բարդ
ածականի վերածեցէք.

Երեք կայմով շոգենաւ. — Բազում տեսակ կերպաներ. —
Ուր ծալմով մասեան. — Չորս ոսփով կենդանի — Սուազից
կարգի թիղի — Տարս տարուան շրջան. — Վեց ամսուան

վնուրիւն. — Եօրն անկիւնով առաջան — Արծաթ գրիչ. — Ծու-
տան անբծուրիւն. — Լոյս երես — Հինգ տարուան մանուկ. —
Ս. դամանդ սիւն — Միկ աչքով մարդ:

Օրինակ — Եռակայն շոգենաւ:

309. — Հետեւեալ բառերուն մէջ շեղագիր անունները ածա-
կանի ոյժ ունեցող գոյականի վերածեցէք օրինակին նման.

Արցունքի շիւր, անձրեւի կոսթիլ, հացի կողմն, ձմերուկի
ճեւ, աղի պարուց, ապուխտի փերթ, սխտրի պնեղ, ջուրի
պուր.

Ծաղիկի փուռն, օղիի ճիւղ, հասկի խուրճ, բանալիի տրցակ,
կերպասի ծուր, գարիի դեղ, յարի ճեղջ, հողի կոյս, բուռի
պուր, գիտի հաստ, մարգարիտի ճարտ, զինուորի գունդ, փայտի,
բեռ, խոտի օտայ, ածուխի պարկ:

Օրինակ: — Ծիւր մը արցունք, փուռն մը ծաղիկ, ելն:

310. — Վերի 307րդ հրահանգին նախադասութիւնները լու-
ծեցէք.

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԹԻՆ. — Ա.ՈՒՈՒՍ.ԵՆԸ

Արծաթափայլ. վճի՛տ առուակ,
Յառաջ կ'երթաս դուն շարունակ,
Ափըդ կեցած կը խորհի՛մ ես,
Ուրկէ՞ կուգաս, ո՛ւր կը դիմես:

— Մութ ժայռերու ծոցէն կուգամ,
Ծաղկի, խոտի վրայ կ'ընթանամ,
Իմ հայելիիս մէջ՝ յամբերեր
Կը ծըփայ լուրթ երկնապապկեր:

Այսպէս զըւարթ տղու հանգէտ,
Կ'երթամ առաջ թէ ո՛ւր, անգէտ,
Ան որ քարէն զիս բխցուց
Կ'ըլլայ անշուշտ ինձ ուղեցոյց:

Թրգմ. Ե. Տ. Յ.

ԿԵՕԹԷ

Թելադրուիւն. — Գոց արտասանել այս ոտանաւորը, բա-
ցատրել բառերը, ուղղագրել նոյնը.

ԴԱՍ. — ՊԱՐԱԳԱՅ ՑՈՒՑՆՈՂ ՀՈՒՆԵՐ

363. — Անուաններու զանազան հոլովները երբեմն կը գործածուին մակբայի իմաստով և պարագայ ցոյց կուտան: Հոլովներու այսօրինակ կիրարկութիւն տեղի կ'ունենայ հետեւեալ պարագաներու մէջ .

1. — Տեղ ցուցնող անունները հայցական ձեւով կը գործածուին, պատասխանելով ո՛ր հարցման. օրինակ՝ **Լեւոն դպրոց գնաց:**

2. — Չափ, ճամբայ և տեւողութիւն ցուցնող անունները նոյնպէս հայցական կը գործածուին պատասխանելով ո՛րչափի հարցման. օրինակ՝ **Նաւը տասը վերջն ճամբայ առաւ, փիղը չորս դար կ'ապրի, ևն:**

3. — Ժամանակ ցուցնող անունները հայցական, տրական, բացառական և գործիական ձեւերով կը գործածուին պատասխանելով ե՛րբ, ո՛րչափի ասեւ հարցումներուն. օրինակ՝ **Այս անառ պիտի ճամբորդեմ. ժամանակիս հասաւ. այս գործը մէկ անխեւ կը լրանայ. օրերով սպասեցի, ևն:**

4. — Անուններու գործիական հոլովը մակբայական իմաստ ունի նաև երբոր պատասխանէ ի՛նչպիսի հարցման. օրինակ՝ **Ինաստուքեանք շարժեցաւ, տխուր դիմելով կը հառաչէր, ևն:**

364. — Պարագայ ցուցնող հոլովները բնութեան խընդիր են բայի:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՀՁՕՐԻՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ

Գայլը յափշտակեց գառնուկ մը և ուրախ զուարթ կը տանէր ապահով տեղ մը նախաճաշիկ ընելու: Ծամբան անտառին մէջ հանդիպեցաւ առիւծինոր գայլին ճի-

րաններէն խեց որսը և սկսաւ ինք լափել զայն: Գայլը մէկ կողմ քաշուած և առիւծէն բաւական հեռու կանգնած՝ սկսաւ ազդիողորմ ոռնալ և կողկանձել, դունչը դէպի երկինք ցցած: «Այդ ի՞նչ կ'աղաղակես» հարցուց սռիւծը գայլին: — Գայլը պատասխանեց. — «Նս դէպի երկինք կ'աղաղակեմ և կ'ըսեմ որ զօրաւորները տկարներէն չեն վախնար ու չեն ամչնար, այս ի՞նչ արդարութիւն է»: — Ինչո՞ւ այդ բանը չխորհեցար երբոր գառնուկը կը յափշտակէիր» պատասխանեց առիւծը և հանդարտօրէն վերջացուց ճաշը:

Թեւադրութիւններ. — Կարդալ եւ ուղղագրել այս հատուածը, բացատրել առակին նիւթը եւ բարոյականը:

ՀԻՍ. ՀԱՆԳՆԵՐ

311. — Հետեւեալ խօսքերուն պարունակած պարագայ ցուցնող հոլովները որոշելով ստորագծեցէք.

Յիսուս երուսաղիմ մտաւ ովսաննաներով — Իրիկուան ձեզի պիտի գամ. — Խաղողը կը ֆաղեւ աշունին — Եղբայրս Բարիզ մեկնեցաւ. — Գայ անիս պիտի գամ. — Քահանան գուխը դրաւ աղաւառը. Բոլոր գետերը ծով կը քափին — Անցեալ օտի սով պասսահեցաւ. — Մեկ կես օրին կը ճաշենք. — Քանի մը ֆալ ստաչացիր. — Շատ ճամբայ ֆալեցի. — Գաղտնի բոլորները Մարտին կ'ուզան, Օգոստոսին կ'երբան. — Չաւեկ գրիչը մեռնի առաւ. — Չուարք արտով վայելեցի կեանքը. — Վահան գիշեր ցորեկ կ'աշխատի. — Մախկը երկիւղածութեամբ կ'աղօթք:

312. — Հետեւեալ խօսքերուն շեղագիր պարագայ ցուցնող գործիականները ամանցեալ կամ բարդ մակբայներու վերածեցէք օրինակին պէս.

Խոհեմութեամբ գործեցիք. — Չարուհի խաւր դեմքով կը ֆորհէր. — Արեւը սրայմառութեամբ ճառագայրեց — Չանգակը սուղեմութեամբ կը հնչէր. — Միհրան ծուլութեամբ ժամանակ կը վաճակէ. — Սուր միտքով շնորհեցիք մեր դասերը. — Առուակը արագ բերքացով կը հոսի. — Պարտիկ բազմապարտութեամբ վարուիլ ամենուն հետ:

Օրինակ. — Խոհեմաբար գործեցիք. — Չարուհի զխաղաղ կը հառայէր:

313. — Վերի 311 հրահանգին նախադասութիւնները լուծեցէք գրաւորապէս:

ԻԱՍ. — ՅՕԴԵՐՈՒ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆ

365. — Անուններու գործիական հոլովները թէ՛ եզապի թէ՛ յոգնակիր մէջ որոշիչ յօդ չեն աւներ. օրինակ՝

Այս գործով կ'ըսուի, փոխանակ այս գործովը ի:

366. — Թիւն վերջաւորող և օր բառին հետեւող, ինչպէս նաև անկանոն հոլովում ունեցող անունները ո՛չ միայն գործիականի, այլև եզակի սեռականի, տրականի մէջ ալ որոշիչ յօդ չեն աւներ. օրինակ՝

Երկ կ զիջերուան հրդեհը. — Այս կնոջ որդին. — Մենք շատ բան կը պարտինք զիւրքեան:

367. — Անուն մը երբ յօդ ունեցող յատկացուցիչ ունենայ, դիմորոշ յօդ կ'առնէ անխտիր ամէն հոլովի մէջ ալ. օրինակ՝

Գիտունին աշխատութեամբը, Երուանդին քրոջը:

368. — Յուցական ածականներուն ընկերացող գոյականները որոշիչ յօդով կը գործածուին ընդհանրապէս, քացի գործիական հոլովէն և հոլովական այն ձեւերէն ուր գոյականը յօդ չառներ. օրինակ՝

Այս գիրքը, նա այգիին, այն օրուան, սա կնոջ:

369. — Անորոշ ածականներուն ընկերացող գոյականները որոշիչ յօդ չեն աւներ յետագայ բացառութիւններէն զատ.

1. — Նոյն, միեւնոյն, միւս, մեկար, այսինչ, այդինչ, այնինչ ածականներու գոյականներն անպատճառ որոշիչ յօդ կ'ուզեն. օրինակ՝ նոյն մարդը, միւս գրիչը ելն:

2. — Որ, առանկ, աղանկ, անանկ, այսչափ, այդչափ, այնչափ, այսպիսի, այդպիսի, այնպիսի, բոլոր ածականներուն գոյականները ո՛չ միշտ՝ այլ պարագային համեմատ որոշիչ յօդով կը գործածուին. օրինակ՝ Ո՞ր տունը կը կենաք, ո՞ր սիրտ կրնայ դիմանալ, ելն:

370. — Յատուկ անունները՝ բացի հայցականէն և բացառականէն, միւս հոլովներու մէջ սովորաբար յօդ չեն աւներ, բացի այն պարագայէն երբ ածականի մը կամ յատկացուցիչի մը ընկերացած են. օրինակ՝

Գոլոմպոս գաւա Ամերիկան, վաղեմի Եգիպտոսը, Պաղեստինի Կեսարիան, ելն:

371. Ընտանեկան լեզուի մէջ յատուկ անունները առ հասարակ յօդով կը գործածուին. օրինակ՝

Մարին եկաւ, իսօսէ՛ վաճանին որ գայ են:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

314 — Հետագայ նախադասութեանց մէջ յօդի գործածութեան սխալներ կամ պակասներ եթէ կան, ուղղեցէ՛ք կամ լրացուցէ՛ք

Խոտպան մին և աշխարհի հինգ մասերէն. — Ասանկ կեանքի վախճանը գեշ կ'ըլլայ — Բոլոր գիւղ իրար անցաւ. — Այդպիսի մտորում հանդիպած լիի. — Այն մտնուանը ցուրտը սասիկ եր. — Սա սակի առեղ տուր. — Բոլոր աշխարհը շեց այդ դեպք. — Միւս կողմէ դարձիւր. — Միեւնոյն խօսք կը կրկնու. Այնպիսի եղբորսն զրկուեցայ — Միշտ նոյն ծոյ ես — Նսւ ուղղութեամբը առաջ գնա՛ եւ պիտի գտնու այնինչ լիս. — Դուք ո՛ր դաս կ'ընտրէք. Այն վտրտութեանն ալ ազատեցանք Աստուծովը. — Յիսուսը մկրտուեցաւ Պաղեստինի Յորդանանի մէջ. — Ո՛ր խիղճը կը սակի այս անգործութեանը. Այս ամիսէ վերջ մեկայ տուն պիտի բնակիմք. — Ուրիշ ֆաղախը գացի. — Երեկ Մուշեղ եկաւ եւ հետը խաղացիմք. — Միտոյն բոլոր մօր սիրտն և:

315 — Հետեւեալ անուններուն քով զրէ՛ք նշանակուած ցուցական կամ անորոշ ածականներէն մէջ մէկ ճատ, գոյականներուն ալ կցելով մէյմէկ որոշիչ յօդ, եթէ յօդ կանոնն.

Այս, այդ, այն, սա. Ժամանակի ի վեր, մտորու բնական, շերտն:

Նոյն, ո՛ր, միւս, ամէն, ասանկ, ինչ ինչ. — Խօսք, օրուան, աղջկան, կեկոյակի, ֆաշտիկան, միլիոններ:

Մէկալ, միեւնոյն, այնինչ, ուրի՛ց, այդչափ. — Եղբոր, դասի մէջ, պաշտօնեայ, ծաղիկ, նեղութեան:

ԴԱՍ. — ՅՕԴԵՐՈՒ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆ (շար.)

379. — Ստացական ամականներուն ընկերացող գոյականները, ի՛նչ հոյով ալ ըլլան, դիմորոջ յօդ կ'առնեն հետեւեալ կերպով .

Իմ ստացական ամականին գոյականը կ'առնէ և յօդը . օրինակ՝ իմ տունս :

Քու ստացական ամականին գոյականը կ'առնէ դ յօդը . օրինակ՝ քու տունդ :

Իր, անոր, մեր, ձեր, իրենց, անոնց ստացականներուն գոյականը կ'առնէ ը կամ ն յօդը . օրինակ՝ իր տունը, մեր այգին, և այլն :

373. — Դիմորոջ յօդերէն և կը գործածուի նաև երբեմն ցուցական այս նշանակութեամբ . օրինակ՝

Այսխարհիս վրայ, փոխանակ ըսելու՝ այս աշխարհի վրայ :

374. — Ս, դ յօդերը քիչ անգամ կը գործածուին նաև անձնական դերանունի իմաստով . և առաջին դէմքի, դ երկրորդ դէմքի համար . օրինակ՝

Ես՝ տրուպս, դուք՝ քահանաներդ, մեզի՝ աշխարհականներուս, ևլն :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԹՈՉՈՒՆԻՆ ԲՈՅՆԸ

Թռչունի մը բոյնը շատ հետաքրքրական դասեր կը թելադրէ : Դիտեցէ՛ք, տղա՛ք . թէ մայրը իր ձագերը հանելէ յետոյ՝ ինչ գործովալի գուրգուրանքով կը խնամէ զանոնք : Նայեցէ՛ք, անիկա շարունակ կ'երթայ կուգայ և իր կտուցովը կեր կը բերէ իր ձագերուն : Անոնք ալ հրճուագին ճլուրջուժով մինիմիկ գլուխին կը անկեն եւ կերը կը իլնն իրենց մօրը բերնէն : Վերջապէս օր մըն

ալ կը նայիս որ մայրը անսովոր ոգեւորութեան մէջ է, բոյնին շուրջ կը դառնայ, կը թեւաբախէ . և բերնի մէջ կերի խայծ մը բռնած՝ կարծես թէ բոյնէն դուրս կը կանչէ իր ձագերը : Զագուկներն ալ կ'ողեւորուին, նախ՝ բոյնին մէջ կ'սկսին իրենց թեւերը շարժարկել, վերջապէս իրենց մօրը շարժումներէն խրախուսուած, նոյնքան ալ հրապուրուած անոր բերանի խայծէն, բոյնէն դուրս թռչելու իրենց առաջին փորձը կ'ընեն :

Մայր թռչունը այդ օրը կը լրացնէ իր մայրական վսեմ պաշտօնը որովհետև իր ձագերը թռցուց :

Թելադրութիւններ. — Կարդալ այս հատուածը, ուղղագրել նոյնը, բացատրել դժուարին բառերը, եզրակացնել բարոյականը :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

316. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը, ստորագծելով բոլոր գոյականները, յետոյ բերանացի որոշեցէք անոնց պաշտօնները :

317. — Հետեւեալ նախադասութեանց մէջ ստացական ամականներուն ընկերացող անուններուն կցեցէք պէտք եղած դիմորոջ յօդերը .

Իմ եղբայր հարուստ չէ . — Մեր տուն շատ հեռու է . — Իմ դասս իմ դասէ աւելի դժուարին է — Անոնք իրենց ժամանակ ընդունայն կը վաճեն : — Ձեր տեսիլներու մաքրութեան հոգ սարհէ՛ք . — Իր կեանքի մէջ ցաւ կրած չէ — Անոր օգնութեամբ ազատեցանք այս փորձակին . — Մեր ջանքով կասարեցաւ անոնց գործ . — Քու հայր ո՛ր գնաց :

318. — Հետեւեալ նախադասութիւններու մէջ գործածուած դիմորոջ յօդերուն ի՛նչ նշանակութեամբ (ցուցակա՛ն, ստացական թէ անձնական) գործածուած ըլլալը որոշեցէ՛ք բերանացի

Մարդս ամէն բանէ շուտով կը ձանձրանայ . — Նուաստ շինեցի այս գործիք . — Աշխարհիս վրայ կասարեալ հակացութիւն չկայ — Անկէ տեղ չափոյ ձանցի՛ր . — Ձեզի՛ մանուկներուդ կը վայելէ հնազանդի մեր ծնողիկն . — Ես՝ Գրիգորս կը խոստովանիմ բերութիւնս . — Ստորագրեալս կը հաստատեմ նախապ . — Երկրիս մօտաւորագոյն մարտակը Հրասն է :

319. — Վերի հրահանգին նախադասութեանց լուծումը կատարեցէ՛ք :

ԳՈՍ. — ԱՆՈՒՆԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

385. — Անունին իբրև վերադիր կամ լրացուցիչ կրնան ծառայել բոլոր անվանները. օրինակ՝

Կարևոր վարդ, ամեն տուն, այդ տղան, ևլն:

376. — Անունին լրացուցիչ կրնայ ըլլալ նաև ուրիշ անուն մը կամ իբրև յատկացուցիչ, կամ իբրև բացառայտիչ, կամ իբրև անվանաբար գործածուած գոյական, կամ իբրև խնդիր. օրինակ՝

Կառքի անիւ, Ներսէս կաթողիկոս, վարդ շրթունք, մէկ օրուան կեանք, չորս ձիով կառք, ևլն:

377. — Դարձեալ անունին լրացուցիչ կրնայ ըլլալ պարագայական խնդիր մը. օրինակ՝

Առանց ջուրի զգրելը, դեպի մահ վազք, շերան քակ ճամբայ, ևլն:

ԱՆՈՒՆԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ

378. — Անունը լուծելու համար պէտք է որոշել.

1. — Տեսակը, այսինքն յատուկ թէ հասարակ ըլլալը)
2. — Թիւը » եզակի թէ յոգնակի լինելը.
3. — Հոլովը.
4. — Յօդը, եթէ ունի.

5. — Նախադասութեան մէջ ունեցած պաշտօնը, այսինքն՝ տէր բայի, սեռի խնդիր, բնութեան խնդիր, խնդիր, յատկացուցիչ, բացայայտիչ, կոչական, ստորոգելի կամ անվանաբար գործածուած գոյական ըլլալը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

320 — Հետեւեալ գոյականներէն իւրաքանչիւրին քով դրէ՛ր երկերկու որակական անվան վերադիր-լրացուցիչներ.

Հանդես արկած, աղօթք, երաժշտութիւն, գեղեկութիւն, փաստ, հասակ, յոճակ, ուրուական, կիտ, պատահիլ:

Օրինակ. — Փայլուն, շեղ հանդես:

321. — Հետեւեալ գոյականներէն իւրաքանչիւրին քով դրէ՛ր երկերկու յատկացուցիչներ.

Կտուցը, գրանք, յասակը, բեզակիք, ձգողութիւնը, կատար, շրջանը, յարդարակը, շեշտը, ցոյժը, ներդաշնակութիւն:

Օրինակ. — Արագիլին, բազիկ կտուցը:

322. — Հետագայ գոյականներուն քով դրէ՛ր պատշաճ բացայայտիչներ.

Ս. Սահակ, Հովերոս, Իրոկրաս, Ս Սեպիանոս, Գարուեան, Երուսաղեմ, Արեւաս, Վարդան, Լուսինը, Ժանախար:

Օրինակ. — Ս. Սահակ, Աստուածաշունչի բարգանակիչ:

323. — Հետագայ նախադասութիւններուն մէջ ստորագծեցէ՛ր այն բառերը որոնք գոյականի իբրև խնդիր լրացուցիչ ծառայած են.

Շիւքանգին տեսակ մը կայիկ է — Օրեկի հակառակ ընթացքը կը պատճառի. — Եղբայրս շիշ մը գարեջուր խմեց — Մէկ շարքառան աշխատութիւն կը բարե այդ գործին. — Չարիքի դիմ բարիքը վեհանձն մարդոց գործ է. — Մենք իբրև նախաճաշ կարով սուրճ կը խմենք. — Հօրեղբայրս արծաթ գլուխով գաւազան մը ունի — Ընկերութեան հետ մենիկ կեանքը ախորժկի չէ:

324. — Վերի հրահանգին լուծուածը կատարեցէ՛ր գրաւորապէս.

325. — Հետագայ անվան-գոյականներով մէյմէկ նախադասութիւն կազմեցէ՛ր օրինակին պէս.

Օձապտոյ ճամբայ, կարիչ մը ջուր, հարիւր սարուան շրջան, խեղի վեր երեւոյթ, գոյութեան պայտար, Բոս անապատ, ոսկի երազ, բալխիւրով ճամբորդութիւն:

Օրինակ. — Օձապտոյ ճամբաների անցնելով ճամբորդեցիմք:

ԴԱՍ. — ԱԾԱԿԱՆՆԵՐՈՒՆ ՊԱՇՏՕՆՆ ՈՒ ՇԱՐՔԸ.

397. — Որակական ածականները հասարակօրէն նախադասութեան մէջ կամ անունի մը լրացուցիչն են կամ էական բային ստորոգելին. օրինակ՝

Կարմիր կեռաս. կեռասը կարմիր է:

380. — Որակական ածականը երբոր գոյականի մը լրացուցիչն է, կը կոչուի վերադիր:

381. — Բոլոր ածականները ընդհանրապէս գոյականէն առաջ կը դրուին. իսկ երբ գոյական մը մէկէ աւելի ածականներ ունի, ցուցականը՝ անորոշէն, անորոշը՝ թուականէն՝ և թուականը՝ որակականէն առաջ կը դրուի ընդհանրապէս. օրինակ՝

Այդ երկու ընդարձակ տուները, միւս երեք ձիերը, ևն:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

326. Հետեւեալ նախադասութիւններուն մէջ ածական վերադիրները՝ մէկ զիծով, ածական ստորոգելիները՝ երկու զիծով ստորագծեցէ՛ք.

Թշնամիին ներքը վսեմագոյն առաջինուրիւնն է. — Գետինը ծածկուեցաւ նեփնեմակ ձիւնով — Կապարը ծանր է, բայց ոսկին աւելի ծանր է — Այս հորը նուազ խորունկ է քան մերինը. — Երկաթը ամեհեհեհ օգտակար մեծադն է — Մարդիկ ա՛յնչպիսի ստոյգ միտք կ'ունենան՝ որչափ ստոյգ մարմին — Ամենամահր հակները կը գննուին մանրացոյցով. — Գերագոյն վայելիչ կրնայ ճաշակուիչ ուրիշին բարիք ընելով. — Ովկիանոսներու խորագոյն անդունդներուն մէջ աչ կենդանիներ կ'ապրին — Կանանց մարգերուն մէջ երիներանգ ծաղիկներ կը պսպրային. — Մեր պարտեզը աւելի պտուղէն է քան մերինը, բայց Յակոբինը այնքան պտուղէն չէ. — Արեւին Էն մօտ մորտակն է Փայտածուռն:

327. — Հետեւեալ ածականները նախ իրրեւ ստորոգելի, յետոյ

իրրեւ վերադիր գործածելով երկրկու նախադասութիւն կազմեցէ՛ք.

Հեղուկ, քաղցրահամ, գորշ, կասադի, երկակենցաղ:

Օրինակ. — Չուրը հեղուկ է. — Հեղուկ մարմինները աւելի խիտ են քան կազախները:

328. — Հետեւեալ ածականները նշանակուած անուններուն քով դրէ՛ք պէտք եղած քերականական շարքով

Միւս, մերկ, այն, երեք տունք. — Ծոյլ միւսնոյն, երկու, այն, հզում. — Օգտակար, որեւէ, հինգ, զիւր. — Անպիտան, քանի մը, սա, մարդիկ. — Մոլոր, այդ. համար. — Եօրը, այս, սուրբ խաւուրդներ. — Գեղեցիկ, զար, ուրիշ ծաղիկներ. — Երկու, սքանչելի, սա, կտուր:

Օրինակ. — Այն միւս երեք մերկ տունք:

329. — Օրինակեցէ՛ք հետագայ ոտանաւորը, ստորագծելով ածականները.

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Ո՛ՐԹԸ ԵՒ ԿՆՁՆԻՆ

— «Աւա՛ղ խեչակս իմ կտորեցաւ մերիկէն,

«Տա՛մ արեւին կայծերը զիս կը մերկեն»:

Կ'ըսէր որթ մը գետինն ինկած յուսանաս,

Ու կը թափէր արցունք շատ:

Հոն կ'ընձնի մը կը բարձրանար յաղթ ու սեգ,

Որ յուզուելով արցունքներէն որթին հեփ,

Անոր վըրայ ձրգեց թեւերն իր գրած.

Եւ մրմնջեց ձայնով ցած.

— «Եկ'ուր, ըլլամ քեզի նեղուկ, ապ սէն,

«Պատշապարեմ քեզ խիստ տաքէն ու հովէն.

«Անքե՛ր, ամուլ և անօգուտ եմ մի ծառ.

Գի՛ք ըլլամ քեզի օգտակար»:

ԹԻՆՍՊԻՐՈՒՄԻՆ — Գոց արտասանել այս ոտանաւոր առակը, արծակի վերածել զայն՝ գործածելով շեղագիր բառերուն հոմանիշները, բացատրել բարոյականը:

ԴԱՍ. — ԱԾԱԿԱՆՆ ԻՐԻՇԻ ԳՈՅԱԿԱՆ

382. — Բոլոր անականները կրնան առանձին գոյականաբար գործածուիլ երբոր կարելի ըլլայ անականին ընկերացող գոյականը զեղչել առաջուց յիշուած կամ զօրութեամբ իմացուելիք անուն մը ըլլալուն համար. օրինակ՝

Չոր փայտին հետ քացն ալ կ'այրի, փոխանակ ըսելու՝ թաց փայտն ալ կ'այրի:

383. — Գոյականաբար գործածուած անականները գոյականի յատկութիւն կ'ստանան և զեղչուած կամ զօրութեամբ իմացուած գոյականին տեղ իրենք կը հոլովուին և յօդ կ'առնեն. օրինակ՝

Բարի ընկերներու ձօնեցէ՛ք. չարերէն հեռացէ՛ք:

384. — Որակական և թուական անականները երբ գոյականաբար գործածուին, հոլովումի ընդհանուր կանոնին համեմատ կը հոլովուին ընդհանրապէս:

385. — Երկու թուականը երբոր յօդ առնէ կամ հոլովուի, ք մը կ'աւելցուի ծայրը. օրինակ՝

Երկու քր, երկու քին, երկու քէն, և չն:

386. — Եօրը, ինը, տասը թուականները երբ հոլովուին, իրենց ծայրերու ը գիրը նի կը փոխուի. օրինակ՝ եօթնէն, տասնէն. իննով, և չն:

Դարձեալ այդ ըբեր յօդի տեղ կը բռնեն և իրենց անմիջական կերպով յամորդող ձայնաւորէ մը առաջ նի կը փոխուին. օրինակ՝

Եօթն ալ, տասն է. ինն իսկ, և չն:

387. — Գոյականաբար գործածուած որակական և թուական անականները կը կոչուին անական անուն:

388. — Ցուցական և անորոշ անականները երբոր առանց գոյականի առանձին գործածուին, դերանունի կը փոխուին:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

330. — Հետեւեալ նախադասութիւններուն մէջ գոյականաբար գործածուած անական անունները որոշելով ստորագծեցէք.

Աշխարհի մէջ բշուառ մարդիկ երանիկներէն աւելի են. — Մովսէսը մէջ խոշոր ձուկերը կը կլլեն փոքերը. — Առաջին դասարանին մէջ տասը տղաք կան, երկրորդին մէջ՝ ութ — Մենք սովորական կառայաւարով գնացիմք, անոնք ձեպընթացով պիտի գան. — Արարիւն աղօթքը ազդեցիկ կ'ըլլայ. — Մեկ կայ որ հագար կ'արժէ, հագար կայ որ մեկ չ'արժէր. — Միևնչ որ հասար բարակնայ, բարակին հոգին կ'ելի. — Չմեյիկն կորուսեցաւ. նոր մը պիտի գնեմ. — Գեղեցիկն պաշտուէր քանկան զգացում մըն է — Նուշին անուշը կ'առնուի, իսկ շեղիէն խոշ կը հանեն. — Համեյի է շեռներուն եւ դաշտերուն ակնապարտ կանանցը. — Շուաք մարդիկ մեկի տեղ չորս կը ծախեն:

331. — Վերի հրահանգին գոյականաբար գործածուած անականներուն զեղչեալ կամ զօրութեամբ իմացուած գոյականները բերանացի բւէ՛ք.

332 — Հետագայ նախադասութիւններուն մէջ շեղագիր գոյականները զեղչելով՝ անոնց ընկերացող անականները գոյականի վերածեցէ՛ք

Պզտիկ մեղմուր մեծ մեղմուր կ'առաջնորդեն. — Չարաւոր կեանքն իր փախուկ կեանքէն աւելի առողջապահիկ է. — Չորաւոր կեանքն ինը հոգիին իր վիճակէն գոն յէ. — Մեր եկեղեցին իր գոյութիւնը կը պարտի իր հայրապետներուն, այդ երանելի անձերուն. — Մոլորակներու շարքին մէջ երկիրը երրորդ մոլորակն է. — Չարուհի ինը իններուներ, եօրը հասար ընկերներուն տուաւ, երկու հասն ալ ինք կերաւ:

Օրինակ. — Պզտիկ մեղմուր մեծերու կ'առաջնորդեն:

333 — Հոլովեցէ՛ք հետեւեալ անականները.

Չոր, քերտ, ծոյ, երկոս, կորովի, ճշմարիտ, բարի, մեկ, երկուս, հինգ, եօրը, տասը, ինը, առաջին, չորրորդ, հարիւրերորդ:

ԴԱՍ. — ԱԾԱԿԱՆՆ ԻՐԻԵԻ ՄԱԿԲԱՅ

389. — Կան կարգ մը բառեր որոնք բնութեամբ թէ՛ ածական են թէ՛ մակբայ, ինչպէս են շատ, քիչ, հերիք, բաւական, խիստ, սաստիկ, շարաւար, գեշ, աղէկ, շուտ, ևն :

390. — Բոլոր որակական ածականները կրնան բայի հետ ալ գործածուիլ իբրև լրացուցիչ բայի և այն ատեն որակական մակբայ կ'ըլլան. օրինակ՝

Այս ծաղիկը անուշ կը հոտի, ևն :

391. — Ասանկ, աղանկ, անանկ, այսչափ, այդչափ, այնչափ, այսքան, այդքան, այնքան, որքան, ինչքան, որչափ, նոյնչափ, նոյնքան անորոշ ածականները՝ առանձին և մը անորոշ ածականը՝ ուրիշ մակբայներու հետ միանալով կրնան մակբայաբար գործածուիլ. օրինակ՝

Ասանկ կը վայելէ քեզի. ես այնքան յոգնեցայ. քիչ մը կեցիր, ևն :

392. — Որակական ածականներէն մէկ քանիները գործիական հոլովի ձեւով ալ կը գործածուին իբրև մակբայ. օրինակ՝

Շուտով շտապով, մեղմով, ևն :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՏԵՐԵԻԱԹԱՓԸ

Աշունի վերջին՝ երբոր առաջին եղեամբ կ'իյնայ, այգիներու և պարտէզներու վառ դալարագեղութիւնը կ'սկօծի նուազիլ տոգունիլ : Տերեւներու ակնապարտ կանանցը կ'այլափոխի և այս առգամ հաւասարած կանանչութեան կը յաջորդէ զանազանակ երփներանգութիւն մը : Յուրտ եղեամբ տերեւներուն կեանքը կը ծծէ, բայց միւս կողմէ զանոնք կը ներկէ կարմիրով, կապոյտով, դեղինով, և ուրիշ գոյներով, ախտի մը պէս՝ որ հիւանդին դէմքը կը գունաւորէ վաղակցիկ երանգներով : Երբոր աշնանային

հովը սասկաշունչ կը փչէ, մահաւերձ տերեւները ընդոս կը լսուին իրենց ճիւղերէն և օդին մէջ խօշ պար մը կը դառնան, երփներանգ իրթեռնիկներու թոյցուն երամի մը պտորանքը տալով : Յետոյ գետին կ'իյնան և հողին վրայ հաւասփիւռ կը փռուին գունագեղ օթոցի մը պէս. որ սակայն շուտափոյր կ'աւրուի յաճախող անձրեւներու քացին տակ :

Այ հեռացած են անառնային արեւոտ օրերն ու քափերը, և մօտեցած է ձմեռը իր ցուրտով ու սառով. ձիւնով ու բուքով :

Թեյաղբուրիւններ. — Կարդալ այս հատուածը, բացատրել գծուարին բառերը, ուղղագրել նոյնը :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

334 — Օրինակեցէք վերի հատուածը եւ պարունակած շեղազիր ածականներուն ածականաբար, գոյականաբար, կամ մակբայաբար գործածուած ըլլալը որոշեցէք բերանացի :

335. — Հետեւեալ նախադասութիւններուն պարունակած որակական ածականները՝ մէկ գիծով, որակական մակբայները՝ երկու գիծով ստորագծեցէք :

Չապկո մախր ձեռքեր ունի — Ձեռքերդ մախր պահե. — Էշը քանդաղ կենդանի մըն է — Կոխան արեղի դանդաղ կը ֆայէ. — Արեւն օրուս յետը կը մտածէր, մինչ վահան ուրախ գուար կ'երգէր. — Ջուար մարդիկ առողջ եւ երջանիկ կ'ըլլան. — Տխուր խորհուրդները վանեցէ՛ք մեր միտքէն. — Ձեր հրաւերը սիրայօժար կ'ընդունիմ. — Իմ սիրայօժար հաւանութիւնս կուտամ ձեզի. — Ինչո՞ւ շուտ շուտ կը ֆայէք. — Այսպիսի շուտ ընթացով հիմա պիտի յոգնիմք մնակ. — Մեղմով համոզեցէ՛ք զինքը որ շուտով գայ :

336 — Հետեւեալ ածականները մակբայաբար գործածեցէք մէյ մէկ նախադասութեան մէջ.

Բաւական, խիստ, աղէկ, շատ, յարաւար, բշտառ, շուտափոյր, քիչ քիչ :

Օրինակ — Բաւական աշխատեցանք :

ԴԱՍ.— ԱՄԱԿԱՆԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

393.— Որակական ածականները կրնան ունենալ երեք տեսակ լրացուցիչներ .

1.— Գոյական կամ դերանուն խնդիրներ . օրինակ՝ Վարձատրութեան արժանի, սիրտով ազնիւ, ձեզմէ բարձր, չորս ոսք երկար :

2.— Պարզայական խնդիրներ . օրինակ՝ Մեղրեկն աւելի անուշ, արեւի պէս պայծառ, և չն :

3.— Մակրայներ . օրինակ՝ շատ հարուստ, անհունօրեկն մեծ, ինչ մը գո արթ, աւելի մեծ, ևն :

ԱՄԱԿԱՆԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ

394.— Ածականը լուծելու համար պէտք է որոշել .

1.— Տեսակը, այսինքն՝ որակական թուական, ցուցական կամ անորոշ լինելը :

2.— Ո՞ր գոյականին վերաբերիլը :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

337.— Հետեւեալ նախադասութեանց մէջ ցուցական եւ անորոշ ածականները՝ մէկ, ցուցական եւ անորոշ դերանունները՝ երկու գիծով ստորագծեցէք .

Այս ճամբան մօտ է, ասկէ գնացիք . — Այսինչ մարդը այնինչին հարստութիւնը չունի . — Այդ յրագիրը կարգացի, ուրիշ մը կ'ուզեմ . — Այդ տունը միւսեկն օդաւեհ է ասկէ եղելով միւս տունը պիտի փոխադրուիմք . — Ամէն մարդ իր վիշտն ունի, ամէնքն ալ իրենց խաչը պիտի տանին :

338.— Հետագայ նախադասութեանց մէջ բուն անորոշ ածականները որոշեցէք մակրայաբար գործածուածներէն .

Ասանկ մարդ տեսած չէի . — Ընկերիդ հետ ասանկ մի՛ վարուիր . — Բիչ մը կերակուր կեր . — Ես ալ նոյնչափ աշխատեցայ . — Ո՛րչափ մարդիկ՝ նոյնչափ կարծիք կան . — Անանկ մը պոռաց որ շատ մը մարդիկ վազեցին եկան . — Ո՞րքան դրամ ունիս . — Ո՞րքան պիտի փափաքեի որ ինչ մը համբերեիք :

339.— Հետեւեալ նախադասութիւններու պարունակած որակական ածականներուն լրացուցիչները ստորագծեցէք . յետոյ բերանացի որոշեցէք ք անոնց տեսակը (գոյական կամ դերանուն, մակրայ կամ պարզայական խնդիր լինելը) .

Ընկերական կեանքի գուրկ մարդիկ վայրենութեան կը մատնուին . — Թուրքիա հանկերով ճոխ հողեր կը պարունակէ . — Մանուկները պաշտպանութեան կտօտ հակներ են . — Առիւծին չափ հզօր կենդանի չկայ — Էյֆրէտեան աշտարակը 300 մետր բարձր է . — Մեր ուսուցիչն իր միւշիկն հմուտ է . — Վարդը բեհեզի նման փափուկ քերքեր ունի . — Աստիճակ բոլորովին նոր շրջագետս մը ունի . — Իր դասերուն ուշադիր տղան առաջ կ'երթայ . — Հրանտ կարի համեստ տղայ մըն է . — Երկարը աւելի կարծր է քան պիլիմը :

340.— Հետեւեալ նախադասութիւններու շեղագիր ածականներուն յարմար լրացուցիչներ աւելցուցէք հարցումներուն համաձայն .

Մեր պարեկին առագանը (իւլմով) լիցուն է . — Վահրամ (իւլման) հարուստ հօրեղբայր մը ունի . — Այս գառագանը միւսեկն (խանի) մաս կարէ է . — (Ի՞նչ բանի) արժանի տղան կը գովուի . — Անկա (իւլմի՞ պէս) սպիտակ պատմուճակ մը հագած էր . — Շունը (միւլմե ե՞րբ) հաստատիւմ է իր տիրոջ . — Այս տղան (իւլմե ի՞նչ) խեղկատակ է . — Գրագոր (ի՞նչ բանի) բաւփուր գուշու մը ունի . — (Ինչպէ՞ս) զարդարուն տղան մը յարգարեցիմք :

Օրինակ . — Մեր պարեկին առագանը ջուրով լցուն է :

341.— Հետեւեալ նախադասութիւններուն ածականները՝ ածական անունի վերածեցէք օրինակին պէս .

Բարձրագոյն շեղը Հիմալայա լեռն է . — Ամենահզօր կենդանիկն առիւծն է . — Հիւանդոտ պտուղը կանուխ կը հասնի — Անուշ տխրաբար . — Լեցուն հասկը կը խոնարհի . — Յաւակնոտ մարդիկ զգուշի են . — Շեքարը կ'է օգտակար որդն է :

Օրինակ . — Լեռներուն բարձրագոյնը Հիմալայա լեռնն է :

342.— Հետեւեալ նախադասութիւններուն շեղագիր ածական-

ները մակրայի վերածեցէք նախադասութիւնը շրջելով, օրինակին հետեւողութեամբ :

Սասիկ հով փյեց — Անուօ վարդը կը բուրէր. — Աւ-
խոյժ մշակները կ'աշխատէին. — Դիւրին յայտոյթիւն լըլար. —
Քարձարաբիչ արծիւը սաւառնեցաւ օդին մէջ. — Սրբերաց ձի-
երը արշաւեցին. — Կառնաբաւ ձմեռ եկաւ. — Դեռասի աղչիկը
ստրածամ սխուր մահով մեռաւ :

Օրինակ. — Հոյն սասիկ փյեց :

343 — Հետագայ լրացեալ ածականներով մէյ մէկ նախադա-
սութիւն կազմեցէք :

Հանձարով բեղուն, օգնութեան կատօս, համեմատապէս բարձր,
մեծապէս օգտակար, շատ ներշնչեալ, ոսկիեւն նուազ ծանր, ամբող-
ջովին ոսկեգօծ, զերդ հրեշտակ անմեղ, խաղի մէջ ճարպիկ :

Օրինակ. — Հանձարով բեղուն միօրեւ հազուագիւտ են :

344. — Լուծեցէք 339րդ հրահանգին նախադասութիւնները :

ԱՐՏԱՍՆՈՒԹԻՒՆ. — ՀԵՂԱՆՈՒՆ ՈՒ ՎՏԱԿԸ

Վայրագ հեղեղ մը իր արագ
Արշաւանքին մէջ շարունակ
կը նախատէր վտակ մը հեղ
Որ կ'ոռոզէր հօն մի պարտէզ :
— «Բահ հպարտացի՛ր որքան որ կրնաս,
Ըսաւ հեղեղին վրտակն անվընաս,
«Ես չեմ ցանկար այն փառքին ահասփիւռ
«Ձոր կը վայելնս մը սաներովդ բլբլբ :
«Դուն կը հռչակուիս այն աւերներով
«Ձոր կը գործես յար,
«Իսկ ես՝ իմ սփռած բարիքներովըս
«Անթիւ անհամար» :

Թելադրութիւն. — Գոց արտասանել այս ոտանաւորը, ար-
ձակ պատմել նիւթը, բացառել բարոյականը :

**Դ.Ս.Ս. — ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՊԱՇՏՕՆՆ ՈՒ
ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ**

350. — Դերանունները խօսքին մէջ կը կատարեն
գրեթէ այն բոլոր պաշտօնները զոր անունները կը կա-
տարեն. հետեւաբար կրնան ըլլալ տէր բայի, խնդիր,
յատկացուցիչ, սեռի խնդիր, բնութեան խնդիր, բացա-
յայտեալ և նոյն իսկ ստորագելի. օրինակ՝

Ան զիս տեսաւ ուրիշին քով. մեր տունը այս է.
ան ուրիշ է. մենք արեւելքցիներս հիւրասէր ենք. սիրե-
ցէ՛ք զիրար, և չն :

351. — Անձնական դերանունները բայերու հետ իբ-
րեւ տէր բայի գործածուած ատեն՝ ընդհանրապէս յայտ-
նի չեն գրուիր, բացի երկու պարագաներէ :

1. — Երբ բայերուն դէմքը փոխուի. օրինակ՝ Ես
աշխատեցայ, դուն վայելեցիր :

2. — Երբ անձը շեշտով ուղուի. օրինակ՝ Ես էի
քեզ ծեծողը, դո՛ւք էք մեղաւորը, ի՛նք փակեց դուռը, ևն :

352. — Յարաբերական դերանունը երեք դէմքերու
տեղ ալ կրնայ գործածուիլ. օրինակ՝

Ես որ քեզ կը ճանչնայի, դուն որ զիս կը տեսնես,
ան որ մեզի խօսեցաւ, և չն :

353. — Յարաբերական դերանունը իր յարաբերա-
ւին թիւովը կը գործածուի սովորաբար. բայց երբեմն յա-
րաբերականին եզակի ուղղական և հայցական հոլովները
յոգնակի յարաբերեալներու տեղ ալ կրնան գործածուիլ.
Օրինակ՝

Անոնք որ կը համբերեն իսպառ, կ'ապրին :
Ես չեմ այն մարդերէն զոր դուք պիտի խաբէիք :

354. — Անորոշ դերանուններու մեծ մասը միայն ե-
զակի կը գործածուի, իսկ ամենը, արեւելք, բոլորը, մեկ
խանիս յոգնակի բայ կ'ուղեն. օրինակ՝

Բոլորն ալ տեսան դէպքը, ամէնն ալ գիտեն, մէկ քանին չգիտցան իրենց դասերը:

355. — Դերանուններէն միայն անորոշները կրնան ունենալ հոլովեալ գոյական կամ դերանուն խնդիրներ. օրինակ՝

Այս տուներէն իւրաքանչիւրը իր տէրն ունի:

Անոնցմէ ոմանք շատ վախցան:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՂՋԻԿԸ

Վարդուհի հազիւ տասնընինգ տարեկան էր երբոր հայրը մեռաւ և զինք որբ ու անօգնական թողուց ցաւազար մօրը և կրտսեր եղբօրը հետ: Որովհետեւ աղքատիկ էին և ուրիշէ մը օգնութիւն գտնելու յոյսն ալ չունէին, Վարդուհի մտածեց թէ իրեն կը պատկանէր այլևս ընտանիքին ապրուստի հոգը: Վարդուհի ազնիւ սիրտ մը կը կրէր աննկուն կամքի մը հետ: Իրեն տեղ ուրիշ մը պիտի վհատէր, պիտի լար, ողբար և թերեւս մուրացկանութեան պիտի դիմէր այս տեսակ պարագայի մը մէջ: Բայց ան չյուսահատեցաւ և անմիջապէս գործի ձեռնարկեց: Գիշեր ցորեկ կ'աշխատէր, կար կը կարէր, չապիկ կ'ուլայէր և դրամ կը շահէր որով կը հոգար տան պէտքերը: Նոյն իսկ իր պղտիկ եղբօր կրթութիւնն ալ անտես չըրաւ և զանի դպրոց կը զրկէ, հայթայթելով անոր գրական պէտքերը: Վարդուհի դեռ ասկէ աւելին ալ պիտի ընէր եթէ կարող ըլլար:

Թեկադուրիւն.— Կարողաւ եւ ուղղագրել այս հատուածը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

345. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը ստորագծելով բոլոր գերանունները:

346.— Հետեւեալ նախադասութիւններուն պարունակած դերանունները եւ անոնց պաշտօնները որոշեցէ՛ք.

Ով որ ուրիշները կը յարգէ, ինք ալ ուրիշներէն կը յարգուի. — Մեր ուսուցիչը սա՛ կ, ձեր ուսուցիչն ո՛վ կ. — Բացի Տեղուկ՝ մեկը չկայ որ իր դասը չգիտայ. — Եղբօս գիտիլ այդ չէ, միւսն է. — Անոնք մանուկները պէտք ունին քօսակֆի. — Որոնց որ շատ տեսած է անոնցմէ շատ պիտի պահանջուի — Դո՛ւն, Տիգրան, դասը չգիտցար. — Ձեզմէ իւրաքանչիւրը մէկ մեկ մատը պիտի ըլլայ, տղա՛ք. ցանցե՛ք որ ինքզինքն իր մատը անունիմ արծակի ընկէ, ձեր ծնողքը ձեզ մով հպարտ պիտի ըլլան. — Յիսուս՝ ինք տուաւ մեզի խնամարհութեան օրինակը:

347.— Յետագայ նախադասութիւններուն պարունակած դերանուններէն որոնք որ կրնան զեղջուիլ, զեղջեցէ՛ք.

Ես դասս սերեցի, ես հիմա պտոյտի պիտի ելլեմ. — Դուն գնա՛. ես ալ ետեւը կուգամ. — Անոնք ճակնջուս իրենց սխալը, դուք դեռ կը յամառուիք ձեր ինքնին վրայ. — Դուն ես բոլոր չարիքին պատճառը. — Մենք երկէ իրիկուն ինչ մը անուշագեղիկ, մենք ինչ մըն ալ ընթացում ըրինք, յետոյ մենք ելանք պառկեցանք. — Անիկա ծոյլ է, անիկա անհոգ է, բայց անիկ ինչ պակաս ալ դուն ծոյլ ես, դուն անհոգ ես. — Դո՛ւն ես եղբօս բարեկամը, ուրեմն դուն բարի եկար. — Ե՛ս էի քու անկեղծ բարեկամը, դուն ճակնջուս գիւս, դուն հարուեցար ուրիշներէ:

348.— Հետեւեալ նախադասութիւններուն մէջ կէտերուն տեղ դրէ՛ք պէտք եղած յարաբերականը, պատշաճ թիւով եւ հոլովով.

Այդ բոլորները . . . որսացի. — Այն մարդիկը . . . կը վախնանք. — Այն յարմարները . . . կը պարծենանք. — Այն գրամներով . . . շահեցայ. — Այն տղաք . . . կ'աշխատին. — Այն ճակնջուսները . . . կ'ընթացանք. — Բացի այն կենդանիներէն . . . միւրը կ'ունենէ:

349. — Լուծեցէ՛ք վերի 346րդ հրահանգին նախադասութիւնները:

ԴԱՍ. — ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒ ԼՈՒԾՈՒՄԸ

356. — Դերանունը լուծելու համար պէտք է որոշել
 1. — Տեսակը, այսինքն՝ անձնական, յարաբերական և այլն լինելը.
 2. — Դէմքը.
 3. — Թիւը.
 4. — Հոլովը.
 5. — Նախադասութեան մէջ ունեցած պաշտօնը.
 6. — Թէ ի՞նչ անունի տեղ կը բռնէ (եթէ տեղի կայ):

ՀՐԱՀԱՆԿՆԵՐ

350 — Հետագայ նախադասութիւններուն մէջ դերանուններուն իրրեւ լրացուցիչ-ինչիւր ծառայող բառերը որոշելով ստորագծեցէք

Այս գաւազաններէն ո՞րը կ'ուզէի. — Կենդանիներէն մէկ ֆանի երկակենցաղ եմ. — Ձեզմէ ոմանք անարբեր են իրենց պարտականութիւններուն. — Անոնցմէ մէկը պիտի մեկնի գիւղէն եւ միւսները պիտի մնան. — Ուսուցիչը աշակերտներէն խրատակալիս հարցուց դասը. — Ընտանի կենդանիներէն ամէն մէկէն միջակ տեսակ օգուտներ կը ֆաղեն մարդիկ — Այդ անտիկներէն ֆանի՞ն պիտի գնէի. — Անոյշեան գերդաստանէն այնինչը մեռեր է:

351. — Հետեւեալ նախադասութիւնները յարաբերական դերանուններով իրարու կապեցէք, օրինակին պէս.

Հիմա բան մը ըսի, դուք ուշիմ էի, դուք կը հասկնաք զայն.
 — Սերմը հասիկ մըն է, սերմը կը ծառայէ արտադրելու իր բոյսը, այդ բոյսէն առայ եկած է արդէն սերմը. — Ոսկին մոզական հմայել մըն է, ոսկին շնորհիւ բոյսը դուռները կը բացուի. — Ձանձրոյթը հիւանդութիւն մըն է, այդ հիւանդութիւնը շատ վտանգաւոր

է, այդ հիւանդութեան դարմանը աշխատութիւնն է. — Հպարտութիւնը մոլութիւն մըն է, այդ մոլութիւնը անկեան կը քանդէ մտքը, այդ մոլութեան մէջ կ'իյնան զգեսները:

Օրինակ. — Դուք որ ուշիմ էի, կը հասկնաք ինչ որ ըսի:

352. — Լուծեցէ՛ք 350րդ հրահանգի նախադասութիւնները:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԾԱՂԻԿԸ

Մենակեցիկ ու հոգեվար
 Ծաղիկ որ փառքն եղար հովտին,
 Քու բեկորներդ հիւտխաւար
 Երկրի վրայ կը տատանին:

Նոյն գերանդին կը հնձէ մեզ.
 Կը խոնարի՞նք նոյն Աստուծոյն,
 Թերթիկ մը՝ քեզ, հաճոյք մը՝ մեզ
 Կը լըքեն հուսկ տալով ողջոյն:

Վշտաչարչար, մըտացընոր
 Կը հարցընէ մարդ ինքնիրեն.
 Ո՞րն աւելի վաղ անցաւոր,
 Կեանքը մարդուն թէ ծաղիկին:

Թեւադրութիւն. — Գոց արտասանել այս ոտանաւորը, արձակի վերածել զրաւորապէս, բացատրել իմաստը:

ԴԱՍ. — ԲԱՅԻՆ ՀԱՄԱԶԱՅՆՈՒԹԻՒՆԸ ՏԷՐ ԲԱՅԻՆ ՇԵՏ

357. — Նախադասութեան մէջ բայը իր տէր բային հետ կը համաձայնի թիւով և դէմքով, այսինքն՝ տէր բային ինչ թիւ և դէմք որ ունի, բայն ալ նոյն թիւն և դէմքը կ'ունենայ. օրինակ՝

Գուն գրեցիր, մենք գրեցինք, ևլն:

358. — Եթէ տէր բային անձնական դերանունն չէ, այլ գոյական և ստացական, ցուցական կամ անորոշ դերանուն, բայը Գ. դէմքի ձեւով կը գրուի. օրինակ՝

Շոգենաւը մեկնեցաւ. ձերինները եկան. ասիկա յանցանք գործեց. միւսը պատիժը կրեց, ևլն:

359. — Եթէ տէր բային յարաբերական դերանունն է, բայը յարաբերական դէմքը կ'առնէ, օրինակ՝

Գուք որ կերաք, ես որ տոնայ, ևլն:

360. — Եթէ բայը մէկէ աւելի եղակի տէր բայիններ անենայ, յոգնակի կը դրուի. օրինակ՝

Եզ ու ձին ընտանի կենդանիներ են:

361. — Ինչ ինչ պարագաներու մէջ եթէ մէկէ աւելի եղակի ենթականեր իրարու աւելի կամ նուազ հոմանիչ կամ մերձաւոր բառեր ըլլան կամ բայէն վերջ դրուին, բայը կրնայ եղակի մնալ. օրինակ՝

Այսօր անձրեւ ու ձիւն տեղաց. Ա՛լ դադրեցաւ ձիւնն ու փուքը, ևլն:

362. — Եթէ բայը տարբեր դէմքեր ցուցնող մէկէ աւելի տէր բայիններ ունենայ, նախապատիւ դէմքը կ'առնէ: Ա. դէմքը նախապատիւ է երկրորդէն, Բ. ը՛րրորդէն. օրինակ՝

Գուն, Արամը և ես վաղը պիտի մեկնինք:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԵՂՈՒՆ ԵՒ ՃԱՆՃԸ

Մեղուն օր մը իր փեթակին մօտ ձանձ մը տեսաւ: — «Ի՞նչ կ'ընես կոր հոս, ըսաւ անոր բարկացող կերպով մը, կորսուէ՛ սրկէ, աղտո՛տ արարած, որ միայն բզզա՛մ գիտես և աղտեղութիւններու մէջ կը փնտռես կերակուրդ»:

— «Մենք կ'ապրինք ինչպէս որ կրեանք, պատասխան տուաւ ձանձը, աղքատութիւնը մոլութիւնն չէ՛ բայց բարկութիւնը մեծ մոլութիւնն է»:

Թեղադրութիւն. — Գարդալ եւ ուղղազրել վերի հատուածը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

353. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը, ստորագծելով բոլոր բայերը. յետոյ բերանացի որոշեցէ՛ք բայերուն ենթակաները եւ իրարու հետ ունեցած համաձայնութիւնը:

354. — Հետեւեալ բառերը իրեն ենթակայ գործածելով՝ փակագծեալ բայերը անոնց համաձայնեցուցէք թիւով եւ դէմքով.

Օղբ (բացուիչ, անց. կատարեալ). — Գովեցները (արածիչ, անկա. անցեալ). — Մենք որ (ուսանիչ. սահմ. ներկայ). — Փայտն ու ածուխը (այրիչ, սահմ. ներկայ). — Դուն որ (փայտիչ, անկ. ապառնի). — Ուրիշը (գալ. անց. կատարեալ) — Միւսները (մեկնիչ, բաց. ապառնի). Ես ու դուն (գիտնալ, սահմ. ներկայ). — Զայիքը եւ դուք (վարձատրուիչ, անց. կատարեալ). — Ինք ու ես (մնալ, անց. կատարեալ) — Ինք ու իրքը (նուազել, բաց. ապառնի). — Վարդը, շուշանը եւ մեխակը (բուսնիչ սահմ. ներկայ). — Մենք, Հայրը եւ անոնք (նշան, անց. կատարեալ). — Մարդ ու խոս, ծառ ու ծաղիկ (խանրիչ, անց. կատարեալ):

355. — Հետեւեալ խօսքերու բայերուն մէջ եթէ համաձայնութեան սխալներ կան, ուղղեցէ՛ք.

Անպակ ու գիւնը մետադ է. — Դուք ալ, անոնք ալ դեռ շատ տղայամիտ են. — Բոց ու ծուխ կ'ելլէր լեռնէն — Ես ու ընկերս սերեց իր դասը. — Ադէս ու փորձակն չմնացին որ գլուխն չգար. — Լեռ սար ծածկուեցաւ կանաչով, — Ոչխարը մեկ կողմէն, գառնուկը միւս կողմէն կը մայրէ. — Մարդոց մեծ մասը հարսուրտեան կը հետամնայ. — Զորս կողմ պատեց մեզ ու խաւար:

ԴԱՍ.—ՄԻԱԴԵՍ ԵՒ ՏԷՐ ԲԱՅԻՒ ԶՈՒՐԿ ԲԱՅԵՐ

363.—Քանի մը բայեր կան որոնք նախադասութեան մէջ որոշ տէր բայի չեն ունենար և միայն Գ. դէմքի ձևով կը գործածուին: Ասոնք կը կոչուին միադիւ բայեր:

464.—Արդի հայերէնի մէջ բուն միադէմ բայեր են անձրեւել, ձիւնել, փայլասակել, որոտալ, բայց միադէմ բայական ձևեր կը համարուին նաև պիտի ե, հարկ ե, ձեղի ե, կարելի ե, անոք ե, հետիւս ե և ասոնց նման տէր բայիէ զուրկ կարգ մը ձևեր:

365.—Բուն միադէմ բայերէն զատ՝ երբեմն միւս բայերը պատահաբար, իսկ չէզոքէ կազմուած կրաւորակերպ տեսակ մը բայեր ալ միշտ և միայն երրորդ դէմքի ձևով կը գործածուին առանց որոշ տէր բայի: օրինակ՝ Կ'ըսեն թէ ցուրտ պիտի ըլլայ. Այս գետէն չանցնուիր, ևն:

ՍԵՈՒ ԽՆԴԻՐԻ ՎՐԱՅ ԳԻՏԵԼԻՔ

366.—Ներգործական բայերը կը որոշ յատուկ լրացուցիչ մը չունենան, շատ անգամ իբրև չէզոք՝ առանց սեռի խնդիրի կը գործածուին. օրինակ՝

Տղան կը խաղայ. սոխակը երգեց. արեւը կը լուսաւորէ, ևայն:

367.—Մէկ քանի չէզոք բայեր ալ՝ իբրև ներգործական, կրնան բացառաբար սեռի խնդիր առնել իրենց արմատը կամ անոր հետ առնչութիւն ունեցող բառ մը. օրինակ՝

Լաց մը լալ, խորունկ փուն մը քնանալ, ևն:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

356.—Հետեւեալ նախադասութիւններուն մէջ այն բայերը որ միադէմ եւ ենթակայէ զուրկ են, որոշելով ստորագծեալէ ք.

Այս մտն շատ միւսեց. — Կ'ըսեն թէ հիւսնդանց մը պիտի կառուցուի.—Պիտի ե որ յանգաւորը պատժուի — Հիմա փայլասակեց, կ'երեւի պիտի անձրեւէ. — Առանց հովանոցի դուրս չելուիր այս օրին — Կը պատճեն թէ ժամանակին եկեղեցի մը կը գտնուի հոն. — Ձեզի ի՛նչպէս կը բուռի, եթէ անպատեմ, որոշեալ ժամուն կը հասնուի՞ արդեօք.—Մեղի ե, մի՛ յայիս այդ ծաղիկներուն — Իրենց դասն ինչո՞ւ չեն սորվիր, անօք յի՞.— Զուրը կ'եռացնեն մանրեմերը ջնջելու համար. — Այս դուռնէն պիտի մտնուի, միւսէն պիտի ելլուի — Զիտունը բերանը սանձ կը դնեն որպէս զի մարդոց հպասակին. — Հին ասեմը կը կարծիս թէ Արեւը կը դառնայ երկրին շուրջ:

357.—Հետեւեալ նախադասութիւններուն մէջ բերանացի որոշեցէ ք թէ նման բայերը ո՞ւր իբրև ներգործական գործածուած են, ո՞ւր իբրև չէզոք, եւ թէ այդ բայերէն որոնք էապէս ներգործական են, որոնք էապէս չէզոք.

Դպիտները հեշտաւոր մեղեդի մը երգեցին.—Օրհորդը սխալելի կ'երգէ, կը պարէ, կը նուագէ.—Եղբայրս չ քակ նուագեց, մեկի աչքոցս մը պարեցիկիս. — Մարդ եթէ յախազանց ուտէ, կամ խմէ, կը վնասուի — Առտուն թէ իմեցիկիս եւ կարագ կ'ըսեմ — Մարդը օր շունջեցիս.—Հիւանդը հագիւ թէ կը շնչէ. — Այս տղան միշտ կը խօսի. — Վարդապետը ֆարգ խօսեցաւ:

Երախան կուշայ — Արեւիս այսօր արիւն-արցունք շացաւ.— Յուսահատ մարդը բոլոր կեանք մը կ'ապրի.—Մարդիկ յոյսով կ'ապրին.— Հիւանդը պաղ ֆրսիկ մը ֆրսնեցաւ.— Շատերու ոտը կը ֆրսնի.— Անիկա կեանքի բոլոր ցաւերը քառապեցաւ. — Մարդիկ շատ հեղ կը քառապին իրենց թերութիւններուն պատճառաւ:

368.—Վերի 356րդ եւ 357րդ հրահանգի նախադասութիւններէն լուծեցէ ք ուսուցչին ընտրածները:

ԴԱՍ.—ԷԱԿԱՆ ԲԱՅԻ ԵՒ ԱՏՈՐՈՂԵԼԻ ԿՐԱՅ ԳԻՏԵԼԻՔ

368. — Էական բայը առանց ստորոգելիի՝ իբրև չէ-
զոք կը գործածուի երբ գտնուիլ, պատահիլ, գոյանալ
կամ առաջ գալ նշանակէ. օրինակ՝

Նղբայրս տունն է = տունը կը գտնուի.

Մեծ շարժ եղաւ = պատահեցաւ.

Լոյս թո՛ղ ըլլայ = թող՛ գոյանայ.

Յաջողութիւնը ջանքով կ'ըլլայ = առաջ կուգայ :

369. — Էական բայէն զատ ստորոգելի կրնան առնել
նաև ինչ ինչ ներգործական, կրաւորական և չէզոք բա-
յիր. օրինակ՝

Զիս իրեն բարեկամ ըրաւ, Յովհաննէս Մկրտիչ
կարապետ կոչուեցաւ. Այս սղան ապուշ գալ ձաւ :

370. — Ստորոգելին երբ էական, չէզոք և կրաւո-
րական բայի հետ է, տէր բային վրայ հանգամանք մը
կը հաստատէ և անոր կը պատկանի. իսկ երբ ներգոր-
ծական բայի հետ է, սեռի խնդիրին վրայ հանգամանք
մը կը հաստատէ և անոր կը պատկանի :

371. — Այն բառը որուն վրայ ստորոգելին հանգա-
մանք մը կը հաստատէ, կը կոչուի *ստորոգեալ* :

ԸՆԹԵՐՅՈՒՄ.—ՀԱՆՔԱՆՔԻ ՈՅԺԸ

Բականինի, Իտալացի նշանաւոր ջութակահարը, իր
արուեստակիցներուն նախանձը կը գրգռէր : Օր մը որ
պիտի նուագէր հանրային խմբումի մը մէջ, այդ ար-
ուեստակիցներուն ամէնէն չարանախանձը անուանի վար-
պետին ջութակին երևք թիկերը գաղտնապէս կարեց :
Բականինի երբոր նուագելու պիտի սկսէր, նշմարեց պա-
տահածը, բայց առանց երբեք տատամսելու, նուագեց իր

սովորական ձարտարութեամբ և բոլոր ունկնդիրներուն
բուռն ու որոտընդոտ ծափերուն արժանացաւ : Երբոր
Բականինի վերջացուց նուագը, չարանախանձ արուես-
տակիցը ապշահար մտեցաւ անոր և նշմարեց թէ միայն
մէկ թիկ վրայ նուագած էր :

Նշմարիտ հանձարը աստուածային ոյժ մըն է որ իր
գերագոյն զօրութիւնով կը յաղթէ ամէն խոչընդոտներու :

Թեղադուրբութեան.— Կարդալ այս հատուածը, ուղղազրեւ
նոյնը, պատմել նիւթը, բացատրել դժուարին բառերը :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

359. Յետագայ նախադասութիւններուն մէջ էական բայերն
ուր որ իբրև չէզոք գործածուած են, որոշելով ստորագծեցէք.

Ասուած ամենուրեք է. — Հպարտ մի՛ ըլլա՛մ, խնամի եղիք. —
Վաղն առտու պատարագ պիտի ըլլայ. — Մեծ հրդեհ եղաւ եւ շատ տու-
ններ հուրի մարակ եղան — Մարտոց մէջ խաղաղութիւն բո՛ղ ըլլայ. —
Առանց պատճառի արդիւնք չըլլար. — Ամէն անգամ որ սով ըլլայ, շատ
մարդիկ սովամահ կ'ըլլան. — Ծիծեռնակն ու արագիլը գաղթական
բոյուններ են :

360. — Հետեւեալ նախադասութիւններու մէջ ստորոգելիները՝
մէկ զիծով, ստորոգեալները՝ երկու զիծով ստորագծեցէք :

Անկկա մեր դպրոցին տեսուչ կարգուեցաւ. — Մենք մեզ անկեղծ
բարեկամ կը ճանչնայինք — Ասով եղբորս ընկերներն են. — Այս գործը
ինձի դժուարին կը թուի. — Ինչո՛ւ զիս ընկեր յես ընտրեց. — Այդ
տարտիկ քիչ յանգամ պիտի սեպուի. — Օտ գիտիք ինձմէկ անոտ ըն-
դունէք. — Այս պատկերը մեզի յիշատակ մնաց. — Յակոբ ու Եսաւ Իսա-
հակի որդիներն են. — Արձանագործը այս յարը արձան շինեց. — Զա-
նով մեր բշխակները կարծեցինք. — Էդիսքան, Մարգարի, Բիւրի մեծ
գիտուններ են. — Զիս աշակերտ նշանակեց — Այս տեսչը վարդ կը հո-
տի. — Զանով այն տեղ պահակ կեցուցին. — Յիսուս օծեալ կոչուեցաւ :

ԴԱՍ.—ԴԵՐԲԱՅՆԵՐ ԵՒ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ

371.—Դերբայ կը կոչուին բայերուն աներեւոյթի և ընդունելութեան ձևերը երբ խօսքին մէջ գոյականաբար կամ ածականաբար գործածուին:

372.—Աներեւոյթ դերբայը գոյականաբար միայն կը գործածուի և իրր այն՝ թէ՛ յօդ կ'առնէ և թէ՛ կը հօլովուի. օրինակ՝

Շատ ապրիլը ժուժկալ ըլլալէն կախում ունի:

373.—Երեք լծորդութիւններու բայերուն աներեւոյթ դերբայները հետեւեալ կերպով կը հօլովուին.

Ո. Հ.	Գրել	Խօսիլ	Կարդալ
Ս. Տ.	Գրելու	Խօսելու	Կարդալու
Բ.	Գրելէ	Խօսելէ	Կարդալէ
Գ.	Գրելով	Խօսելով	Կարդալով

Ասոնց յոգնակիները շատ քիչ անգամ կը գործածուին:

374.—Ներկայ դերբայը, ինչպէս նաև անցեալ և ապառնի դերբայներուն միայն ած, ի՛ք վերջաւորող ձևերը կը գործածուին թէ՛ ածականաբար գոյականի մը հետ, թէ՛ առանձին գոյականաբար. օրինակ՝

Իբրեւ ածական.—Վազող ձին, կասողս շունը, գրելիք նամակս:

Իբրեւ գոյական.—Վազողը կը հասնի, կասողս ձեզ զգուշացիր, գրելի՛ս գիտեմ են:

375.—Ներկայ, անցեալ և ապառնի դերբայները գոյականաբար գործածուած ատեն թէ՛ յօդ կ'առնեն, թէ՛ կը հօլովուին հետեւեալ կերպով.

Եզակի

Ո. Հ.	Գրողը	Խօսածը	Կարդալիքը
Ս. Տ.	Գրողին	Խօսածին	Կարդալիքին
Բ.	Գրողէն	Խօսածէն	Կարդալիքէն
Գ.	Գրողով	Խօսածով	Կարդալիքով

Յոգնակի

Ո. Հ.	Գրողներ	Խօսածները	Կարդալիքները
-------	---------	-----------	--------------

- Ս. Տ. Գրողներուն Խօսածներուն Կարդալիքներուն
- Բ. Գրողներէն Խօսածներէն Կարդալիքներէն
- Գ. Գրողներով Խօսածներով Կարդալիքներով

ՀՐԱ ՀԱՆԳԻՆԵՐ

361.—Հետեւեալ նախադասութիւններուն պարունակած ածական դերբայները՝ մէկ զիծով, գոյական դերբայները՝ երկու զիծով ստորագծեցէք.

Բարիք գործելուն մէջ մեծ գոհունակութիւն կայ. — Եփած ապուրիկ չուր լին խառներ. — Մարդ իր կերածին խմածին մատուրեան ուշադիր ըլլալով շատ հիւանդութիւններէ զերծ կը մնայ. — Փորձուածը կրկին փորձել յիմարութիւն է. — Գլորող ֆարս հիմ չի բռներ. — Ինկողը կանգնեցնել, տառապողին օգնել ընկերային պատեփել եւ. — Մարդ իր ըսելիք խօսքը կըռելի վերջ պատեփ գրուցել. — Խօսիլն արծաթ է, լռելը ոսկի. — Փշրածը դգալիդ կուգայ. — Ուրիշին համար հոր փորոլը ինք մէջը կ'իյնայ. — Վայելուած հանդիսը վայելուելիքին հրապոյրը լուեմար. — Կանեմարը կարեմայ է. — Յաջողութիւնը սպասելով չի գար:

362.—Հետեւեալ նախադասութիւններուն մէջ շեղագիր գոյականները զեղչելով՝ անոնց ընկերացող ածական դերբայները գոյական դերբայի վերածեցէք.

Գործ կայ, գործող մարդ չկայ. — Անցած տառապանքը կը մոռցուի — Կերած հացէդ բաժին հանկ աղխաներուն. — Պարտիկ երկրպագել միշտ Տիեզերքն ասելովու Սասունայ. — Ըսած խօսքիդ նշանակութիւնը կը հասկնաս — Ես կարդացած գիրքս հասկող մարդ եմ. — Մարդ ամեն փափասած բանը չի կրնար ձեռք անցընել. — Մարդ շատ անգամ շահուելիք հարստութեան մը հետեւած ատեն՝ շահած հարստութիւնը վրայ կուտայ: — Այս տուած դրամը օրուելիք դրամէն պէտք է զեղչել:

Օրինակ — Գործ կայ, գործող չկայ:

363.—Վերի 361րդ հրահանգին պարունակած գոյական ներկայ, անցեալ եւ ապառնի դերբայները ածական դերբայի վերածեցէք, իւրաքանչիւրին քով զնելով իրեն յարժար գոյականը:

Օրինակ. — Փորձուած մարդը կրկին փորձել յիմարութիւն է:

ԴԱՍ. — ԴԵՐԲԱՅՆԵՐՈՒ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ (Շար.)

376. — Ապառնի դերբային ու վերջաւորող ձեւն ալ միայն ածականաբար կը գործածուի գոյականներու հետ. օրինակ՝

Գրեղու թուղթ, փախչելու ճամբայ, ևն:

177. — Անցեալ դերբային ած վեջաւորող ձեւերը կրնան նաև մակբայաբար գործածուիլ և այդ պարագային կը պատասխանեն ի՞նչպէս հարցումին. օրինակ՝

Զեռքը բացած կը մուրար, ևլն:

378. — Կարգ մը բայարձաններ ալ դերբայի իմաստով ոմանք ածականաբար, ոմանք գոյականաբար կրնան գործածուիլ. օրինակ՝

Փակ դուռ, վառ միտք, այս տարուան ցանը:

379. — Իբրև գոյական գործածուած դերբայները կը կատարեն գրեթէ այն բոլոր պաշտոնները զոր գոյականը կը կատարէ նախադասութեան մէջ. հետեւաբար կրնան ըլլալ տէր բայի, սեռի, բնութեան խնդիր, յատկացիցիչ, բացայայտիչ, նոյն իսկ ստորագելի:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

364. — Հետեւեալ նախադասութիւններու պարունակած ապառնի ածական դերբայները որոշելով ստորագծեցէ՛ք.

Ա՛յ բնեւ գործ չմնաց. — Աւոր ցանկուռ կ, բայց ցանկուռ ցորեն չկայ. — Մաղբուկու մեներ մի՛ ունենաք. — Կոստանկուռ առիթ չէ այս, ուրեմն կոստանկուռ չէ. — Բայու բաները կարելի չէ գուշակել. — Խմելու ջուր չկայ:

365. — Հետեւեալ նախադասութեանց պարունակած բայարմատ դերբայները որոշելով, իբրև ածական գործածուածները՝ մէկ գիծով, իբրև գոյական գործածուածները՝ երկու գիծով ստորագծեցէ՛ք.

Այդ ցից ժայռին վրայ դռուար է ելլելը. — Բոյրս պտոյթ

եղաւ. — Գիւղ յուանով մը կապեցին շարագործը. — Յովհաննէս յազարու մէջ վարժ եւ փորձ է. — Կերակուրին եփը անցաւ. — Այս մարդը կիրք մաշակ ունի. — Ուղեւորութենէ դարձին մեզի պիտի այցելէ. — Սեղմ հացուսեաները կը նեղեն մարդը — Հիւանդին սեւի գացիմք. — Մեզի անկ չէ այդ խնդիրը. — Խափշիկները կախ շրուսմներ ունին:

366. — Վերի հրահանգին պարունակած բայարմատ դերբայները, աներեւոյթ կամ անցեալ դերբայի վերածեցէ՛ք օրինակին հետեւեղութեամբ.

Օրինակ. — Այդ ցցուած ժայռին վրայ ելլելը դռուար է. — Բոյրս պտեղու եղաւ:

367. — 361րդ հրահանգին պարունակած նախադասութիւնները լուծեցէ՛ք.

368. — Հետեւեալ նախադասութիւններու պարունակած շեղագիր անուն կամ բայանունները աներեւոյթ դերբայներով փոխանակեցէ՛ք, օրինակին պէս.

Զափազանց կերուխումը առողջութեան կը վնասէ. — Յանկուրիւնը մեղք է. — Կառախումբին երբեւեկը ժամերով ճշդուած է. — Ժամանակը յամեցում, դադարում չի գիտեր երբեք. — Կրօնը հաւատքի վրայ հիմնուած է — Աշխարհի մէջ ընդհանրապէս ուրախութեան կը յաջորդէ ցրտութիւն, յաջողութեան ձախողութիւն, խնդումին՝ արտառում. — Գունը մոռացում է. — Տղայ աւելի կ'ախորժին խաղէ քան աշխատակէ:

Օրինակ. — Զափազանց ուշի խնդր առողջութեան կը վնասէ:

369. — Հետեւեալ նախադասութիւններուն մէջ մակբայաբար գործածուած դերբայները դիմաւոր բայի դարձնելով՝ մէկ նախադասութիւնը երկուքի վերածեցէ՛ք.

Գլուխը բացած՝ աղօթեց. — Դեռ ինք չտուած՝ ուրիշին ստովեցեցու կ'ելլէ. — Շոգեմաւր բեռն ստած մարբայ եղաւ. — Արտիկ հագաւած շրուած՝ եկեղեցի պիտի երթայ, — Յիսուս խաչը շարկած՝ Բողոքոս քարձրացաւ. — Տիգրան գլուխը հակած՝ կը մտածէ:

Օրինակ. — Գլուխը բացաւ եւ աղօթեց:

ԳԼՈՒԹ.— ԲԱՅԵՐՈՒՆ ՊԱՐԶ ԵՒ ԲԱՂԱԴՐԵԱԼ

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ն Ե Ր Ը

380.— Պարզ կը կոչուին բայերուն այն եղանակներն ու ժամանակները զոր ասկէ առաջ սորվեցանք :

381.— Բաղադրեալ կը կոչուին բայերուն այն եղանակներն ու ժամանակները որոնք կազմուած են էական բային օժանդակութիւնովը . օրինակ՝

Տեսած եմ, կերեր ես, տալու է, ելն :

382.— Բաղադրեալ ժամանակներու կազմութեան կը ծառայեն բայերուն անցեալ ընդունելութեան ձևերը, և ապառնի ընդունելութեան միայն ու վերջաւորող ձևը . օրինակ՝

Գրած էր, խօսեր են, կարդալու էք, եկած պիտի ըլլայ, տեսած եղանք, գրելու ըլլաք, ելն :

383.— Կան նաև էական բային անցեալ ընդունելութեան եղեր ձևին օժանդակութեամբը կազմուած քանի մը բաղադրեալ ժամանակներ ալ . օրինակ՝

Գրաէ եղեր, պիտի գործեն եղեր, ելն :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

370.— Հետեւեալ նախադասութիւններու բայերուն բաղադրեալ ժամանակները ստորագծեցէք

Շոգեմաւր այնկոծութեան հանդիպեր է. — Ես իմ պատօս կատարած եղայ, դուն ալ ֆուկղ կասարելու ես. — Երկ դասը գիտնալիս, գովեստի արժանացած պիտի ըլլայիր. — Արսէն իր ուսուցիչներէն շատ պիտուած է. — Զին շատ յոգնեցուցեր էին. — Երբոր աղօթելու ըլլաք, ձեր սենեակին մէջ առանձնացէք. — Բաւական յառաջիվեր էք, բայց ֆիչ մըն ալ աշխատելու էք. — Բակոբեանները ամառուց պիտի երթան եղեր. — Օր մը պիտի հասկնաս քե իրաւունք ունիմ եղեր. — Դուք մեկ փոքր երթալու եղէք, ես ալ ձեզի կը հետեւիմ. — Մենք ձեզի շատ անկրած էինք, բայց դուք մեզ մոռցեր էք :

371.— Հետեւեալ նախադասութիւններն իրարու միացուցէք շեղագիր դիմաւոր բայերը դերբայի վերածելով.

Ժուժկալ եղիր եւ երկար պիտի ապրիս. — Այնքը փակեց եւ ֆնացաւ. — Շոգեկաւր սուլեց եւ հեռացաւ. — Խնդիրը չֆնցեց, վնիւն տուաւ. — Տարուքիւնով համակուեցան եւ սկսաւ յալ. — Զուրը կարիչ կարիչ կ'իյնայ եւ ֆարը կը ծակէ. — Զարդրեկ յուզուեցաւ եւ կը պոռար կը կանչէր. — Գինին կը բրուի եւ ֆացախ կ'ըլլայ :
Օրինակ. — Ժուժկալ ըլլալով երկար պիտի ապրիս — Խնդիրը չֆնցած վնիւն տուաւ :

372.— Հետեւեալ խօսքերուն շեղագիր նախադասութիւնները միւսին հետ ձուլեցէք, դերբայական ձևի վերածելով.

Ներկայ դերբայի վերածելիներ — Ամեն ինչ որ կը փայլի ոսկի չէ. — Ով որ կը գործէ կ'ապրի. — Զոռչացէք անոնցմէ որ սուս կը գրուցեն. — Մամուռ չի բռներ այն ֆարը որ կը գլորի. — Վախճանը յոռի կը չիմի անոր որ տուն կ'աւերէ. — Վայրագ են այն կենդանիները որ միս կ'ուտեն :

Օրինակ. — Ամեն փայլող ոսկի չէ :

Անցեալ դերբայի վերածելիներ. — Կատարեալ այն խոստումը զոր տուիր. — Կը հասկնամ ինչ որ կ'ըսես — Վկայ՝ անօք համար զոր տեսար. — Բան մը չհասկցայ այն անակէն զոր գրեցիր. — Ուր որ տարուած կայ կեանք կայ. — Երբոր յոգնիմք, պատրիմք հանգստանալ :

Օրինակ. — Տուած խոստումը կատարէ :

Ապառնի դերբայի վերածելիներ — Գիտեմ այն դասը զոր պիտի սորվիս. — Կեանքը պայտար մըն է զոր պիտի մղենք. — Ինչ որ պիտի պատահի, կը պատահի. — Մեղաւորը չի կրնար խուսափիչ այն պատիժէն զոր պիտի կրէ. — Ինչ որ իրեն պիտի բաւէր, անկէ աւելի գտաւ :

Օրինակ. — Սորվելիք դասը գիտեմ :

Անբերելոյ դերբայի վերածելիներ. — Պէտք է ուտել որ-պէս զի ապրիմք. — Պիտի շունտ որ ֆնուրեան մէջ յաջողիմք. — Սպասէ մինչեւ որ վերադառնամ. — Զեմ գիտեր քե վաղը կուզայ. — Մարդ չապրի երբոր չուտէ. — Երբոր զարուց զայ, ծիծեռնակները կը վերադառնան. — Կը յուսայի, որ ձեզ հոն գտնեմ

Օրինակ. — Պէտք է ուտել ապրելու համար :

ԴԱՍ.—ԲԱՅԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

384.—Բային յատուկ և պատահական լրացուցիչ-
ներն են ստորոգելին, սեռի խնդիրը, բնութեան և պա-
րաբայական խնդիրներ և մակբայներ:

385.—Բայերուն աներեւոյթ և ներկայ դերբայնե-
րը, ինչպէս նաև անցեալ դերբային ած և ապառնիին
ի՛ք վերջաւորող ձեւերը, գոյականաբար և ածականաբար
գործածուած ատեն ալ դարձեալ բայի ոյժ ունին, և
կրնան ունենալ բային բոլոր լրացուցիչները. նոյն իսկ
երբեմն տէր բայի. օրինակ՝

Գողը զիս տեսնելով փախաւ. Ասիկա գործե քաչ-
ուած մարդ մըն է: Արեւը հերկող երկրագործը տեսա՛ր.
Հայրդ եկած ատեն զանի տեսայ, եյն:

ԴԱՍ.—ԲԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՍԸ

386.—Բայը լուծելու համար պէտք է որոշել.

- 1.—Տեսակը, այսինքն՝ էական, ներգործական,
ևն. լինելը:
- 2.—Եղանակն ու ժամանակը.
- 3.—Թիւը.
- 4.—Դէմքը.
- 5.—Եթէ դերբայ է՝ նաև պաշտօնը:

ՀՐԹ. ՀԱՆԳՆԵՐ

373.—Լուծեցէք 370րդ հրահանգի նախադասութիւնները.

374.—Հետեւեալ նախադասութիւններուն մէջ շեղագիր բա-
ցերը ապառնի դերբայով կազմուած բաղադրեալ ժամանակի վե-
րածեցէք, առանց խօսքին իմաստը այլայլելու.

Մարդ իր ո եւ կ առաւելութեան վրայ պէտք է որ հպար-
տանայ. — Պարսից յարգել մեր մեծերը. — Տղա՛ք, պիտի համ-
բերէք, միևնիւ որ օտրին յրանայ. — Պէտք է որ օգնենք կարօտեալ-

Յերուն — Ճանչնա՛ցք մեր սխալը եւ չբաւուի՛ցք զայն խոստովա-
նելի. — Ձեր խելին չափազանց չհաւուցիք եւ ուշիշին կարծիք չառ-
համարիէք:

Օրինակ. — Մարդ իր որ եւ կ առաւելութեան վրայ հպար-
տանայու չէ:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ — ԱՐՏՈՅՏԸ

Ուրախութեան ձայնն եմ ես
Մարգերու մէջ դալարուն,
ես կ'աւետեմ նախապէս
Երկրի բարեւն Արեւուն:

Կ'անցնիմ հիւղեր մշշապատ
Ու թեւերէս չի՛թ առ չի՛թ
Կը հեղում շէն, անապատ
Թարմ ցօղերու մարգարիտ:

Թեւերս բացած՝ առաջին
Կ'երգեմ երգը բընութեան,
Հո՛ն ուր լոյսը Արարչին
Կը ծնի այգն երփներփեան:

Ջրարթ է երգս. միշտ զըւարթ
Առաւօտեան և լոյսի,
Ով լսեր է մինչեւ ցարդ
Որ մութն երգեմ մեկուսի:

Կ'ըսեմ հսկող հիւանդին
«Օրհնէ՛ զԱստուած, ահա՛ լոյս»
«Ա՛ռ, երկրագործ, գերանդին
Ազազային բա՛ց ակօս»:

Ուրախութեան ձայնն եմ ես
Մարգերու մէջ դալարուն,
ես կ'աւետեմ նախապէս
Երկրի բարեւն Արեւուն:

Թրգ՛. Մ. ԱՍՏՆՈՒՐ

ՏԸ ԼԱՌԱՏ

Թելադուրիւններ.—Գոց արտասանել այս ոտանաւորը,
արձակի վերածել գրաւորապէս, բացատրել իմաստը.

ԳՍ.—ՆԱԽԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՊԱՇՏՈՆԸ

387.—Նախադրութիւններն իրենց խնդիրով մէկ-տեղ մակերայի ուժ ունին երբ նախադասութեան մէջ բային կամ ածականի մը լրացուցիչն են և կը պատասխանեն ո՛ւր, ե՛րբ ի՞նչպէս, ի՞նչքան, և այլն հարցումներուն. օրինակ՝

Զիւնի պէս ճերմակ էր, սանդուխէն վեր կլաւ:

388 —Նախադրութիւնն իր խնդիրով մէկտեղ երբ գոյականի մը լրացուցիչն է, ածականի ուժ ունի, և կը պատասխանէ ի՞նչպիսի հարցման օրինակ՝

Առանց ջուրի աղբիւր, սրճի մօտ ընկեր և ին:

389.—Նախադրութիւնն իր խնդիրով մէկտեղ ածականի ուժով կրնայ նաև երբեմն ստորոգելի ըլլալ. օրինակ՝
Այս ծառն առանց պտուղի է. և ին:

ԸՆԹԵՐՑՈՒՄ.—ՎՈՒՂԵՐԻ ԿՕՇԻԿՆԵՐԸ

Վուղէր իր ծառայութեան միջ ունէր կտրիճ մանչ մը, հաւատարիմ բայց ծուլ: — «Յովսէփ, կ'ըսէ անոր առտու մը իր տէրը, կօշիկներս բե՛ր»: Յովսէփ աճապարանքով կը բերէ կօշիկները և Վուղէր կը զիտէ թէ առջի իրիկուան ցեխը դեռ կը կենար անոնց վրայ. — «Դուն այս առտու կօշիկներս մաքրել մոռցիր ես», կ'ըսէ Վուղէր. — «Բայց տէ՛ր իմ. փողոցները շատ ցեխոտ են և երկու ժամ չանցած՝ ձեր կօշիկները հիմակուան չափ աղտոտ պիտի ըլլան», կը պատասխանէ Յովսէփ: Վուղէր կը ժպտի, կօշիկները կը հագնի և կը մեկնի առանց պատասխան տալու: Բայց Յովսէփ անոր ետեւէն կը վազէ. — «Տէր իմ, կ'ըսէ, բանալին տալու մոռցաք. — Բանալին, — Այո՛, կերակուրներու դարանին բանալին, նախաճաշելու համար. — Բարև կամս, ի՞նչ հարկ նախաճաշել,

չէ՞ մի որ երկու ժամէն հիմակուան չափ անօթի պիտի ըլլաս նորէն»:

Այն օրէն վերջ Յովսէփ այլ ևս ա՛կէն օր իր տիրոջ կօշիկները կը մաքրէր ու կը փայլեցնէր:

ԹԵՂԱԳՐՈՒՄԻՆՆԵՐ.— Կարգալ այս հատուածը, ուղղագրել նոյնը, պատմել նիւթը բերանացի եւ եզրակացնել բարոյականը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

375.—Օրինակեցէք վերի հատուածը. ստորագծելով նախադրութիւններն իրենց խնդիրներով միասին.

376 — Հետեւեալ նախադասութիւններուն պակասները լրացուցէք հարցումներուն յարմար պարագայական խնդիրներով.

Լուսինը կը դառնայ (ո՛ւր, ի՞նչ բանի շուրջ) Միամիտ եղի՛ք (ի՞նչպէս, ի՞նչ բանի նման) — Մարգարիտները մի՛ նեճփ (ո՛ւր, որո՞ւ առջև) — Որք կը կոչուին այն մանուկները որ (ի՞նչպէս, առանց ինչո՞ւ) են — Չկայ կենդանի որ (ի՞նչքան, որո՞ւ չափ) խոշոր ըլլայ. — Բարձր շէններուն (ո՛ւրտեղը, ինչնո՞ւն վրայ) միշտ ձիւն կը կենայ. — Երկիրը ֆանդոցս ժամուան մէջ կը քաւայի իր (ո՛ւր տեղ, որո՞ւ վրայ). — Ամենեւին նոր բան չիկայ (ո՛ւր տեղ, որո՞ւ օակ). — Բիրենեան շէնները կը քարճառան (ո՛ւրտեղ, ինչնո՞ւն միջև). — Առտուան ցօղն կը փայլի (ի՞նչպէս, ի՞նչ բանի նման):

377.— Հետեւեալ գոյականներուն ընկերացող պարագայական խնդիրները ածանցեալ կամ բարդ ածականի վերածեցէք.

Առանց ջուրի աղբիւր, բնական վեր իրողութիւն, ձորի մէջ գիւղ, շէրան նման կոնակ, ամպերու մօտ քարճառութիւն, երկրի օակ դաւաճառան, կարգէ դուրս դիպի, մարդու պէս կապիկ, կրօնի հակառակ վարդապետութիւն:

Օրինակ. — Անցուր աղբիւր:

378.— Հետեւեալ նախադասութիւններու պարունակած պարագայական խնդիրները մակերայի վերածեցէք, օրինակին հետեւու ղութեամբ.

Տիգրան գիս եղբոր պէս կը սիրէ. — Դասերնիդ պէտք չէ որ մե՛սեանի պէս արտասանէք. — Ամենքս այ մեղանշական եմք իրեւ մարդ. — Կան մարդեր զեղ անասուն ապրող. — Ով որ ստուկի հանգոյն կը հեճնի իր պարտականներուն, ողորմելի արտած մըն է. — Ածականները կրնան իրեւ գոյական գործածուիլ — Չբանս իր փորը վայրենիք նման ձեռեց:

Օրինակ. — Տիգրան գիս եղբայրաբար կը սիրէ:

ԴԱՍ.—ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆՆ ԻՐԵՒ ՄԱԿԲԱՅ

Ե Ի ԳՈՅԱԿԱՆ

390.—Տեղի, քանակի, ժամանակի պարագայ ցուցնող կարգ մը նախադրութիւններ՝ կրնան առանց խնդրի գործածուիլ իբրև լրացուցիչ բայերու, և այն ատեն մակբայի կը փոխուին. օրինակ՝

Վեր ելայ, ներս մտաւ, դիւկենայ, մօս գայ, ևն:

391.—Տեղի պարագայ և զիրք ցուցնող նախադրութիւնները երբեմն գոյականաբար ալ կը գործածուին և այն ատեն կը հոլովուին ու յօդ կ'առնեն, օրինակ՝

Բովկս գնա՛, լերան սակի տունը փլաւ, ևն:

392.—Սեռականաձեւ նախադրութիւններն ընդհանրապէս ածականի ոյժ ունին. օրինակ՝

Բովի սենեակը, ետելի պարտէզը ևն:

ՆԱԽԱԴՐՈՒԹԵԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ

393.—Նախադրութիւնները լուծելու համար պէտք է որոշել.

1.—Նախադաս թէ յետադաս ըլլալը.

2.—Ո՛ր բառին վերաբերի՞ր (այսինքն՝ որոշել իր խնդիրը).

3.—Իր խնդիրով մէկուեղ նախադասութեան ո՛ր բառին լրացուցիչն ըլլալը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

379.—Հետեւեալ նախադասութիւններուն մէջ միեւնոյն բառն ուր որ նախադրութիւն է՝ մէկ զիծով, ուր որ մակբայ է՝ երկու զիծով ստորագծեցէր.

Նառակը առայ մղեցիւն. — Չմեռն առայ աշունկայ. — Կեանքի

սանդուխին վրայ ուսնի վեր կ'ելլեն, ուսնի վար կ'իջնեն. — Այսօր շեմայափը զերթին վեր է, երեկ զերթին վար էր. — Զարեհ, դուն անդի՛նջնա՛, Զարեհ, դուն ալ ասդին եկուր. — Կամուրջին ասդին եւ կամուրջին անդին մեծ վաճառատուններ կան: — Շարունակ դուրս կ'ելլիք ներս կը մտնիք — Դրասխէն ներս երջանկութիւն կար, դրասխէն դուրս քառապանակ չկար — Մարդ ինչքան Աստուծոյ մօտ պարի, այնքան մեղիէ հեռու կը մնայ. — Ես մօտ կու գամ դուն հեռուն կը փախչիս:

380.—Հետեւեալ նախադասութիւններուն մէջ գոյականաբար գործածուած նախադասութիւնները որոշելով ստորագծեցէր.

Սկիւռը ծառի վրայ մագցեցաւ. — Ծառին վրայի հօփալը գարկի — Կան բոյսեր որ ջուրի մէջ կ'աճին. — Զուրի մէջին փապուղի պիտի՛ շինուի. — Աշտարակէն վեր բարձրացայ. — Դեպի վեր նայեցիք. — Դասարկապուրտ մարդիկ ասդին անդին կը բախտուին. — Մուրացիկը ասդին անդին ուրումութիւն կը խնդրէ. — Բովկս մի՛ հեռանար — Սա տունին առջեւի պարտէզին մէջ սանձենիներ կան. — Եղբորս տղ կեցիր — Բովի տունը բազմաթիւ վարձակալներ կան. — Դրան առջեւ կանգնեցանք:

381.—Հետեւեալ խօսքերուն մէջ շեղափր նախադասութիւնները միւսին հետ ձուլեցէր, օրինակին հետեւելով.

Փլաւ այն տունը որ լերան սակ էր. — Անցայ անկի որ գեղին մօտ էր. — Մենք կը բնակիմք այն սենեակը որ փողոցին վրայ է — Դարձիւր այն կողմէն որ դպրոցին ետեւ է. — Ո՛վ էր այն երիտասարդը որ Զարեհին հետ էր. — Տեսա՞ր այն տղան որ բովս էր. — Լոգցայ այն առագանին մէջ որ պարտէզին մէջսեղն է:

Օրինակ. — Լերան սակի տունը փլաւ:

382.—Հետեւեալ խօսքերուն մէջ շեղափր նախադասութիւնները պարագայական խնդիրներու վերածելով՝ միւսին հետ ձուլեցէր օրինակին պէս.

Աշխատէ՛ որպէս զի մրցանակը ցահիս. — Երբոր հասանք, արեւը մարդ մեծ էր. — Ուշադրութիւնը յարկ՝ երբոր դաս կը սերտես. — Չհաւուցայ միւսին որ վստահեցնեցաւ. — Արտառոց շարժումներ կ'ընէր որպէս թէ խնձր էր. — Չես յաղդիս երէ չափաւոր:

Օրինակ. — Աշխատէ՛ մրցանակը շահելու:

383.—Լուծեցէ՛ր 379 եւ 380րդ հրահանգներէն ուսուցչին ընտրած նախադասութիւնները:

ԳՈՍ.—ՄԱԿԲԱՅՆԵՐՈՒ ԳՈՐԾԱԾՈՒՅԻՒՆԸ

394.—Բացի այն բառերէն որոնք բնութիւնով թէ՛ անական են թէ՛ մակրայ, բուն մակրայներէ ոմանք ալ երբեմն կրնան գործածուիլ իբրեւ անական. օրինակ՝
 Կանուխ մահ. հայրաբար վարմունք, շաղագին ասքեր, և այլն:

395.—Մակրայներուն իբրև լրացուցիչ կրնան ունենալ.

1.—Անուն կամ դերանուն խնդիր մը, կամ պարագայական խնդիր մը. օրինակ՝ հօրսնէն գաղտուկ փախաւ, ինձմէ ուշ կ'ելլէ, մինչև անհր հաւատարիմ մնաց. ևլն:

2.—Ուրիշ մակրայ մը. օրինակ՝ շատ ուշ, բողբոջովին կանուխ, ակալաին երէկ, գրեթէ իսպառ ևլն:

ՄԱԿԲԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ

396.—Մակրայը լուծելու համար պէտք է որոշել.

1.—Տեսակը եղանակաւորիչ, քանակական, ևն):

2.—Այն բառը որուն իմաստը կը լրացնէ կամ կ'եղանակաւորէ:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

384. — Հետագայ նախադասութեանց մակրայներուն քով մէյմէկ լրացուցիչ աւելցուցէք.

Յիսուս աղբաս ապրեցաւ. — Զարեհ գոն կ'ապրի. — Օրերը գեշ կ'երթան. — Աւելը շեշտակի կը գտնէր. — Զեփառը մեղմօրէն կը փչէր. — Այս խղափը սիշօ կ'անձրեւէ:

Օրինակ. — Յիսուս շատ աղբաս ապրեցաւ. — Զարեհ իր վիճակէն գոն կ'ապրի:

385. — Հետեւեալ նախադասութիւններուն մէջ որոշեցէ՛ք թէ միեւնոյն բառը ո՛ր իբրև մակրայ գործածուած է, ո՛ր իբրև ածական.

Ամեն ասպարեզի մէջ ստովին նուիրում պիտի յայտնուէ համար. — Մտովին փարէ՛ գործիչ. — Ուժգին հատուած մը ընդունեցի — Զանգակը ուժգին հնչեց — Յակոբ յալագին կ'աղօթէր. — Ներսէս յալագին շեշտեով երգ մը երգեց. երեսանց բարեկամութիւնը վտանգաւոր է. — Շողոմոս մարդիկ երեսանց կը գովեն ուրիշները:

386 — Հետեւեալ խօսքերուն մակրայները՝ մէկ զիծով, ամոնց լրացուցիչները՝ երկու զիծով ստորագծեցէ՛ք

Գրիգոր Տեղեկ աղէկ գիտցաւ դասը. — Յակոբ պատիժ գերծ մնաց. — Յաւեն խիստ սաստիկ կը ջանչուէր. — Այսօր շատ կանուխ էլայ — Հունմէր գրեթէ բոլորովին փնայցաւ. — Ասրիկէ կարի վայելչօրէն հագուած էր. — Ինձմէ գաղտուկ մեկնեւ է — Մարդիկ նուազ յանախ ուրիշներէ կը վնասուին ինչ իրենց իրենցմէ. — Անկէպ բաւական ազնուօրէն վարուեցաւ. — Ուղտը բոլոր կենդանիներէն աւելի խնայաբար կ'ուտէ, կը խմէ. — Մենք ասկէ վերջ աչ աւելի պիտի աշխատենք. — Ինչո՞ւ այսքան ուշ եկաք. — Այդքան արագ մի՛ փախէք. — Անոնցմէ շատ հասար ճեղս:

387.—Վերի հրահանգին նախադասութիւնները լուծեցէ՛ք.

388.—Հետագայ խօսքերուն մէջ որոշեցէ՛ք թէ ուր բառը ուրտեղ մակրայ է, ուրտեղ յարաբերական ղերանուն.

Ո՛ր կ'ուզես որ ետրամ. — Անցայ այն փաղափէն ուր հօտեղարայր կը բնակի. — Զեմ գիտէր թէ ո՛ր փախչիլ պիտի ձեռնէն. — Տուն մը ուր մահաբախներ կը տեսնուէ, օրինակելի է. — Այս ճամբան ո՛ր կը սանի:

ԴԱՍ.—ՇԱՂԿԱՊՆԵՐՈՒ ՎՐԱՅ ԳԻՏԵԼԻՔ

397.—Շաղկապները էպպէս կը ծառայեն մէկէ աւելի անջատ նախադասութիւններ իրարու կցելու, ցոյց տալով անոնց միջեւ եղած այլեւայլ յարաբերութիւնները. օրինակ՝

Ճշմարտութիւնը կրնայ ժամանակ մը ծածկուիլ, բայց վերջապէս օր մը կը յայտնուի:

398.—Շաղկապները իրարու կը կապեն նաեւ համանման քանի մը նախադասութիւններ. զանոնք մէկի վերածելով և համապայտօն բառերը միայն իրարու կցելով. օրինակ՝

Ոսկին եւ արծաթը հաստատուն, իսկ ջուրն ու ալքօլը հեղուկ մարմիններ են, փոխանակ ըսելու՝

Ոսկին հաստատուն մարմին է, արծաթը հաստատուն մարմին է, ջուրը հեղուկ մարմին է, ալքօլը հեղուկ մարմին է:

399.—Շաղկապը նախադասութեան մէջ անկախ դիրք ունի. ո՛չ անոր օրեւէ մասին լրացուցիչն է, ո՛չ ալ լրացուցիչ կրնայ ունենալ:

—ՇԱՂԿԱՊԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ

400.—Շաղկապը լուծելու համար պէտք է որոշել.

1.—Տեսակը (համադասական թէ ստորադասական ըլլալը):

2.—Թէ ո՛ր բառեր կամ նախադասութիւններն իրարու կը միացնէ:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

389.—Հետեւեալ նախադասութիւններուն շաղկապները ջնջելով անջատ նախադասութիւններու վերածեցէ՛ք.

Մարդիկ բշտաւ են յաճախ, որովհետեւ յար են. — ճշմարիտ արժանիքը, րեպէտե ժամանակ մը անեստուի, բայց վերջապէս կը գնահատուի. — Համեստութիւնը յսկանիշն է ճշմարիտ արդարանքին, մինչ անբարատարութիւնը՝ զհիշուեալն. — Երկրագործութիւնն ու վաճառականութիւնը կը հարստացնեն ժողովուրդը, ուսի պէտք է ոյժ տալ այս միջոցներուն զարգացում. — Աղէկ գիրքերը՝ ընկեր քարեկամներ և ուսուցիչներ են, իսկ գեղ գիրքերը յոռի ընկերներ. — Երիտասարդութեան մէջ աշխատեցիք, քանի որ պիտի կրնաք հանգիստ ընել՝ երբոր ծերունաք. — Թե՛ մանուկը, քե՛ մաստատանկը, երկուքն ալ պէտք ունին խնամքի, քանզի սկար են եւ երակայ վսակներու. — Ո՛չ շատ ցուրտը, ո՛չ շատ տաքը հանելի է մեզի. այլ քարեխառն կլիման. — Փոխը շատ կը սիրէ անուշահոտութիւնները, մանաւանդ հոտուտ ծաղիկները:

Օրինակ.— Մանուկը պէտք ունի խնամքի, մաստատանկը պէտք ունի խնամքի, երկուքն ալ սկար են, երկուքն ալ երակայ են վսակներու:

390.— Վերի հրահանգին նախադասութիւնները լուծեցէ՛ք.

391.— Հետեւեալ խօսքերուն մէջ որոշեցէ՛ք թէ ալ, ոչ բառերը ո՛ր տեղ մակբայ են, ո՛ր տեղ շաղկապ:

Օղն ալ կազային մարմին մըն է. — Ա՛յ պիտի աշխատի միևնույն վերջը. — Ինծի ալ քիչ մը ցուր տուր. — Լո՛ւ, ա՛յ հանրատարութիւնս հասաւ. — Յարութիւն ցորեկն ալ կ'աշխատի, գիշերն ալ. — Մանկութեան օրերը կ'անցնին ու ա՛յ ես չեմ դառնար:

Այն օրը ո՛չ մարդ գիտէ, ո՛չ հրեշտակ. — Ո՛չ, չեմ ուզեր որ ինծի հետեւիս — Ո՛չ արխար, ո՛չ հարուստը կրնան գեր մնալ մահուցան. — Երբայդ պիտի գա՛յ քե ոչ. — Ո՛չ գալը գիտեմ, ո՛չ երբայր:

ԳԱՍ. — ԶԱՅՆԱՐԿՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ԳԻՏԵԼԻՔ

401. — Զայնարկութիւնն այ՛ շաղկապին պէս, նախադասութեան մէջ անկախ դիրք ունենալով ո՛չ մէկ մասին լրագրացիչը չէ, բայց ինք լրագրացիչ կրնայ ունենալ. օրինա՛յ՝

Վա՛յ կեղծաւորներուն, երանի՛ ձեզի, ե ին .

Հ Ր Ա Հ Ս Ն Գ Ն Ե Ր

392. — Հետեւեալ անջատ նախադասութիւններն իրարու միացուցէ ր պատշաճ շաղկապներով.

Մարդիկ երջանկութիւնը կը հետապնդեն, անոր կը մօտենան, գրեթէ զայն կը շօշափեն, անիկա կը թուի, կը խուսափի. — Ոսկին քանկագին է, աղաւանդը աւելի քանկագին է. — Դիողիկես կ'ըսէր. «Մարդիկ զիս կը ծաղրեն, ես ծաղրուած չեմ զգար ինկզմեմս». — Հաւը բնութեամբ երկչոտ է, իր վտեակներուն վրայ յարձակում մը եղա՞ւ, ատծիւի մը չափի սաչ կը դառնայ, արիարար կը պաշտպանէ զանոնք . — Կանյուածները շատ են, իկերն են ընտրուած. — Սշուկը կ'անցնի, ձկնոր կուգայ, բնութիւնն իր զարդերէն կը մերկանայ, շուտով գարունը կուգայ, բնութիւնը նորէն կը զարդարուի. — Քաղաքակրթութիւնը իր օգուտները ունի, իր վնասներն ալ ունի. — Ծուռութիւնը դանդաղ կ'ընթանայ, աղիւսութիւնը ետեւէն կը հասնի:

Օրինակ. — Մարդիկ երջանկութիւնը կը հետապնդեն, միևնչեռն անոր կը մօտենան եւ գրեթէ զայն կը շօշափեն. սակայն անիկա կը թուի ու կը խուսափի:

393. — Հետեւեալ խօսքերուն մէջ բերանացի որոշեցէ՛ք թէ որ բառը ո՛րք տեղ շաղկապ է, ո՛ւրտեղ դերանուն.

Պատուէ՛ ծնողիդ որ քեզ խնամած է. — Պատուէ՛ ծնողիդ որ անոնց օրհնութիւնն ընդունիս. — Խոնարհեցէ՛ք միշտ եղեգին պէս որ չխորհակիք. — Ըրէ՛ այն քանը որ քեզ համեղի է. — Առական եղեգը որ փորորիկի ասէն ծնեցաւ, նշան է խոնարհութեան. — Մի նախասեք ո՛չ մէկը որ դուք ալ չնախասուիք ո՛չ մէկէ. — Իր իրոյ կը դառնայ այն նախասինը որ անիրաւարար արձակուած է. — Պէտք չէ որ նախան-

ձիք ուրիշներու ունեցածին. — Գիտցէ՛ք որ նշխարութիւնը չի խափանուիր:

394. — Հետեւեալ նախադասութիւններուն պարունակած ծայնարկութիւնները մէկ զիծով, անոնց լրացուցիչ խնդիրը՝ երկու գիծով ստորագծեցէ՛ք:

Երանի՛ անոնց որ առանց տեսնելու կը հաւատան. — Տղայ, ինչո՞ւ խելօք չիք կենար, անօ՛ր ձեզի. — Աւա՛ղ անցարոք փառհերոս, ըսած է ծամանակաւ Արաշէս. — Անկ'ծի այն ծնողներուն որ իրենց զաւակները մոլորեան կ'առաջնորդեն. — Ո՛հ, ամենիս ալ մեղաւորներ ենք, վա՛յ մեզի երբ Աստուծոյ գրութիւնը յիսանի. — Մե՛ղք աշխատեալս, բոլոր ջանքերս ապարդիւն եղան:

395. — Ամբողջապէս լուծեցէ՛ք վերի թիւ 392, 393 եւ 394 հրահանգները:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԼՈՒՌ ԱՐՅՈՒՆԲՆԵՐ

Բունէ՛դ ելած մարգերուն մէջ
Կը թափառիս զուարթագին,
Մինչ դաշտին վրայ ցօղաթուրմ, գէջ,
Կը տարածուի կապոյտ երկին:

Ու տակաւին երբ դուն անփոյթ
Կը նիրհէիր խորունկ խորունկ,
Մինչեւ առտու երկին կապոյտ
Թափեց առատ անձրեւ-արցունք:

Գիշերուան մէջ լռիկ, արթուն՝
Վիշտէն կուլան շատեր յաճախ,
Մինչ կը թըւի ձեզի առտուն
Թէ անոնց սիրտն է յար ուրախ.

Թրգմ. Գ. Յ. ԿԻՒԼԵԱՆ

Ժ. ԿԻՒՆԸՐ

Թեյադրութիւն. — Գոց արտասանել այս ոտանաւորը, բացատրել իմաստը, ուղղագրել նոյնը.

ԴԱՍ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ

402. — Խօսքի մը պարունակած նախադասութիւնները իրարու հետ կ'ունենան իմաստի զանազան առնչութիւններ և յաճախ կը ծառայեն զիրար լրացնելու :

403. — Բացարձակ կամ անկախ կը կոչուի այն նախադասութիւնը որ ինքնին ամբողջ իմաստ մը կը յայտնէ առանց ուրիշ նախադասութեանց օգնութեան . օրինակ՝

Մարդկային կեանքը կարճ է :

404. — Իրարու հետ իմաստի առնչութիւն ունեցող մէկէ աւելի անկախ նախադասութիւններ կը կոչուին համադրանախադասութիւններ :

405. — Համադրանախադասութիւններն իրարու կը միանան կամ համադասական շաղկապներով կամ պարզ յարաբերութեամբ . օրինակ՝

Ժամանակը կ'անցնի, մարդիկ կը փոխուին եւ իրարու կը յաջորդեն, բայց աշխարհ նոյնը կը մնայ :

406. — Գլխաւոր կը կոչուի այն նախադասութիւնը որմէ կախում կ'ունենան ուրիշ նախադասութիւններ, օրինակ՝

Արեւը կը տաքցնէ երկիրը (ուր կը բնակինք) :

407. — Ստորադաս կամ քայքայից կ'ըսուի այն նախադասութեան որ զլիսաւոր նախադասութենէ մը կախում կ'ունենայ և զայն լրացնելու կը ծառայէ : Վերի օրինակին մէջ «ուր կը բնակինք» խօսքը ստորադաս նախադասութիւն է :

408. — Ստորադաս նախադասութիւնը զլիսաւորին հետ կապուած կ'ըլլայ կամ յարաբերական դերանունով, կամ ստորադասական շաղկապով . օրինակ՝

Իմ ետեւէս եկէք երբ զիս կը սիրէք . — կը ճանչնամ այն մարդը՝ որուն հետ կը խօսէիր :

409. — Ստորադաս նախադասութիւնը երբեմն զըլիսաւոր նախադասութեան մարմինին մէջ մտած կ'ըլլայ և այն ատեն կը լինի Միջանկեալ ստորադաս . օրինակ՝

Այն տունը ուր կը բնակինք, քաղաքէն դուրս է :

Այս խօսքին մէջ «ուր կը բնակինք» միջանկեալ ստորադաս նախադասութիւն է :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԶՄԵՌԸ

Տխուր ձևերը մեղեդութեան ու հակոթի եղանակն է : Առաջին ցուրտերը ազդանշանն են ընթացիկ փոփոխութեան . ամէն ինչ կ'անհասկնայ : Ծառերը կը մերկանան իրենց տերեւներէն, պուրակները կ'անաշխատան երգեցիկ թռչուններէ և կը թողուն իրենց դալարագեղ պերճանքը : Հօտերը վերստին կը մտնեն իրենց գոմերը և մշակները՝ վերջ տալով իրենց աշխատութեան, կը շինեն դաշտերը : Օրերը աւելի կարճ են, գիշերները՝ աւելի երկար . արեւը նուազ երկար ատեն կը մնայ հորիզոնին վրայ և աւելի խոստովանակի կ'ուղարկէ մեզի իր լոյսն ու ճառագայթները : Ինչ որ տեսնուի նստելու պատկեր կը ներկայացնէ այն ատեն զգեղացած ընթացիկը :

Զմեռը կը համապատասխանէ ծերութեան որ վերջին շրջանն է մարդկային կեանքին : Ծերունին տխուր է անոր նման . կը սիրէ հակոթի և կը վախճի հաճոյքներէ : Ան թշուառ է քանդի անցեալին կը նայի :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

396. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը, նախադասութիւններն իրարմէ զատելով ուղղահայեաց գիծերով :

397. — Որոշեցէ՛ք բերանացի նոյն հատուածին պարունակած նախադասութեանց տեսակները (անկախ, համադրան, զլիսաւոր կամ ստորադաս ըլլալով) :

398. — Վերի հատուածին խորագիրը «Գարուն»ի փոխելով վերստին գրեցէ՛ք, գործածելով շեղագիր բառերուն հականիշները . **Օրինակ.** — Զուարթ գարունը կենդանութեան եւ աշխատութեան եղանակն է , ելն :

ԴԱՍ. — ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ

410. — Որ և է նախադասութիւն տրամաբանօրէն կը բաղկանայ 2 մասէ. ենթակայ և ստորոգելի :

411. — Ենթական նախադասութեան տէր բային է՝ իր լրացուցիչներով միասին. ստորոգելին նախադասութեան բայն է՝ իր լրացուցիչներով միասին, օրինակ՝

Բոլոր մարդիկ մահկանացու են :

Շոգենաւը այեկոծութեան հանդիպեցաւ :

Այս նախադասութեանց մէջ «բոլոր մարդիկ» «շոգենաւը» ենթակայի մասերն են. «մահկանացու են» «այեկոծութեան հանդիպեր է» ստորոգելիի մասերը :

412. — Տրամաբանական շուծում կը կոչուի այն գործողութիւնը որով խօսքի մը պարունակած նախադասութիւնները, անոնց տեսակները եւ մասերը կ'որոշենք օրինակ՝

Հիները կը կարծէին թէ արեւը կը դառնայ երկրին շուրջ :

Այս խօսքը կը պարունակէ երկու նախադասութիւն :

Առաջին նախադասութիւնը՝ «հիները կը կարծէին» գլխաւոր նախադասութիւնն է :

Երկրորդ նախադասութիւնը՝ «արեւը կը դառնայ երկրին շուրջ», ստորադաս նախադասութիւն է որ գլխաւորին հետ կապուած է «եթէ» ստորադասական շաղկապով :

Գլխաւոր նախադասութեան ենթական է՝ «հիները» ստորոգելին՝ «կը կարծէին» :

Ստորադաս նախադասութեան ենթական է՝ «արեւը» ստորոգելին՝ «կը դառնայ երկրին շուրջ» :

Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

399. — Օրինակեցէ՛ք հետագայ խօսքերը՝ նախադասութիւններն ու անոնց ենթակայի եւ ստորոգելիի մասերը օրինակին պէս գիծերով իրարմէ զատելով յետոյ բերանացի կատարեցէ՛ք նոյն խօսքերուն տրամաբանական լուծումը :

Մարգարիշը սեսակ մը ուսրեկ կ'ելլէ եւ խոշորները շատ քակկազին են. — Հայրիկը կաղանդին նուէրներ պիտի տայ մեզի եթէ քարի ըլլանք. — Այս կեանքը կարճ է, քայքայ գերեզմանէն անդին անմահութիւն կայ. — Միևնէր որ հասարակաց, բարակին հոգին կ'ելլէ. — Այն գետը ուր միտնեցաւ Բրիտանոս, կը կոչուի Յորդանան. — Սիրե՛կ Աստուծոյ, սիրե՛ ընկերոյ քու անմիտ պէս. ահա՛ ասանք են Յիսուսի մեծագոյն պատգամները. — Մոն Պրան ընդ Աշխատանքներու բարձրագոյն զագարն է. — Դուռարիւն է այն ամբարն ուրիկ մարդ կրնայ հասնիլ իրական փառքի. — Ամբարիշտը քեւ քիչ մը ասեմ բարձրանայ, շուտով կը կործանի. — Հասարակաց եւ յարստեւող եղիք ու անպատաստ պիտի յայտնուի. — Մահը ամենուրեք մեզի կը պահուի, երբեմն ուշ, երբեմն կանուխ. — Ոսկին եթէ անյիսկ աղբերուն մէջ ձուլի, դարձեալ ոսկի է. — Աշխատութիւնը առողջութեան երաշխիքն է, ուրեմն ծոյղ մի՛ ըլլաք. — Նաւը որով կը ամբարդեիմք, հայկական շոգենաւ մըն էր. — Ուր որ շարժուի կայ, հուն կեանք կայ. — Բարեբաւ արեւը ամենուրեք կեանք է յոյս կը սփռէ :

Օրինակ. — Մարգարիշը | սեսակ մը ուսրեկ կ'ելլէ || եւ խոշորները | շատ քակկազին են || :

400. — Հետագայ գլխաւոր նախադասութեանց կցեցէ՛ք մէյմէկ յարմար ստորադաս լրացուցիչ նախադասութիւն.

Կագ եւ կոխ կը վերան եթէ... — Ծիրանի գօտի կը ծագի երբ... — Արժիւնտը կը ժողովուի ուր ուր... — Խաւարը չի փարստի միևնէր ուր... — Դիտի չարութիւն այն չարիքով որով... — Թեւոր ... պիտի վարձատրուի. — Երբոր... փայտի կը դառնայ :

Օրինակ. — Կագ եւ կոխ կը վերան եթէ հաշտութիւնը ճիշտ է : 401. — Յետագայ համադաս նախադասութիւնները գլխաւոր եւ

ստորադաս նախադասութեանց վերածեցէք, օրինակին հետեւողութեամբ, շեղագիր նախադասութիւնները ստորադաս ընելով:

Դուն քեզի օգնէ եւ Աստուած աչ քեզի կ'օգնէ. — Ըսէ՛ ընկերդ եւ ես քեզի կ'ըսեմ թէ ոչ ես — Հաւատարի՛մ եղէ՛ք եւ վարձիք պիտի ընդունիք: Փամանակը խնայութեամբ գործածեցէ՛ք եւ շատ պիտի օգտուիք: — Հօգօր կամ ունեցէ՛ք եւ ամեն խոջընդոս պիտի գլխակցնիք: — Կրե՛ս չար բնագոյնեւորդ յարքել, մեծ յարութիւն մը տարած կ'ըլլաս:

Օրինակ.— Երէ դուն քեզի օգնես, Աստուած աչ քեզի կ'օգնէ:

402.— Հետեւեալ գլխաւոր ստորադաս նախադասութիւնները համադաս նախադասութեանց վերածեցէք, օրինակին հետեւողութեամբ, շեղագիր նախադասութիւնները հրամայական ձեւի դարձնելով:

Երէ բարիք գործես, երբեք պիտի չզոյլաս. — Երէ բիշով գոհանանք, երջանիկ կ'ըլլանք: — Թէ՛ որ չափազանցութիւններէ զզուեանաք, երկարամեայ պիտի ըլլաք: — Երէ սպասիկ բանի մէջ հաւատարի՛մ ես, մեծիմ մեք աչ հաւատարիմ կ'ըլլաս: — Թէ՛ որ արտանց խնդրէք, պիտի տուի մեզի մեր խնդրանքը:

403.— Հետագայ խօսքերուն մէջ շեղագիր ստորադաս նախադասութիւնները գլխաւորին մէջ ձուլեցէք, օրինակին հետեւողութեամբ, եւ անկախ նախադասութեանց վերածեցէք:

Դժուար է գտնել բան մը որ մանրէներէ զերծ լինի. — Ձկնը զգացում մը որ սերէն աւելի անուշ ըլլայ: — Թշուառ կ'ըլլան այն տղանք որ ուսման մէջ անտարբեր են: — Մանկապարտեզի մէջ կ'աւանդուի ուսում մը որ լիովին մանկական է: — Ով որ ուրիշները կը յարգէ, ինք աչ ուրիշներէ կը յարգուի: — Այն տղանք որ կ'աշխատեն, յետագայ կ'երթան: — Հասկցէ՛ք ինչ որ քուսի: — Ձեզի որ մանուկներ էք, ուսման հետ միասին խաղ աչ պիտի կ:

Օրինակ.— Մանրէներէ զերծ բան մը գտնել դժուար է:

404.— Վերի հրահանգին նախադասութեանց քերականական եւ տրամաբանական լուծումը կատարեցէք զբաւորապէս:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Ի՛նչ Կ'ԱՐԺԷՐ

Եթէ չըլլար աղջամուղջը,
Եւ գիշերներն իր համասփիւռ
Հիւլէները սև տխրաբոյր
Չծառայէր բնութեան շուրջը,
Վառ արշաղոյսն ի՛նչ կ'արժէր:

Եթէ ձմեռ չգար երբեք,
Եւ իր սառն ու խամրող ցուրտը
Չեղծէր բնութեան արդարադրը,
Չգարծնէր զայն կմախք հէք,
Շփեղ գարունն ի՛նչ կ'արժէր:

Եթէ լինէր որ մութ ամպեր
Չդիզուէին սև, տխրագին
Մթազնելու շուրթն երկիկնիկ
Եւ սիրտերը մեր վշտաւեր,
Պայծառ երթերն ի՛նչ կ'արժէր:

Եթէ կրքեմն ծովուն նիրհող
Խենդ աշիկներն՝ ահեղ ապէս
Չարթննային փոփրբադէզ,
Տալով մեզի սարսափ ու դող,
Խաղաղիկ ծովն ի՛նչ կ'արժէր:

Եթէ բնաւ դառն արցունքը,
Կաթիլք ցաւոս հողիներու,
Չպղտորէր վառ աչքերու
Մէջ ցոլացող ջիւղ երկինքը,
Անուշ ժպիտն ի՛նչ կ'արժէր:

Թէ վիշտերու ժակն մանրէնէր,
 Զծխոտիկն մեր սիրտն, հոգին,
 Եւ համեմն այս տափակ կեանքին
 Տառապանքը թէ չլինէր,
 Երջանկութիւնն ի՞նչ կ'արժէր:

Թէ չը փրչէր մահուան մէջմն ալ
 Շունչը խամրիչ ու թունալիր,
 Ոչ ոք վախնար թէ օր մ'ալ իր
 Պիտի մարի կեանքի մոմն ալ,
 Կեանքն իսկ բան մը չէր արժէր...:

ՅՈՒՂ. Գ.Ս.ԶԱՆՃԵԱՆ

Թեւադրութիւն. — Գոց արտասանել այս ոտանաւորը, ար-
 ձակի վերածել գրաւորապէս, գործածելով շեղագիր բառերուն
 հոմանիշները, ցոյց տալ փոխաբերական իմաստով գործածուած
 բառերը:

ՇԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ ՆԻԻԹԵՐ
ԱՆՇՆԱԶԱՆԴ ԳՍՌՆՈՒԿԸ



Նախագիծ. — Իրիկուն է, ոչխարները հովիւէն առաջնորդուած,
 ազարակ կը մտնեն, ֆորրիկ սիրուն գառնուկ մը՝ հակառակ մօ-
 ըր յորդորին, նախիրէն կը հեռանայ, Անտառին մօտ գիշերը վրայ
 կը հասնի, Յանկարծ ոռնուով ձայներ... գառնուկը սարսափած
 կ'ուզէ փախչիլ բայց... (Ի՞նչ կը պատահի): Տղայ մը պարտի հնա-
 գանդիլ իր մօրը:

ՈՒՂ. ԱՍՄՏՈՒԹԻՒՆ



Նախագիծ. — Անձրեւոտ օր մը. Յակոբ դրամապանակ մը կը
 գտնէ փողոցէն:


2. Իր տիրոջը կը դարձնէ զայն. (Շարադրեցէ՛ք այս նիւթը Վե-
 րի պատկերներուն արտայայտած մանրամասնութիւններուն համաձայն
 եւ խօսեցնելով անմտը, եզրակացուցէ՛ք բարոյականը):

ԾՈՒԼՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒՍՆԻՆԵՐ




Նախագիծ. — 1. Դպրոցի ժամանակն է. 2. Լեւոն և Մեսրոպ աւելի կը նախընտրեն խաղալ գետեզերքը և կը չմշկեն սառույցին վրայ. — 3. Սառույցը կը կտորի և ... բարեբախտաբար երկու գիւղացիներ...

ԸՆՏԱՆԻ ԿԵՆՂԱՆԻՆԵՐԸ



Նախագիծ. — Մարդիկ կարգ մը կենդանիներ ընտանեցուցած են (ի՛նչ բանի համար). ընտանեցուցած կենդանիներն են լ. ը. կովը, այծը, հաւը, խոզը, ուղտը, կատուն. աւելցուցե՛ք վերի պատկերին ներկայացուցած միւս ընտանի կենդանիները եւ ուրիշ ի՛նչ ընտանի կենդանիներ որ կը մանկնայ: Այդ ընտանի կենդանիներէն իւրաքանչիւրին ի՛նչ բանի գործածուիլը և մատուցած ծառայութիւնները մարդոց:

ՉՍԻՐԻ ԴԵՄ ԲԱՍԻՔ




Նախագիծ. — 1. Պզտիկ հովիւը ոչխար կ'արածէ ճամբային եզերքը. կառք մը կ'անցնի (շիշը կառքին տեսալը). տղոց ուրախութիւնը կառքին մէջ. կառքը վարողը խարազանի հարուած մը կուտայ (որո՞ւ. ինչո՞ւ համար). — 2. Վերադարձ, ձին կը կատղի. — 3. Խնչ կ'ընէ պզտիկ հովիւը. — 4. Փրկուած են: Տղաք իրենց երախտագիտութիւնը կը յայտնեն հովիւին և կը ցաւին խարազանի հարուածին համար:

ԻՆՉՈ՞Ւ ՀՍՄՍՐ ԵՎ ՍԻՐԵՄ ՄՍՅԲՍ

Նախագիծ. — Ինչո՞ւ համար կը սիրեմ մայրս, որովհետեւ երբ շատ փոքրիկ էի՝ ան... որովհետեւ երբ հիւսնդ էի՝ ան...: Չանի կը սիրեմ որովհետեւ... որովհետեւ... (բռնեցիք պատճառները):

ՄՍՐԳՍԳՍԵԼԸ




Նախագիծ.—1.—«Արշակ, սա կողովը մեծ մօրդ տունը տար.
 2.—«Ա՛հ, Աստուած իմ, մարդագայլ մը . . . »
 3.—«Օգնութի՛ն, օգնութի՛ն, կորսուած եմ...»
 4.—«Անո՛խ ո՞ւր է մարդագայլը, ասոր կ'ըսեն խրտուիլակ զոր մրգաստաններու մէջ կը կանգնեցնեն կենդանիները ու թռչունները հեռացնելու համար: (Շարադրեցի՛ք այս պատմութիւնը վերի պատկերներուն արտայայտած մանրամասնութիւններով):

ՇՆՈՐՀՍԻՈՐԱԿԱՆ ՆԱՄՍԿ

Նախագիծ: — Վահրամ իր հեռակայ մեծ հօր և մեծ մօր նամակ կը գրէ նոր տարիի առթիւ, կը յայտնէ իր շնորհաւորութիւնները, իր սիրոյ, յարգանքի և կարօտի զգացումները և մաղթանքներով կը վերջացնէ. (Ձեր ընտանեկան պատգաններուն յարեարցնելով շարադրեցի՛ք այս նամակը):

ԳՍՄԸ



Նախագիծ. — 1. — «Պահ, գամ մը պակաս, հող չէ»: 2. Ձիուն մէկ պայտը կ'իջնայ: 3. Ձին կը կողայ: 4. Գողեր կը հետապնդեն գիւղացին որ չկրնար ձին փախցնել: 5. Գիւղացին կը կողոպտուի գողերէ: 6. Գիւղացին կը խորհրդածէ անձրեւին տակ ինքիւրեն յօսելով: (Շարադրեցի՛ք այս պատմութիւնը վերի պատկերներուն թելադրած մանրամասնութիւններով. եզրակացուցի՛ք բարոյակալը):

ԳՊՐՈՅԸ

Նախագիծ.—Նկարագրեցէ՛ք մեր դպրոցը. ո՞ր թաղը կը զբնուի այն, ի՞նչ կը կոչուի, ո՞վ հիմնած է . . . ո՞ր թուականին, քանի՞ յարկ է շէնքը, ի՞նչ մասեր կը պարունակէ (ղասարան, սերտարան, ճաշարան, գաւիթ, պարտեզ, եւն.): Քանի՞ աշակերտներ կ'ուսանին հոն, քանի՞ կարգերու բաժնուած են. Քանի՞ ուսուցիչներ ունիք, ի՞նչ դասեր կ'առնէք, ո՞ր դասն ամէնէն աւելի կը սիրէք եւ ինչո՞ւ համար . . . եւն.:

Հ Ա Յ Ը




Նախագիծ . — 1. Կը հերկեն . — 2. Կը ցանեն . — 3. Կը հնձեն . — 4. Կը գամենն . — 5. Կ'ազան . — 6. Հաղ կ'եփեն : (Վերի պատկերներուն հաւնաձայն շարարեցիք հացին պատրաստութեան պատմութիւնը) :

Ն Ա Մ Ա Կ

Նախագիծ . — Հրդեհը այրած է վերջերս վահանի դրացի աղքատ ընտանիքի մը տնակը . այդ ընտանիքը անպատասպար : Վահան կը գրէ իր բարեկամ Գեղամին որ ինքն ալ իր նպաստը միացնէ իրենին , սորուելու համար այդ դժբախտ ընտանիքին : Անոր թշուառութեան նկարագրութիւնը կ'ընէ և կանխաւ կը յայտնէ իր շնորհակալութիւնը , վստահ Գեղամի սրտին բարութեան վրայ :

Հ Ա Գ Ո Ւ Ս Տ Ե Ն Ե ր Ը




Նախագիծ . — 1 . Բուրդը կը խուզեն : 2 . Բամպակը կը քաղեն : 3 . Բուրդը և բամպակը մանածի կը վերածեն և կը գործեն կտաներ ու կերպասներ : 4 . Կը ձեն և հագուստ կը կարեն (պատկերներուն հաւնաձայն շարարեցիք թե ինչպէ՞ս կը պատրաստին հագուստները) :

Ն Ա Մ Ա Կ

Նախագիծ . — Գեղամ կը պատասխանէ Վահանի նամակին (Տե՛ս նախորդ էջին նախակի նախագիծը) : Այդ հրկիզեալ ընտանիքին թշուառութիւնը իր ալ գուժը շարժած է և անմիջապէս կը զրկէ գումար մը : Շնորհակալութիւնը կը յայտնէ Վահանի՝ զինք խորհած եւ բարի գործ մը կատարելու պատենութիւնը հայթայթած ըլլալուն համար :

ՃԱՄԱՐՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ



Նախագիծ . — Ճամբորդութիւնները ցամաքի վրայ (Ի՞նչ կերպով կը կատարուին) . ծովու վրայ (ի՞նչ կերպով) . օդին մէջ (ի՞նչ կերպով) . որո՞նք են ճամբորդութեան ամէնէն հին կամ նախնական միջոցները . ամենահին ժամանակներու մէջ որո՞նք եղած են առաջին նաւարկու ժողովուրդները : Ո՞վ հնարեց շոգենաւը և երբ . ո՞վ հնարեց շոգեկառքը և երբ : Վերջացուցէ՛ք աւելցնելով թէ ինչ ճամբորդութիւններ կատարած էք եւ ճամբորդութեան ո՞ր ձեւն աւելի կը սիրէք :

Ն Ա Մ Ա Կ

Նախագիծ . — Գրիգոր, Յովսէփին նախկին դասընկերը, ուրիշ բաղաբ մեկնած է մեծ դպրոց մտնելու համար . Յովսէփ անոր կը գրէ յայտնելով իր կարօտը ու սէրը, ակնարկութիւն կ'ընէ իրենց հին յիշատակներուն եւ կը խնդրէ որ իր լուսանկարը դրկէ զոր շքանակի անցնել պիտի տայ եւ իր սենեակը դնէ : Այդ լուսանկարը իր կարօտը պիտի սփռի եւ հին յիշատակներ պիտի վերյիշել տայ : Շարադրեցէ՛ք այս նամակը :

Հ Ր Դ Ն Հ Ը




Նախագիծ . — 1. Գիշեր . տուն մը կրակ առած է, շրճանկիրները կը հասնին, ամբողջ կը վազէ . — 2. Ծուռնի եկած՝ կին մը կ'ողբայ կը կոծէ : Երիտասարդ գործաւոր մը անոր յուսահատութեան պատճառը կը հարցնէ . խեղճ կինը ցոյց կուտայ բոցերուն մէջ տունը ուր . . . — 3. Գործաւորը առաջ կը նետուի, պատուհանէն ներս կը մտնէ (ինչպէ՞ս) . — 4. Տունին մէկ մասը կը փլփ . ամէն մարդ գործաւորը մեռած կը կարծէ . — 5. Վերջապէս պատուհանէն կ'երևի . — 6. Ամէն ոք զինք կը շնորհաւորէ և կը ծափահարէ :

Տ Ո Ւ Ն Ը

Նախագիծ . — Սուրեն կը բացատրէ իր բրոջ Զարուհիին թէ ի՞նչ պէս կը կառուցուի տուն մը . կը թուէ շինութեան համար գործածուած զանազան գործաւորներն ու արհեստաւորները (ճարտարպետ, հիւսն, որմնադիր, ծեփիչ, նկարիչ, կոպղարար, ապակեգործ, եւն) . Աստից իւրաքանչիւրին դերն ու գործը . Անկարելի է որ մէկ մարդ մը այս բազմատեսակ արհեստները գիտնայ . Խորհրդաւորութիւն մը աշխատութեան բաժանման օգուտներուն վրայ :

Գ Ի Ն Ի Ն



Նախագիծ. — 1. Այգեկութիւնը. — 2. Խաղողը կը ճմլեն հնձանին մէջ, յետոյ մամուլի տակ կը սեղմեն. — 3. Տակառներու մէջ կը փոխադրեն հնձանէն. — 4. Շիշերու մէջ կը լեցընեն. (Պատկերներուն հետեւելով շարադրեցէ՛ք գիւնիի պատրաստութեան պատմութիւնը:)


Մ Ն Տ Ա Բ Ս Ը

Նախագիծ. — Արեւելեան առած մը կ'ըսէ. — Համբերութիւնով բութիւն տեսնելը բեհեգի կը փոխուի: Ինչպէ՞ս կ'ըլլայ ասիկա, բացատրեցէ՛ք նկարագրելով մետաքսի պատրաստութիւնը:

Ն Ս Մ Ա Կ

Նախագիծ. — Հրանտ երէց եղբայր մը ունի որ մեծ բաղար մը մեկնած է, երկու ամիսէ ի վեր: Կը գրէ իր այս եղբորը գանի յանդիմանելով որ մինչեւ հիւս նամակ չ'ը գրած չ'է իրեն, հակառակ տուած խոստումին: Կը հարցնէ անոր առողջութիւնը, հանգստութիւնը, եւ թէ հասելի եղամք է իրեն իր նոր ընկալալարը: Կը յայտնէ իր կարօտը: Կը խօսի իր ընտանիքին վրայ: Կը վերջացնէ նամակը յոյս յայտնելով իրմէ քիչ ատենէն ստանալու երկար նամակ մը: (Շարադրեցէ՛ք այս նամակը):

Ն Ա Վ Ա Ռ Ն Կ Ո Ւ Թ Ի Ի Ն Մ Ը



Նախագիծ. — 1. Ծովը հանդարտ, օդը՝... ձրկնորաները արեւածագին կը մեկնին: Մայր մը (ն'ըր տեղ) իր որդին կ'ողջագուրէ: 2. Բաց ծովուն մէջ ուռկանը կը ն'աւելի: 3. Դէպի կէսօր փոթորիկ կը ծագի: 4. Նաւակը կը շրջի: ձկնորսները ջուրին մէջ նաւակին բեկորներուն կառչած: 5. Ծովեզերքէն դիտուած է աղէտքը: օգնութեան կը փութան: 6. Ազատուած են: ընդհանուր հրճուանք: ողջագուրումներ:

Ն Ս Մ Ա Կ

Նախագիծ. — Գպրոցական մը իր մէկ բարեկամին նամակ գրելով կը նկարագրէ իր կատարած մէկ պտոյտը: (Շարադրեցէ՛ք այս նամակը նկարագրելով ձեր անձնապէս կատարած մէկ պտոյտը):

Կ Ե Ր Զ



ՑԱՆԿ ՎՐԻՊԱԿՆԵՐՈՒ(°)

էջ	Տող	
12	4—5	(Սխալ) Ուղղագրութիւնը երկու տեսակ է. Կանոնական եւ սովորական. (Պէտք է ջնջել այս երկու տողերը):
211	15	(Սխալ) Բունէդ ելած. (Ուղիղ) Բունէդ ելած:
212	15	(Սխալ) յարարերութեամբ (Ուղիղ) յարարութեամբ:
216		(402րդ հրահանգի տակ դրուելիք օրինակը մոռցուած է. պէտք է աւելցնել հետեւեալ կերպով)
		Օրինակ. —Բարիք գործեւ երբեք պիտի յղուաս:



(*) Կը խնդրուի յարգ. ուսուցիչներէն նկատի առնել այս վրիպակները որ սպորդած են մեր կամքէն անկախ պատճառներով եւ զանոնք կանխաւ ուղղել դրքին մէջ:

ՑԱՆԿ ԴԱՍԵՐՈՒ

Թառաջարան	էջ 6.
---------------------	----------

Ն Ա Խ Ա Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Բառ, վանկ, տառ	7
Տառերուն տեսակները	8
Առողանութիւն եւ առողանական նշաններ	10
Ուղղագրութիւն եւ կէտադրութիւն	12

Բ Ա Ռ Ե Ր Ո Ւ Ն Տ Ե Ս Ա Կ Ն Ե Ր Ը

Խօսքին մասերը	17
-------------------------	----

Ա Ն ՈՒ Ն Կ Ա Մ Գ Ո Յ Ա Կ Ա Ն

Անուններու տեսակները	17
Գոյականին թիւը	20
Գոյականին յօդը	22
Գոյականին հոլովը	24
Կանոնաւոր հոլովումներ	26
Անկանոն հոլովումներ	28
Չայնական փոփոխութիւններ	30

Ա Ն Ս Ա Կ Ա Ն

Ածական եւ իր տեսակները	34
Որական անվան	34
Թուական անվան	36

Յուզական ածական	38
Անորոշ ածական	40

ԴԵՐԱՆՈՒՆ

Դերանուն և իր տեսակները	43
Անձնական դերանուն	43
Փոխադարձ և անդրադարձ դերանուններ	46
Յարաբերական դերանուն	48
Յուզական դերանուն	50
Ստացական դերանուն	52
Անորոշ դերանուն	54

ՔԱՅ

Բայ և իր հանգամանքները	58
Բային դէմքն ու թիւը	60
Բային ժամանակը	60
Բային եղանակը	62
Եւ բային խոնարհումը	64
Բային լծորդութիւնն ու խոնարհումը	66-68
Ա. լծորդութիւն . գրեչ (խոնարհում)	70
Բ. » խօսիչ (»)	72
Գ. » կարգաչ (»)	74
Կանոնաւոր, զարտուղի և անկանոն բայեր	76
Յուզակ զարտուղի բայերու	78
Յուզակ անկանոն բայերու	80
Թողուչ բային խոնարհումը	81
Պակասաւոր և բաղադրեալ բայեր	84
Բայերուն տեսակները	86
Հական բայ	86
Ներգործական և չեզոք բայ	88
Անցողական բայ	90

Կրաւորական բայ	12
Փոխադարձ և անդրադարձ բայեր	94
Եւ բային ժխտական խոնարհումը	96
Բայերու ժխտական ձեւը	98
Խոնարհում ժխտական բայերու	100-105

ՆԱԽԱԳՐՈՒԹԻՒՆ

Նախադրութիւն և իր տեսակները	106
Նախադրութեան խնդիրը	108

ՄԱԿԱՅ

Մակբայ և իր տեսակները	110
Մակբայական ասացուածներ	112

ՇԱՂԿԱՊ

Շաղկապ և իր տեսակները	114
---------------------------------	-----

ՉԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Չայնարկութիւն և իր տեսակները	116
--	-----

Բ Ա Ռ Ե Ր Ո Ւ Ն Շ Ա Ն Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն Ը

Հոմանիչ, հականիչ և բազմանիչ բառեր	118
Նմանաձայն և բնաձայն բառեր	120
Բառերուն յատուկ և փոխբրկն . նշանակութիւնը	122

Բ Ա Ռ Ե Ր Ո Ւ Կ Ա Զ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն Ը

Պարզ, ածանցեալ և բարդ բառեր	126-128
Հնչափոխութիւն ձայնաւորներու	130

Գոյականներու կազմութիւնը	132-136
Ածականներու կազմութիւնը	138-142
Բայերու կազմութիւնը	144-146
Մակբայներու կազմութիւնը	148

ԲԱՌԵՐՈՒ ՊԱՇՏՕՆՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ

Նախադասութիւն	151
Պարզ, բարդ և զեղչեալ նախադասութիւն	154
Քերականական լուծում	156
Յատկացուցիչ և յատկացեալ	158
Խնդիրներ	160
Բացայայտիչ և բացայայտեալ	162
Կոչական	162
Անունն իբրև ածական	164
Պարագայ ցուցնող հոլովներ	166
Յօդերու գործածութիւն	168-170
Անունին լրացուցիչները	172
Անունի լուծումը	172
Ածականներուն պաշտօնն ու շարքը	174
Ածականն իբրև գոյական	176
Ածականն իբրև մակբայ	178
Ածականին լրացուցիչները	180
Ածականին լուծումը	180
Դերանուններու պաշտօնն ու գործողութիւնը	183
Դերանուններու լուծումը	186
Բային համաձայնութիւնը՝ տէր բային հետ	188
Միադէմ և տէր բայիէ զուրկ բայեր	190
Սեռի ինդիքի վրայ գիտելիք	190
Էական բայի և ստորոգելիի վրայ գիտելիք	192
Դերբայներ և իրենց գործածութիւնը	194-196

Բայերուն պարզ և բաղադրեալ ժամանակները	198
Բային լրացուցիչները	200
Բային լուծումը	200
Նախադրութիւններու պաշտօնը	202
Նախադրութիւնն իբրև մակբայ և գոյական	204
Նախադրութեան լուծումը	204
Մակբայներու գործածութիւնը	206
Մակբային լուծումը	206
Շաղկապներու վրայ գիտելիք	208
Շաղկապին լուծումը	208
Ձայնարկութեան վրայ գիտելիք	210
Նախադասութեանց տեսակները	212
Տրամաբանական լուծում	214



ՑԱՆԿ ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ



Մայրիկը	10
Գեղամին երգը	16
Ճնճղուկն ու նապաստակը	22
Ամուլ հասկը և պարապ տակառը	33
Սիրոյ բոյնը	37
Վարդը	42
Աշխատինք	57
Գեղեցկութիւն	63
Աղքատն ու իր շունը	77
Բուն և տատրակը	85
Աշխատութիւնը	99


Վարդն ու փուշը	117
Քարականձոր	122
Մեր սիրտը	135
Սարդն ու չերամը	145
Երազ մը	150
Շուշանն ու թիթեռնիկը	159
Առուակը	165
Որթը և կնձնին	175
Հեղեղն ու վտակը	182
Ծաղիկը	187
Արտոյտը	201
Հուռ արցունքներ	211
Ինչ կ'արժէր	217


ՅԱՆԿ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐՈՒ

Երթ դէպի դպրոց	9
Քարին և օգտակարը	14
Ծոյլը	18
Ցորեկն ու գիշերը	30
Գայլն ու շունը	34
Աղքատին հարստութիւնը	38
Աղուէսին գանգատը	44
Հողը	48
Ծպտեալ ագռաւը	53
Չար ընկերը	58
Որթատունկն ու եղէգը	69

Կատաղութիւնը	84
Երկու վտակներ	88
Համեստութիւնը	90
Գամբռն ու եզը	112
Փուշերը	116
Յարատեւութեան հրաշքները	118
Տկարները մի' ծաղրէք	120
Երկրագործին հարստութիւնը	128
Առաւօտը ագարակին մէջ	136
Երկինքը	142
Կամք և ջանք	146
Զբօսանքը	152
Գիրքը	156
Հզօրին իրաւունքը	166
Թռչունին բոյնը	170
Տերեւաթափը	178
Օրինակելի աղջիկ մը	184
Մեղուն և ճանճը	189
Հանճարին ոյժը	192
Վոլմերի կօշիկները	202
Զմեռը	213
Շարագրութեան նիւթեր	219
Վրիպակներու ցանկ	230







102

ԳՐԱՏՈՒՆ Պ. ՊԱԼԵՆՑ

Կ. ՊՈԼԻՍ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Յ. ԴԱԶՍՆՃՅԱՆ

Նոր Բերականութիւն արդի հայ. լեզուի
 Տարրական դասընթացք
 Միջին »
 Բարձր. և լրացուցիչ դասընթացք
 Ծիածան, Ա. Գիրք Բերկ.-Ընթերց. Մայրեն.
 Լեզուի
 » Բ. »
 » Գ. »

Կ. ԲԱՍՄԱԶՅԱՆ

Նոր դասագիրք Հայոց Պատմութեան
 Ա. տարի պատկերազարդ և քարտէսով
 Միջին դասընթացք
 Իսկական պատմ. բարձր. դասընթացք
 (Քիչ օրէն կաւարտի)
 Առձեռն Բառարան Հայերէնէ Ֆրանս. Ա. Մատ.

ՅՈՒՐԹ. Ս. ԹԷՅՅՅԱՆ

Իրազխտութիւն համառօտ
 Նախատարերք բնապատմական և բնազիտակա
 գիտութեանց, Ա. — Բ. տարի
 Նոյնին Գ. — Դ. մասը
 » Բարձր. Դասընթացքը

Պ. Պ. ԱՏՐՈՒՆԻ

Ամբողջական դասընթացք թուարանութեան
 Մանկական ընթացք
 Տարրական Ա. Բ. Տարի
 Միջին Ա. Բ. Տարի
 Բարձրագոյն (Մամուլի տակ)

~~Պատ~~

ՏԿ

«Ազգային գրադարան»



NL0236962

6060

